



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



ՎԱՐՔ ՄՐԳՈՅ

ԹԱՂԻՆՈՒ

ԵՅԱՅԱՄԱԿԻՐԱՑ ՄԵՐՈՑ

Պահանջման հարցութեան

Ազիւրշնաբու 1,6201-04

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄ


ԲԱՐՁՐԻ ԿԱՐՈՎԵՏԵԱՌ ՊՈՊՈՎԵԱՆ

Պահանջման նախագծով Ս. Այսունապահու որ բնոր կախեցւում.



ԹԵՌԴՈՒՄԻԱ

Խթաղիսկեան Տպարամի ազգիս Հայոց



1863 = 0348 .

W. S. -

9. 2. 1867. -

for 1867 -


Young Men's Club

1867

First Day of 1867

" " " "

1999





# ՎԱՐՓ ՍՐԲՈՑ

ՔԱՂԵԱԼ,

Ի ՅԱՅՍՈՄԱԿՈՒՐԱՑ ՄԵՐՈՑ

ԽՊԵՏԱ ԲԱՐԵՊԱՇՏԻՑ

ԱՃԻԱՐՀԱԲԱՌ ԼԵԶՈՒԻԱՒ

ԱՇԽԱՏԱՄԻՐՈՒԹԵԱՄԲ

ԲՈՐՍԴԻ ԿԱՐԱԳԵՏԵԱՆ ՊՈՊՈՎԵԱՆՑ

ՔԱՅԱԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՑ Ս. ԱՍՏՈՒԱԾԱՇԽԵ ՈՐ ԻՆՈՐ ՆԱԽԻՁԵԱՆ .



ՀՅԱԿԱՐԱՆԻ ԽԱՂԻՎԵԱՆ ԱՌԱՎԱՐԱՆԻ ազգիս Հայոց .

1864 = ԱՅԺԴ .

ՅՈՒՆԻ ԳՐԱԴ

լիրա


ՅԱԳԵՄ ՅԵԿԱՅԱՄԱՅԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԽԱՆ



38. 1774

41268-6w



**Ա**րբոց Վարքը կարգավը շատ հարկաւոր է հաւատացելոց, որ բարի օրինակ առնուն ու զօրանաննոցա օրինակին հետեւելու :

Այս վախճանաւ է որ մեր երանելի Հայրերը աշխատած են ու դրած Յայսմաւուրի ըսուած ամենօդտակար գիրքը, որոյ մէջ ամփոփած են Ս. Եկեղեցւոյ նահատակացն ու խոստովանողաց վարքը, ու սահմանած են որ Եկեղեցւոյ մէջ կարգացուի, իլուր բարեպաշտ հաւատացելոց :

Բայց որովհետեւ այժմ տեղ տեղ դադրած է այս օդտակար սովորութիւնը, միւս կողմանէ ալ ժողովրդոց մէջ շատեր կան որոց դրաբառ լեզուն անխմանալի եղած է, այս պատճառաւ բազումք իհաւատացելոց անտեղեակ մնացած են իհմտութենէն վարուց Սրբոց :

Զայս տեսնալով, ինձ վափաք Եկաւ համառօտել Յայսմաւուրաց միջի Սրբոց վարուց երեւելիներէն ումանք, աշխարհաբառ լեզուաւ, եւ ընծայել յընթերցումն բարեպաշտ ժողովրդականաց, որ կարգալով այն երանելեաց Վարքը՝ փոխեն իրենց վարքը, նմանող ըլլան նոցա, եւ ճշմարիտ քրիստոնէի պէս ապրելով՝ օր մը նոցա հետուրախանան Սատուծոյ արքայութեանը մէջ :





## ՎԱՐՈՒԻՑ ՍՄԵՐԲՈՅՑ



Հառաջարան . . . . .	<u>էջ.</u>
Գլուխ Ա. Ծնունդ սրբոյն Ցովիամնու Կարապետին . . . . .	1
— Բ. Մկրտութիւն Քրիստոսի և Գլուստումն Ս. Ցովիամնու Մկրտչին	4
— Գ. Գիւտ Նշխարաց սրբոյն Ցովիամնու Կարապետին . . . . .	9
— Դ. Արգար Թագաւոր Հայոց և Դաստառակ Քրիստոսի . . . . .	12
— Ե. Ա. Գրիգոր Լուսաւորիչ բազմաշարժար նախատակ Քրիստոսի . . . . .	15
— Զ. Ա. Ստեփանոս Ռունեցի և ընկերք նորա . . . . .	22
— Է. Սուրբ Թովմաս Առաքեալ . . . . .	26
— Ը. Սուրբ Նիկողայոս Զմիւռնիոյ Հայրապետ . . . . .	28
— Թ. Սուրբ Մինաս Զօրավար . . . . .	31
— Ժ. Ա. Արապին և Արրայ Մարկոս Ֆգնաւորք . . . . .	38
— ՃԱ. Սուրբ Ցակոր Մծրնայ Հայրապետ . . . . .	44
— ՃԲ. Սուրբ Գէորգ քաջամարտիկ զօրավար . . . . .	49
— ՃԳ. Սուրբ Փոտինէ կոյս . . . . .	55
— ՃԴ. Անդրիանոս և կին նորա Անատոլա . . . . .	56
— ՃԵ. Սուրբ Ռոկեանք և Սուրբիանք . . . . .	59
— ՃԶ. Սուրբ Անտիոքոս թմիշկ . . . . .	62
— ՃԷ. Սուրբ Ղունկիանոս հարիւրապետ . . . . .	63
— ՃԸ. Սուրբ Ցակորոս Առաքեալ, Տեառնեղրայք . . . . .	65
— ՃԹ. Եփեսոսի Խօթն մամկունք . . . . .	66
— Ի. Սուրբ Մատթէոս Աևետարանիչ . . . . .	70
— ԻՄ. Սուրբ Մարկոս Աևետարանիչ . . . . .	71
— ԻԲ. Սուրբ Ղուկաս Աևետարանիչ . . . . .	72
— ԻԳ. Սուրբ Ցովիամնէս Աևետարանիչ . . . . .	74

— ԻԴ, Փիլիպպոս Առաքեալ . . . . .	75
— ԻԵ, Սուրբ Յովանոս Եւ ընկերք Նորա . . . . .	76
— ԻԶ, Սուրբ Թէոդորոս Աքեղայ . . . . .	78
— ԻԷ, Սուրբ Վարդան Նոր Նահատակ . . . . .	79
— ԽԸ, Սուրբ Պօղ անապատական Ֆգնաւոր . . . . .	81
— ԽԹ, Սուրբ Խլարիոն Ֆգնաւոր . . . . .	82
— Լ, Սուրբ Եպիփան Կիպրացի . . . . .	83
— ԼՈ, Սուրբ Գրիգոր ակռականդացի . . . . .	85
— ԼԲ, Սուրբ Բագարատ . . . . .	87
— ԼԳ, Սուրբ Յօհան գրեցի . . . . .	88
— ԼԴ, Սուրբ Միմէոն սիւնակեաց . . . . .	90
— ԼԵ, Սուրբ Եփրեմ Խուրին . . . . .	—
— ԼԶ, Սրբուիին Մանուշակ . . . . .	92
— ԼՏ, Սուրբ Կոռնելիոս հարիւրապետ . . . . .	93
— ԼՅ, Սուրբ Մերկելիոս զինաւոր . . . . .	94
— ԼԹ, Սուրբ Պօղիկարպոս Հայրապետ . . . . .	95
— Խ, Սուրբ Աթանաս Հայրապետ . . . . .	97
— ԽԱ, Սուրբ Կիւրեղ Հայրապետ . . . . .	98
— ԽԲ, Սուրբ Գրիգոր Աստուածաբան . . . . .	100
— ԽԳ, Սուրբ Մելքոնիանոս սերաստացի . . . . .	103
— ԽԴ, Սրբուիի Թելիլի Վկայուիի . . . . .	104
— ԽԵ, Ս. Կիպրիանոս Եպիսկոպոս Եւ Յուստիանէ կոյս . . . . .	106
— ԽԶ, Սուրբ Դիոնեսիոս Արխապագացի . . . . .	108
— ԽՏ, Անարծաթ բժիշկք Կովմաս և Դամիանոս . . . . .	109
— ԽԲ, Սուրբ Յօհան Ռոկերեան . . . . .	110
— ԽԹ, Սուրբ Յօհան Ռոլոմած . . . . .	114
— Ծ, Սուրբ Կղեմէս Հայրապետ . . . . .	115
— ԾԱ, Անդրէաս Առաքեալ . . . . .	116
— ԾԲ, Սրբուիի Վառվառէ . . . . .	—
— ԾԳ, Սուրբ Եւաստիոսեանք, Վկայք . . . . .	118
— ԾԴ, Կատարուամն Երկուց բիւրուց Նիկոմիդացւոց . . . . .	121
— ԾԵ, Ս. Մանդուխտ կոյս, և Թադէոս Առաքեալ . . . . .	123
— ԾԶ, Սուրբ Ստեփանոս Նախավկայ . . . . .	127

— Ե, Սուրբ Բարսեղ Հայրապետ . . . . .	128
— Ե՛, Սուրբ Սեղմեստրոս . . . . .	129
— ԵԹ, Ա. Պետրոս Հայրապետ և Արքողոմ սարկառագ . . . . .	130
— Կ, Սուրբ Անտոն ամապատական . . . . .	132
— ԿԱ, Յօհաննէս կամառոր աղքատ . . . . .	135
— ԿԲ, Սուրբ Թէոդորոս զօրավար . . . . .	138
— ԿԳ, Սուրբ Գրիգոր Նարեկացի . . . . .	139
— ԿԴ, Սուրբ Մակար Ֆանառոր . . . . .	141
— ԿԵ, Քառասուն մանկունք . . . . .	142
— ԿԶ, Ալեքսիանոս կամառոր աղքատ . . . . .	144
— ԿԷ, Սուրբ Թէոդոս մեծն . . . . .	146
— ԿԸ, Կոստանդիանոս մեծն . . . . .	148
— ԿԹ, Սուրբ Ոնոփրիոս Ֆանառոր . . . . .	149
— Հ, Յուդայ Առաքեալ . . . . .	151
— ՀԱ, Երեմիա մարգարէ . . . . .	152
— ՀԲ, Հռիփսիմէ և Գայիանէ . . . . .	153
— ՀԳ, Պետրոս և Պողոս Առաքեալք . . . . .	155
— ՀԴ, Սրբուիի Կատարինէ . . . . .	156
— ՀԵ, Սրբուիի Քրիստինէ . . . . .	158
— ՀԶ, Սրբուիի Շուշան . . . . .	159
— ՀԵ, Գիւտ սուրբ Խաչին Քրիստոսի . . . . .	160
— ՀԸ, Վարդենի կոյս . . . . .	161
— ՀԹ, Խաչատուր Նախատակ . . . . .	162
— Զ, Յիմար Վլայուիի . . . . .	163





# ՎԱՐՔ ՍՐՅՈՑ

ԳԱՂԵԱՆ

ԿՅԱՅՈՄԱԽԻՈՒԹԱՅ ՄԵՐՈՅ







# ՎԱՐՔ ՍՐԵՈՑ

ԾՆՈՒՆԴ ՄՐԲՈՅՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏԻՆ.

ηησωρετ' ζωρωρήα φωτιναιγίν կինը մինչդեռ  
վեց ամսուան յլի էր, Ա. Աստուածածին նոր  
յացած իշոգւյն սրբոյ տեսութեան գնաց ա-  
նոր, որ իւր ազգականն էր:

Հոն զարմանալի սքանչելիք եղաւ :

Ա. Յովհաննէս՝ որովհետեւ արդէն լցուած


Եր Հոգւով սրբով, իրեն մօր արգանդին մէջ Ֆխալով  
Խաղաց նա եւ աներեւութաքար երկրպագեց Բանին  
, որ դեռ Մարիամ Կուսին արգանդն էր, ուստի եւ  
որ կըսէ,

« Յորովայնէ յորովայն  
« Երկրըպագող Քրիստոսի » .

Եւ թէ «Ժառանգին Հօր սպասաւոր  
«Եւ յարգանդէ երկըբագող,  
«Կարապետ եւ Մըլքըթի» :

Հոն Մարիամ աստուածամայրն երեք ամսի չափ կեցաւ, ու  
յետոյ իւր տունը դարձաւ ինազարէթ: Եղիսաբեթի ժամանակը  
հասնելով՝ ծնաւ սքանչելի մանուկը, որով ինդութիւն եղաւ  
ամենայն բազմականաց եւ ազգականաց. բայց մանկան հայրը  
Զաքարիան՝ դեռ պապանձած էր:


Ուժ օրէն ետքը երը Թլիատեղու եկան մանուկը, կուզէին տղուն անունը հօրն Զաքարիա անունը դնել. մայրը կըսէր «Ո՛չ, այլ Յովիաննէս Ռող լինի»: Ուրիշներն ալ կըսէին՝ թէ «Քու ազգի մէջը Յովիաննէս անունով մարդ չկայ, ինչո՞ւ այն անունը պիտի դրուի»: Մայրը դարձեալ կաղաղակէր թէ «Յովիաննէս Ռող լինի». իսկ մանկան Թլիատողները Եղիսաբեթին լսել չեին ուզեր: Յետոյ Զաքարիա հօրը աչք ըրին թէ՝ ի՞նչ անուն կուզէ դնել Երեխային: Նա որովհետեւ խօսիլ չէր կարող, նշանացի տախտակ խնդրեց եւ անոր վրան գրեց թէ «Յովիաննէս է անուն դորա»: Եւ կոչեցին Յովիաննէս:



Յայնժամ Զաքարիայի լեզուն բացուեցաւ, սկսաւ խօսիլ եւ ամենակարողին Աստուծոյ փառաբանութիւն տալ ջերմեռանդութեամբ: Երբոր դարձաւ տղուն վրայ նայեցաւ, նորա ապագայն գուշակելով՝ մարգարէացաւ եւ ասաց, «Դու մանուկ, մարգարէ Բարձրելոյն կոչեսցիր. զնացես առաջի Տեսոն պատրաստի զնանապարհ նորս»:

Հերովդէս՝ Հրէից չար Թագաւորը կուզէր որ զՅովիաննէս Բեթղեհեմի մանկանց իետ սպաննէ, բայց մայրը տղան առաւ

լեռը փախաւ. դահիճները երբոր ետեւէն ընկան քռնելու՝ նա  
աղաչեց Աստուծոյ, եւ խկոյն վէմը պատռեցաւ, մայրն ու  
տղայն ներս մնացին եւ սպանման վտանգէն ազատեցաւ երե-  
խայն։ Շատ ժամանակ այն տեղը մնացին, Աստուծոյ խնամքո-  
վըն ու շնորհօքը կերակրուեցան, մինչեւ որ հրեշտակ Աստու-  
ծոյ եկաւ հանեց զիրենք նոյն տեղէն, եւ զեղիսաբէթ իւր տու-  
նը յուղարկեց տղուն Զաքարիա հօր սուգը պահելու համար,  
որ տաճարին մէջ սպանուեր էր Հերովդէի դահիճներէն, զՅով-  
հաննէս զգտնենուն պատճառաւ։ Խոկ եղիսաբէթ մայրենի գթո-  
վը թէպէտեւ չէր ուզեր տղան թողուլ, բայց հրեշտակն ըստ  
իրեն թէ « Զրամանաւն Աստուծոյ մեք սպասաւորութիւն կը-  
նեմք սողուն, դու գնա խուն եւ Յովիաննու Զաքարիա հօր  
սուգը պահէ։



Ցայնժամ եղիսաբէթ տուն գնաց ուրախութեամք եւ լալվ։  
ուրախ էր նա տղային ապրելուն համար. բայց տրտում էր

Եւ կուլար Զաքարիայի սպանմանն համար, տղուն համար ալ կուլար անկէց բաժնուելուն համար. վասն զի մինակ կմնար: Եւ երեխայն այնուիետեւ այն տեղը անապատին մէջ մնաց անտես իմարդկանէ մինչեւ երեսուն տարին լրացաւ: Հրեշտակնեռն սպասաւորութիւն կընէին անոր. կերակուրը ինչ որ իլրակով կեփուի՛ կերած չէ. հոգեւորապէս Աստուծոյ շնորհօքք կկերակրուէր, եւ մարմնաւորապէս մեղրով եւ մարախով, հագուստն ալ ուղար բուրդ էր, եւ մէջքը մաշկեղէն գոտի կկապէր, ինչպէս Մատթէոս սրբազն Աւետարանիչը կպատ Ա՛թէ Յովիաննէս ունէր զիանդերձ իստեղոյ ուղու, եւ զօհ մաշկն ընդ մէջ յիւր. եւ կերակուր նորա եւ մարախ և մեղր վայրեկի:

Գ Ա Ռ Ի Խ Ե Ր Կ Ր Ո Ր Գ.

ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՔԲԻՍՏՈՍԻ


ԵՒ ԳԼԽԱՏՈՒՄՆ Ս. ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԿՐՑՁԻՆ.



Ուրեն Յովիաննէս Մկրտիչ երեսուն տարեկան ժամանակին Աստուծոյ հրամանաւը անապատէն ելաւ գնաց Յորդանանու կողմի ժողովուրդներն մկրտելու եւ ապաշխարութիւն քարոզելու. որպէս զի արժանի լինին նոքա ընդառաջ ելնել Աստուածորդւոյն որ եկեր էր աշխարհիս մեղքը բառնալու: Երբոր լսեցին Երուսաղեմացիք, Յորդանանու կողմի մարդիկ, եւ Հրէաստանցիք Յովիաննւ քարոզութիւնը, եկին մկրտուեցան Յորդանանու գետին մէջ, եւ իրենց մեղքերը խոստովանեցան:

Քրիստոս Տէրն մեր ինքն որ եկաւ Գալիլիայէն, Յովիաննէս ընդառաջ գնաց նորա, երկրպագութիւն ըրաւ եւ ասաց. «Տէ՛ր իմ, ես պէտք է քեզմէ մկրտուիմ. դու ինչո՞ւ ինծի կուգաս». Քրիստոս «Թո՛յլ տուր այժմ, ասաց Յովիաննու. վասն զի այսպէս պէտք է մեզ ամենայն արդարութիւն կատարել. կմկըրտուիմ», ասաց, որ աշխարհ լուսաւորուի. կմկրտուիմ՝ որ Ար-

դամայ մեղքը ջնջեմ. կմկրտուիմ' որ արքայութեան դուռը քանամ. կմկրտուիմ' որ Հայրն Աստուած մարդկան հետ հաշտուի. կմկրտուիմ' որ մահը մեռնի եւ դժոխքը աւրուի. կմկրտուիմ, ասաց, որ եկեղեցւոյ հիմք ծգեմ եւ սուրբ սեղան կանգնեցնեմ. կմկրտուիմ' որ աւազան հաստատեմ եւ մարդկանց մեղքերը լուանամ, եւ զիրենք արժանացնեմ արքայութեան երկնից: եւ



ապա մկրտեց Յովիաննէս զՅիսուս Յորդանանու ջրին մէջ: Այն ատենը երկինքը բացուեցաւ. Հայրը վերէն վկայեց ասելով՝ «Դա' է օրդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ, դմա լրտարուք». Եւ Հոգին սուրբ աղաւնակերպ իջաւ եւ նստաւ Յիսուսի գագաթան վրայ, որ իրեն էակիցն էր:

Եկաւ յետոյ եւ Հերովդէս Թագաւորը մկրտուելու, Յովիաննէս յանդիմանեց զնա բազմութեան առջեն ասելով՝ Թէ «Քեզի օրէնք չէ՛ եղօրդ Փիլփպոսի կինն առնուլ, որովհետեւ անկէ զաւակ ունի. ուստի եւ արժանի չես մկրտուելու: Հերովդէս այն օրէն ոխ պահելով Յովիաննու վրայ, ժամանակ կփնտռէր որոգայթով մը սպաննելու: — Հերովդէս շատ կարելի էր որ զղջար եւ բարկութիւնը մոռնար. բայց իրեն անիծեալ հոմանին Հերովդիադա չսեց, եւ ետեւէ էր որ սպանուի Յովիաննէս. ուստի շուտով եկաւ այն անիրաւը Հերովդէի առջեւ խնդրեց ասելով՝ Թէ «Վերցո՛ւր անպատճառ մեր մէջէն

Ցովիաննու սպառնալիքը . լսե՛ ինծի , ասաց , կտրէ անոր գլուխը , եւ դադարեցուը նորա յանդիմանիչ ձայնը» : Հերովդէս չկամենալով ասցց անոր թէ՛ «Այդ գործը գործել չեմ կարող . վասն զի սուրբ եւ արդար մարդ է նա , մի՛ գուցէ կրակ իշեցնէ երկնքէն մեր վրայ , ինչպէս եղիս ըրաւ եւ երկուհարիւր յիսուն զօրականներ այրուեցան» : Անիծեալ հոմանին դարձեալ կստիպէր զթագաւորն ասելով՝ «Կատարէ՛ իմ կամքս , սպաննէ զՅովիաննէս , ապա թէ՛ ոչ ես քեզի հետ այսուհետեւ չեմ կենար» : Հերովդէս չէր ուզեր սպաննել զՅովիաննէս . վասն զի գիտէր որ իրեն թագաւորութիւնը պիտի կործանէր , բայց հոմանին սիրտը հանգչեցնելու համար հրամայեց բանտ դնել զՅովիաննէս :

Երբոր Հերովդէս իւր ծննդեան օրը բարեկամաց պատիւ լնել կամեցաւ եւ կանչեց ընթրիք տուաւ անոնց . ո՛քան որ հրաւիրեաններ կայլն ծերեր՝ երիտասարդներ՝ իին գինիներ խմելով գլուխինին տաքցաւ , միաբան ինսդրեցին թագաւորէն որ մարդ յուղարկէ Հերովդիադայ աղջիկը գայ խաղայ իրենց առջեւը . թագաւորն ալ հրամայեց որ աղջիկը գայ խաղայ բազմականաց առջեւը : Անզգամ Հերովդիադան երբոր լսեց՝ շատ ուրախացաւ , եւ երեւելի հագուստներով զարդարեց իւր դիւանման լիրք աղջիկը , եւ պատուէր տուաւ ասելով՝ թէ՝ «Տեսնեմ այսօր քու զուարժալի խաղալովդ բազմականաց առջեւը իմ սիրտս պիտի հանգչի՞ . ուրիշ բան չուզեմ , ասաց , Յովիաննու յանդիմանիչ ձայնը կտրուի բերանը արիւն լցուելով , որ զմեզ ծայր եւ նախատինք կուզէ ընել Գալիլիացւոց երկրին մէջ» : Լկտի աղջիկը «Միամիտ կեցիր՝ ասաց իրեն անզգամ մօրը , ես քու սիրտդ կիանգչեցնեմ . նորա անապատի մէջ մեծցած հասակը կկարծեմ . ես ինքս սպանութեան սուր կդառնամ , ասաց , Յովիաննու համար» , ու ելաւ գնաց բազմականաց մէջ : Նոքա երբ տեսան այն լկտի աղջիկը , մեծապէս զուարժացան . աղջիկը երկրպագութիւն ըրաւ թագաւորին , սկսաւ խաղալ լրբաքար . թագաւորը յիմարեցաւ եւ երդմամբ խոստացաւ բազմականաց առջեւը աղջկանը թէ՛՝ ի՞նչ ինդիր որ ընէ անպատճառ պիտի կատարէ՛ : Այս խոստման վրայ լիրք աղջիկը այնպէս կուրախանար կցնծար որ խնդութենին տեղ չէր սեղմեր , ուստի եւ շուտով ասաց թագաւորին . «Տուր ինձ խոստացած պարզեւիդ տեղը Յովիաննու գլուխը» :

Թագաւորն այն խնդրոյն վրայ շատ տրտմեցաւ եւ չէր գիտեր թէ ի՞նչ ընէ. վասն զի Աստուծմէ կվախնար այսպիսի արդարը մեռցընելու. եւ մարդկանցմէ ալ կամաչէր իրեն խոստմունքը ստելու: Վերջապէս յօժարացաւ անիրաւ Թագաւորը, եւ հրամայեց զինուորին երթալ շուտով եւ կտրել Յովիաննու գլուխը: Դնաց զինուորն ու տեսաւ որ Յովիաննէս աղօթք կընէր բանտին մէջ: Յովիաննէս ալ տեսնելով հարցուց զինուորին, թէ «Մրդեակ, ի՞նչ քանի եկար»: Ձինուորը զարիուրելով՝ պատասխանեց թէ «Անիծեալ լինի իմ ծննդեան օրս. զի թէ սպաննեմ զքեզ, վայ է ինձ. եթէ չապաննեմ, Թագաւորը զիս կմեռցնէ. մե՛ծ է, ասաց, Աստուծոյ ահը եւ սաստիկ է Թագաւորի հրամանը. լաւ էր ինձի մեռանել քան թէ քու անարատ արիւնդ Թափել: — Զէ, որդեակ, ասաց Յովիաննէս, ե՛կ առ գլուխս. ես ինչպէս Կարապետ կենդանեաց եղայ Տիրոջս առջեւը, նոյնպէս կերթամ նորա առջեւը մեռելներուն աւետիս տալու նորա գալստեան եւ դժոխոց աւերման համար»: Այս խօսքերէն ետքը աչքերը վեր վերուց եւ ասաց. «Աստուած Հայր, յայտնի է ինձի որ քու ծայնդ երկինքը պատառեց, իմ աչքերս տեսան եւ անկաններս լսեցին. Աստուած Որդի եւ Բան Հօր. որ իմ ծեռքս արժանացաւ զքեզ մկրտելու. Աստուած Հոգիդ սուրբ որ աղաւնակերպ քու էակցին որդւոյն Մարիամու վրայ իշար այն ատենը, այժմ ալ ընդունէ՛ ասաց քու ծառայիդ հոգին, որ քեզմով ողորմութեան արժանի լինիմ, վասն զի արիւնս պիտի Թափուի իգետին»: Այս խօսքերն ասաց Յովիաննէս արտասուելով, եւ զինքը յանձնեց աղաւնօք Աստուծոյ Ամենակալին: Յայնժամ զինուորն առաւ կացինը, կտրեց մարգարէին գլուխը. եւ դրաւ սկտեղ մը մէջ ու Թագաւորին կտանէր: Ճանապարհին երբ կիարցնէին թէ այդ ի՞նչ է. — Կրակ է Հերովդէի տան այրող» կպատասխանէր. եւ տարաւ դրաւ Թագաւորին առջեւը. Թագաւորը կանչեց իւր լիտի աղջիկն ու ասաց. «Ա՛ռ այս կրակով լի սկրտողը եւ տար մօրդ տուր»: Առաւ աղջիկն ու երբ տարաւ մօրը տուաւ, անզգամ մայրը առաւ ուրախութեամբ սուրբ գլուխը, եւ լրբարար գետնէ գետին զարնելով՝ անզգամութեամբ ոտնիար կլինէր ու լկութեամբ կատէր. «Որդիդ մորոսի որ կուզէիր գու ինձ յաղթել, ահա ես քեզ յաղթեցի եւ քու գլուխդ կտրեցի»:

Ցետոյ Հերովդիա պատուիքեց իւր պիղծ աղջկանն ու ասաց՝ թէ «Թագաւորն երբոր կրկին կոչունք ընէ բարեկամաց, եւ քեզի հարկ լինի նոցա առջեւը խաղալու, միւսանգամ պարգեւի տեղ մարդու արիւն մի՛ խնդրեր. ուրիշ պարգեւներ խնդրէ, ոսկի կամ արծաթ՝ ինչ որ իրեն թագաւորութեանը կվայելէ»։ Միւս օրը կրկին կոչունք ըրաւ թագաւորը իրեն ազգականներուն ու բարեկամներուն. տան մէջը շատ տօթ լինելուն համար, անդը գնացին, ուր գեղեցիկ մարգագետին եւ մէկ ծովակ ալ կար, այն տեղը նստան։ Հերովդեսի լիրը աղջիկն ալ հետերնին գնալով՝ սկսաւ կեղծ ժպտանքներով խաղալ այն պաղած ջրին եզերքը, եւ երբ եկաւ որ կօշիկովը սառուցին վրան ենի կաքաւելու, եւ նոր հրաշք մը ցուցընէ թագաւորին եւ բազմականացը, իսկոյն ուաքերուն տակի սառոյցը կոտրտուեցաւ, ջրասոյզ եղաւ եւ վերի սառոյցն ալ սուրի նման կորից նորա գլուխը։ Իւր պիղծ մարմինը ծովուն խորերն ընկղմեցաւ եւ սողնոց կերակուր եղաւ. միայն գլուխը երկայն մազերովը կծփար սառուցին վըրան։ Հրաւիրեաներն որ այս տեսան, շատ զարմացան, ձեռքերնին թուլացան, խմելիքները վար դրին եւ միաբան աղաղակցին թէ՛ Արդարադատն Աստուած որ արդար է Յովիհաննու իրաւունքն ըրաւ, վասն զի աղջիկն ինչպէս երէկ այս ժամանակը արդարոյն գլուխը կուրեց, այսօր ալ ինքը գլխատեցաւ չարաչար։ Թագաւորը՝ որ զարմացած կնայեր այս եղելութեանը, հրամայեց որ մօրը բան չըսեն, որպէս զի չիմանայ թէ սառոյցն սպաննեց զաղջիկը, այլ Յովիհաննու աղօթքը, որ ինքը նորա սպանման պատճառ եղած էր։ Ինչպէս որ երէկ սկտեղը Յովիհաննու գլուխն առաւ, նոյն սկտեղը թող այսօր իրեն միամօր աղջկանը գլուխն ընկանու։ Գնացէք ասաց առ մայրն եւ ըսէք թէ աղջիկդ այն սկուտղը կուզէ՛ որով թագաւորէն քեզի պարգեւ քերինք երէկ։ Ինչպէս հրամայեց թագաւորը, ամէնը կատարուեցաւ. եւ անզգամ մայրը կսպասէր աղջկանը գալուն որ տեսնէ թէ թագաւորէն ի՞նչ պարգեւ պիտի քերէ իրեն։ Մինչդեռ կնայեր անհամբերութեամբ, եւ ահա Հերովդեսի ծառայքը աղջկանը գլուխը սկտեղ մէջ դրած մատուցին ասելով «Ա՛ռ ահա թագաւորին պարգեւը, որ քեզի դրկել հրամայեց»։

Անզգամ մայրը աղջկանը գլուխը տեսնելուն պէս՝ դողացաւ սարսափելով, աչքերը կուրացան, ձեռքերը թուլացան, դէմքը

կապտեցաւ, շրթունքները չորացան, լեզուն կապուեցաւ, խելքը ցնորեցաւ շփոթեցաւ մնաց. քիչ մը այսպէս մնալէն յետոյ, իոդ առաւ գլուխը լցուց, սկսաւ իւր ճակատը զարնել, երեսի մորթը ծանկել. եւ անսարգել եւ հայոյել լըբաբար զառւրբն Յովիաննէօ: Այս լրբութեան արժանաւոր պատիմը Աստուած մէկէն վճռելով՝ յանկարծ երկնքէն քար ինչեցուց ջարդեց նորա պիղծ եւ անամօթ պատկերը, եւ այնպէս կորան չարերը սատկեցան եւ վերացան բոլորովին, որ այլ եւս Ամենակալին Աստուածոյ փառքը տեսնելու արժանի զինին: Յետոյ իւր տունը վրան Փլշելով՝ գերեզման եղաւ նորա պիղծ մարմնոյն եւ աղջկանը գլխուն. վասն զի նոքա ինչպէս որ օրինաւոր թաղման արժանի չէին, այնպէս ալ օրինաւոր գերեզման չպիտի ունենային:

Խոկ սրբոյն Յովիաննու Կարապետին մարմինը իւր աշակերտներն եկան վերուցին, օրինաւոր գերեզմանի մը մէջ դրին թաղեցին, եւ եկին Յիսուսի պատմեցին: Բայց նորա պատուական գլխուն ի՞նչպէս գտնուիլը, որոյ ծեռքովը եւ ո՞ւր տեղ լինելը հետագայ երրորդ գլխոյն մէջ կտեսնեմք. ինչպէս նաեւ Լի գլուխը, որ յատկապէս մինչեւ վերջը նորա վրայ կիսուի:

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ.

ԳԻՒԾ ՆՇԽԱՐԱՅ ՄՐԲՈՅՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԿԱՐԱՊԵՏԻՆ.

Սրբոյն Յովիաննու Կարապետի նշխարը այսպէս հանեցին Դալիխային: Յովիաննէս աւետարանիչ ազդմամբ Հոգւոյն սրբոյ Դալիխա քաղաքն երթալով՝ բացաւ Յովիաննու Կարապետի տապանը, առաւ նորա սուրբ մարմինը եւ տուաւ իրեն Պողիկարպոս աշակերտին, որ եպիսկոպոս էր Զմիւռնոյ, Եփեսոս տանել ու այն տեղը դնել: Պողիկարպոս, մէծ պատուվ տարաւ այն տեղ սուրբ Աստուածածնի եկեղեցւոյն մէջը դրաւ, որ Յովիաննէս աւետարանիչը շինած էր Եփեսոս եղած ժամանակին: Յովիաննէս աւետարանչի փոխմանէն յետոյ սուրբ

մարմինը այն տեղը այնքան կեցաւ մինչեւ անօրէն Գեկոս Թագաւորի օրը : Այն ատենները Եփեսոսի Փէրմելիանոս Եպիսկոպոսը՝ որ աշակերտ էր Սրոգինեայ՝ փախաւ Եփեսոսէն եւ Գեկոսի հալածանքէն Կեսարիա Եկաւ, իետն ունենալով պատուական եւ անգին գանձ՝ զամենամաքուր նշխարս սրբոյն Յովիաննու Կարապետին՝ բովանդակ մարմնով, միայն առանց գլխոյ : Սուրբն Գրիգոր Լուսաւորիչ երբ Կեսարիա Եկաւ ձեռնադրուելու, Յովիաննու Մկրտչին սուրբ մարմնոյն մէկ մասը խնդրեց, որպէս զի իրեն քարոզութեանը օգնական լինի հեթանոսական խուժադուժ Հայաստանեայց մէջէն անցած ժամանակը : Ղեւոնդէոս հայրապետը ընդունելով սրբոյն Գրիգորի Լուսաւորչի խնդիրը, տուաւ անոր Յովիաննու Կարապետին սուրբ մարմնոյն կէսը : Առաւ սուրբն Գրիգոր ուրախութեամբ այն անգին գանձը եւ պատրաստուեցաւ Ֆանապարի ելուելու : Քաղաքացիք շատ ընդդիմացան Գրիգոր Լուսաւորչին, եւ չէին ուզեր տալ այն պատուական գանձը, ըստ որում պարծանք էր աշխարհաց : Ետքը սուրբ Գրիգոր Լուսաւորիչ շատ աշխատեցաւ, նախարարներու ձեռքով շատ ընծաներ քաղաքապետին տալու եղաւ, դարձեալ չյօժարեցան . Ետքը սուրբ Գրիգոր Ղեւոնդէոս հայրապետին իմացուց, նա ալ սրբոյն Աթանագինեայ հայրապետի նշխարը բերաւ Անգեղտան իշխանին տուաւ, որ գլուխ էր Հայ իշխանացն . Եւ այնպէս համոզելով խաղաղութիւն եղաւ բոլորովին : Երկու լուսաւոր ակունք ալ տուին նորա հետ որ Հռոմայ Սեղբեստրոս հայրապետը ընծայել էր նշխարաց սրբոյն Կարապետին : Այն պատուական գանձերն առին նոքա եւ ուրախութեամբ Ֆամբայ Ելան գնացին մինչեւ Թորդան, ուր սուրբն Գրիգոր Եկեղեցականք ժողովեց, զանազան սուրբ գրքեր ալ առաւ Եկեղեցւոյ կարգաւորութեան եւ հաւատոյ ամրութեան համար : — Բարեպաշտ իշխաններէն ոմանք իմացուցին այնտեղը սրբոյն Գրիգորի թէ «Տարոնոյ գաւառի մէջ երկու կռոց պատկերներ կան, որ դեռ եւս կպահեն . այն կուռքերը քանդել կուզեմք, ասացին, եւ տեղը Եկեղեցի շինել» : Երբոր կերթային կուռքին դիմացը Եփրատ գետին մօտ փոքրիկ եւ ջրոտ փապարի մը հանդիպեցան, յորմէ պէտք էր անցնէին, սայլի ջորիները կանգնեցան այն ժամանակը սրբոց նշխարները այն փապարէն հանել չկարողանալով, Հրեշտակ Տեառն յայտնեց սրբոյն

Գրիգորի թէ՝ «Աստւած կամեցաւ ոք դուք այդ տեղը բնակիք»։ Հոն շատ զօրքեր լինելով՝ մէկ վկայարան մը շինել սկսան, եւ երբ շինուածքն աւարտեցաւ, սրբոյն Յովիաննու Մկրտչին նըշ-խարը անոր մէջը դրին։ Շինուածքին մատուռը կազմելու ժամանակ սուրբն Գրիգոր իրաման տուաւ իրեն իշխաններուն ու զօրքերուն որ ենեն աւրեն այն կռոց պատկերները։ Ելան եւ շատ աշխատեցան աւրելու, բայց բագնին դուռը չգտնելով՝ դուրսէն ուզեցին քանդել, որ դարձեալ չկարողացան։ Այս ամէն աշխատութենէն յետոյ, երբ տեսան որ հնար չեղաւ կործանելու, սուրբ Գրիգորին իմաց տուին։ Նա ալ Տէրունական խաչն ու սրբոյն Կարապետին աջը բռնեց, եկաւ կռոց պատկերի դիմացն։ ու ասաց, «Հրեշտակ քո Տէր հալածեսցէ զնոսա»։ այն խօսքին վրայ Տէրունական խաչէն եւ սուրբ Աջէն որ սրբոյն կուսաւորչի ձեռքն էր, այնպէս սաստիկ եւ մեծ քամի ելաւ որ քարուքանդ ըրաւ կոտունը եւ կորոյս բոլորովին նորա հետքը՝ որով հալածեցան նաեւ շատ մը քրմեր եւ անյայտ եղան։ Հեթանոսք այն սքանչելիքը տեսնելով, նոյնժամայն հաւատացին Ամենաքարծրելոյն Աստուծոյ։ Այս շինուածքը որ կործանեցաւ, շատ բարձրաշէն էր եւ մեծածախ պարագայիւք զարդարուած, ոսկով եւ արծաթով մարգարիտներով եւ պատուական ակներով։ Սուրբն Գրիգոր Լուսաւորիչ այն մեհենին տեղը եկեղեցւոյ մը իիմը ծգեց, սեղան փառաց կազմեց եւ աւազան մկրտութեան կանգնեցուց։ Հաւատացողաց հետ մէկտեղ իրեն ինտ ալ ո՛քան զօրք կային, մկրտեց, քրիստոնեայ ըրաւ, որ տասնեւինն ըիւր մարդիկ էին։ բոլորն ալ երկնային պարզեւաց հաղորդ եղան եւ Աստուածային եւ Հոգւոյն սրբոյ շնորհաց արժանացան։ Խոկ սրբոյն Յովիաննու ամենօրինեալ գլուխը որ պատուական մարմնոյն հետ չէր, այսպէս գիտեմք իպատմութեանց։ Անիծեալ աղջիկն երբ այն սուրբ գլուխն առաւ, մօրը իժը քարբին սիրտը հանգչեցուց, պիղծ մայրն ալ առաւ այն պատուական գլուխը՝ շատ նախատելէն եւ ոտնիար ընելէն ետքը ծառաներուն հետ յուղարկեց տան մը լուսամտին մէջը դնել տուաւ, ակն ունելով թէ աշակերտները կուզան կաշառով կառնուն։ Բաւական ժամանակ այնտեղ մնալով սրբոյն գլուխը, տունը փլաւ եւ աւերակին տակը մնաց, մինչեւ որ երկու կրօնաւոր եկան գտան։ Անոնցմէ ալ բրուտ մի առաւ Հոռմ տա-

բաւ, եւ քանի մի ժամանակ անցնելէն յետոյ՝ Կոստանդնուպոլիս տարին եւ իոն դրին պատուով, որ մեծամեծ սքանչելիք կընէր։ Սուրբն Գրիգոր Լուսաւորիչ երբոր Հայոց աշխարհը քերաւ սրբոյն Յովիաննու կարապետի նշխարք, մէկ մասը անոր Մատրավանին մէջը դրաւ, ինչպէս գիշերուան տեսիլքը հրամայած էր իրեն, ուրիշ մասերն ալ կուռքի պատկերին տեղը դրաւ որ կործանուած էր, եւ այն վանքը կոչեցաւ ինն ակնեան, վասն զի ինն քաղցրահամ աղբերաց ակունք ունէր իւր մէջը։ Բայց յայսմանէ Գլակայ եւս կասեն այն վանքին, վասն զի վանահօր անունը Գլակէր, որ սրբոյն Գրիգորի աշակետներէն մէկն էր եւ ինք կարգեց զնա առաջին վանահայր։



ԳԼՈՒԽ ԶՈՐՅՈՒԴ.

ԱԲԳԱՐ ԹԱԳԱԽՈՐ ՀԱՅՈՅ ԵՒ ԴԱՍՏԱՌԱԿ ՔՐԻՍՏՈՍԻ.



Աբգար Թագաւորը լսեց Քրիստոսի սքանչելիքը որ Հրէաստանի մէջ կգործէր, իրեն Անանէ նախարարն տասը մարդով եւ հետերը Յովիաննէս անունով պատկերահան մը Քրիստոսի հրաւիրակ յուղարկեց պատուական ընծաներով եւ մէկ պատմունան առանց կարի, եւ Ցիսուսի հետեւեալ թուղթը գրեց։

«Աբգար որդի Արշամայ եւ իշխան աշխարհաց Հայոց եւ Ասորոց Միջագետաց, առ Ցիսուս բարերար որ երեւեցարդ ի Հրէաստանի՝ ողջոյն»։

«Լուեալ իմ վասն քո եւ վասն նշանացդ զոր առնես, կամ Աստուած ես դու որ զայդ առնես եւ կամ որդի Աստուծոյ ես «իշեալ յերկնից։ Քաղաք մի ունիմ փոքրիկ պարսպանոր եւ «գեղեցիկ պտղաւէտ արդիւնաւոր եւ ցանկալի որ բաւական է «երկոցունց իսպաս պաշտամանց։ Այլ եւ լուաք թէ Հրէայք ատրտնչէն զքէն. արդ աղաչեմք զքեզ եկեալ բժշկեցես զիս ի «չար ցաւոցս աստի որ ունի զանձն իմ»։

Անանէ Թուղթը եւ ընծաները առաւ գնաց հասաւ երուսա-  
դէմ։ Այն օրն ալ Քրիստոս յաւանակաւ երուսադէմ կուգար,  
երբայեցւոց ծերերը եւ տղաքը ովանանայ կերգէին. այն օրը  
չկրցան զՔրիստոս տեսնել վասն զի բազմութիւնը շատ էր։ Այլ  
տաճարէն երբոր դուրս եկաւ Քրիստոս Դամալիէլ վարդապետը  
մեծարեց իրեն տունը տարաւ. Արգարու դեսպանները գնացին  
դուրսի դուռը սպասեցին, Փիլիպպոս առաքելոյն աղաչեցին որ  
զՅիսուս տեսնեն։ Փիլիպպոս Անդրէասին հետ գնացին Յիսուսի  
իմացում տուին. եւ Յիսուս հրամայեց դեսպաններուն ներկայ-  
անալ իրեն առջեւը։ Մտաւ Անանէ երկրագութիւն ըրաւ Յի-  
սուսի, եւ տուաւ Արգարու Թուղթը եւ ընծաներն ալ նոյնպէս  
առջեւը դրաւ։ Քրիստոս ընդունեցաւ ողջունիւ սիրոյ, եւ ասաց  
«Եհաս Ժամ զի փառաւորեսցի Որդի մարդոյ»։ Եւ հրամայեց  
Թովմայի գրել Արգարու Թղթին պատասխանը. օրինակը այս էր։

«Յիսուս նազորեցւոյ առ Արգար Հայոց Արքայդ Արքայից ի  
«Տէր խնդալ։ Երանի այնմ որ ոչ իցէ տեսեալ զիս եւ հաւատայ  
«յիս. զի գրեալ է վասն իմ Թէ որք տեսանեն զիս ոչ հաւատան  
«յիս. եւ որք ոչ տեսանեն նոքա հաւատան եւ կեցցեն. սակաւ  
«ինչ ժամանակ աստ եմ եւ վերանամ առ այն՝ որ առաքեացն զիս,  
«եւ յետ ամբառնալոյն իմոյ զմի ոմն աշակերտաց իմոց առաքե-  
«ցից առ քեզ որ եկեալ բժշկեսցէ զքեզ եւ տացէ քեզ կեանս եւ  
«որոց ընդ քեզ իցեն»։

Դեսպանները երբ տեսան որ Յիսուս երթալու չէ հետերնին,  
սկսաւ պատկերահանը Քրիստոսի պատկերը Նկարել, ինչպէս  
պատուէր ունէին Արգարէն. բայց Նկարիչը Քրիստոսի սքանչե-  
լիքէն չկարողացաւ Նկարել. վասն զի կըսեն Թէ երբ երիտա-  
սարդական հասակը Նկարեց՝ Նայեցաւ Քրիստոսի վրայ որ ծեր  
էր, ջնջեց ծերութեան պատկերը քաշեց, դարձեալ Նայեցաւ Տի-  
րոջը վրան որ տասնեւերկու տարեկան պատանի էր. զարիու-  
րեցաւ Նկարիչը Թողուց Նկարելը։

Յիսուս գիտցաւ անոնց խորհուրդը, գովեց մեծապէս անոնց  
հաւատը եւ առաւ մէկ դաստառակ սպիտակ քթանէ մէկ գըր-  
կաչափ եղերքը ոսկեթել, ծգեց իրեն Աստուածային երեսին վրայ,  
խսկոյն Նկարուեցաւ անոր վրայ Տէրունական պատկերը։ Աչքը,  
ունքը, քիթը եւ բերանը, գոյնը եւ կերպը, երեսաց դիրքը եւ  
մորուսը ամենեւին անպակաս, ինքը Յիսուս ծալեց այն դաս-

տառակը եւ Թուղթը տուաւ Անանէ նախարարին . նա ալ երկը բագութիւն ըրաւ առաւ ձեռքէն . նոյնպէս եւ միւս դեսպանները ամէնն ալ եկան երկրագութիւն ըրին Յիսուսի եւ ճանապարհ ելան :

Երբ հասան եղեսիա Արգարու դիմաց ելան , Թագաւորը ուրախացաւ սիրով եւ պատուով ընդունեցաւ . նոքա ալ ինչ որ տեսան եւ լսեցին Քրիստոսէ պատմեցին եւ Թուղթն ալ տուին : Թագաւորը երբոր Թուղթը առաւ ոտքի ելաւ կանգնեցաւ ինքը եւ իրեն մեծամեծները . սկսաւ Թուղթը համբուրել երեսին եւ աչքերուն վրայ դնել . հրամայեց ատենադպրին կարդալ Թուղթը . եւ ամէնն ալ բացագլուխ ոտքի վրայ կեցած ականջ դրին :

Արգար լսելով Քրիստոսի խոստմունքը որ իւր աշակերտաց մէկը պիտի գայ զինքը բժշկելու , շատ ուրախացաւ , եւ մեծ փափաքանօք կսպասէր : Ինչպէս յետոյ Ս. Թադէոսի վարքին մէջ պիտի գրեմք :


Խսկ սուրբ դաստառակը մեծ պատուով դրին Թագաւորին տան մէջ ամենամաքուր տեղ մը եւ կպաշտէին իրեւ զիփատոս : Անով ամենայն ախտաֆէտները դիւահարները եւ տեսակ տեսակ ցաւագարները կատարելապէս առողջացան : Շատ ժամանակ անցնելէն ետեւ Կոսդանդեայ որդւոյ Լեւոն կայսեր օրերը սուրբ դաստառակը Կոստանդնուպօլիս տարին Հայոց Թուին Գձ եւ Ղ.Դ. այն տեղն ալ շատ հրաշքներ եղան . ետքը ձենովս քաղաքը տարին . այն տեղն ալ շատ սքանչելիք կընէ եւ շատ հիւանդներու եւ ախտաժէտներու առողջութիւն կուտայ :



ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ.

## Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿԻՐԻԶ,

ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ՆԱՀԱՏԱԿ ԳՐԻՍՏՈՍԻ.



Գրիգոր Լուսաւորչի հօր անունը Անակ էր, մօքը Պղոհիկ:  
Այս Անակը կուապաշտ Պարթեւաց ազգէն ըլլալով՝ ելաւ  
իբրեւ փախստական իրեն ընտանիքով եկաւ Հայաստան  
որ զիուրով Հայոց Թագաւորն սպաննէ, ինչպէս խոս-  
տացաւ Արտաշիր Թագաւորին: Ասոնք երբոր Արտազու-  
դաշտը հասան՝ այնտեղը օթեւան ըրին, ուր որ Թաղէոս Առա-  
քեալին սուրբ մարմինը ամփոփած կար: Այնտեղը եղաւ սուրբ  
Գրիգոր լուսաւորչի իմօրէ յղութիւնը. իսկ ծնունդը եղաւ Վա-  
ղարշապատ քաղաքը: Եկաւ Անակ Խոսրով Թագաւորին քով,  
իբրեւ ազգական պատիւ ընդունեցաւ, երկու տարի կեցաւ մին-  
չեւ ժամանակ գտաւ եւ դաւ ճգեց սպաննեց զխոսրով Թագաւորն.  
Եւ ինքը երբոր փախստական եղաւ, գետի մէջ խղդեցին զնա  
եւ բոլոր տունը Թրէ անցուցին միայն գԳրիգոր փախուց Սոփիա  
անունով իրեն ծիծմարը որ հաւատացեալ կնիկ մըն էր: Անոնց  
կոտորման ժամանակը առաւ նա տղան Կեսարիա փախուց,  
մեծցուց քրիստոսական հաւատով եւ մկրտութեան օրը անունը  
Գրիգոր կոչեցին, որ կթարգմանի արրուն. եւ երբոր պատանեակ  
եղաւ տղայն կարդալու ուսման տուին. եւ չափահաս որ եղաւ  
իկարգ աշխարհի ամուսնացուցին զնա Մարիամ անունով աղջ-  
կան հետ, եւ երկու որդիք ունեցան Արիստակս եւ Վրանիկս:  
Ետքը Մարիամ կինը կուսանաց վանքը գնաց. իսկ Գրիգոր իրեն  
հօրը ըրած չարութիւնն հասկնալով Խոսրովու որդւոյն Տրդատին  
քովը գնաց ծառայութիւն ընելու, որպէս Թէ իրեն հօրը ըրած  
գէշութեան իրեն ծառայութիւնովը հատուցումը ընէ. բայց  
չիմացուց ամենեւին իրեն որին որդին ըլլալը:

Տրդատ երբոր Շոնվմայեցւոց երկրէն Հայաստան դառնալու  
եղաւ, Գիոկղետիանոս կայսերէն պսակուելով առաջ երգնկայ  
իչաւ: Այնտեղը երեւելի կուռք մը կար Անահիտ անունով, անոր

զրի մատոյց Տրդատ : Ետքը երբոր սեղան նստան Գրիգորին ասաց որ ծաղկէ կանանչէ շինած պսակ ընծայէ Անահիտ կուռքին, որ շատ բարերար է մեզի կասէր : Գրիգոր այն ատենը իրեն քրիստոնեայ ըլլալը իմացուց, յանձնառու չեղաւ կուռքին պատիւ տալու : Տրդատ բարկանալով մոմոաց Գրիգորի վրայ չար գաղանի նման, ու այն օրը բանտ ծգել տուաւ : Միւս օրը կանչեց դիմացը ասաց « Դու մէկ օտարական մարդ մը քովս եկար այս չափ տարի միամտութեամբ կծառայէիր . ես ալ միտքս դրեր էի քեզ մեծութեան հասցնել . ինչ եղաւ քեզի որ իմ հրամանիս ընդդէմ կկենաս ու կպաշտես այն Աստուածը որ ես չեմ պաշտեր . նայէ եթէ չհաւանիս մեր կուռքը չպաշտես մեծամեծ տանջանքներ պիտի քաշես »: Գրիգոր պատասխանեց « ես պատրաստ եմ տանջանքներու Քրիստոսի անուան համար » :

Բարկացաւ Թագաւորը՝ առաջ հրամայեց որ ձեռքերը ետեւ կապեն բերանը փայտ դնեն . երկրորդ՝ կոնակը աղի քարեր շալկել տուաւ անասունի պէս . երրորդ՝ չուանով կապեցին ապարանէն վեր կհանէին վար կիշեցնէին . եօթն օր այնպէս կապկրպած չարչարեցին : Ետքը Տրդատ իրեն առջեւը բերել տուաւ, « Եթէ յանձնառու ըլլաս մեր կուռքը պաշտելու, գիացիր որ աւելի եւս պիտի տանջուիս » ըսաւ : Գրիգոր պատասխան տուաւ. « Քու կուռքերդ չիմացան որ ես ինչ տանջանք քաշեցի . այլ իմ նշանակութանք Աստուածա զիս պահեց . փայտաշէն կուռքերդ կրակով կայրուին զանոնք պաշտողներն ալ մէկտեղ . քարաշէն կուռքերդ ալ քարի պէս ջրին տակը պիտի մնան » :

Տրդատ այս խօսքերուն բարկանալով չորրորդ տանջանքը տուաւ, մէկ ոտքէն գլխի վայր կախել հրամայեց . գլխին տակէն ալ աղը ծխել տուաւ . Հինգերորդ՝ դալար փայտերով չարաչար ծեծել հրամայեց մինչեւ եօթն օր կախուած տեղը ծեծեցին որ մարմինը բոլորովին չարդուեցաւ . Ս. Գրիգոր կախաղանին վրան երկար աղօթք ընելով՝ նոցա գարձին համար Աստուածոյ աղաչանք կընէր : Ետքը Տրդատ կախաղանէն վար իշեցնել հրամայեց իրեն առջեւը բերել տուաւ նորէն յորդորելով կվախցընէր եւ զանազան տանջանքներ կսպառնաք : Գրիգոր պատասխանեց Թէ ես կցանկամ օր առաջ մարմինէս ելնել եւ յաւիտենական կեանքը մտնել . հրամեցէք ինչպէս կուզէք մեռուցէք զիս : Տրդատ ասաց ես քեզ մեկէն չեմ մեռցներ որ ազատիս,

իապար երկար տանջանքներով կչարչարեմ զքեզ որ սովորիս, կուռքերը չանարգենս : Վեցերորդ տանջանքն ալ այս էր ֆայտէ կոճեր բերել տուաւ հրամայեց մէջը սխմել . չուաններով այնպէս սաստիկ կապեցին ոտքերը՝ մինչեւ ըղունկներէն արիւն կվազէր :

Տեսաւ որ այն տանջանքներով ալ չկարողացան Գրիգորին միտքը դարձնել . եօթներորդ տանջանքը տալ հրամայեց Տրդատ, որ այս է . ծունկերը երկաթէ ամաններու մէջ հագցընել տուաւ, այնպէս երեք օր կախեցին . ետքը վար առին ութերորդ չարչանքը տուին . կապար հալցուցին ու եփ եփ մարմինին վըրայ եւ բերանին մէջը լցին ջրի պէս . անով ալ չլնասուեցաւ Ս. Գրիգոր կենդանի էր շնորհօքն Քրիստոսի : Երբոր զարմացան ամէնն ալ նորա այնքան տանջանքներու դիմանալուն, Թագաւորը մտածեց ուրիշ աւելի չարչարանք տալ իններորդը, այս էր . հրամայեց ոտքերուն տակը գամեր զարնել եւ ասդին անդին քալցընել . արիւնը այնպէս սաստիկ կվազէր որ գետինը կթրջէր . կիարցընէին յետոյ թէ Գրիգոր, ի՞նչպէս ես . նա կըպատասխանէր թէ այս չարչարանքս յափառենական տանջանքէն կիրկէ : Թագաւորը կասէր ես զքեզ այս տեղը չարչարեմ դուն այնտեղը կիանգտանաս . այս տեղը տրտմեցնեմ զքեզ, դու այն տեղը կուրախանաս : Տասներորդ չարչարանքն ալ այս էր . բերել տուաւ բորակ աղ եւ բարկ քացախ, գլուխը մամուլի մէջ դրին, քթին մէջը փչել տուաւ : Մետասաներորդ չարչարանքը այս էր . տըկի մը մէջ տաք մոխիր լցընել հրամայեց, եւ այնպէս գլուխը անցուցին ու վզէն կապեցին վեց օր այնպէս Թողուցին : Տեսաւ Թագաւորը որ կենդանի մնաց Գրիգոր, բարկացաւ, հրամայեց երկոտասաներորդ տանջանքը տան . աղիքներէն ծագար մը անցուցին անկից փորը ջուր լցին այնչափ որ քթէն ու բերնէն ջուրը դուրս կուգար : Երեքտասաներորդ չարչարանքն ալ այս էր որ՝ երկաթէ բերիչքով կողերը քերել տուաւ . Չորեքտասաներորդ տանջանքն ալ այն եղաւ որ երկաթէ փուշեր ցանել տուաւ գետինը, եւ մերկացուցին զՍ. Գրիգորը այն փուշերուն վրայ քաշկոտեցին եւ քալցուցին, բոլոր մարմինը ծակոտուեցաւ, ողջ տեղ չժնաց :

Թագաւորը կզարմանար որ ի՞նչպէս այնքան անտանելի չարչարանքներուն կդիմանար Գրիգոր . չէր գիտեր թէ ինչ նոր տանջանք տայ : Նախարարին մէկն ելաւ ասաց թէ « Ով Թագաւոր,

դա արժանի չէ արեւ տեսնելու . դորա հայրը քու հօրդ կեանքը կերաւ : Այս լսածին պէս Տրդատ շուտ մը Գրիգորին ոտքը ձեռքը կապել տուաւ Արտաշատ ասացեալ բերդ կար այնտեղը, խըրկեց խոր վիրապը ճգել հրամայեց որ մահապարտները կծգէին օձերուն եւ Թունաւոր զեռնոց մէջ . ինչ մահապարտ որ կծգէին մէկէն կմեռնէր . բայց Ս. Գրիգոր՝ Քրիստոսի զօրութեամբը տասնեւինգ տարի կենդանի մնաց այնտեղը . հրեշտակ Աստուծոյ մէկ որբեւայրի կնկան տեսիլքին մէջ հրամայեց որ ամէն օր մէկ մէկ հաց հորին բերնէն վար ճգէ . անով կապըէր Ս. Գրիգոր խաւար հորին մէջը :

Տասնեւինգ տարիէն ետեւ Հռոմայու երկիրէն Ս. Հռիփսիմեանք կուսանքներ եկան Քրիստոսի անուան համար նախատակուեցան նոյն Տրդատ Թագաւորին : Քանի մի օր անցնելէն ետեւ Աստուծոյ բարկութիւնը շարժեցաւ, Տրդատ վայրենի խոզի կերպարանք եղաւ, սկսաւ իրեն ապարանէն վար ճգել մարմինը խածխծել . կերթար խոզերուն կխառնուէր խոտ կուտէր, կուզէին բռնել չէին կընար . այնպէս ալ ամենայն նախարարները եւ Տրդատայ բոլոր զօրքերը այսահարեցան :

Այն ատենը Թագաւորին քոյրը Խոսրովիդուստ' տեսիլքին մէջը հրեշտակ Աստուծոյ տեսաւ . միանգամ, երկուս, մինչեւ իինգ անգամ կասէր ձեր տանը բժշկութիւն չըլլար մինչեւ որ Արտաշատ չերթաք զկապեալ Գրիգորը խոր վիրապէն չիանէք ձեր քովը չըերէք : Նա ալ յուղարկեց զնախարարն Յտա, որ գնաց կեցաւ խոր վիրապին բերանը կախեց չուանը ճայն տուաւ ասաց, «Գրիգորիէ, եթէ կաս կենդանի, դուրս ել», նա ալ չուանը բռնեց վեր ելաւ . երբոր տեսան՝ ամէնքն ալ զարմացան մնացին : Ս. Գրիգորի մարմինը սեւացած էր . զուր բերին լուացին նորեր հագուցին, առին Վաղարշապատ քաղաք տարին . Թագաւորը եւ ամենայն զօրքերը այսահարուած ընդառաջ ելան Ս. Գրիգորի, նա ծունը դըաւ եւ աղօթք ըրաւ, զգաստութիւն տուաւ անոնց՝ այնչափ որ խօսք հասկընալ կարողացան եւ իրենց խեղճութիւնն հասկընալ :

Ետքը հարցուց Ս. Գրիգոր անոնց թէ ո՞ւր են Քրիստոսի վը կայքը որոնք որ ծեզմէն նախատակուեցան . նոքա ալ ցցուցին . եկաւ Ս. Գրիգոր վկայութեան կուսանաց տեղը, տեսաւ անոնց մարմինները որ ամբողջ բաց ճգած կեցած էին . ինն օր

անցեր էր նոցա նահատակութեանը վրայ, ամենեւին հոտած չէին եւ մէկ գաղան մըն ալ չէր մօտեցած : Առաւ Ս. Գրիգոր իրենց պատառոտուն զգեստներովը պատեց, այն տեղն իրենց արիւն թափած տեղը թաղեց որ նոցա իսկ վանքն էր . եւ ինքն սկսաւ ժողովրդեանը Քրիստոսի աստուածութիւնը քարոզել : Վաթունեւիինգ օր նոցա վարդապետութիւն ըրաւ . ամէնն ալ քուրծ հագած մոխրի մէջ նստած կուլային կողբային Ս. Գրիգորի ոտքը ինալով՝ կաղաչին որ իրենց մեղացը թողութիւն խնդրէ Աստուծմէ եւ ապաշխարութեան ճամբան ծգէ : Ս. Գրիգոր ալ սկսաւ սովեցընել անոնց ճշմարիտ հաւատքն ու փրկութեան ճամբան, 65 օր միշտ կբարոզէր անոնց ալ դրսէն եկողներուն ալ որ կուգային Ս. Գրիգորի քարոզութիւնքը լսելու : Ետքը մէկ գիշեր մը երազին մէջ տեսիլք տեսաւ Ս. Գրիգոր սաստիկ լոյս մը՝ մէջը Քրիստոս. շատ հրեշտակներ ալ այնտեղը իշան գետինը զարնելով թնդացուցին : Խատանաները փախան, չորս աեղ սիւն երեւցաւ հրեղէն եւ ամպեղէն լուսաւոր խաչերով. ուր տեղ որ եկեղեցիներ պիտի շինուէին՝ տեղերը ցցուց, անոնք ամէնն ալ ժողովրդեան պատմելով՝ այն տեղերուն վրայ խաչ տնկեց, երբոր ամէնն ալ ծողովուած էին՝ ծունկ չոքեցնելով աղօթքի նստեցուց . ինքն ալ Ս. Գրիգոր շերմեռանդութեամբ աղօթք կընէր եւ բոլոր ցերեկը կբարոզէր . եւ ապա 65 օրէն ետեւ թագաւորին խոզի կերպարանքը շտկեց՝ մատղաշ տղի մարմին դարձուց . այնպէս ալ ինչքան դիւահար կար մէջերնին ինչքան հիւանդ կամ անդամալոյծ, ամէնքն ալ առողջացուց . եւ հրամայեց Ս. Գրիգոր ծոմ պահել հինգ օր . նոյն աւանդութիւնը կայ մինչեւ ցայսօր որ Առաջաւոր կասեմք : Այս ամէնն ալ որ ըրաւ Ս. Գրիգոր դեռ եւս քահանայութեան ծեռնադրութիւն չունէր : Ետքը հրեշտակ Աստուծոյ երեւցաւ ծրդատ թագաւորին, պատուիրեց որ զԴրիգոր քահանայ ծեռնադրել տան զիրենք մկրտելու համար : Լուսաւորչի ալ երեւնալով իմացուց որ դէմ չդնէ, այսպէս է ասաց Քրիստոսի կամքը : Թագաւորը մէկէն ճանապարհի պատրաստութիւն ըրաւ եւ մեծ պատուվ կեսարիա խրկեց Ղեւոնդէոս արքեպիսկոպոսին թագաւորական թղթով եւ նուերբներով եւ չորս հազար ծիաւըներով : Ս. Ղեւոնդէոս հայրապետը երբոր տեսաւ զբաղմաշարչար նահատակն Քրիստոսի զՍ. Գրիգոր, ուրախացաւ եւ շուտ մը եպիս-

կոպոսներու ժողովք ըրաւ, Ա. Գրիգորը քահանայ ձեռնադրեց, եօթն օրէն ալ եպիսկոպոսապետ ըրաւ, եւ քանի մի օրէն ետքը իրեն շնորհեալ վիճակը դարձուց :

Տրդատ երբոր իմացաւ Ա. Գրիգոր հայրապետին վերադառնալը, երեք աւուր ճանապարհ ընդառաջ ելաւ ամենայն մեծամեծներովը, եւ հասան եփրատ գետին մօտ, այստեղը մնացին : Ա. Գրիգոր հայրապետը քոնեց Թագաւորին ձեռքին գետը իշեցուց . ամէնուն ալ իրամայեց մերկանալ եւ իջնել. մկրտութեան կարգը կատարեց ամենօմն վրայ եւ մկրտեց յԱնուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ : Աստուած ալ այն ատենը իրեն զթութիւնը զանազան սքանչելիքներով ցըցուց . վասն զի մկրտուելու ատենները գետի ջուրը վազելէն դադարեցաւ. մէկ լուսաւոր սիւն մ'ալ ջրին վրայ իջաւ, գլուխը խաչ երեւցաւ, այնպէս պայծառ՝ որ արեւուն լոյսը կիակէր : Ա. Գրիգոր այն ատենը հայրապետական զգեստով զարդարուած սուրբ Մեռունը գետը կթափէր : Ժողովուրդները ամէնն ալ Աստուծոյ օրինութիւն կուտային. այն օրը հարիւր եւ քսան հազար հոգիք մը կըրտուեցան, ջրէն ելան ամէնն ալ սպիտակ հանդերձ հագան Հոգւոյն սրբոյ լուսաւորուելովը. եւ ապա Ա. Գրիգոր պատարագի խորհուրդը կատարեց վրանէ խորանին մէջը, եւ հաղորդեց զամէնքը Քրիստոսի մարմնով եւ արեամբ. ետքը սկսաւ Ա. Գրիգոր քաղաքներն ու գեղերը պտըտիլ : Կուռքերը կիսորտակէր, եկեղեցիներ կշինէր, աւազան մկրտութեան կկանգնէր, սեղան սրբութեան եւ խաչ տէրունական կկազմէր : Արժանաւորները քահանայ կծեռնադրէր եւ սարկաւագ կընէր :

Տասնեւեօթը տարի անցնելէն ետեւ երբոր Տրդատ Թագաւորը եւ Ա. Գրիգոր Լուսաւորիչ լսեցին Կոստանդիանոս կայսէր Քրիստոսի հաւատալը՝ Հռոմ գնացին շատ ընծաներով անոր տեսութեան. բարեպաշտ Կոստանդիանոս Թագաւորն ալ եւ Ա. Խեղբեստը հայրապետը մեծ պատուով ընդունեցին զնոսա, շատ ուրախ եղան երբոր մէկզմէկ տեսան եւ պատմեցին մէկ մէկու իրենց ինչպէս քրիստոնեայ լինելը, եւ զարմանալով փառք տուին Աստուծոյ հրաշագործողին : Եւ երբոր ետք դարձան, Ա. Գրիգոր երեսուն տարի կաթուղիկոսութիւն ընելէն ետքը օրինեց իրեն Արիստակէս կրտսեր որդին եպիսկոպոս, եւ ինքը սարերը եւ անապատները առանձնակի կկենաք անտես

իմարդկանէ. այնտեղերը կճգնէր անդադար աղօթքի ու կարդալու հետ լինելով։

Այն ժամանակները նիկիոյ մէջ ժողովք եղաւ ընդդէմ Արիոսի հերծուածողի : Կոստանդիանոս թագաւորը նուիրակ դրկեց Ս. Գրիգոր հայրապետին որ երթայ այն ժողովքի մէջ ուղղափառ հաւատը հաստատելու համար . բայց նա չգնաց փառքէ փախչելով, իրեն տեղը դրկեց Արիստակէս որդին եւ զՍ. Յակոբ Մծբնայ հայրապետն, որ իւր հօրաքեռ որդին էր : Գնացին անոնք հաստատեցին Քրիստոսի ուղղափառ հաւատը իշայր եւ յմրդի եւ յամենասուը Հոգի : Սուրբ Արիստակէս դարձաւ հետք բերաւ Հաւատամքը, եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ ընդունեցաւ եւ կնքեց իրեն խօսքովն այսպէս «Խսկ մեք փառաւորեսցուք որ յառաջ քան զյափիտեանս, երկիրապագանելով սրբոյ երբորդութեան եւ միոյ աստուածութեանն Զօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ, այժմ եւ միշտ եւ յափիտեանս յափիտենից. ամէն» : Այնուհետեւ Ս. Գրիգոր բոլորովին հրաժարուելով աշխարհէս, Սեպուհ լեռը քաշուեցաւ, եղաւ հոն ճգնեցաւ, եւ այնտեղը եղաւ նորավախճանը, որ մարդ չիմացաւ :

Այլ շատ ժամանակ անցնելէն ետեւ՝ ոմանք հովիներ մեռած գտան զՍ. Լուսաւորիչն, դէպի արեւելք ծունկի եկած . ծեռքերը խաչանման վեր վերուցած, գաւազան մը ծնկան վրայ . քովն ալ սուրբ սեղան սկիհով : Այս հովիները չորս դին քարեր շարելով ծածկեցին վրան . շատ տարի այնպէս մնաց անտես ի մարդկանէ : Քանի մը ժամանակ անցնելէն ետեւ Ս. Լուսաւորիչ ինքը երեւցաւ Գառնիկ ճգնաւորին, պատուիրեց որ այն տեղէն հանէ իրեն մարմինը թորդան գեղը տանի . եւ նա ալ մեծ պատուով տարաւ այնտեղը թաղեց ուրիշ սուրբերուն հետ :

Երբոր Զենոն բարեպաշտ կայսրը իմացաւ, մարդ դրկեց Ս. Լուսաւորչի բոլոր մարմինը վերուց Կոստանդնուպէլիս տարաւ, եւ քսնի մը ժամանակէն ետեւ Խտալիա տարին, ուր մեծ փառոք կպատուի եւ կտօնուի . բայց Ս. Աջք մեզի թողուցին պահպանութեան համար իպարժանաւ ամենայն Ազգիս Հայոց :



**Ա. ՍՏԵՓԱՆՈՍ ՈՒՂՆԵՑԻ ԵՒ ԸՆԿԵՐՔ ՆՈՐԱ.**

Ա. ԱՏԵՓԱՆՈՍ ԱԿԼՆԵՑԻ ԵՒ ԸՆԿԵՐՔ ՆՈՐԱ.

Կոկիսոն քաղաքին մէջ մէկ մարդ մը կար անունը Ղազարոս, եւ կնոջը՝ Մարիամ։ Ասոնք երկուսն ալ բարեպաշտէին, ազգաւ Հայ, եւ որդի չունէին։ Չատ աղազանքներով եւ ուխտով Խնդիր ըրին Աստուծոյ, եւ Աստուածառուածնոց գույնու որդի։ Ուժ օրէն ետքը մկրտեցին տղան անունը Ստեփանոս դրին։ Այն քահանայն որ մկրտեց զՍտեփանոս Կոստանդին կըսուէր, որ ամէն կիրակի օր պատարագ կընէր եւ կիաղորդէր զմանուկն Ստեփանոս։ Նա ալ Աստուծոյ ըընօրինով կաթէր եւ կօգորանար ամենայն իմաստութեամբ։

Եղաւ որ Կոստանդին քահանան հիւանդացաւ մերձ իմահ . կանչեց նա զմանուկն Ստեփանոս, եւ պատուէր տալրվ ասաց. «Որդեեակ իմ, պինդ կեցիր հաւատքիդ վրայ առանց երկմտութեան, մինչեւ Աստուած ժողովրդեանը հոգեւոր տեսուչ պարգեւէ» . ծեռքը Ստեփանոսին գլխուն վրան դրաւ, օրինեց, «Ճէք ընդքեզ, ասաց, եւ ընդ հաւատացեալ հօտիդ. եւ դու որդեեակ, շատ օր չանցած՝ պէտք է փախչիս լեռը երթաս. բիչ մի կենալէդ ետքը անօրէններուն ծեռքը պիտի մատնեն զծեզ Քրիստոսի անուան համար, նահատակ պիտի ըլլաք, շատ ախտաժէտ հիւանդներ ծեր նահատակութեան տեղը պէտք է գան եւ առողջանան. անուննիդ ամենայն տեղ պիտի տարածուի, եւ Աստուած ծեզմով պիտի փառաւորուի»: Այս ըսելով երանելի Կոստանդին քահանայն աւանդեց խաղաղութեամբ իրեն հոգին առ Աստուած:

Քիչ օր անցնելէն ետքը՝ Կոկիսոն քաղաքին մէջ քրիստոնէից հալածում եղաւ Յուլիանոս ուրացողէն. շատերն ալ սիրտերը դողալով կկենային չարչարանքներէն վախնալով. անոնց ամէնուն Ստեփանոս մանուկը առաջնորդ եղաւ, որ Երեսունեւերեք անձինք էին, արք եւ կանայք եւ կուսանք : Կէս գիշերի մէջ Ելան քաղաքէն գնացին : Ղազարոս Ստեփանոսի հայրը 55 տարուան էր, ճանապարհին վախճանեցաւ բարի վարքով եւ ճշմարիտ հաւատով եւ այն գիշերը Թաղեցին ուրտեղ որ աւանդեց հոգին. իրենք Ելան մէկ քարոտ լեռ կար այնտեղը բնակեցան, Բարսեղ հայրապետին ձեռամբ. Ս. Աստուածածնի անունով Եկեղեցի շինած տեղը ջրի աղբիւր ալ կար ցուրտ եւ բարեհամ որ կայ մինչեւ ցայսօր :

Ս. Ստեփանոս Երեր իրեն ընկերներովը հասաւ այնտեղը հրեշտակի առաջնորդութեամբ երեք ամիս կեցան սաղմոսերգութիւնով եւ աղօթքով. Կերակուրնին բանջար էր միայն, անով կկշտանային :

Այնտեղը ոչխար արածող հովիւներ կային. Նոքա տեսան անոնց սաղմոսերգութեամբ եւ աղօթքով ճգնութիւնը, գնացին Սոկրատ դատաւորին յայտնեցին. Նա ալ մէկէն զօրականներ դրկեց որ իրեն առջեւը բերէն : Գնացին զօրականները կուզէին բռնել տանելու դատաւորին դիմաց. տեսան այն մատնող իովիւը դիւահարելով ընկաւ այնտեղը ու սատկեցաւ : Այն սքանչելիքն որ զինուորները տեսան, վրանին մեծ երկիւղ եկաւ. Եւ այնպէս վախնալով զարմացած մնացին : Սուրբերը զինուորներուն ասացին «Ի՞նչ կուզէք եղբարք եւ ի՞նչ գործի եկած էք այս տեղը» : Անոնք պատասխանեցին թէ «Զծեզ իշխանին քով պիտի տանինք» : Նոքա ասացին թէ «Մեք ձեր իշխանէն չեմք վախնար. մեք յօժար եմք Քրիստոսի անուան համար մեռանել», եւ իսկոյն միաբան ամէնն ալ ծունը դրին Աստուածամօր առջեւ, ասացին. «Տէր հովուեսցէ զմեզ. Եւ սաղմոսին Վերջը ասացին Տէր ուղղեա զգնաց մեր եւ առաջնորդեա մեզ իկամս քո, զի իքեզ յուսով ապաւինեցաք» : Եւ այսպէս ճանապարհ Ելան դատաւորին գնացին : Դատաւորը Երեր տեսաւ զանոնք, ձեռքերնին ետեւ կապել տուաւ, եւ խարազանով ծեծել հրամայեց : Առաւօտուն վեց ժամէն մինչեւ տասը ծեծեցին. իսկ Ս. Ստեփանոսի մայրն եւ կուսանքները բանտ դնել հրամայեց . Ետքը զանոնք ալ բանտ դրկեց :

Միւս օրը հանեցին բանտէն ամէնն ալ իշխանին դիմացը տարին որ զօրացած էին որպէս թէ ամենեւին չարչարուած զինէին : Ասաց դատաւորը «Զոհեցէք մեր չաստուածներուն որ տան-ջանքներէն խալսիք»: Ամէնն ալ մէկ քերան ասացին թէ «Մեք դիւաց երկրպագութիւն չեմք ըներ եւ կուռքերուն չեմք զոհեր, եւ քու կամքիդ ալ չեմք հաւանիք : Երկնաւոր Տէրը մեզի օգնական է, քու սպառնալիքներէն չեմք վախնար»: Յայնժամ դատաւորը կախել տուաւ ամէնն ալ եւ ոկսան երկաթէ քերիչքով քերել մարմիննին այնքան՝ մինչեւ ոսկորներուն հասուցին. անոնցմէ մէկը անչափահաս ըլլալով չդիմացաւ, սաստիկ ցաւէն մեռաւ, դահիճները երբոր տեսան՝ դատաւորին իմաց ըրին . Նու ալ հրամայեց կախաղանէն իշեցնել զանոնք, Բագարատ նահատակ մանուկը շներուն դիմացը քաշել տուաւ. քաշողներուն ձեռքերը չորացան, քերաննին կապուեցաւ, խօսիլ չէին կարուլ:

Այն ատենը դատաւորը իրեն առջեւը կանչեց սուրբերը ասաց, « Զոհեցէք կուոց ». Երբ նոքայ յանձն չառին, Սոկրատ բարկացաւ ու հրամայեց որ գալար ոստերով գլուխնուն զարնեն : Տասը մարդ յոզնեցան զարնելէն. Սուրբերը երկինքը նայելով կըսէին, « Տե՛ս Տէք քեզի համար մեր գլուխը կծեծեն ». Այն ատենը յանկարծակի սաստիկ լոյս փայլատակեցաւ երկինքէն, մինչ զի արեգական հառագայթը փակեց : Քրիստոս Տէրն մեր ինքը իշաւ սուրբերուն մէջը եւ ասաց, « Խաղաղութիւն ընդ ծեզ, սիրելիք իմ ». Նոցա վերքերը ողջացուց եւ ինքը երկինք վերացաւ : Սուրբերը երբոր տեսան սքանչելիքը եւ իրենց անձանց առողջութիւնը՝ ուրախացան, իսկ դատաւորը եւ իշխանները զարմացան . շատ կուապաշտներ եւ դահիճներ ալ կուրացան : Ուրիշ մարդիկներ հարիւրիսունեւինք անձինք Քրիստոսի հաւատացեալ եղան, միաբան ամէնն ալ ձայնեցին թէ « Մեք ալ Ստեփանոսի Աստուածը կպաշտեմք ». բայց միւս անօրէնները չդարձան իրենց անհաւատութենէն, եւ աւելի չարացան :

Յայնժամ հրամայեց դատաւորը առաջ կուսանքներն սպան-նել եւ ապա էրիկմարդիկը : Բերել տուաւ կոյսքն իրեն առջեւը եւ ասաց թէ « Ես ծեր գեղեցկութեանը խնայեցի չտանջեցի զծեզ. զոհեցէք չաստուածոց, այս իշխաններուն կանայք կըլլաք . ապա թէ ոչ՝ սրով կսպանեմ զծեզ ». Կանայքը պատասխան տուին համարձակապէս թէ « Մեք Քրիստոսի հարսնացած եմք . Երկրաւոր

պատուի եւ փառքի չեմք ցանկար»։ Իրամայեց դատաւորը սրով սպաննել զանոնք։ Առին դահիճները տարին եւ սպաննեցին, Մարմինները անթաղ թողուցին։ Ս. մանուկ Բագարատայ մարմինն ալ այնտեղն էր, որ նոցամէն առաջ նահատակուած էր։ Հաւատացեալները եկան գիշերով տարին, ամէնուն ալ մարմինը թաղեցին։ Խսկ զԱ, Ստեփանոս եւ նորա ընկերները կրակը ձբգեցին դահիճները, բայց կրակը խորանածեւ նոցա վրան շրու եղաւ. դահիճները տեսան՝ վախցան զարիուրեցան եւ գնացին դատաւորին պատմեցին սուրբերուն համար թէ անոնք կենդադնի են կրակին մէջը կպտըաին եւ իրենց Աստուծոյ փառաբանութիւն կուտան։ Այն ատենը իրամայեց դատաւորը թէ «Տարբէք շրուտով հեղեղատին մէջը սպաննեցէք, որ հաւատացեալները չգիտնան անոնց կախարդութիւնը, եթէ ոչ՝ զիս կսպաննեն»։ Դահիճները երբ գնացին որ զանոնք կրակին մէջէն հանեն՝ տեսան որ կարողութեամբն Աստուծոյ գլխունուն մէկ մազ մը այրած չէր, զարմացած մնացին. եւ երբոք կատարման տեղը տանկըլու եղան՝ խնդութեամբ կերթային իրենց Ցանապարհը «Ինեղութեան» կանոն սաղմոսը ասելով։ Կատարման տեղը հասան որ մէկ խորուկ ծոր մըն էր, մէջէն հեղեղատ կվազէր։ Ազօթք ըրին նոքա եւ իրենց անծը Աստուծոյ Ամենակալին յանձննեցին, եւ ծայն լսեցին երկինքէն թէ «Եկա՛յք Աստուծոյ ծառաներ եւ հանգստացէք ուրիշ նահատակներու հետ»։ Յայնժամ յարձակեցան դահիճները սուրբերուն վրայ ու սրով կոտորեցին։ Նահատակաց անուններն այս են. Ս. Բագարատ եւ Մեղառիս, Բասիկիս եւ Սիմէծն Կենարացի, Գրիգորիս եւ նորա երկու որդիքը Սմբատ եւ Յովհաննէս, պատուական ծեր մը երեք որդւովք, Ղեւոնդիս իրեն երեք որդւովք եւ մէկ ուրիշ ծեր մը անտիոքացի՝ չորս որդւովք. կային ուրիշներ ալ որոց անունները գրուած են դպրութեան կենաց մէջ. երեսուններութ հատ ալ դահիճներ էին։ Անոնց մէկը աւելի յանդուգն էր, Ս. Ստեփանոսի փիզը նա կտրեց. եւ այնտեղը ծեռքերը չորացան եւ սուրը ծեռքը մնաց. Ետքը այսահարեցաւ, լերդը բերանը դարձաւ սատկեցաւ։ Ուրիշներն ալ վախնալով փախան եւ իշխաններուն պտտմեցին ամենայն եղելութիւնը. իշխաններուն մէկը ասաց թէ «Վաղը մեր չաստուածներուն զի՞ մատուցանեմք որ անոնց ծեռքէն ազատեցին զմեզ»։ Միւս օրը իշխանը երբոք

կամեցաւ իրեն աթոռէն վար իջնել, մէկ քար մը ընկաւ վրան սատկեցաւ, չիմացան թէ ո՞ւր տեղէն ընկաւ, եւ զօրքերն ալ այսահարութլով կատղեցան: Իշխանին մէկը Կուտէ անունով ասոնք որ տեսաւ զղացաւ, ասաց. «Այս ամենայն նեղութիւնները որ մեր ու զօրացը վրայ եկան՝ սուրբերուն համար էր որ անխնայ կոտորեցինք». անոր համար առաւ այն կատղած զօրքերը սրբոց նահատակութեան տեղը տարաւ: Աղօթք ըրաւ ինքն ալ այն տեղը, իսկոյն այսահարները սկսան զգաստանալ եւ միաբան Աստուծոյ փառաբանութիւն կուտային. բոլորը ինսունեւիինք զինուորք էին, բժշկուեցան. սրբոց մարմիններն ալ դեռեւս անթաղ էին, ամփոփեցին մարմինները արթւնախառն հողով եւ ետքը հաւատացեաներու խորհրդով երեք վկայարան շինեցին անոնց համար. մէկը Ս. Կուսանաց վրայ՝ Կաթուղիկէ անունով. մէկը Ս. Ստեփանոսի վրայ՝ աղբիւրին դիմացը. եւ միւս վկայարանը մնացեալ Ս. Վկաներուն վրան:

Կատարեցաւ այս Ցորիանոսի ժամանակները, որ Ցուլիանոսէն ետքը Թագաւորեց. եւ սրբոց նահատակութիւնը այն օրեւը եղաւ, Ցուլիանոս այն ատենները Պարսից դէմ պատերազմ բացեր էր, եւ ինն մեռաւ ու կորաւ:

---

### ԳԼՈՒԽ ԵՅԹՆԵՐՈՐԴ

---

### ՍՈՒՐԲ ԹՈՎՄԱՍ ԱՌԱՔԵԱԼ.

---



Քրիստոսի համբառնալէն եւ Հոգևոյն սրբոյ իջնելէն ետեւ իսուրբ վերնատան, սուրբ առաքեաները վիճակ ծգեցին Իրենց մէջը թէ ո՞վ՝ ո՞ր աշխարհք երթայ Քրիստոսի սուրբ Աւետարանը քարոզելու: Թովմայի վիճակ ելաւ Հնդկաստան երթալու:

Ելաւ Թովմաս ճանապարհ, ու ամէն անցած տեղերը քարոզելով զՔրիստոս՝ հասաւ իշնդկաստան: Հոն շատ դժուարութիւններ քաշեց, մինչեւ որ ոմանք իրեն հրաշքները տեսնելով՝ հաւատացին իՔրիստոս:

Հնդկաց Մժդեհ Թագաւորը լսելով Թովմայի ըրածները՝ բարկացաւ, բռնել տուաւ եւ շատ չարչարելէն ետքը՝ Բաղամիտէս քաղաքին մէջը հրամայեց որ գեղարդներով զարնեն սպաննեն։ Հաւատացեալներն եկան սրբոյն մարմինը վերուցին մէկ նշանաւոր տեղ մը Թալեցին, որ անկէց շատ ախտաժէտներ եւ հիւանդներ առողջութիւն եւ բժշկութիւն կգտնէին. բայց Մըժդէի Սիփորա եւ Ցուզանէս որդիք ունէր. սոքա Թէպէտ հաւատացեալ չէին, բայց Թովմային ետեւէն գնացին նորա կատարումը տեսան. ետքը անոնք իրենց տեսիլքի մէջ տեսան զթովմաս, Քրիստոսի հաւատացեալ եղան։

Թագաւորին ծառաներուն մէկը այսահարուած՝ առողջութիւն չէր գտներ։ Գնաց Մժդեհ առաքելոյն գերեզմանը, եւ չգտաւ այնտեղ Ս. Թովմայի մարմինը. վասն զի աշակերտներն զգուշութեամբ Թագուցին եւ յետոյ Ասորեստան տարին։ Խսկ Մժդեհ առաքելոյն տապանի հողէն առաւ ցանեց այսահարին վրայ, եւ առողջացաւ։

Քանի մը ժամանակէն ետքը Պարսից զօրքք Ասորեստան գընաց կողոպտելու. Պարսից նախարարներէն մէկը եռուուժ անունով՝ հանդիպեցաւ նշխարաց Ս. Թովմայի առաքելոյն կազմած զարդարած տապանով, կարծեց Թէ գանձ է եւ խիստ ուրախացաւ. երեկոյին երբոր առանձնացաւ, բացաւ տեսաւ որ մեռելի ոսկորներ էին։ Ինքը որովիթետեւ հաւատացեալ չէր, կարծեց Թէ անոնք սրբոց նշխարներ պէտք է ըլլան, վասն որոյ զայրացաւ զարկաւ ոտքով ցրուեց Թովմայի առաքելոյն ոսկորները ծիին ոտքերուն տակը։ Այն գիշերը կերպ կերպ տեսիլքներով զարիուրեցաւ իշխանը, ահէն զարթեցաւ տեսաւ որ այն ամենայն ոսկորները մէկմէկ մոմի պէս կվառէին. շուտ մը ինքը եւ ծառաները ժողվեցին ոսկորները դրին փայտէ տապանին մէջը, ուր տեղ որ առաջ դրած էր։ Զիուն վրան առաւ շայոց երկիրը տարաւ Աղճնեաց գաւառը Հողց ըսուած տեղ մը. եւ այն եռուուժքը Քրիստոսի հաւատացեալ եղաւ, մկըրտուեցաւ իրեն ամենայն ընտանիքով եւ ընկերներով, որք Պարսից զօրքերուն մէջը կային։

Քանի մը ժամանակ անցնելէն ետեւ, Ս. Թովմայի առաքելոյն ազդեցութեամբ՝ սպասաւորներն առին սուրբ նշխարը որ արե-

ւելք տանին, առաջնորդութեամբ լրւսափայլ աստղին գնացին իսասան Ծշտունեաց գաւառը մէկ գիւղի վրայ՝ որ Բծիծս կը կոչուի : Այնտեղ աստղը կեցաւ բարձրահայեաց տեղ, Ս. Թովմայի առաքելոյն նշխարը հոն դրին քարեայ տապանի մէջ, եւ շինեցին անոր վրայ վիաբանութեան վանք, որ կայ մինչեւ ցայսօր :



ԴԱՅԻ ՈՒԹԵՐՈՌԴ

### ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԶՄԻՒԹՆԻՈՅ ՀԱՅՐԱՊԵՏ.

Տառ-

Սուրբ Նիկողայոս Լիկիա գաւառին Զմիւռնիա քաղաքէն էր. հօրը անունը Եպիփան էր եւ մօրը՝ Նունէ. ուխափի Աստուծմէ զաւակ ինդրեցին եւ ունեցան այս Նիկողայոսը, որ ծնած ժամանակին ոտքի վրայ կանգնեցաւ երկու ժամի չափ կեցաւ. չորեքշաբթի եւ ուրբաթ օրը մօրը ծիծը բերանը չէր առնուր, առանց բան ուտելու կկենար. երբոք ծիծէ կտրուեցաւ, կրակով եփած կերակուր չէր ուտեր : Եւ երբ եօթը տարու եղաւ՝ կարդալու ուսման տուին, գրել եւ կարդալ սովորեցուցին : Մէկ կնիկ մը գոսացած ոտքերով կաղաղակէր սուրբ տղային Նիկողայոսի որ ողջացուցանէ. վրան Ս. Խաչի նշան ըրաւ նա, եւ բժշկեց :

Երբոք տասնեւինն տարու եղաւ Նիկողայոս, իրեն քեռին Նիկողայոս Եպիսկոպոսը քահանայ ծեռնադրեց զնա եւ Եկեղեցին իրեն յանձնեց :

Եկեղեցւոյն մօտիկ գեղ մը կար. դեւը կնկան մէկը խղդեր այն գիւղին աղբիւրին մէջ էր նետեր. ջուրը ցամքեցաւ, մարդիկ ծարաւէն կնեղուէին, գնացին Ս. Նիկողայոսին աղաչեցին որ ջուր իհանէ իրենց. նա ալ առաւ զժողովուրդն, Խաչով եւ Աւետարանով գնաց ծունը դրաւ, աղօթք ըրաւ առ Աստուած. իսկոյն յորդառատ եւ բարեհամ ջուր ելաւ, ամէնն ալ ուրախացան, փառք տուին Աստուծոյ եւ գոհացան մեծապէս :

Մէկ օր մը շատ ժողովուրդ եւ քահանայ ժողովեցան Ս. Նիկողայոսի հիւր գնացին. նա ընդունեցաւ, երեք իաց օրինեց

Եւ դրաւ դիմացնին, եւ մէկ փարչ գինի որ ուտեն եւ խմեն։ Կերան կշտացան ամէնքն ալ եւ բաւական ուտելիք խմելիք աւելցաւ. զարմացան եւ Աստուծոյ գոհութիւն տուին։

Այս երանելի քահանային առջեւը մէկ դիւահար մարդ մը բերին որ երկու շղթաներով կապած էր, սուրբը կանթեղէն ծէթ առաւ ցանեց վրան, մէկէն առողջացաւ. այսպէս եւ մէկ այսահար քահանայ մը եւ հովիւ մը բժշկուեցաւ ինմանէ։

Օր մը Քրիստոս եւ Ս. Աստուածածին երեւցան իրեն. Քրիստոս ծեռքը Աւետարան տուաւ, եւ Ս. Աստուածածին՝ քահանայական զգեստ։ Նոյն օրը մետրապոլիտ ծեռնադրուեցաւ Զմիւրին քաղաքին։ Անոր համար Ս. Նիկողայոսի պատկերը կը նկարեն, աջ կողմը Քրիստոս՝ ծեռքն Աւետարան, ձախ կողմը՝ Ս. Աստուածածին՝ ծեռքը քահանայական զգեստ։

Այն ատենները Ասիայի մէջ սաստիկ տով եղաւ, կերակուր չը գտնուեր մարդկանց ուտելու. Ս. Նիկողայոս ծովին մէջը նաւավարի մը երեւեցաւ երեք դահեկան տուաւ, եւ տարաւ նաւը ցորենով Զմիւրին քաղաք շատ շահուեցաւ։ Քաղաքացիքը հացով լցուեցան. եւ նաւապետը պատմեց իրեն տեսիլը. եւ գնաց Ս. Նիկողայոսին շնորհակալ եղաւ եւ օրինութիւնն առաւ։

Օր մըն ալ ծովու մէջ նաւ մը ընկղմելու վրայ էր. մէջի մարդիկը Ս. Նիկողայոսն օգնութեան կկանչէին։ Երեւցաւ նա, եւ սոսկալի վտանգէն ազատեց զանոնք։

Կոստանդիանոս Թագաւորը օր մը չորս քաջ մարդու պարգևներ տուաւ պատուեց։ Ոմանք նախանձելով անոնց վրայ, գնացին փոխարքային կաշառ տուին որ զանոնք Թագաւորին աչքէն հանէ, եւ յաջողեցան։ Թագաւորը զանոնք բանտ դրաւ. նոքա արտասուօք աղօթք կընէին եւ Ս. Նիկողայոսն օգնութիւն կկանչէին։ Գիշեր մը Ս. Նիկողայոս փոխարքային եւ Թագաւորին երեւցաւ, սաստելով ասաց «Ազատեցէք այն անմեղ մարդիկները բանտէն, ապա թէ ոչ՝ դուք կմեռանիք»։ Թագաւորն իսկոյն կանչեց իրեն առջեւը, հարցուց եւ ասաց. «Այս գիշեր մէկ մը ինծի երեւցաւ եւ իրամայեց որ ես զծեզ արձակեմ. գիտէ՞ք արդեօք ի՞նչ մարդ է նա»։ Նոքա պատասխանեցին թէ «Արքայ, յափառեան կաց. ո՞վ կարող է ճանաչել զուրբս. կամ իրեշտակ Աստուծոյ պէտք է լինի եւ կամ սուրբ մարդկանց մէկը»։ Թագաւորն ասաց թէ սուրբերէն մէկը բարեխօս բըռ-

նած ունի՞ք ձեզի համար առ Աստուած: — Այո՛, պատասխանեցինք, Ս. Նիկողայոս Զմիւռնացւոյ հայրապետին աղաչեցինք, եւ նորա սուրբ աղօթքը առ Աստուած բարեխոս բռնեցինք որ զմեզ Թագաւորի սպառնալիքէն ազատէ. ըստ որում նորա սքանչելիքը Զմիւռին քաղաքին մէջը մէկ օր մը տեսանք որ մարդուն մէկը զուր տեղը պիտի սպառնէին, Ս. Նիկողայոս զինքը մահէ ազատեց, եւ Աստուածոյ ազդեցութեամբ դատաւորին անմտութիւնը յանդիմանեց, որ կաշառ առնելով կուզէր այն անմեղ մարդը կորուսանել: Այսպէս մեք ալ մեր անպարտ դատապարտութեանն համար Աստուածոյ ողորմութիւնն ու Ս. Նիկողայոսի աղօթքը օգնութեան կանչեցինք: Թագաւորը հարցուց անոնց թէ Ս. Նիկողայոսի կերպարանքը ի՞նչպէս է»: Նոքա պատասխանեցին թէ «Ալեւոր մարդ է եւ կունտ, կարծամօրուս եւ քաղցրադէմ, բարակ եւ երկայնահասակ. գլուխը սաղաւարտ, վրան հայրապետական զգեստ եւ ձեռքը եղեգէ գաւազան»: Թագաւորն ասաց թէ «Ճշմարիտ այս գիշեր երեւեցաւ ինձ եւ սպառնացաւ իմ վրաս որ անպատճառ ես զմեզ արծակեմ»: Այս ըսելով Թագաւորն արծակեց զանոնք, եւ Ս. Նիկողայոսի պատուական ընծաներ դրկեց, եւ խնդրեց որ իրեն Թագաւորութիւնն օրինէ:

Մէկ ահագին բարձր ծառ կար քառասուն կանգուն երկայն, սատանաները մէջը բնակած էին. քովի գեղացիները կվախցնէին կուապաշտութիւն ընել կուտային: Մէկ օր մը Ս. Նիկողայոս հայրապետը այնտեղէն անցած ժամանակը խաչակնքելով կործանեց այն ահագին ծառը եւ զդեւսն հալածեց: Մէկ լուսնոտ կնիկ մ' ալ եկաւ Ս. հայրապետէն քժշկուեցաւ:

Այսպէս բարեգործութեամբ ու հրաշքներով Ս. Նիկողայոս անցընելով իրեն կեանքը՝ հիւանդացաւ. վախճանելու օրը հրեշտակ Աստուածոյ տեսաւ. սկսաւ ամենայն հաւատացելոց համար աղօթք ընել. մանաւանդ անոնց որ ուխտերով իրեն յիշատակը կկատարեն, եւ որոնք որ նեղութեան կամ ծախորդութեան մէջ իրեն անունը կյիշեն. եւ ապա խաչակնքելով իրեն մարմինին վրայ «Իմեզ Skr յուսացայ», սաղմոսն ասաց, հօգին աւանդեց առ Աստուած, կոստանդիանոս Թագաւորին վերջի տարին:

Ս. Նիկողայոս վախճանելէն ետքն ալ շատ հրաշքներ ըրաւ: Մէկ Յովիաննէս անունով մարդ մը ծովուն խորուկն սուզեցաւ:

Ս. Նիկողայոսի դիմեց. իսկոյն Ս. հայրապետը երեւցաւ շուտ մը ցամաքը հանեց կենդանի :

Մէկ քահանայ մը իրեն ուխտովը Ս. հայրապետին տապանը կուգար : Աւազակները բռնեցին կուզէին սպաննել. քահանան երբոր Ս. Հայրապետին անունն յիշեց՝ Ս. Նիկողայոս երեւցաւ սուրբ սպաննողին ծեռքէն առաւ եւ վար ձգեց, քահանայն եւ նորա հետ եղողներն ազատեց :

Մէկ մարդ մը Պօլիս կերթար, նաւը ընկղմեցաւ՝ յիշեց Ս. Նիկողայոսի անունը, սուրբը երեւցաւ ծովէն հանեց եւ տարաւ իրեն տան մէջ դրաւ. մարդը միտքը բերաւ Աստուծոյ փառաբանութիւն կուտար, չգիտէր թէ ո՞ւր տեղ է. ընտանիքը ծայնը լսեցին կարծէին թէ գող է եկողը, տեսան որ իրենց տանուտէրն էր չքանաթախ, զարմացած մնացին. մարդը կհարցընէր եւ կասէր ո՞ւր տեղ եմ ես. նոքա կասէին թէ քու տանդ մէջն ես. եւ նա պատմեց Աստուծոյ ողորմութիւնը որ Ս. Նիկողայոսի ծեռքով իրեն հասաւ :

Ասոնցմէ զատ դեռ շատ սքանչելիքներ եղած են Ս. Նիկողայոս հայրապետին ծեռքով, թէ՛ իրեն կենդանութեան ժամանակը եւ թէ վախճանելն ետքը : Այժմ եւս ով որ հաւատքով եւ յուսով բարեխօս կկանչէ Ս. Նիկողայոս հայրապետն իրեն նեղութեան մէջ՝ Աստուծոյ ողորմութեամբը կազատի յամենայն վտանգէ :

ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ

ՍՈՒԲԻ ՄԻՆԱՍ ԶՈՐԱՎԱՐ.

Մաքսիմիանոս ամբարիշտ թագաւորին ժամանակը Աղեքսանդրիա քաղաքին մէջ իշխանները մեծ խոռվութիւն հանեցին. թագաւորը զրկեց անոնց իմաստասէր եւ հանճարեղ գիտնական՝ աթենական ուսմամբ նոխացած մէկ մարդ մը, որոյ անունը Մինաս էր, որպէս զի կարողանայ քաղաքին մէջը խաղաղութիւն ձգել. նա ալ գնաց սէր եւ միաբանութիւն ըրաւ: Այստեղը տեսաւ քրիստոնէից վարքը, հաւա-

նեցաւ. ինքն ալ քրիստոնեայ եղաւ եւ շատ բարեպաշտութեամբ կանցընէր իրեն օրերը. կարօտելոց ողջը մուլթեամբ խնամք կը տանէր. հիւանդներն աղօթքով կառողջացնէր. դիւհարները կըժկէր, իփառս Աստուծոյ:

Թագաւորն որ լսեց ասոնք, բարկացաւ որկեց իւր երմոգինէս իշխանն որ ստիպէ զՄինաս ուրանալ Քրիստոսի հաւատը եւ կուռք պաշտել տայ: Եկաւ երմոգինէս յԱղէքսանդրիա, ատեան նստաւ կանչեց հրապարակաւ զՄինաս իւր առջեւը, շատ խօսեցան մէկ մէկի հետ մինչեւ եօթը ժամ: Բայց Ս. Մինաս իրեն իմաստութեամբը յաղթեց: Իշխանը բարկացաւ Մինասին վրան, հրամայեց լեզուն հանել. ոտքերուն թաթերը կտրել եւ աչքերը խաւարեցընել, եւ այնպէս բանտ ծգել: Բայց այն գիշերը Քրիստոս ինքը երեւցաւ բանտին մէջը Ս. Մինասին, ողջացուց կատարելապէս. իսկ երմոգինէս գիշերը շատ զղացաւ, վասն զի ինքն ալ աթենացի էր եւ Մինասայ ուսումնակից սիրելին էր. առաւօտուն բանտը մարդ զրկեց որ Մինասը բերեն, վրան լայ ու օրէնքով թաղէ, կարծելով թէ մինչեւ այն ատենը վախճանած է: Երբ գնացին բերելու տեսան որ ողջացած էր, կըալէր կտեսնէր եւ կիսուէր: Երմոգինէս երբ այնպէս առողջ վիճակի մէջ տեսաւ զՄինաս՝ հաւատաց Քրիստոսի եւ քաղաքի ժողովրդեան առջեւը զՔրիստոս Աստուծած խոստովանեցաւ: Ս. Մինաս հրամայեց այն ատեն իւր Գրաբոս դպրին որ եպիսկոպոսներ եւ քահանաներ կանչէ, եկան անոնք մկրտեցին զԵրմոգինէս: Քանի մի օրէն ետեւ՝ Երմոգինէս եպիսկոպոս ձեռնադրուեցաւ յԱղէքսանդրոս պատրիարքէն, եւ ուրախացան ամենայն հաւատացեանները: Երմոգինէս եպիսկոպոսը ամենայն տեղերը կըալէր, կուռքերը կլսորսակէր! Եկեղեցիներ կշինէր եւ զՔրիստոս Աստուծած կքարոզէր:

Մաքսիմիանոս Թագաւորը երբ լսեց ասոնք, ինքը ելաւ ոտքի եւ առաւ իրեն հետ տասը հազար ծիաւոր զօրք գնաց յԱղեքսանդրիա: Ատեան կազմեց կանչեց զՄինաս եւ զԵրմոգինէս, սկսաւ հարցմունք ընել: Երմոգինէս պատմեց Թագաւորին Ս. Մինասայ հրաշքով բժշկուիլը: Ս. Մինաս ալ սկսաւ խօսել եւ յանդիմանել կռապաշտներու մոլորութիւնը: Երբ նոքա կլսուէին՝ հրեշտակ Աստուծոյ երեւցաւ նոցա աւելի զօրութիւն տուաւ. իսկ Թագաւորը բարկացաւ հրամայեց Ս. Երմոգինեսին

որովայնը պատռել. ձեռքերը ոտքերը կտրել եւ գետը ծգել, եւ մնացեալ մարմինը կրակով այրել: Ս. Մինասն ալ մէկ ոտքէն կախեցին խաւարային բանտին մէջը, մէկ ձեռքէն ալ մեծ քար մը կապեցին: Այն գիշերը հրեշտակ Աստուծոյ, ժողովեց երմոգինեսի մանրը մեծ եւ այրուած անդամները եւ միւս մնացեալ մարմինն ալ գետէն հանեց, միաւորցնելով մէկ տեղ կենդանացուց Աստուծոյ հրամանովը: Ս. Մինասն ալ բանտէն հանեց երմոգինեսի քովը տարաւ: Առաւօտուն գնացին ասոնք միասին թագաւորին առշեւը, յանդիմանեցին նորա անաստուած մոլորութիւնն ու կորց ունայնութիւնը: Թագաւորը զարմացաւ մընաց, չգիտէր թէ ի՞նչ ընէր: Այն ատենը Գրաբոս՝ Ս. Մինասին դպիրն ասաց թագաւորին, «Ո՞վ թագաւոր ինձի (յախան) նման գոռալով եկար, այժմ աղուէսի նման սմբած մնացիր». Թագաւորը բարկացաւ Գրաբոսի համարձակութեանը վրայ, ելաւ աթոռէն, իրեն ձեռքովն սպանեց զԳրաբոս: Ցետոյ եւ զՄինասն եւ զերմոգինէս մէկտեղ սպաննել տուաւ. Նոքա ալ նոյնպէս կատարեցան՝ իՔրիստոս: Ետքը հրամայեց թագաւորը մարմիննին երկաթի տապանի մէջ դնել ու ծովը ծգել. բայց հրեշտակ Աստուծոյ տապանին առաջնորդ ելաւ տարաւ Կոստանդնուպոլիս հանեց քաղաքին դուռին մօտիկ որ ընդդէմ Քաղկեդոնի է: Կիրակի օրը կէս գիշերուն հրեշտակ Աստուծոյ երեւցաւ Մետրոփանոս Եպիսկոպոսին եւ ասաց որ խնամք տանի սրբոց համար. նա ալ ամենայն եկեղեցականներով խունկով եւ մուեղէններով գնաց ծովափը տեսաւ սրբոց տապանը որ վրան ամպէ սիւն կար. առաւ քաղաք տարաւ եւ պահեց գաղտուկ տեղ մինչեւ ամբարիշտ Մաքսիմիանոսը չարաչար սատակեցաւ. եւ ապա դրին սրբոց նշխարներն իծովափը որ տեղէն որ տապանը ելած էր, եւ շինեցին անոնց վրայ վկայարան իփառս Քրիստոսի Աստուծոյ:

Ա. Մեծատուն մարդուն մէկը վաճառականութեամբ Աղեքսանդրիա եկաւ եւ լսեց զքանչելիս՝ զրո Աստուած Ս. Մինասի ձեռքով կընէր. առաւ իրեն հետ քսակ մը ոսկի, կերթար Ս. Մինասին. այն գիշերը Երեկոյին հասաւ իջեւան մը, խնդրեց տիրոջմէն որ այն գիշեր իոն մնայ:

Մարդը երբ քուն եղաւ գիշերը՝ իշեւանին տէրը տեսաւ ոսկիով լի քսակը. սատանան փորը մտաւ ելաւ սպաննեց հիւրը. քսակն առաւ, մարմինը կտոր կտոր ըրաւ, զամբիւղի մէջ պահեց, կախեց պատէն որպէս զի ժամանակ գտնէ տանել ծովը նետելու: Յանկարծ Ս. Մինաս ձիով վազելով եկաւ հասաւ մարդուն վրայ. տեսաւ նա զուրբն վախսցաւ, չգիտէր թէ ի՞նչ ընէր. այն ատենը Ս. Մինաս բռնեց զինքն եւ ասաց «Ուր է այն մարդը որ այս գիշեր քեզի հիւր իշած էր»: Նա ալ դողալով ասաց՝ ինձի մարդ եկած չէ: Ասաց Ս. Մինաս. եթէ դու չես ասեր՝ ես կգտնեմ. իանեց մարդուն կտրտած մարմինը առաւ եւ գլուխը: Մարդասպանը շատ աղաջանք ըրաւ Ս. Մինասին եւ նորա զօրականներուն խոստացաւ աւելի ստակ ալ տալ, որպէս զի թագաւորը չգիտնայ եւ զինքը չսպաննէ: Ասաց Ս. Մինաս, զղացիր, ես կթողում քու յանցանքդ. նա ալ ասաց, տէր իմ ինչպէս կը հրամայես այնպէս կընեմ. եթէ ազատիմ այս որոգայթէս եւ թագաւորը զիս չսպաննէ՛ Ս. Մինասի տաճարը կերեթամ, կապաշխարեմ: Ս. Մինաս երբոր տեսաւ մարդուն զղումը, ծունը դրաւ աղաչեց Աստուծոյ որ այն սպանեալը յարութիւն առնու. իսկոյն մարդը յարութիւն առաւ, երկրպագութիւն ըրաւ Ս. Մինասին, եւ Աստուծոյ Ամենակալին գոհութիւն տուաւ: Ս. Մինաս ալ օրինեց զանոնք եւ աներեւոյթ եղաւ իրեն երեքհարիւր զօրականներովը: Առաւ պանդոկապետը քսակն եւ ելաւ գնաց Ս. Մինասին տաճարը, տուաւ այնտեղը իրեն նուերքը, ինչպէս խոստացեր էր. խոստովանեցաւ ամենուն առջեւը իրեն մեղքը: Եւ թէ ի՞նչպէս Ս. Մինաս ողջացուց յարութիւն տուաւ սպաննած մարդուն: Ամէնն ալ Աստուծոյ փառք կուտային: Կեցաւ պանդոկապանը մեծ ապաշխարութեամբ եւ առաքինի վարքով մինչեւ եօթը տարի, ետքը խալաղութեամբ հանգեաւ իՔրիստոս ընդունելի ապաշխարութեամբ: Իսկ վաճառականը ուրախութեամբ իրեն տունը դարձաւ եւ ամէն տեղ պատմեց Աստուծոյ փառքը եւ Ս. Մինասին սքանչելագործութիւնը: Նատ հեթանոսներ ալ երբ լսեցին՝ հաւատացին իՔրիստոս:

Բ. Առողինս անունով մէկ մարդ մը մտածեց իրեն մտքովը եւ ասաց, ահա Աստուծոյ պարգեւով լցուած եմ եւ շատ ապրանք ունիմ. երկու հատ արծաթէ ափսէ շինել տամ. մէկը Ս. Մինասի տաճարին ընծայեմ, միւսն ալ ինձի համար: Երկուսը միա-

չափ շինել տուաւ, միտքը փոխեց որ երթայ Ս. Մինասին ափսէ մը տայ, որոյ վրայ իւր անոնք գրուած էր, Ս. Մինասինը իրեն պահեց մտաւ նաւ գնաց. երբ ճաշի ժամանակ եղաւ՝ ծառան սեղան պատրաստեց. Ս. Մինասին անունով շինուած ափսէն ալ բերաւ սեղան դրաւ տիրոջն իամար. ճաշէն ետքը ծառան առաւ ափսէն ծովը լրւանալու, ծովին ալիքը զարկաւ ծառային ծեռքէն ափսէն առաւ. ծառան վախեցաւ տիրոջմէն՝ «Զիս շատ կտանցէ, ասաց, ինքինք ծովը ծգեց ափսէին հետ։ Խև Առոպիոս տրտմեցաւ եւ կըսէր «Վայ ինձ, մեղանչեցի ընդդէմ Աստուծոյ. ծառաս կողուսի, Աստուծմէ եւ մարդէ ալ ամօթով մնացի. լաւ էր ինծի մէկին երեք տալ, քան թէ այսպիսի ամօթի մէջ մնալ եւ այնքան ազնիւ ծառաս կորսունել, մանաւանդ այսպէս դառն մահուամբ։ Այժմ ասաց յօժար էի միայն նորա մեռեալ մարմինը գտնէի եւ թաղէի երկու ափսէ տայի Ս. Մինասի տաճարին եւ կորսուած ափսէին գինն ալ կիատուցանէի»։ Երբ նա այսպէս խօսքերով խոստմունք կընէր եւ կուլար, նաւահանգիստը ելաւ, նայեցաւ ծովեղերքը, յուսալով թէ ծովուն ալիքը կարելի է իրեն ծառային մարմինը ցամաքը ծգէ։ Ասաց նաւավարը «Անմի՛տ եւ յիմար մարդ, այս երեք օր է որ քու ծառադ ծովը ընկաւ. դու դեռ կփնտռե՞ս։ Թողութիւն արա՛, պատասխանեց Առոպիոս, եւ մի՛ մեղադրեր զիս. վասն զի սիրտս խիստ կայրի, աղիքներս կկտրտի իմ ծառայիս կորսուելուն իամար։ Ցուսամ Քրիստոսի ողորմութեանն եւ իրեն ծառային Ս. Մինասին՝ որ կտրտուած մարդուն կեանք տուաւ, գոնէ իմ ծառայիս մարմինը ինծի ցուցնէ որ ես թաղեմ»։ Նա երբ այս խօսքերը կասէր, տեսաւ ծառան ափսէն ծեռքը կուգար իրեն տիրոջը նաւը կփնտռէր. նաւավարը տեսաւ, ծգեց լարը քաշեց նա ալ ցամաքը ելաւ։ Առոպիոս գիրկն առաւ համբուրեց ծառայն եւ ասաց. «Ահա մեռած ծառաս ճշմարիտ յարութիւն առած. ուրախ ըլլալ պէտք է, վասն զի Աստուած ինծի ողորմեցաւ Ս. Մինասի բարեխօսութեամբ. ո՞ւր չասեմ ո՞ւր չպատմեմ ո՞վ սքանչելի Ս. Մինաս որ այս նշանը ինծի ցցուցիր»։ Ետքը ասաց ծառային «Պատմէ ինծի, որդեակ, թէ ի՞նչպէս ծովը ընկար եւ ի՞նչպէս ապրեց սը»։ Ասաց ծառան «Տէր իմ, երբ ինքինքս ջուր նետեցի մէկ լրւաւոր մարդ մը տեսայ որ ուրիշ երկու լրւաւոր մարդիկներու դարձաւ կըսէր ինծի իամար Բոնեցէք զդա մի՛

Թողուք որ խղդուի. նոքա ինծմէ չբաժնուեցան մինչեւ զիս ցամաքը հանեցին» : Որոնք որ կլսէին այս սքանչելիքը, Աստուծոյ փառք կուտային եւ արագահաս Ս. Մինասին: Ետքը Առոպիս գնաց Ս. Մինասի տաճարը երկու ափսէն ալ տարաւ այնտեղը ընծայեց. իրեն ծառան ալ վանքի սպասաւորութիւն ընել թողուց, եւ ինքը դարձաւ իրեն տունը:

Գ. Աղեքսանդրիա քաղաքին մէջը մէկ հրեայ մը քրիստոնէի մը դրացին էր. պատահեցաւ այս հրեային մէկ տեղ մը Ֆամբայ երթալ, իրեն գանձը տարաւ այս քրիստոնեայ դրացիին պահելու տուաւ ու ինքը գնաց իրեն Ֆանապարիօ: Երբոր դարձաւ հրեայն Ֆամբէն՝ քրիստոնէին ընծայ դրկեց, իւր գանձը ետ խընդրեց. քրիստոնեայն պարգեւը առաւ ծիծաղեցաւ իրեն մտքովը ասաց «Ինչի՞ս պէտք է, ես պարգեւը առնում, նա տուածը կարող չէ առնելու»: Իրեն կնկանն ալ ասաց Թէ «Ով կին, եթէ կարելի է ուրանամք այս հրեային գանձը. եթէ երդում ընել տայ մեզի ոչինչ է մեղ, վասն զի նա հրեայ է». եւ այնպէս ուրացաւ սուտ քրիստոնեայն հրեային գանձը. սկսան երկուսն ալ կռիւ ընել մինչեւ բոլոր քաղաքն իմացան: Ասաց հրեայն քրիստոնէին. «Եկ երթանք Ս. Մինասով երդում ընեմք. վասն զի ես նորա փառքը լսած եմ». ելան մէկտեղ Ս. Մինասին տաճարը գնացին: Այն ատենը հրեայն ծունը դրաւ եկեղեցւոյն բակը եւ արտասուելով աղօթք ըրաւ առ Աստուած եւ ասաց. «Աստուած Աքրահամու Խսահակայ եւ Ցակորայ, որ արժանի ըրիք զիս Ս. Մինաս Վկայիդ տաճարը մտնելու, դու ցցուր քո զօրութիւնդ այս անհաստատ քրիստոնէին դիմաց». դարձեալ աղաղակեց բարձր ծայնով եւ ասաց. «Ո՛վ սուրբդ Աստուծոյ Մինաս, Թէպէտ ես արժանի չեմ քու անունդ տալ. բայց ցցուր ասաց, այսօր ինծի քու սքանչելիքդ»: Մտաւ քրիստոնեայն եկեղեցին երդում ըրաւ, ասաց Թէ «Ես առած չեմ այս հրեային փողը», առանց միտք բերելու Աստուծոյ երկիւղը: Երբոր երդումը կատարեցաւ, երկուսն ալ դարձան, մինչ Ֆանապարիին կէսը հասան՝ յանկարծակի քրիստոնէին ծին վազեց, տէրը գետը ծգեց. այն ատենը ընկաւ նորա մատի մատանին եւ այն սնտկին բանալին որոյ մէջն էր հրեային գանձը, ինքը ելաւ գետէն. Երբոր մատանին փնտուեց չգտաւ՝ ուրախացաւ, վասն զի ծիէն ընկաւ ջուրը, ողջանդամ մնաց, համարեցաւ Թէ այն եղաւ իրեն երդման հա-

տուցումը. Ելաւ ծին նստաւ գնացին մէկտեղ. Իրեայն մտքովը զղացաւ որ Ս. Մինասայ հրաշխց վրայ վստահացաւ անօգուտ տեղ. «Վայ ինձ կըսէր, կորուսի իմ ամենայն ունեցածս. ի՞նչ ընեմ այսուհետեւ չեմ գիտեր. բայց յետոյ գոհացաւ զԱստուծոյ եւ ասաց «Ընկենում Տէր զիոգս իմ իքեզ եւ իսուրք վկայն քո Մինաս»: Երբ նստած հաց կուտէին, տեսան քրիստոնէին ծառայն որ վազելով կուգար. զարմացան երկուսն ալ. ասաց ծառային տէրը «Ո՞ւր տեղէն կուգաս, ի՞նչ է այդ ծեռքիդը». պատասխանեց ծառան եւ ասաց «Տէր իմ, եկայ քու հրամանդ կատարել». Նա ալ ասաց «Ես քեզ ո՞ւր դրկեցի եւ ի՞նչ հրաման կատարելու եկար դու». ծառայն ասաց, «Տէր իմ, մեր տիկնոջը այսօր մէկ ծիաւոր մը եկաւ բարձր եւ ահեղ յոյժ. եւ ունէր նշան քու մատանին եւ բանալին ուր տեղ որ այս գանձը կար, տուաւ տիկնոջը, ասաց «Կճանաչե՞ս ասոնք որ քու մարդդ դըրկեց քեզի. տուր ինձ ասաց հրէին գանձը, վասն զի կտանջուիմ Ս. Մինասէն: Անոր համար տիկինը ահա դրկեց ինձի հետ շուտով քու մատանին, սնտկիդ բանալին եւ հրէին գանձը որ իրեն համնի»: Առաւ հրեայն իւր գանձը, ուրախացաւ, աղաղակեց ասելով, «Մեծ է Աստուածն քրիստոնէից եւ Ս. վկայն Մինաս»: Դարձաւ իսկոյն Ս. Մինաս վկային վանքը գնաց, հրաժարեցաւ հրէութենէն, մկրտեցաւ ամենայն ընտանեօք. գանձին մէկ մասը՝ սրբոյն ընծայ ըրաւ: Այն օրէն ոչ ոք չէր համարձակեր Ս. Մինասով երգում ընել ոչ սուտ եւ ոչ իրաւ: Քրիստոնեայն ալ իրեն կայքին կէսը առաւ վանք տալու, այնտեղը կեցաւ, մեղքը խոստովանեցաւ ապաշխարեց եւ եղաւ բարի օրինակ ամենեցուն:



ԳԼՈՒԽ ՏԱՄՆԵՐՈՐԴ

Ս. ՄԻԱՎԻՌՆ ԵՒ ԱԲԲԱՅ ՄԱՐԿՈՍ ՃԳՆԱԽՈՐՔ

Ուրբ Սրապիոն օր մը երբ Ցովիաննէս ճգնաւորին քովն  
եր՝ տեսիլք տեսաւ. երկու կրօնաւոր արեղաներ իրեն  
կառաջարկէին եւ կյորդորէին որ Թարմակիա լեռն եր-  
թայ տեսնէ զԱքքայն Մարկոս, որոյ նման սուրբ աշ-  
խարհիս մէջը չկայ կասէին. նա ծերացած է եւ մար-  
դու երես տեսած չէ. քառասուն օրէն ետքը պիտի մեռնի:

Սրապիոն այս տեսիլքէն երբոր արթնցաւ, շուտ մը գնաց  
Աղեքսանդրիա, որ տասն աւուր ճանապարհ էր իրեն կեցած  
տեղէն. այնպէս ալ տաք էր որ կարծես գետնէն կրակ կելնէր;  
Այն տեղը հարցընելով վաճառականներուն՝ իմացաւ որ Թար-  
մակիա ծովին քովը լեռ մի է. ծովով որ երթայ կարճ է եւ  
հեշտ. ցամաքով՝ դժուար է եւ հեռու: Սրապիոն ցամաքէն  
երթալու եղաւ, առաւ հետք ամանով մը ջուր եւ քիչ մի  
արմաւ (խուրմայ), ինքզինքն Աստուծոյ յանձնելով ճամբայ ելաւ  
տասն օր քալեց, բան մը չտեսաւ, ոչ մարդ ոչ անասուն եւ ոչ  
թռչուն մը, ջուր ալ չգտաւ. այնպէս սարսափելի անապատ էր  
որ ոչ անձեւ կուգար եւ ոչ շաղ առաւօտու. մէկ մխիթարու-  
թիւն չկար. տասն օրէն ետեւ հետք բերած ջուրն ալ արմաւն  
ալ լմնցաւ, իրեն զօրութիւնն ալ կտրեցաւ, կմտածէր ետ  
դառնալ՝ կարող չէր. գետինն ընկած Աստուծոյ ապաւինելով  
կաղաղակէր. մէյ մ՝ ալ աչքը բացաւ տեսաւ որ այն երկու ա-  
րեղանները նորէն քովն եկան, ասացին «Ի՞նչ յուսահատ հոգ-  
նած կեցեր ես». այս ասելով մէկ արմատ մը տուին իրեն «Կեր  
այս ու գնա զօրութեամբն Աստուծոյ» ասացին, եւ իրենք անե-  
րեւոյթ եղան: Այն կերածին պէս՝ Սրապիոն ծարաւն ալ ան-  
ցաւ, ուժն ալ վրան եկաւ, սիրտն ալ հանգստացաւ. սկսաւ  
երթալ իրեն ճամբան: Եօթն օր գնաց անապատը ճղբելով հա-  
սաւ Թարմակիա լեռը. ելաւ լեռան գլուխը, ոչ կանաչ եւ ոչ  
չոր խոտ կար. եօթը օր ալ լեռան գլխուն վրայ գնաց. ու-  
թերորդ օրը տեսաւ օր հրեշտակները մէկ քարէ անձաւի վրայ

կիշնէին եւ կասէին « Ավ Աքքայ Մարկոս, քերինք ահա քեզի Աքքայ Մրապիոնը որ փափաքանօք կցանկայիթ տեսնել, տե՛ս եւ ուրախացիր » : Մրապիոն երբոր այս խօսքերը լսեց, վրան ահուղող ընկաւ, գնաց դէալ այն ձայնը մինչեւ հասաւ Աքքայ Մարկոսին . երբոր իրեշտակները երկինքը վերացան, մօտիկցաւ անձաւին, մարդու ձայն լսեց՝ որ Աքքայ Մարկոս նըգնաւորին ձայնն էր . իրեշտակներէն իմանալով նա որ պէտք էր մեռնէր, կդողար Աստուծոյ դասաստանէն . ետքը իրեն սիրտ տալու համար այս խօսքերը կասէր, « Արդ ընդդէ՞ր տրտում ես հոգի իմ . ինչո՞ւ զիս կիսովեցնես, յիշէ զևտուած ու մխիթարուէ . հազար տարին մէկ օրի պէս է Աստուծոյ առջեւ » : Եւ երանի՛ կուտար իրեն անձին ու կասէր, « Երանի՛ է քեզ որ աշխարհքի մէջ չկեցար ու անոր ապականութեամբը չշաղախեցար ». այսպէս իրեն բոլոր մարմնոյն երանի՛ կուտար եւ կասէր որ « Աստուծոյ շնորհքովը աշխարհքէս դուրս ելլելով չընկար մեղքերու մէջը » : Այսպէս Աստուծոյ բարեգործութիւնը յիշելով փառք կուտար Աստուծոյ . Եւ իրեն բարեգործութիւնները ծոմը աղօթքը աչքին բան չէր երեւար Աստուծոյ այնչափ սիրոյն դիմացը . « Ես մէկ աղէկութիւն մը ըրած չունիմ, կասէր, ի՞նչպէս նորա առջեւ ելլեմ » : Այսպէս ասելով վախ կուգար իրեն վրան . բայց նորէն իրեն սիրտ կուտար չյուսահատիլ, այլ Աստուծոյ անհուն ողորմութեանն ապաւինիլ . « Արդ ընդդէ՞ր տրտում ես անձն իմ . ինչո՞ւ կվախնաս, ո՞վ հոգի, երբոր մարմինէս կենես քեզի առաջնորդ կըլլան, ինչպէս Դաւիթ մարգարէն կըսէ, Բանակը իրեշտակաց Տեառն շուրջ են զերկիւղածովք իւրովք եւ պահեն զնոսա . յիշէ ով հոգի իմ, Քրիստոսի խօսքը երանի է ծառային որ արասցէ զկամս Տեառն իւրոյ » : Այսչափ քաջալերութեան խօսքերով չէր կարող իրեն երկիւղը դադրեցնելու, իրը թէ մէկ աղէկ առաքինութիւն մը գործած չունի . ո՞ր լաւութեան համար Աստուած զինքն արքայութեան փառքին արժանի պիտի ընէր . իւր հոգւոյն աչքին առջեւը աղէկութիւններն ոչինչ կերեւային : Աքքայ Մարկոսը այս խօսքերը ներսը խօսելով կդողար կվախնար . Ս. Մրապիոն դուրսէն ականչ դնելով սարսափած կզարմանար : Աքքայ Մարկոս երբոր խօսքերը դադրեցուց, Ս. Մրապիոն հայրը ողջոյն տալով ներս մտաւ . Աքքայ Մարկոսն ալ ուրախանալով

ասաց, «Ծնորհիօքն Քրիստոսի բարի եկար ո՞վ Սրապիոն եղբայր իմ. ես զբեզ շատ ժամանակ է տեսնել կուզէի. երբոր մօտիկցաւ Սրապիոն՝ Աբբայ Մարկոս լալով կիամբուրէր զնա եւ կասէր, երկնային ինկոց անուշահոտութիւն եկաւ ինծի քեզմէն, ո՞վ սիրելի եղբայր իմ. շնորհակալ եմ որ այդպէս աշխատութեամբ ցանկացար գալ տեսանել զիս, որ փտեալ եմ ծերութեամբ։ Ահա իմացիր, եղբայր, իննսունեօթը տարի է որ մարդու երես տեսած չեմ, եւ շատ ժամանակ է կարօտ էի եւ կցանկայի քեզ տեսնել։» Առաւ իրեն քարայրն տարաւ, եւ ասաց, Քանի որ այստեղը մտեր եմ՝ տեսած չեմ ոչ մարդ ոչ անասուն. կերակուր կերած չեմ հագուստ հագած չեմ, այլ սովով եւ ծարաւով մերկութեամբ եւ արթնութեամբ օրերս անցուցեր եմ եւ սատանաներու հետ կկուռիմ. գետնին հողը կուտէի, ասաց, եւ ծովուն ջուրը կիմէի, երեսուն տարի մերկ անցուցի. շատ փորձանքներ ալ գլխուս եկաւ. շատ անգամ սատանաները զիս կքարշէին լեռան գլխէն մինչեւ վարը կտանէին ծովը ճգել կուզէին. այնպէս քաշքոտելով միսս պատառ պատառ ըրին, սատանաները կգոռային վրաս եւ կասէին գնա մեր երկրէն. այստեղը մարդ եկած չէ։ Բայց Աստուած զիս ամէն նեղութենէն ազատ պահեց. երբ երեսուն տարի համբերեցի, Ասսոււծոյ ողորմութիւնը վայելեցի. մարմնոյս վրայէն մազեր հանել տուաւ որ բոլոր մարմինս ծածկուեցաւ, պաղէն տաքէն պահեց զիս. հոգեւոր եւ մարմնաւոր կերակուրս պարգեւեց. հրեշտակներ ալ ղրկեց միսիթարելու։ Ցեսայ արքայութիւնը եւ սրբոց փառքը»։

Ետքը հարցուց Սրապիոն հայրը Աբբայ Մարկոսին թէ «Հայր սուրբ, ե՞րբ եկաք դուք այս տեղը եւ ինչպէս եկաք». պատասխանեց թէ «Պատիկուց Աթենք քաղաքի մէջ Փիլիսոփայութիւն կուսանէի, երբ ծնողքս վախճանեցան՝ նայեցայ ինչպէս ամէն մարդ աշխարհք կթողուն կերթան. այնպէս ալ ես, եթէ կամաւ չերթամ աշխարհքէս՝ ակամայ պէտք է հեռանամ. ասոնք մը տածելով մերկացայ վրայի հանդերձներս ճգեցի, ծովը նըստայ տախտակի մը վրայ. յոյսս Աստուծոյ գնելով, ուր որ տանի նէ այնտեղը երթալ։ ես այն տախտակին վրան մէկ մեծ նաւի մը մէջ նստածի պէս հանգիստ երթալով այստեղը հասայ։ Առաւոտուն լոյսն որ բացուեցաւ տեսաւ Սրապիոն զԱբբայ

Մարկոս որ մարդու չէր նմանէր . այլ մէկ այլակերպ կենդանիի պէս բան մըն էր մազերով լցուած . Սրապիոն վախնալով ետ կփախչէր : Աքքայ Մարկոս իմանալով՝ «Մի' վախնար , ասաց որդեակ իմ Սրապիոն , այսպէս մնալու չեմ Քրիստոսի գալըստեան ժամանակը : Այժմ պատմէ ինծի աշխարհիս մէջը ի՞նչ կայ . Թագաւորները եւ իշխանները առաջուան պէս կռապաշտ են , քրիստոնէից եւ եկեղեցւոյ հալածո՞ղ են թէ աստուածապաշտ քրիստոնեայ են »: Սրապիոն պատասխանեց . «Հայր սուրբ այժմ կռապաշտները հալածուեցան Աստուծոյ օգնականութեամբը եւ ձեր աղօթքովը . Թագաւորը եւ իշխանները իրենց զօրքերով քրիստոնեայ են ամէնն ալ »: Այս որ լսեց Աքքայ Մարկոս՝ ուրախացաւ եւ փառք տուաւ Աստուծոյ : Հաւատքն որ այդպէս պայծառացած է , ասաց , հաւատով հրաշագործութիւններ ընողներ կան . կարո՞ղ են հիւանդներ բժշկել . մեռելներ յարուցանել , ինչպէս Քրիստոս ինքը կըսէ «Եթէ մանանխոյ չափ հաւատք ունենաք՝ այս լեռան կարող էք ըսել թէ տեղէդ եւ փոխուէ . լեռն ալ տեղեն ելլէ ձեզի հնազանդի »: Աքքայ Մարկոսի այս խօսքերուն՝ այն մեծ լեռը ուր իրենք նստեր էին , տեղէն ելաւ կանգնաչափ բարձրացաւ կերթար ծովը պիտի ընկնէր : Այն ատենը Ս. Շերունին խաչակնքեց լեռան եւ ասաց . «Իմ խօսքս քու վրադ չէ , դուն տեղէդ մի' շարժիք . ես այս եղբօրս բան իմացնել ուզեցի քեզի բան չկայ , տեղդ դարձիք » ասաց . լեռն ալ նորէն տեղը դարձաւ անշարժ կեցաւ :

Սուրբ Սրապիոն այս բաները տեսաւ , դողալով երեսի վրայ ընկաւ . Աքքայ Մարկոսն ալ վեր վերուց «Մի' վախնար , ասաց , այնպէս է նէ տեսած չես այսպիսի հրաշագործութիւն որ վախեցար , շատ մեծ ցաւ եղաւ ինծի . ամօ՞թ այնպէս քրիստոնեաներուն . Ֆշմարիտ քրիստոնեաները անոնք են որ աներկեայ հաւատով ինչ որ ասեն լինի , ուր տեղ որ հաւատք չկայ՝ քրիստոնեաները անուամբ միայն քրիստոնեայ են : Փառք Աստուծոյ , ասաց , որ զիս աշխարհէս հեռացուց :

Երբ իրիկուն եղաւ՝ ասաց Աքքայ Մարկոս Սրապիոնին , «Կերակուր ուտեմք ». ձեռքը վեր վերուց Skr հովուեսկ սաղմոսը ասաց . ետքը աջ կողմը նայելով հրամեցէք ըրաւ Սրապիոն հօրը , «Երթամք ուտեմք , ասաց , ինչ որ Աստուծած պատրաստեր է »: Սրապիոն հայրը կզարմանար թէ ո՞վ պիտի պատրաստեր սե-

զանը . մարդ չէր տեսներ , քարայրին մէջն ալ բան մը չկար , բայց ներս մտածին պէս' տեսաւ սեղան դրուած , երկու աթոռ , տաք հաց սպիտակ , երկու ծուկ խորոված , կանաչեղէն հետք , արմաւ , աղ , ծիթապտուղ , ոսկեղէն գաւաթ' մէջը անուշ գինի : երբ կերան , գոհացան , ասաց Աբբայ Մարկոսը . « Տեսա՛ր եղ բայր Սրապիոն , Աստուծոյ անհուն բարերարութիւնը ամէն օր ինձի համար մէկ բաժին կպատրաստէր , այսօր ճեր գալուն համար՝ երկու բաժին պատրաստեց , այն երեսուն տարուան քաշածներուս տեղը որ քեզի պատմեցի այժմ , ինձի Աստուծ այս հանգստութիւնը տուաւ . իոդն ու աւազը ուտելուս տեղը այսպէս համով սպիտակ հաց տուաւ , ծովու ջրին տեղը՝ այս անուշ խմելիքը պարգեւեց : Տաք ու պաղ քաշելուս տեղը՝ այս մազերը ու ամրութիւնը տուաւ մարմնոյս . սատանաներու դէմ կրուելուս համար՝ հրեշտակներն այժմ կմիտթարեն զիս : Հասկըցիր , ո'վ Սրապիոն եղբայր , Աստուծոյ անբաւ գթութիւնն իրեն երկիւղածաց վրայ է . Աստուծոյ քաղցրութենէն յուսահատիլ պէտք չէ : Ամէնն ալ թող իմ վրայէս սովորին Աստուծոյ գըթութիւնը , եւ յոյսս կարած չեմ ամենեւին : Սյն երեսուն տարուան մէջ ինչ որ նեղութիւն կքաշէի՝ չէի ըսեր թէ Աստուծ զիս մոռցեր է , մտքովս մեղադրած չունիմ թէ ամէն քաշածներս Աստուծոյ աչքին անպիտան կերեւին , հապա զիս արժանի համարելիվ այն նեղութիւններուն՝ ուրախութեամբ կիամբերէի , որպէս զի մաքրուիմ սրբուիմ ըրած սխալանքներէս »:

Այսպէս խօսքերով եւ խրատներով եօթն օր անցուց , ետքը ասաց Սրապիոն հօրը « Թողութիւն արա եղբայր Սրապիոն , այս գիշեր զեեզ աշխատեցնեմ որ արթուն կենաս սաղմոս ասելով »: Երբ արեւը մար մտաւ՝ սկսան սաղմոս ասել մինչեւ գիշերուան վեց ժամը . ամենայն երգերը հարիւր եւ յիսուն սաղմոսներն ասացին , լմնալէն ետեւ նստեցուց եւ ասաց , « Տես ով եղբայր Սրապիոն , մարմինս աղէկ ծածկէ . դուն ալ այս տեղը չուշանաս , շուտով գնա :

Սրապիոն հայրը այն ատենը լալով աղաչեց Աբբայ Մարկոսին որ յԱստուծոյ խնդրէ ինքն ալ այն տեղը մեռնի . « Սիրտս կդողայ , կասէր , այս ահագին անապատին մէջ , եւ ճանապարհըն ալ երկար է »: Նա ալ ասաց « Ո՞չ այդպէս , որդեակ , մի՛ լար . Աստուծած որ քեզ այս տեղը բերաւ , ինքը քեզի առաջնորդ

կըլլայ կտանի, մի՛ վախնար, տանջանքով եկար՝ հանգստութեամբ կերթաս»։ Եւ ինքը սկսաւ ասել այսպէս «Այսօր կըմտնէ իմ հոգիս արքայութեան մէջ, որ Աստուած պատրաստեր է արդարոց համար»։ Երբ նա ասոնք ասաց՝ իրենց կեցած քարայրը լուսով եւ անոյշ հոսով լցուեցաւ։ Արապիոն վախէն գետին ընկաւ, Աբբայ Մարկոսը վերուց «Մի՛ վախնար, ասաց որդեակ իմ, այժմ կտեսնես հրեշտակները կուգան որ զիս իվերինն երուսաղէմ տանին»։ Եւ սկսաւ իրեն կեցած տեղը օրինել այսպէս, շնորհակալ եմ ասաց այնչափ ժամանակ իմ կենդանութեանս ընակարան եղար, այժմ ալմարմնոյա հանգստեան տեղ պիտի ըլլաս մինչեւ յարուցիչ Քրիստոսը գայ։ Ետքը ասաց մարմնոյն, «Ո՛վ մարմին, տուն ցաւոց եւ տեղի վնասուց, մնա դու խաղաղութեամբ երկրի մէջ մինչեւ Քրիստոսի գալուստը»։

Այս խօսքերս որ լսեց Սրապիոն հայրը՝ լալ սկսաւ. յանկարծ երկինքէն ձայնն ալ լսեց որ կաօէր «Բերէք այս տեղը անապատին ընտրեալ անօթը որ իմ կամքս կատարեց. բերէք կատարեալ քրիստոնեայն. բերէք իմ ազնիւ եւ հաւատարիմ ծառայն։ Ո՛վ Մարկոս, եկ եւ վայելէ երանաւէտ կեանքը, որ քու անտանելի ճգնութեամբ ստացար»։ Այն ատենը Աբբայ Մարկոս բարեւելով ասաց «Ո՛վ Սրապիոն հայր, խաղաղութիւնը հետդը ըլլայ. Աստուած քու աշխատանքիդ դիմացը բարի հատուցանէ։ Աստուծոյ խաղաղութիւնը ամենուն վրայ ըլլայ։ Տէր Ցիսուս ինքը իրեն եկեղեցին յաւիտեան անվտանգ պահէ։ Նայէ եղայր Սրապիոն, բան մը չհագուեցնես մարմնոյս, իրեն մազերովը թաղէ, իմ ոսկորներս ալ չառնուս չտանիս եւ ոչ մազ մը, դուն ալ շուտով գիշերը ճամբայ ել զնա, մի՛ վախնար իինգ ժամէն տեղդ կհասնիս»։ Ցետոյ սկսան աղօթել, Սրապիոն տեսաւ որ Աբբայ Մարկոսին պայծառ եւ սպիտակ հոգին հրեշտակք առեր վեր կտանին երգելով, վերի սատանաները վրայ թափեցան քննութիւն ընելով, Ետքը երկնքէն ձայն եկաւ, «Փախի՛ք, ասաց, սատանայի ժողովքներ. այս մարդը արդար է»։ Անկէց Ետեւ տեսաւ հրեղէն ձեռք մը նորա հոգւոյն վրայ, ինչուան որ երկինքը ենելով աներեւոյթ եղաւ։

Ասոնք տեսնելով Ս. Սրապիոն մէկ կողմէն կզարմանար, մէկաւ կողմէն տրտմութեամբ լցուած էր, եւ սկսաւ աղօթք

ընել մարմնոյն վրայ մինչեւ լուսացաւ, առաւօտդւն լալով ողբ բով առաւ Ս. մարմինը պատեց այն տեղը թաղեց, աղազեց Աստուծոյ որ այն ահօելի անապատէն հանէ զինքը: Արեւը մար մտնելու ժամանակը տեսաւ Սրապիոն այն երկու արեդաներն որ առաջ ճգնաւոր Յովիաննէսին քովը տեսած էր, քովը եկան. «Երանի՛ է քեզ, ասացին ով եղբայր Սրապիոն, որ արժանի եղար Աբբայ Մարկոսը տեսնելու եւ թաղելու, նորա նման աշխարհիս մէջը չկայ: Ե՛լ երթամք գիշեր ժամանակ որ տարութենէն նեղութիւն չքաշեմք»: Ելան գիշերով գնալու եղան, իինդ ժամ Աստուծոյ բարերարութեանը վրայ խօսելով՝ լուսացաւ, ետքը ասացին Սրապիոնին. «Տէր ընդ քեզ, գնա խաղաղութեամբ եւ աղօթք արա մեզի համար»: Սրապիոն կմտածէր արդեօք ճանապարհը շատ է թէ քիչ. Այսմալ ինքինք գտաւ Յովիաննէս ճգնաւորին խցին առջեւը. զարմանալով բարձր ծայնով սկսաւ Աստուծոյ Ամենակալին գոհութիւն տալ: Յովիաննէս ճգնաւորը ներսէն Սրապիոնին ծայնը լսելով՝ դրւս վազեց բարեւեց ուրախացաւ եւ տարաւ խուցը: Եթի նստան խօսելու, Սրապիոն պատմեց բոլոր տեսածը. նա ալ լսեց, Աստուծոյ փառք տուաւ ասելով. «Յիրաւի մեք գործով քրիստոնեայ չեմք, այլ միայն անունով»: Էսոդները շուտ մը գիր անցուցին Ս. Աբբայ Մարկոսին վարքը:

---

### ԱՐԴԻՌ ՄԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ

---

### ՍՈՒՐԲ ՅՈՒԿՈԲ ՄԵՐԻՆԱՅ ՀԱՅՐԱՊԵՏ.

Սուրբ Յակոբ հայրապետին հօր անունը Յիրան էր, որ Ճեփթաղ ազգին թագաւորն էր: Մօր անունն ալ Խոսրովութի՛ Անակին քոյրն էր: Անոր համար Ս. Յակոբ մեր Ս. Գրիգոր Լուսաւորչի հօրաքեռ որդին էր. ինքը Ս. Յակոբ՝ Մծբին քաղաքի կողմերը անապատին մէջ բարձր լեռնելու վրայ խստակրօն վարքով կճգնէր: Ամառ եւ միեռ բաց տեղ կիենար, հագածը մազեղէն էր, կրակով ե-

փած կերակուր չէր ուտեր . իապա լեռներու վրայի բուսած խոտերը կուտէր , այն ալ կուշտ չէր ուտեր : Անմարմին հրեշտակք կզարմանային նորա այնպէս ճգնութեան վրայ : Ինքը Տէրն մեր Յիսուս Քրիստոս շատ անգամ կերեւար Ա. Յակոբայ , ցուրտէն եւ տաքէն կպահպանէր . բայց նա կաղազէր Աստուծոյ եւ կասէր . «Մի՛ ինայեր , մեղսասէր մարմինս Թող չարչարուի այս տեղը որ յաւիտենականէն ազատի »:

Ետքը իջաւ լեռնէն Մարուգէ ճգնաւորին մօտ գնաց . Կորդուաց լեռնէն իջած ժամանակը գետ մը պատահեցաւ որ չէր կարող անցնիլ . գետի այն կողմը մարդիկ կային այգի կտնկէին , Ա. Յակոբ ձայն տուաւ անոնց , ասաց . «Ո՛վ այգէքործք , կինդրեմ ցոյց տուէք ինծի այս գետիս ճանապարհը »: Նոքա ծաղը ընելով՝ ասացին , «Դու ճգնաւոր ես , ջրին վրայէն անցիր ». Նա ալ հանեց վրայի վերարկուն ջրին վրայ փռեց , նստաւ դիմացն անցաւ ցամաքն ելաւ , գնաց հողագործներուն ողջոյն տուաւ . գնաց Մարուգէին , տեսան մէկզմէկ , շատ ուրախացան : Եւ ասաց Մարուգէ . «Այսօր ողջունեմ զքեզ որպէս եղբայր եւ ընկեր . վաղը՝ որպէս Հայր եւ Հոփիւ Աստուծոյ ժողովը դեան »: Մեռաւ Մծրին քաղաքին եպիսկոպոսը , ժողովուրդը գնաց Մարուգէ ճգնաւորին վանքը եւ խնդրեց ցցունել իրենց արժանաւոր մարդ մը որ եպիսկոպոս ընեն քաղաքին : Ա. Յակոբ ալ այն Մարուգէի վանքն էր , ոմանք իքաղաքացոց կուզէին որ Մարուգէն եպիսկոպոս ընեն , եւ ոմանք զԱ. Յակոբ : Մարուգէին յորդորելովը առին տարին զԱ. Յակոբ եպիսկոպոս ծեռնադրեցին : Ակսաւ այնուիետեւ Ա. Յակոբ եպիսկոպոսութեամբ հովուել Մծրին քաղաքը իրեն առաքելաշնորհ վարդապետութեամբը . իմացաւ Մարուգէ , եկաւ Ա. Յակոբայ հայրապետութիւնը շնորհաւորցընելու , տեսան եկեղեցւոյ գաւթին մէջ մէկ տասնեւիինգ տարեկան անդամալոյց մը , Ա. Յակոբ աջ կողմը կեցաւ եւ Ա. Մարուգէ ձախ կողմը , իսաչակնքեցին անդամալուծին վրայ Քրիստոսի անուամբ , բժշշկեցին զնա , եւ ողջ անդամօք ոտքի հանեցին :

Մծրին քաղաքին մէջը Կեդրոն անունով մարդ մը կար մարկիոնի աղանդէն էր , չէր ուզեր դառնալ , թէեւ իր եղբայրը Քրիստոնեայ էր . սա անդամալոյց որդի մը ունէր , երբ լսեց որ Ա. Յակոբ անդամալոյց մը ողջացուցեր է , վազեց իր որդին ալ

բերաւ Ս. Յակոբին առջեւը որ ողջացնէ. խոստանալով՝ որ տղան ո՞ղջացածին պէս' իրեն աղանդը ծգէ : Ս. Յակոբ տեսնելով նորա ջերմեռանդութիւնը, երկար աղօթք ըրաւ ողջացուց զողայն որ ութք տարուան անդամպլյջ էր : Կեդրոն այն ատենը իր ամենայն ընտանեօքը մկրտուեցան : Քանի մը օրէն ետեւ մեռաւ պատանին. առաւ Կեդրոն մեռած մանուկը եւ տարաւ Մարուգէի վանքը, ուր էր Ս. Յակոբ, ընկաւ Ս. հայրապետին ոտքը եւ ասաց «Դուք գիտէք, մանուկս ձեր ծառան է. ես ձեզի մօտ բերի եւ դուք ձեր կամքին ինչպէս հաճելի է այնպէս ըրէք. միայն թէ մեր թշնամինները չուրախանան»: Այն ատեն առաւ Ս. Յակոբ մեռած տղան, դրաւ բեմին աստիճանին վրան, եւ ինքը Ս. պատարագի փրկական խորիուրդը կատարեց եւ արտասուօք հողը թրջեց, կաւ ըրաւ, տղուն վզին վրան դրաւ Քրիստոսի անունը տալով. իսկոյն մեռած տղայն յարութիւն առաւ :

Ս. Յակոբ ցանկացաւ նոյի տապանը տեսնել, Մասիս լեռը գնաց. երբ կերթար ճանապարհին կնայէր որ մէկ տեղ մը ջուր չէր երեւար, շատ աշխատած եւ ծարաւ էր թէ՛ ինքն եւ թէ ինտն եղողները, ծունը դրաւ սքանչելին Յակոբ, աղօթք ըրաւ եւ ուր տեղ որ գլուխը դրաւ՝ ջրի աղբիւր ելաւ ցուրտ եւ բարեհամ' որ կայ մինչեւ ցայսօր . եւ շատ ցաւերու փարատիչ եղաւ այն աղբիւրը, Աստուծոյ խօսքով եւ Ս. Յակոբայ աղօթքովը: Ետքը ելաւ Ս. Յակոբ սկսաւ յառաջ գնալ, բայց ճանապարհի դժուարութենէն յօգնելով՝ քիչ մի քուն եղաւ. իրեշտակ Աստուծոյ երեւեցաւ նմա եւ ասաց «Ահա ընդունեցաւ Աստուծած քու աղաշանքդ, տես գլխիդ տակի փայտը, տապանին մասն է»: Զարթեցաւ Յակոբ, ոտք ելաւ, Աստուծոյ գոհութիւն տալով, տեսաւ գլխուն տակի տախտակը, կացինով մեծ փայտի քովէն կտրուածի պէս էր, առաւ դարձաւ ուրախութեամբ հասաւ Արքեմիդ գիւղը, աղբիւրին մօտ քիչ մի նստաւ հանգստացաւ, տեսաւ այնտեղ աղջիկները իրենց լաթերը կլուանային. չամաշեցին ամենեւին Ս. Յակոբէն, անոր համար Ս. Յակոբ ալ անիծեց զաղբիւրը. ցամքեցաւ եւ աղջիկներուն մազերը ճերմըկեցան. ինքն ալ անցաւ կերթար իրեն ճանապարհը. ընակիչները տեսան զՍ. Յակոբ, ետեւէն գնացին, աղաչեցին որ իրենց աղբիւրէն ջուր բղիւեցնէ եւ աղջիկներուն մազերը սեւացնէ. դարձաւ Ս. Յակոբ խաչակնքելով աղբիւրը բղիւեցուց, բայց աղջիկներուն մազերը

այնպէս սպիտակ թողուց : Անկից Թշտունեաց երկիրը գնաց :  
տեսաւ դատաւոր մը որ անիրաւ դատաստան կընէր , խրատելու  
համար զինքը չպատժեց այլ դիմացի քարն անիծեց . այն  
քարը մէկ խօսքով պատռեցաւ կտոր կտոր եղաւ . անկից դա-  
տաւորը վախեցաւ շուտ մը սկսաւ շիտակ դատաստան ընել ;  
Այն տեղէն անցաւ Ս. Յակոբ իրեն ճանապարհը կերթար՝  
երկու աղքատ խօսք ըրին զինքը խարելու որ ողորմութիւն առ-  
նուն . մէկը սուտ մեռել եղաւ , մէկն ալ ողորմութիւն առաւ Ս.  
Յակոբէն , որպէս թէ այն մեռեալը պիտի թաղեն : Ս. Յակոբ  
ծեռքը սուտ մեռելին վրան դրաւ անցաւ գնաց իրեն ճանապար-  
հը . ետքը ընկերը կզարթեցնէր սուտ մեռելն ասելով թէ «Բա-  
ւական է պառկիլլ , ել , խարեցինք այն մարդէն ողորմութիւն  
առինք ». բայց տեսաւ որ այն սուտ մեռելը ճշմարիտ մեռել ե-  
ղեր է : Ս. Յակոբին ետեւէն գնաց լարվ եւ աղաչեց որ ողջացնէ  
այն մեռելը . դարձաւ սուրբը , խաչակնքելով նորէն կենդանու-  
թիւն տուաւ անոր : Ս. Յակոբ գնաց հասաւ իրեն վիճակը եւ  
ամենայն քաղաքն ընդ առաջ ելան ընդունեցին զնա իբրեւ ա-  
ռաքեալ եւ իրեշտակ Աստուծոյ :

Կոստանդիանոս թագաւորը երբ նիկիոյ մէջ ժողովք ըրաց  
անիծեալ Արիոսը դատապարտելու համար , Ս. Յակոբ ալ երեք  
հարիւր տասնեւութ հայրապետաց մէկն էր : Նորա աղօթքովք՝  
Աստուծոյ պատուհասը Արիոսի վրան հասաւ , փորք պատռեցաւ  
աղիքները դուրս թափեցան , գարշելի տեղ սատկեցաւ խայտա-  
ռակութեամբ . տեսան ամէնն ալ անոր պատժուին հաստա-  
տուեցան ամենասուրբ երրորդութեան հաւատով առանց երկ-  
բայութեան . մանաւանդ ամենաբարեպաշտ Կոստանդիանոս  
թագաւորը , որ ունէր անմարմին իրեշտակներն սպասաւորու-  
թիւն կընէին , գլուխը թագ կդնէին : Միւնիոդոսին մէջ Ս. Յա-  
կոբ յայտնեց որ Կոստանդիանոս ծիրանիին տակէն մազեղէն  
հագած էր . թագաւորն ալ նոյնպէս կտեսնէր որ իրեշտակները  
Ս. Յակոբին սպասաւորութիւն կընէին . անոր համար թագաւո-  
րը շատ մեծարեց զ. Ս. Յակոբ , թագաւորը կասէր թէ «Աշխարհս  
երեք սիւն ունի , Ս. Անտոն , Ս. Յակոբ եւ Ս. Նիկողայոս» :

Մանաճիիր իշխան մը կար Հայաստանի մէջ . սա Մծբնայ  
կողմերը գալով՝ շատ մարդ գերի տարաւ . անոնց մէջը կային  
ութը սարկաւագ Ս. Յակոբայ : Այս լսելով Ս. Յակոբ , եկաւ ա-

դաշեց որ գերիները ազատէ . երբ իշխանը ականջ չկախեց , Ս. Յակոբ գնաց Հայոց Թագաւորին աղաջելու . Մանաճիիր բար-կանալով՝ այն ուժ սարկաւագները ծով նետել հրամայեց : Այն ատեն Ս. Յակոբ գնաց լեռան վրայ ելաւ , ուսկից կերեւէր նո-րա երկիքը , անիծեց թէ Մանաճիիրն եւ թէ իւր երկիքը . անոր համար Մանաճիիրը չարաչար ախտով սատակեցաւ , եւ երկիքը անպտուղ մնաց եւ անձրեւը կարեցաւ :

Այս բաներս անցնելէն ետեւ Հրեշտակ Աստուծոյ Ս. Յակոբին երեցաւ , երկինքը կիրաւիրէր . այն գիշերը հսկում ըրաւ , ա-ռաւօտուն պատարագ ըրաւ , տեսաւ զնոգին Ս. աղաջեց որ խաղաղութեամբ անցնի սատանաներուն մէջէն . հոգին աւան-դեց յամի Տեառն 347. մարմինին վրայ լրյս իջաւ , անուշահո-տութիւն բուրեց . նորա նշխարքէն ալ շատ հրաշքներ ելան :

Մանաճիիրին ժառանգը տեսաւ որ երեք տարի իր երկիքը այնպէս աւրուած էր կեցած , մինչեւ մարդ եւ անասուն չին ծնաներ . Ս. Յակոբայ գերեզմանին վրան գնաց երեսը ծունկե-րը գետինը քսելով՝ քառասուն օր այնպէս կաղաչէր . ետքը Ս. Յակոբայ նշխարքէն առաւ իր երկիքը տարաւ վրան եկեղեցի շինեց . ամէն բան ուղղուեցաւ : Բայց նորա Ս. մարմինը ետքը Մծրին քաղաքէն Տիգրանակերտ տարին , ուրիշ շատ հրաշքներ եղան Ս. Յակոբայ բարեխօսութեամբ : Որովհետեւ մեծ համար-ձակութիւն ունի Աստուծոյ առջեւ , ով ինչ խնդիր ունի , եթէ հաւատով եւ ջերմեռանդութեամբ խնդիրէ՝ խնդիրքը անտարա-կոյս կկատարուի :





### ԳԼՈՒԽ ԵՐԿՈՏԱՍՍԱՆԵՐՈՐԴ

#### Ս. ԳԼՈՐԴ ՔԱԶԱՄԱՐՏԻԿ ԶՈՐԱՎՈՐ.

Տառապութիւն

Սուրբ Գէորգ Կապադովկացւոց գաւառէն էր, Երիտասարդ հասակաւ, վայելուչ եւ գեղեցիկ տեսլեամբ. Կեսարիոյ կողմերը ծնած էր եւ Բարձամու երկիրը մեծցած: Ինքը մեծատուն ծնողաց զաւակ, այնտեղը Հռոմայեցւոց անյաղթ գունդին մէջ զինուոր եղաւ, իրեն առաքինի վարքովը եւ գովելի քաջութեամբը հազարապետ դարձաւ, եւ ետքը զօրավար անուանեցաւ. Եւ արիաբար Քրիստոսի հաւատոյ մէջ կեցած էր: Այն ատենի Գիոկղետիանոս Թագաւորը հրաման հանեց հարցնել ուր տեղ որ կան քրիստոնեաներ՝ ամենուն ալ կռապաշտութիւնը ընդունել տան. Եւ չդարձողն ալ զանազան տանջանքներ տալով չարաչար մեռցնեն: Անոր համար Դատիանոս դատաւորը ատեան կազմեց նիկոմիդիա քաղաքին մէջ. Եւ որչափ քրիստոնեայ որ գտնէր՝ շատ նեղութիւն կուտար, անտանելի տանջանքներով կշարչարէր, Եւ վերջապէս կըսպաննէր:

Այլ Ս. Գէորգ որովհետեւ բարեպաշտ առաքինութեամբ մեծցած քրիստոնեայ էր, այս հրամանը լսելով փափաքանօք կրածար կամ կռապաշտներն դարձնել եւ կամ Քրիստոսի համար արիւն Թափիել: Այս մտքով ինքիրմէն Թագաւորին առցեւ ելաւ

իրեն քրիստոնեայ ըլլալը յայտնեց, կռապաշտութեան մոլորութիւնը իմացուց եւ քրիստոնէից դէմ հանած անիբաւ հալածումն յանդիմանեց : Մագնենտիփո՞ս՝ որ երկրորդ Թագաւոր կանուանէր, նայեցաւ Գէորգին վրան եւ տեսաւ նորա վայելուչ հասակն ու գեղեցկութիւնը . հարցուց թէ « Դու ի՞նչ մարդ ես եւ ի՞նչ է անունդ ». պատասխանեց սուրբը թէ « Ես քրիստոնեայ եմ, անունս ալ Գէորգ է »: Այն ատենը Գիոկղետիանոս Թագաւորը « Մեք կարծէինք, ասաց, թէ դու խելացի եւ քաջ մարդ ես մեզմով փառքի հասած . ուստի եւ պէտք չէ որ մեր հրամանը ոտնակոխ ընես . զրիէ մեր կուռքերուն որ աւելի պատիւ ստանաս »: Ս. Գէորգ պատասխան տուաւ . « Թագաւոր, աղէկը այն կըլլար որ դուն պաշտէիք զնշմարիտն Աստուած որ ամէն արարածոց ստեղծող է . քու իշխանութիւնդ ժամանակաւոր է, ես զՔրիստոս ունիմ որ երկնաւոր Թագաւոր է »: Գիոկղետիանոս բարկանալով հրամայեց չարաչար տանջել . այն ատենը զինուորին մէկը տիգաւ փորին զարկաւ սաստիկ վիրաւորեց . յետոյ աարին բանտ դրին, հրեշտակ Աստուծոյ իշաւ բանտին մէջը վէրքը բժշկեց :

Քանի մի օրէն ետեւ հանեցին բանտէն եւ անուոյ մը կապեցին, որոյ վրայ սուր երկաթներ ցցուած էին . բոլոր մարմինը չարաչար կտրտեցաւ . Թագաւորը տեսնելով կարծեց թէ մեռաւ, աղաղակեց բազմութեան « Ո՞ւր է Գէորգին Աստուածը, ինչո՞ւ չեկաւ իմ ձեռքէս ազատելու »: Այս ասաց ու ինքը գնաց . այն ատենը հրեշտակ Աստուծոյ իշաւ երկինքէն ազատեց զԳէորգ իտանջանաց, եւ ողջացուց նորա վիրաւոր մարմինը . սիրտ տուաւ եւ ասաց . « Ուրախ կեցիր, կատարեալ պսակը պիտի առնուս արքայութեան մէջ »: Ս. Գէորգ սաղմոս սաելով գնաց այնտեղը, որ Գիոկղետիանոս Թագաւորը եւ Մագնենտիփո՞ս դատաւորը Ապողոնի պատկերին առջեւը զրի պիտի մատուցանէին . « Թագաւոր, ասաց Ս. Գէորգ, զուր տեղ կուռքերուն զոհ կմատուցանես ». Նոքա զԳէորգ մեռած կկարծէին, հարցուցին իրարու զարմացմամբ թէ այս ո՞վ է : Ս. Գէորգ ինքը պատասխանեց թէ « Ես եմ Աստուծոյ Գէորգ ծառայն որ դուք տանջեցիք եւ սրով կոտորեցիք . բայց իմ Տէր Աստուածս Ցիսուս Քրիստոս զիս ողջացուց »: Թագաւորը կնայէր վրան հաւատալը չչը գար . Ս. Գէորգ նորէն ասաց « Ես եմ Գէորգ ծառայ Քրիստոսի, հաւատացէք որ Քրիստոս մեռեներն ալ կյարուցանէ, ով որ իրեն

կիաւատայ»: Երբ այնպէս ողջ առողջ տեսան զԱ. Գէորգ շատ անհաւատներ հաւատացին իՔրիստոս. Թագաւորը երբոք իմացաւ հրամայեց որ այն նոր հաւատացեալները քաղաքէն դուրս հանեն մեռցնեն: Աղեքսանդր Թագուիին ալ երբ լսեց Ս. Գէորգայ ողջանալը, քրիստոնեայ եղաւ: Այս որ իմացաւ Թագաւորը բարկանալով Ս. Գէորգին վրայ՝ կրի (*fjirkedj*) փոսին մէջը Թաղել տոււաւ զնա. երեք օր մնաց այնտեղ, երեք օրէն ետեւ հրամայեց ոսկորները հանել այն կրին մէջէն կորսընել առանց մէկին իմացընելու. բայց երբ զԱ. Գէորգ գտան ողջ կեցած. ամէն տեսնողները աղաղակեցին թէ «Մեծ է քրիստոնէից Աստուածը». զինուորներն ալ դարձան ու քրիստոնեայ եղան:

Թագաւորը լսածին պէս առջեւը կանչեց հարցուց Ս. Գէորգին թէ «Քեզ ո՞վ կենդանացուց . Ս. Գէորգ պատասխանեց» թէ «Դիտցիր որ Ցիսուս Քրիստոս որդին Աստուծոյ զիս կպահէ ձեր ամէն տանջանքէն»: Թագաւորը հրամայեց երկաթէ կօշիկներ հագցընել սրբոյն, եւ ոտքերուն վրան գամեցին. սկսան այս կողմ այն կողմ քալցընել, բայց նա Աստուծոյ փառաքանութիւն տալէն չէր դադարեր, եւ մինչեւ ետքը համբերութիւն կիսընդուեկ. ծայն եկաւ այն ատենք երկինքէն թէ «Զօրացիր, ով Գէորգէ, ես քեզի հետ եմ. դու անուանի պիտի լինիս ամենայն ազգի մէջ»: Առաւոտուն կանչեցին Ս. Գէորգն ատեան, ասացին «Մինչեւ ցե՛րբ այդպէս կամապաշտ պիտի լինիս տանջանք քաշես, ով Գէորգ. կկարծես թէ կախարդութիւն ընելով մեզ խաբե՞ս: — ես Աստուծոյ օգնութեամբը ձեր տուած չարչարանքները քաշեցի՝ ողջ առողջ մնացի, ասաց սուրբը, ուրիշ չարչարանք ալ քաշելու պատրաստ եմ. բայց դուք ի՞նչ յոյս ունիք՝ որ անշունչ կուռքերուն զոհ կմատուցանէք. ոչինչ են անոնց պաշտողները. կրակին մէջը յաւիտեան պիտի տանջուին»: Թագաւորը հրամայեց ծեծել սաստիկ, յետոյ կանչեց «Մինչեւ ցե՛րբ, ո՞վ Թշուառական, մտիկ չես ըներ մեզի ու չես զոհեր մեր կուռքերուն որ պատիւ փառք ունենաս եւ ողջ մնաս»: Պատասխան տուաւ սուրբը «ես ամէն օր կենդանի պատարագ օրինութեան կմատուցանեմ Աստուծոյս, որ զիս ձեր ձեռքէն կազատէ ու երկնային փառքին արժանի՛ պիտի ընէ. երանի՛ կլինէր եթէ դուք ալ ինծի ականչ կախէֆք, ու նշմարտին Աստուծոյ երկը-պագութիւն մատուցանէիք:

Մէկ անուանի կախարդ մը կար, Թագաւորը կանչեց իրեն քովը որ Գէորգին միտքը փոխել տայ. կախարդը եկաւ երկու գաւաթ դեղ պատրաստեց. «Առաջինն որ խմէ միտքը կփոխուի ասաց, Թագաւորին հնազանդ կըլլայ ու կզոհի կոոց. եւ երկրորդն որ խմէ՝ յանկարծ կիյնայ կմեռնի»: Ս. Գէորգ Յիսուսի Քրիստոսի անունը տալով երկուսն ալ խմեց, բայց ոչ միտքը փոխուեցաւ եւ ոչ մէկ ուրիշ վնաս մը քաշեց: Ասոր վրայ կախարդը զարմանալով՝ քրիստոնեայ եղաւ. Թագաւորը բարկացաւ, կախարդը մեռցնել տուաւ. Ս. Գէորգն ալ նորէն բանտ ծգել իրամայեց: Ամէն նոր հաւատացեաները բանտապետին փող կուտային, բանտը կմտնէին Ս. Գէորգը կմխիթարէին եւ քրիստոնէութեան կարգը կսովորէին. Իիւանդներն ալ կերթային բժշկութիւն կառնուին:

Թագաւորն իմացաւ ասոնք. իրամայեց իրեն առջեւը քերել Ս. Գէորգն որ աւելի տանջանքներով չարչարէ: Այն ատենը Մագնենտիս ճաճուկ Թագաւորին ասաց Թէ «Քրիստոնեաները դժուար կմեռնին. անոնց հետ խստութեամբ վարուիլ ըլլար, հապա քաղցրութեամբ խօսելով եւ պատիւներ խոստանալով կարելի է դարձնել»: Ս. Գէորգ ճամբան սաղմոս ասելով կերթար. երբոր Թագաւորին առջեւն ելաւ, ասաց Թագաւորը «Ով Գէորգ, լսէ ինծի. զոհի մեր կուռքերուն. շատ գանձ կուտամքեզ եւ շատ պատուի տէր կըլլաս, իմ երկրորդս կընեմ քեզ. Եթէ մտիկ չընես՝ չարչար պիտի մեռնիս». բայց նա զՔրիստոս Աստուած կդաւանէր եւ կուռքերը կանարգէր: Այն ատեն Ս. Գէորգ ասաց, «Հրամայեցէք երթամբ ծեր կուռքերուն զոհիմ». Թագաւորը խաբուելով խիստ ուրախացաւ, ամէն մեծերուն իրամեցէք ըրաւ իրենց տաճարն երթալ. իմացուց ամենուն Թէ Գալիլիացւոց խորհրդակից Գէորգը Ապողոնի կուռքին զոհ պիտի մատուցանէ: Ամէն կուապաշտները ուրախացան սկսան Ապողոն կուռքը գովել, Թագաւորին համար բարի մաղթանք ընել. բազմութիւնն ալ Ապողոնի տաճարը կվազէին որ տեսնեն Գէորգին զոհելը: Լսեց Թագուիին Աղեքսանդրա, կուլար տըրտմութեամբ: Երբոր տաճարը մտան, Թագաւորը իրամայեց ամենուն լրւո կենաւ, կկարծէր որ Գէորգ Ապողոնի կուռքին զոհ պիտի մատուցանէ, իրենք ալ պիտի տեսնեն ուրախ ըլլան: Ս. Գէորգ անդամալոյժ տղայ մը բժշկեր էր. իրամայեց այն տղուն



ԱՊՈՎՈՆ

որ մէջտեղը կանգնի . ասա ըստ այս պատկերին « նվ ամենապիղծ , ել դուքս այդ տեղէն եւ Ե՛կ Աստուծոյ ծառային Գէորգին առցեւը ». ասաց մանուկը Ս. Գէորգայ պատուերը : Եւ ահա անդէն տաճարի մէջ եղած ամէն կուռքերը գետինն ընկան ջարդուբարդ եղան . սատանաներն ալ վայնասունք իհանելով եւ կանչուբատելով աղաղակեցին անյայտ եղան եւ կորան :

Կոքին քուրմերը Ս. Գէօրգիին վրան վազեցին երկու ծեռքէն բռնելով մէկ բերան կանչուըռտեցին «Ով Թագաւոր, վերցուր կախարդը մեր մէջէն որ ամէնն ալ մոլորցուց, եւ մեր աստուածները կործանեց»: Թագաւորը կատղելով ասաց Ս. Գէօրգին «Ով չար անօրէն դուն չէի՞ր որ խօսք տուիր Ապողոնի պատկերին զոհելու. այս ի՞նչ ըրիբ». Սուրբն ասաց «Ով անմիտ ես իմ զոհս ու պատարագս մատուցի Ֆշմարիտ Աստուծոյս Յիսուսի Քրիստոսի: Կոնչ դուն միտք առ, իմացիր որ քու կուրքերդ ոչինչ են, ոչ իրենց օգնութիւն կարող են ընել եւ ոչ ուրիշին. անոնք ինձմէ կդողան կիախչին, վասն զի Քրիստոսի ծառայ եմ»:

Թագաւորը բարկանալով վժիու ըրաւ որ գլխատեն զԱ. Գէորգը. երբոր կտանէին զինուորները, Աղեքսանդրա Թագուիի ետեւէն գնաց, Ս. Գէորգին ոտքը ընկաւ աղաչելով ասաց «Ով ծառայ Աստուծոյ, մի՛ թողուը զիս այստեղը. սուրբն ալ աղաչեց Աստուծոյ ամենակալին որ այն բարի Թագուիին ալ սուրբ հա-

ւատքով կատարուի: Թագաւորը տեսնելով այս բաները տակ-նուվըրայ եղաւ, հրամայեց Թագուիին ալ մէկտեղ գլխատել: Երբոր զինուորները կտանէին քաղաքէն դուրս, Թագուիին աշ-քը երկինքը վերցնելով եւ աղօթք ընելով կերթար, ճանապար-հին մէկտեղ մը նստաւ, խաղաղութեամբ իւր հոգին աւանդեց:

Երբոր զինուորները տարին զլ. Գէորգ իտեղին նահատա-կութեան, ծեռքերը վեր վերուց աղօթքի կեցաւ. «Ով որ իմ անունովս քեզի կաղաչէ եւ զիս օգնութիւն կկանչէ՝ իրենց նե-ղութեան մէջ՝ դու շուտով հասիր եւ փրկէ ամէն որոգայթներէ, եւ իմ հոգւոյս առաջնորդ եղիր, Քրիստոս Աստուած իմ, որ ար-դարոց օթեւանէն ետ չմնայ»: Այն ատենը ձայն եկաւ երկին-քէն «Ով Գէորգէ լսուեցաւ քու աղազանքդ, ով որ հաւատով քու անունովդ ինծի խնծի խնդրուածք կընէ՝ կկատարեմ. եւ դու ե՛կ հանգստացիր յանանց ուրախութիւնն որ քու ճգնութեամբդ պատրաստեցիր. ով որ քու յիշատակդ կկատարէ եւ քու նահա-տակութեան օրդ կպատուէ, ես նոցա ամենայն նեղութեան մէջ օգնութիւն կընեմ եւ ամենայն վտանգներէ եւ փորձանքներէ կը-փրկեմ»:

Ասոնք լմննալէն ետեւ, Ս. Գէորգ Աստուծոյ ամենակալին գո-հութիւն տուաւ եւ ծունկ չոքելով վիզը երկնցուց, «Կատարեցէք, ասաց, Թագաւորի հրամանը». այնպէսով գլուխը կտրեցին յամի Տեաւն 303, ապրիլի 23, զատկին ուրբաթ օրը:





ԳԼՈՒԽ ԵՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ

## ՍՈՒԻԹԻ ՓՈՑԻՆԵ ԿՈՅՄ



ուսինէ Լուսեղին կթարգմանի : Ծննդեամբ Սամարացի էր,  
Փեւ այս այն կինն է՝ ուսկից Քրիստոս Սուքար քաղաքին  
մէջ ջուր խնդրեց, եւ որոյ ըրածները մարգարէացաւ,  
ուստի զարմացաւ կինը հաւատացեալ եղաւ (\*):

Քրիստոսի համբառնալէն ետքը մկրտեցաւ Պետրոս ա-  
ռաքելոյն ճեռամբ, եւ նորա հրամանաւն սկսաւ գիւղերն եւ  
քաղաքները Քրիստոսի հաւատքը քարողել:

Ետքը երդւսաղէմ գնաց Ս. Աստուածամօր գերեզմանին սպա-  
սաւորութիւն կընէր . Հրեայք ոտքի ելան կիալածէին, նա փա-  
խաւ Հռոմ գնաց, Հրէից եւ հեթանոսաց Քրիստոսի աստուածու-  
թիւնը կքարողէր :

Ներոն կայսրը զայրացաւ նորա քարողութեան վրայ, առջեւը  
բերել տուաւ շատ առաջարկութիւն ըրաւ Փոտինէին որ Ռողու-  
Քրիստոսի հաւատը եւ կուռք պաշտէ. բայց Փոտինէն ոչ սպառ-

(\*) Տես ՊԱՏՄ. ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ, Գեր. Ամբրոսիոս Վարդապետի, Գլ. Դ. էջ 32.

Նալիքէն վախցաւ եւ ոչ անուշ խօսքերէն խաբուեցաւ այլ ըզ-Քրիստոս Աստուած դաւանեց եւ անարգեց կռապաշտներու մոլորութիւնը : Բարկացաւ ներոն, տանջել տուաւ . դահիճները չկարողացան սրբութիւն ձեռքք կտրել . տեսան որ չեղաւ՝ կրակի մէջ ծգեցին, երեք օր մնաց անկէզ . կրակին մէջէն հանեցին երեք անգամ մահադեղ խմցուցին՝ չվնասուեցաւ : Տեսան որ չը-մեռաւ Փոտինէն՝ փայտէ կախեցին, սկսան մարմինը քերել մին-չեւ ուկորներուն հասուցին . փայտէն վար առին երկու աչքերը հանեցին խաւարային եւ ժահահոտ բանտի մէջ ծգեցին, որոյ մէջ թունաւոր օձեր սողունքներ լի էին : Այն գիշեր Քրիստոս Տէրը ինքը Պետրոս եւ Պօղոս առաքեաներով բանտին մէջ իջաւ, Փոտինեայ աչքերը՝ որ խաւարած էր, լուսաւորեց : Երեք տարի բանտին մէջ մնաց, ոչ քաղցեաւ ոչ ծարաւեցաւ եւ ոչ ցուրտէն նեղացաւ . խաւարեալ չը բանտին մէջ եւ ժահահոտութիւն չկար ամենեւին, վասն զի Քրիստոս ինքը կերթար միշտ Փոտի-նէն կմխիթարէր եւ բանտը լուսաւոր կպահէր մշտապէս եւ ա-նուշ հոտերով . երեք տարին որ լրացաւ՝ վճարեց Փոտինէ իրեն կեանքը եւ հանգեաւ խաղաղութեամբ իՔրիստոս :



### ԳԼՈՒԽ ԶՈՐԵՔԱՍԱՆԵՐՈՐԴ

### ԱԴՐԻԱՆՈՍ ԵՒ ԿԻՆ ՆՈՐԱ ԱՆԱՏՈԼԱ.



Ադրիանոս եւ նորա կինը Անատոլա Նիկոմիդիա քաղաքէն էին, հաւատով քրիստոնեայ, բարեպաշտ եւ երկիւղածք յԱստուծոյ : Եղաւ որ կռապաշտները քարայրի մը մէջ պահուած քսանըվեց քրիստոնեայ անձինք բռնեցին եւ սկսան ջաքչարել, անոր համար որ զՔրիստոս Աստուած կխոստովանէին : Ադրիանոս տեսաւ նոցա այնչափ տանջանքնե-րը եւ համբերութիւնը, մօտեցաւ, խրատ խնդրեց իրենցմէ, եւ Հոգով սրբով լցուելով՝ մտաւ սուրբերուն մէջ, ասաց ատենա-դպրին «Գըէ իմ անունս ալ, ես ալ կմեռնիմ Քրիստոսի անուանն

համար»։ Կապեցին իսկոյն Անդրիանոսն եւ սուբբերուն հետքանտ ծգեցին. Անատոլա՝ Ադրիանոսի կինը՝ երբ իմացաւ էր կանը բանտ դրուիլը, մեծ լաց եւ գոռում վերուց. բայց երբ տեսլեկացաւ որ Քրիստոսի համար է՝ շատ ուրախացաւ, մանաւանդ թէ եւ գնաց բանտը, Անդրիանոսի ոտքն ընկաւ, շղթաները համբուրեց եւ կաղաչք ասելով որ «Քրիստոսի սիրոյն համար հաստատ մնայ եւ չարչարանքներուն համբերութեամբ տանի»։ Եւ մէկալ սուբբերուն ալ աղաչանք ըրաւ ասաց «Աղօթք ըրէք Ադրիանոսին համար որ նա ալ ձեզի հետ մարտիրոսութեան արժանի ըլլայ»։ Ադրիանոս մխիթարեց «Տուն գնա, ասաց, երբոր զիս քննութեան տանին՝ ես քեզի կիմացնեմ որ գաս մեր կատարումը տեսնես։

Քանի մի օրէն ետեւ եկան զինուորները որ յատեան տանին զԱդրիանոս. նա միւս սուբբերն երաշխաւոր տուաւ բանտապետին եւ ինքը կնկանն իմացնելու գնաց. նա որ տեսաւ էրիկը՝ կարծեց թէ կամ զՔրիստոս ուրացեր է եւ կամ չարչարանքներէն փախեր է. դուռը փակեց չմողուց որ ներս մտնէ, կկռուէր ներսէն ասելով «Գնա՛, մի՛ գար, Քրիստոսի ուրացոյ, որ երկրորդ Յուդա եղար. գնա անհաւատ եւ ծոյլ»։ Ադրիանոս կուրախանար կնկանը խօսքերուն վրայ եւ կապատասխանէր հեղաքար. «Մի կարծեր թէ ես փախայ կամ զՔրիստոս ուրացայ. այլ եկայ քեզի իմացնելու՝ որ գաս մեր կատարումը տեսնես»։ Այս որ լսեց կինը՝ իսկոյն բացաւ դուռը, իրար համբուրեցին ուրախութեամբ հոգւով, եւ գնացին իմիասին սուբբ վկաներուն մօտ։ Տարին զԱդրիանոս բռնաւորին առջեւը, ուր Ադրիանոս համարձակ զՔրիստոս Աստուած խոստովանեցաւ, եւ անարգեց կուրքերն ու անոնց պաշտամունքը։

Այն ատեն հրամայեց բռնաւորը որ տամբ մարդ դալար գաւազանով (բազե յուպուխով) սաստիկ ծեծեն։ Ադրիանոս կըսէր «Սրբան տանջանքս կաւեցունուք՝ այնքան պսակս կպայժառանայ»։ Փորը պատուեցաւ եւ աղիքները դուրս եկան։ Նա այն ահագին տանջանքին մէջը Աստուծոյ փառք եւ գոիութիւն կուտար՝ կատարեալ չերմեռանդութեամբ. քսանեւութ տարեկան էր Ադրիանոս, եւ տասնեւերեք ամիս էր որ Անատոլային հետ կարգուած էր։ Այնչափ հարուածներէն սուբբը շատ տկարացաւ, ոտքի վրայ կանգնել չէր կարող։ Անատոլա՝ անծամբ վերուց

բանտը տարաւ զնա միւս սուրբերուն մօտ . Թէպէտ բարեպաշտ կանանց արգելուած էր բանտը մտնել, սրբոց տեսութիւն ընել, բայց Անատոլա մազերը ածիլել (րրաշ ղնել) տուաւ, էրիկ մարդու հագուստ (ոուպայ) հագած' այնպէս կմտնէր բանտը սուրբերուն ոտքը կլուանար, վէրքերը (եւառաները) կնայէր կպատէր եւ կքաջալերէր, որ արիութեամբ համբերեն ամենայն տանջանքներուն :

Վերջապէս հրամայեց դատաւորը սրով կատարել զանոնք : Այն ատենը Անատոլա աղաչեց դահիճներուն որ առաջ Ադրիանոսէն սկսին կատարումը . վասն որոյ ինքը Ադրիանոսի ոտքերէն բռնեց սայլին վրան տարածեց . եւ դահիճը մէկէն զարկաւ տապարով (սարով) ոտքերը եւ ծեռքերը կտրեց : Ադրիանոս խսկոյն աւանդեց հոգին առ Աստուած : Այնպէս ալ միւս սուրբերուն ծեռքերը եւ ոտքերը կարտեցին . նոքա եւս այնպէս կատարեցան իՔրիստոս : Անատոլա գողացաւ Ադրիանոսին աջ ծեռքը եւ ծոցը պահեց, Թագաւորը ամէն սրբոց մարմինները կրակը ձգել տուաւ, բայց Աստուածոյ ողորմութեամբը սաստիկ անձըեւ մը եկաւ, կրակը մարեցաւ սուրբերուն մարմինը անլնաս մնացին : Ետքը քրիստոնեայք առին նաւի մէջ դրին Բիւզանդիա (Ստամպոյ) տարին :

Հազարապետին մէկը կրոնադատէր զԱնատոլայն որ իրեն կին լինի . նա ալ՝ մէկ երկու օր սպասէ, ասաց : Դնաց դառնապէս լացաւ աղաչեց Աստուածոյ եւ նորա Ս. վկաներուն որ ազատի կռապաշտներու ծեռքէն : Սուրբերուն մէկը երեւցաւ, ասաց . « Լսեց Աստուած քու աղաչանքդ շուտով Բիւզանդիա եկ, մեք քեզի այցելութիւն կընեմք ». Անատոլա առաւ Ադրիանոսին աջ ծեռքը, նաւ մտաւ Բիւզանդիա փախաւ : Լսեց այն հազարապետը, եւ նաւեց որ եսեւէն հասնի ետ դարձնէ . բայց սաստիկ քամի ելաւ, եւ հազարապետին նաւը ետ դարձուց : Դնացին նոքա անլուանգ հասան Բիւզանդիա, գնաց եւ Անատոլա, ողջունիւ երկրպագութիւն ըրաւ սրբոց տապաններուն եւ Աստուածոյ փառք տուաւ : Այնուհետեւ ուրախութեամբ հոգւով այն տեղը մնաց ինքը : Եւ հոն հոգին աւանդեց առ Աստուած, եւ Ս. վկաներուն մօտ Թաղուեցաւ :

ԳԼՈՒԽ ՀԵԳԵՏԱՍԱՆԵՐՈՐԴ

ՍՈՒՐԲ ՈՍԿԵԱՆԲ ԵՒ ՍՈՒԲԻՇԱՆԲ.



Սուրբ Ոսկեանք եօթը հոգի էին, որոց գլխաւորին անունը յունարէն Խռուսի էր, հայերէն կթարգմանուի Ոսկի: Թադէոս առաքեալը երբ Հայաստանի մէջ Քրիստոսի Աստուածութիւնը քարոզելու կքալէր, ճանապարհին այս իշխանաց հանդիպեցաւ որ Հռոմէն դեսպանութեամբ մեր Սանատրուկ Թագաւորին կերթային. Եւ երկար քարոզեց նոցա Քրիստոսի մարդեղութեան վրայ: Դեսպանները լսելովնորա հրաշալի վարդապետութիւնն ու ըրած հրաշքները, ամէնն ալ առաքելոյն ոտքը ընկան եւ հաւատացին Քրիստոսի Աստուծոյ Քարձերյն: Ա. Թադէոս մկրտեց զանոնք քրիստոնեայ ըրաւ, եւ Ռոկի իշխանը քահանայ ծեռնադրեց: Թողուցին դեսպանութիւնը սկսան Ա. Թադէոս առաքելոյն հետ քալել, զէնքերնին ծիերնին ծախեցին, աղքատներու տուին գինը, եւ միւսանգամ իրենց քնակարանը չդարձան, եւ ոչ Սանատրուկ Թագաւորին գնացին, այլ առաքելոյն հետ եկան եւ օր ըստ օրէ Քրիստոսի հաւատով եւ աստրածպաշտութեամբ պայծառացան:

Ա. առաքելոյն վախճաննէն ետքը գնացին բնակեցան ասոնք առանձնակի Եփրատայ ափունքի մօտ Ծաղկեոյ լեռը, ետքը գնացին Արտաշէս Թագաւորին պալատը, Քրիստոսի Աստուածութիւնը քարոզեցին. Թագաւորն ու Թագուհին եւ քանի մի պատուաւոր ազնուականներ եկան այն տեղը սիրով մտիկ ըրին ևսկեանց քարոզութիւնը, եւ ոմանք յազգականաց Թագուհւոյն հաւատացեալ եղան, որոյ վրայ քարկանալով Թագաւորին որդիքը դուրս ըրին զանոնք. նոքա ալ ելան իրենց վանքը գնացին: Խոկ այն ազնուականները, որ Թագաւորին եւ Թագուհւոյն

իետ Քրիստոսի հաւատացեալ եղան, Ռսկեանց ետեւէն գնացին եւ մկրտուեցան Եփրատայ ափունքը : Մկրտուելու ժամանակնին տեսան զՔրիստոս, որ աղբիւրին դիմացը կեցաւ, իրենք ալ մէկ մէկու աւետիս կուտային ասելով թէ «Ահա Քրիստոս տեսանք»: Եւ այն տեղը ուր տեղ որ Քրիստոս երեւցաւ՝ խաչ կանգնեցին եւ անուանեցին խաչ աւետեաց :

Թագաւորին ամբարիշտ որդիքը ուզեցին որ զմսկեանս արքունի պալատը դարձնեն, բայց նոքա իմանալով անոնց կեղծաւորութիւնը՝ ետ կեցան չգնացին : Բարկացան այն ատենը Թագաւորի որդիքը, սպաննեցին զմսկեանս, միայն Բահայրաս իշխանին եւ նորա ընկեր իշխանացը ներեցին, իբրեւ իվերայ ազգականաց իւրեանց :

Այս Բահադրասը՝ որ մկրտուելով անունը Սուֆիաս եղաւ, սա միաբանութեամբ իրեն ընկերներովը Թաղեց զմսկեանս մեծ պատուով. իրենք ալ կրօնաւոր եղան, նոյն տեղը նոցա վարքովը կճգնէին եւ օր ըստ օրէ կաւելանային կարգով եւ հրեշտակական վարքով, ինչպէս սովորած էին յ՛մսկեանց : Քանի մի ժամանակէն ետքը՝ Սուքրիաս տեղույն խոտին չհաւնեցաւ, ասաց ընկերներուն՝ թէ «Այս տեղի խոտը պարարտ է եւ մեր մարմինը կգիրացնէ, ծիռւ եւ ջորիի նման»: անոր համար ելան այնտեղէն, Սուլրատ ասացեալ սարը կար՝ իոն գնացին, որ այժմ կկոչուի Քոստադ : Քառասուն եւ չորս տարի այնտեղը բնակեցան, խոտով միայն կկշտանային վայրենի կենդանեաց նման . օդի խստութենէն կաշինին պնդացան . մազերն ալ այնպէս երկնցան՝ որ բոլոր մարմինները ծածկեց :

Այս սրբոց անուններն ալ ասոնք են. Սուքրիաս, Ղունկիանոս, Պողիքաէս, Կոտրատոս, Իւքիրոն, Մեմիանոս, Փովլիաս, Ներանդիանոս, Ադրիանոս, Զոսիմոս, Քիքդորիոս, Թալիլոս, Ցորդանէս, Անաստատիոս, Յակոբոս եւ Թէոդորիտոս :

Ասոնք Սուկաւէտ լեռը բնակեցան ԽԴ տարի անվնաս մնացին թէ հիւանդութենէ եւ թէ ուրիշ պատահներէ, մինչեւ Դատիանոսի Թագաւորութեան ժամանակը, որ համար առնելով իրեն գօրաց մէջ, չգտաւ զՍուքրիասեանս. իրեն նախարարին մէկը Ոկոնէր անունով, ասաց Թագաւորին թէ «Նոքա Սուկաւէտ լեռը՝ Հայոց երկիրն են, քրիստոնէից հաւատը կպաշտեն». Դատիանոս

այն ատենք Բառլահիա նախարարն շատ զօրքով դրկեց պատուէք տալով որ եթէ ուրանան զբիստոս՝ պատուով բերեն իրեն մօտ. եթէ չհաւանին՝ չուզենան դառնալ, ամէնն ալ թրէ անցընեն։ Դնաց այն նախարարը գտաւ սուրբերն, տեսաւ որ անտանելի ճգնութեամբ աղօթք կընէին։ Սկսաւ շատ խօսքերով իամոզել որ դառնան իրենց հաւատէն, բայց նոքա անշարժ մնացին իրենց լուսաւոր քրիստոնէութեան մէջ առանց խախտուելու. բռնաւորը կրկին խօսեցաւ, ասաց «Արիք երթամք թագաւորին մօտ, մեծ պատուոյ արժանի կըլլաք»։ Սուրբերը պատասխանեցին թէ «Մեք Աստուծմէ ողորմութիւն գտանք, սիրեցինք զնա յամենայն սրտէ եւ յամենայն անձնէ, ուրիշ մարդէ պատիւ չեմք ուզեր»։

Տեսաւ բռնաւորը որ չեն հաւանիր իրեն կամքին, հրամայեց ամէն մէկին համար մէկմէկ ցից (խազըխ) զարնել գետնի վրայ եւ սուրբերն անոնց վրան կապել տուաւ դէպի վայր, եւ մարմիննին կրակով այրել. բայց նոքա ոչինչ համարելով ուրախութեամբ փառաքանութիւն կուտային Աստուծոյ։ Տեսաւ բըռնաւորը որ անվնաս մնացին սուրբերը, բերաննին երկաթ անցընել տուաւ որ չկարողանան աղօթք ընել. բայց զօրութիւն չունեցան ամենեւին այն չարչարանքները. բարկացաւ այն ատենք բռնաւորը, հրամայեց զօրականաց որ ամէնն ալ մէկտեղ բերեն եւ սրով սպանեն։ Սուրբերը աղաչանք ըրին Աստուծոյ ամենաբարձրելոյն եւ ասացին թէ «Տէր, մեր արիւնները ուրտեղ որ թափուին՝ աղբիւր թող ըլլան հիւանդաց բժշկութեան համար»։ Զայն եկաւ նոցա երկինքէն եւ ասաց, «Կատարուեցան ծեր խնդրուածքը. ամենայն ցաւագար հիւանդներ ծեզմով առողջանան, եւ դուք այժմ եկայք ծեր յափտենական հանգստութեան համար պատրաստուած օթեւանը»։ Դաիիները սրով մորթեցին ոչխարի նման քարի վրայ. եւ մարմիննին երկուհարիւր եւ երեսուն տարի անթաղ, քարի տակ անապական մնացին մինչեւ քրիստոնէութեան ժամանակը. ետքը Կոստանդիանոս թագաւորը հրեշտակի առաջնորդութեամբ երեք հարիւր ծիաւորով գնաց Սուլկաւ լեռը եւ գտաւ սրբոց մարմինները. տեսան քարին վրան ամէն մէկին անունները գրուած էին. ամփոփեց մարմինները թաղեց զգուշութեամբ. եւ ուրտեղ որ սրբոց արիւնը թափուած էր, այն հողէն առաւ ա-

բեւմուտք տարաւ իիւանդներու բժշկութեան համար : Այն բժշկութեան աղբիւրն ալ մշտապէս կըդիւէր . եւ մինչեւ ցայսօր կայ , ամենայն տարի սրբոց տօնի օրը Սելովմայ նման կըդիւէ , եւ ամենայն ցաւոց բժշկութիւն կպարգեւէ , մանաւանդ ծաղկուտներուն եւ օձահարներուն :

ԳԼՈՒԽ ՎԵՇՏԱՍԱՆԱԵՐՈՐԴ

ՍՈՒՐԲ ԱՆՑԻՈՒԹՈՍ ԲԺԻՇԿ.



Անտիոքոս բժիշկը Սեբաստացի էր , Քրիստոսի անունով իիւանդները կըժկէր , եւ իրեն առնելու ստակին տեղը՝ Քրիստոսի հաւատը կդարձընէր զանոնք :

Դատիանոս դատաւորը բռնեց սաստիկ տանջեց . եռացած խալկինի մէջ ծգեց՝ չայրեցաւ . գազաններու առջեւ ծգեց սուրբը՝ չմօտեցան ամենեւին . դատաւորն ալ վախցաւ՝ արծակեց զԱնտիոքոս , որ գնաց կուոց տաճարի ամենայն պատկերները կործանեց : Դատաւորը իմացաւ , նորէն բռնեկ տոււաւ որ տանին գլխատեն :

Անտիոքոս իւր վախճանը մօտեցած տեսնելով՝ սկսաւ աղօթք ընել առ Աստուած , զինի որոյ կտրեցին սրբոյն գլուխը , եւ արիւնի տեղ կաթ բդիսեցաւ :

Կիրակոս անունով դահճապետ կար , այս սքանչելիքն որ տեսաւ՝ հաւատաց Քրիստոսի Աստուածութեան : Կռապաշտները սորա գլուխն ալ կտրեցին , եւ այնպէս սրբոյն հետ մէկտեղ բարի խոստովանութեամբ կատարեցաւ իՔրիստոս :



ԳԼՈՒԽ ԵՅԹՆԵՒՏԱՍՏԱՆԵՐՈՐԴ

Ա. ՊԱԻՆԿԻԱՆՈՍ ՀԱՐԻՒՐՈՎԵԾ.



Սապադովկացւոց գաւառէն էր, Հռովմայեցւոց գնդի  
մէջ հարիւրապետ : Տիբերիոս կայսրը զրկեր էր Պիղատոս  
դատաւորին յերուսաղէմ . նա Քրիստոսի վրայ պահա-  
պան կարգեց չարչարանաց օրերը : Խաչելութեան օրը  
անսաւ Ղունկիանոս երկրի ահագին շարժմունքը, արե-  
գական խաւարումը եւ ուրիշ շատ սքանչելիքներ որ եղան խա-



չելութեան ժամանակը, այսինքնոր քարերը պատռեցան, գերեզ-  
մանները բացուեցան : Երբոր Ղունկիանոս ասոնք ամէնն ալ տե-  
սաւ, աղաղակեց Քրիստոսի համար եւ ասաց թէ «Ճշմարիտ Որ-  
դի Աստուծոյ է սա» : Երբ զինուորները Քրիստոսի յարութիւնը  
ծածկելու համար կաշառ առին, Ղունկիանոս չկամեցաւ առ-  
նուլ այն արծաթը, նոյնպէս երկու զինուորք որ նորա հետ հա-  
ւատացին . այսուհետեւ թողուցին իրենց զօրականութիւնը, Քրիս-  
տոսի առաքեալներուն աշակերտ եղան, եւ Հոգւոյն սրբոյ գա-  
լրստենէն ետքը առաքեալներէն մկրտուեցան : Ղունկիանոս  
Պետրոս առաքելոյն հրամանաւը իրեն բնիկ գաւառը՝ Կա-  
պադովկիա գնաց Քրիստոսի Աստուածութիւնը քարոզելու :

Երուսաղեմի Հրեայք ստիպեցին զՊիղատոս որ Ղունկիանոսն սպաննէ. Պիղատոս գրեց առ Տիբերիոս կայսր Հռոմայ, եւ իմացուց Ղունկիանոսին եւ նորա հետ երկու զօրականաց քրիստոնեայ լինելը: Տիբերիոս զօրապետ մը դրկեց Կապադովլիա որ զՂունկիանոսն սպաննէ. զօրապետն եկաւ շատ համոզելով եւ սպառնալիքներով ստիպեց որ զՔրիստոս ուրանան. Ղունկիանոս արիաբար ընդդէմ կեցաւ զօրապետին եւ ասաց «Ով որ զիս լուսաւորեց հոգւով եւ մարմնով՝ նա է Աստուածն ամենայնի: Ես մէկ աչքովս կոյր էի, Քրիստոսի խաչելութեան ժամանակը Պիղատոսի հրամանով նորա վրան կկենայի. Երբ տիգաւ կողը խոցեցի, արիմն եւ ջուր բխեց՝ վկայ անմահ Աստուածութեան նորա եւ կենդանի մեռելութեանն. ցատքեց մէկ կաթկենդանաբար արիւնէն Քրիստոսի, իմ խաւարեալ աչքս լուսաւորեց, անոր հետ իմիասին իմ հոգւոյս աչքն ալ բացուեցաւ որ աստուածգիտութեան լոյսը տեսնեմ»:

Զօրապետն այպանելով ծաղր կընէր եւ կստիպէր որ ուրանայ զՔրիստոս. բայց Ղունկիանոս ընդդէմ կենալով զօրապետին, չհաւանեցաւ ամենեւին նորա խօսքին՝ անփոփոխ հաւատով: Զօրապետը մեծ չարչարանքով տանջեց սաստկապէս, որով Ղունկիանոսի անէծքովը զօրապետին աչքերը խաւարեցան: Յայնժամ զօրապետն սկսաւ աղաչել Ղունկիանոսին որ լուսաւորէ իրեն աչքերը. եւ Ղունկիանոս՝ «Եթէ զիս չմեռցընես՝ ասաց, աչքերդ չը՞բացուիր». զօրապետը գլխատեց զՂունկիանոսն եւ երկու զօրականներն, եւ իսկոյն բացուեցան նորա աչքերը: Այն ատեն առաւ Ղունկիանոսին գլուխը տարաւ առ Պիղատոս յերուսաղէմ. եւ առաւ Հրեաներէն խոստացեալ կաշառը: Ղունկիանոսին գլուխը քաղաքի աղբիւսին (չեօվլիսկի) մէջ Թաղեցին:

Այն օրերը Կապադովկացի այրի կին մը որ հաւատով քրիստոնեայ էր, աչքերուն լոյսը կորսընցուց. սա միամօր որդի ունէր, առաւ այն տղան գնաց յերուսաղէմ այն յուսով որ սուրբ տեղերէն հող առնու իրեն աչքերուն մէջը ցանէ լոյս տեսնելու համար: Երբ երուսաղէմ հասաւ, այն միամօր որդին ալ մեռաւ, ասով կրկին խաւարում եղաւ այն այրի կնկան. շատ լալէն եւ կոծելէն եաքը ընկած էր ողորմելի կինը խաւարեալ աչքերով: Երազին մէջ երեւցաւ Ս. Ղունկիանոս, պատմեց ինչ որ Հրեայք եւ Պիղատոս նեղութիւն տուեր էին իրեն, եւ թէ

ի՞նչպէս մարտիրոսացաւ ինքը եւ ցոյց տուաւ իրեն գլուխը թաղուած տեղը . «Փորէ իմ գլուխս հանէ , ասաց , այն ատենը աչքերդ կբացուի , կտեսնես եւ քու որդիդ . ես կցուցնեմ քեզի թէ ի՞նչ փառքի մէջ է» : Կնաց կինը այլոց առաջնորդութեամբ եւ իրեն ձեռքերովը տեղը փորեց հանեց սուրբ գլուխը աղբիւսին մէջէն , իսկոյն աչքերը բացուեցան . պատեց զայն սուրբ կտաւներով , իրեն աշխարհը Կապաղովկիա տարաւ եւ տապանի մը մէջ իրեն որդւոյն հետ թաղեց :

Ետքը Ս. Ղունկիանոս կրկին երեւցաւ այն կնկան , նորա որդին ալ հետը փառօք եւ լուսապայծառ տեսլեամբ : Որդին կըսէր մօրը , «Կտեսնես մայր իմ թէ ինչպէս Ղունկիանոսի ձեռքովը զիս Աստուած փառաւորեց . ես միշտ այս սրբոյն հետ եմ , Աստուծոյ Ամենաբարձրելոյն յանձնաբարութեամբ» :

---

ԳԼՈՒԽ ՈՒԹԵՒՏԱՍՆԵՐՈՐԴ

---

Ա. ՅԱԿՈԲՈՍ ԱՌԱԲԵԱԼ , ՏԵԱԾՆ ԵՂԲԱՅԻ.

---

Այս Յակոբոս առաքեալը թէ՝ Քրիստոնէից եւ թէ Հրէից դիմաց մեծ պատիւ ունէր իւր սրբութեանն ու առաքինակրօն վարուցը համար , վասն որոյ յամենեցուն առ հասարակ , սա արդար անուանեցաւ , եւ եղրայր Տեառն կոչուեցաւ , որովհետեւ իւր մայրը միւս Մարիամ կկոչուէր , եւ էր քոյր Աստուածամօր կուսին :

Թէպէտեւ Յակոբոս երկոտասան առաքելոց թուոյն մէջ չէր , այլ եօթանասնից համարէն էր , սակայն էր ընտանի Յիսուսի Քրիստոսի , անոր համար պատուով ամէն Առաքեալներէն վեր էր : Պետքոս առաքեալը վէմն հաւատոյ՝ հաւանութեամբ առաքելոց եպիսկոպոս ձեռնադրեց զայ երուսաղեմի :

Նստաւ Յակոբ յերուսաղէմ որպէս եղբայր եւ հայրենատէր եւ արժանի ժառանգ Աթոռոյն Քրիստոսի, օրէ օր նշմարիտ հաւատը կպայծառացնէր իրեն յորդորական քարոզութեամբքը, Ա. Աւետարանը մեկնելով, եւ ժողովրդեանը երկնից ճանապարհը ցուցանելով երեսուն տարի: Բայց անօրէն տիրասպան Հրեայք չար նախանձով լցուեցան եւ շատ կկատաղէին նորա համարձակ քարոզութեամբ հաւատացելոց թիւը շատընելուն համար. վասն որոյ օր մը ժողովեցան գնացին Ա. Յակոբին մօտ, կատիպէին որ ուրանայ Քրիստոսի Աստուածութիւնը ժողովրդեան առջեւը:

Երբ նա տաճարին աշտարակէն սկսաւ քարոզել՝ կատաղեցան Հրեայք, եւ զարկին վար ծգեցին զսուրբն, բայց նա չմեռաւ. ետքը սկսան քարկոծել, ծունը դրած կաղացէր նա Աստուծոյ եւ կըսէր, «Տէր Թո՛ղ դոցա, վասն զի չգիտեն ինչ կգործեն: Անօրինին մէկը առաւ հաստ փայտ մը զարկաւ Ա. Յակոբայ գլխուն, եւ այնպէս կատարեցաւ ու աւանդեց հոգին առ Աստուած, եւ պսակեցաւ իՔրիստոսէ յերկնաւոր թագաւորէն:

ԳԼՈՒԽ ԻՆՉԵՒՑԱՍՆԵՐՈՐԴ

ԵՓԵՍՈՍԻ ԵԹԹՆ ՄԱՆԿՈՒՆՔ.

Ասոնք Գեկոս ամբարիշտ կայսեր օրովք 249-ին, փառաւոր իշխաններու որդիք էին, բարետեսիլը եւ վայելուչք, որ կայսերական ծառայութեան մէջ էին: Գեկոս լսելով որ սոքա մկրտուեր քիստոնեայ են եղեր՝ ստիպեց որ ուրանան. բայց տեսնելով որ աւելի՛ հաստատուեցան Քրիստոսի Ա. հաւատոյ մէջ, իրամայեց որ Ճեծեն զանոնք եւ արձակեն, «Կարելի է կզզան ուղղութիւն կուգան, ասաց, եւ կամ Թէ իրենց հայրերը կյորդորեն՝ որ ինազանդութեամբ գոհեն կուց».

Բայց նոքա մօտիկ տեղ լեռ կար Աղքոս անունով անտեղը գնացին, քարայրի մը մէջ բնակեցան: Սըբոց մէջը Ամդիքոս ժիր եւ ճարտար ըլլալով, քաղաք կորկէին ամէն օր հաց գնելու եւ տեղեկանալու քրիստոնէից հալածման վրայ:

Օր մալ երբ հացերնին կերած, ու աղօթքնին ըրին՝ քուն մոտան եւ մարմնական քնոյն հետ աւանդեցին իրենց հոգին, Ասաուծոյ կամքովը:

Դեկոս Թագաւորը երբ զանոնք փնտռեց չգտաւ, ծնողացը հարցուց, նոքա ասացին թէ Աղքոսի լեռը քարայրի մը մէջ պահութեր են. Թագաւորը իրամայեց քարայրին դուռը մեծամեծ քարերով փակել որ սովամահ ըլլան. նա կկարծէր թէ կենդանի են: Երբ դուռը կփակէին՝ մշակներուն վերակացուն ծածուկ քրիստոնեայ ըլլալով՝ գրեց կապարի տախտակի վրայ արդայոց անունները եւ ժամանակը եւ թէ Քրիստոսի հաւատոյ համար սովալլուկ եղան:

Այս բանիս վրայ անցան հարիւր քառասուն տարի, մինչեւ թէոդոս բարեպաշտ Թագաւորի ժամանակը ամենայն երկիր քրիստոնէութեամբ լցուեցաւ:

Այն ատենները տեսակ մը հերձուածողներ երեւեցան, որոց գլուխ էին թէոդոսոս եւ Դայփոս երուսալեմացի երիցունք, որ կըսէին թէ յարութիւն չկայ մեր այս հողացեալ մարմնոյն: Խոկ Աստուածատուր թէոդոս Թագաւորը խիստ տրտմութեան մէջ ընկաւ. այսպէս ալ ամենայն ուղղափառ կարգաւորքն եւ աշխարհականք:

Բայց ամենագութն Աստուած՝ որոյ խնամքը եկեղեցւոյ վրայ է միշտ եւ չկարծուած բաններով կպաշտպանէ, ողորմեցաւ իւր ուղղափառ հօտին, այն հերձուածողներուն չիք յարութեան դաւանութիւնը խափանելու համար՝ եօթը մանկանց հոգիները իրենց մարմիններուն դարձուց: Յարութիւն առին նոքա, նստան պայծառ տեսլեամբ, կկարծէին թէ երէկ երեկոյին պառկած էին զարթեցան, դեռ եւս Դեկոսի ամբ եւ երկիւղը սրտերնուն մէջն էր, եւ զԱմդիքոսն քաղաք դրկեցին որ հաց բերէ, միանգամայն եւ տեղեկանալ թէ արդեօք Դեկոս ի՞նչ չարութիւն կմտածէ իրենց համար:

Ելաւ Ամդիքոս դուրս, տեսաւ որ քարայրին բերանը քարեր լցուած են, ումանք ալ ասդին անդին ճգած, խիստ վախցաւ. որովհետեւ չէր գիտեր եղածը. կռապաշտներուն մէկ որոգայթ մըն է ասաց, ծածկեց երեսը փակեղով (ատրիխով) որ մարդ չնանջնայ, իսաւ քաղաքին մէջ կտեսնէր շինուածքները ուրիշ կերպ փոխուած, տեսաւ Քրիստոսի Ս. Խաչի նշան դռներուն վրայ, քաղաքի պատերուն վրայ: Քիչ մի տեղ գնաց զանգակի ծայն լսեց. կտեսնէր որ մարդիկ երեսնին կխաչակնքէին քրիստոնէի պէս մէկ մէկի բարեւ կուտային. Ցիսուսի անունով երդում կընէին. ինքն աղ վախնալով զարմանալով կըսէր «Այս ի՞նչ է, երէկ այս նշանները գաղտնի էր, այսօր յայտնի. ոկաւ քաղաքին մէջը ֆայլել»: Բայց ուր որ երթար՝ քրիստոնէի նշան կտեսնէր կզարմանար. «Արդեօք երազի մէջ եմ կըսէր. երէկ այս տեղը կռապաշտքն զքրիստոնեայս կչարչարէին. այսօր համարձակ զՔրիստոս կպաշտեն»: Զհամբերեց մէկ մարդու մը հարցուց թէ «Այս քաղաքը եփեսո՞ս է. — Այո, եփեսոս է պատախանեց մարդք. իսպա դուն ի՞նչ տեղացի ես որ եփեսուր չես նանջնար»: Ամդիքոս քան չսասաց, պաղեցաւ մնաց. ելաւ իաց ծախուած տեղը գնաց՝ հացագործին ստակ տուաւ «Ինծի իաց տուր, ասաց». բայց ստակը չնանցաւ այն փողը, ասացին Ամդիքոսին «Ո՛վ մարդ, գա՞նձ (խազնայ) գտար, ի՞նչ է». Ամդիքոս կըսէր, «Կինդրեմ ստակս առէք, իաց տուէք որ երթամ, ընկերներս ինծի կսպասեն, կամ թէ ստակս ես դարձուցէք, երթամ իմ բանս»: Ամէն անցաւորներն ալ իոն ժողովեցան «Այս ի՞նչ մարդ է, խե՞ւ է, ի՞նչ է» ասելով, առին զԱմդիքոս քաղաքի մեծին տարին, իբր մէկ կառկածաւոր մարդ, ստակն ալ ցցուցին անոր:

Ամդիքոս կնայէր մէջերնին ծանօթ մարդ չէր տեսներ: Անկից առին Մարինոս եպիսկոպոսին տարին. ստկին վրան նայեցաւ եպիսկոպոսը տեսաւ Դեկոսի անունը գրած էր, հարցուց Ամդիքոսին «Ո՞ւր տեղէն գտար այս ստակը»: Ամդիքոս ասաց «Կաղացիմ ծեզի ինչ որ հարցնեմ ինծի ասացէք. «Այս քաղաքը եփեսո՞ս է»: Պատախաննեցին «եփեսոս է»: Նա ալ ասաց «Ուր է ապա Դեկոս թագաւորը»: Պատախան տուին, «Այս քաղաքի մէջ այսպէս թագաւոր չկայ. դու կամ յիմար ես եւ կամ մեզ խա-

բել կուզես»: — Կղարմանամ, ասաց Ամդիքոս, երեկ Դեկոս  
քաղաքիս մէջն էր, քրիստոնեաները կչարչարէր, մեք ալ քրիս-  
տոնեայ ըլլալով՝ փախանք. եթէ չհաւատաք իետս եկէք ընկեր-  
ներս ցցունեմ ձեզի որ Ռդքոսի լեռը պահուըտած են»:

Եպիսկոպոսը, քաղաքին մեծը եւ ամենայն բազմութիւն ելան  
Ամդիքոսին ետեւէն գնացին:

Երբ քարայրին դուռը իհասան, Եպիսկոպոսը գտաւ կապա-  
րեայ տախտակը եւ կարդաց. Ներս մտան տեսան եօթը Ս.  
մանկունքը նստած զուարթ երեսօք եւ պայծառ դէմքով, ողջոյն  
առուին եւ իհամբուրեցին Խանկունքը, պատմեցին իրենց գլխուն  
եկածը այն ժամանակէն:

Խարինոս Եպիսկոպոսը Թուղթ գրեց Թէոդոս Թագաւորին եւ  
իմացուց այս եղած սքանչելիքը: Թագաւորը Թուղթը ա՛ռածին  
պէս բազմութեամբ կոստանդնուպօլսէն եկաւ: Սուրբերն ընդ  
առաջ ելան, Թագաւորը ծիէն վար իջաւ բարեւեց. մէկ մէկ  
գրելով արցունք Թափելով իհամբուրեց. Ետքը մանկունքը քա-  
րայր մտան, օրինեցին Թէոդոսի Թագաւորութիւնը եւ ասացին,  
«Աստուած մեզի անոր իհամար յարութիւն տուաւ որ ձեր տըրտ-  
մութիւնը փարատուի. Հիաւատացուներն ալ իհասկընան որ նոյն  
Տէրը կարող է ամէն մեռեներուն այսպէս յարութիւն տալ գե-  
րեզմանէն իհանդերձեալ ժամանակին»:


Այս ասելով՝ Եպիսկոպոսին օրինութիւնը առին, եւ հոգինին  
աւանդեցին առ Աստուած, իրեշտակաց ձեռքավ, Թագաւորին  
եւ բազմութեանն առջեւը:

Թագաւորը իրամայեց վրանին եկեղեցի շինել, եւ փառաւոր  
տօն կատարելով՝ դարձաւ կոստանդնուպօլիս ուրախութեամբ  
հոգւով, Աստուծոյ ամենաբարձրելոյն մեծ գոհութիւն տալով:



սովոր թիւն , սոցքամ ԳԼՈՒԽ ի . — ; անդրայտ թիւ  
անգա յա զին , պահանջար պահանջանուած , ու մեջն անցարան  
կը թիւն անձ տաճ զանաւած , ու զանաւած ։ Տարբյ զանաւած

## Ա. ՄԱՏԹԵՈՍ ԱԿԵՑԱՐԱՆԻՉ.



Մատթէոս Աւետարանիքը առաջ մաքսաւոր էր , եւ նախկին  
անունն էր Ղեւի , եւ կկարծուի թէ եղբայր էր Յակոբու  
Ալփեան :

Թր մը երբ Կափառնաում քաղքին մաքսաւանը մէջ  
նստած էր , Քրիստոս Տէրն մեր անկէ կանցնէր , «Ետե-  
ւէս եկուր» , ըսաւ Մատթէոսի . Նա իսկոյն ամէն բան Խողուց  
եւ Քրիստոսի երկոտասան առաքելոց մէկն եղաւ , եւ աչքովը  
տեսածն ու ականջովը լրսածը՝ յետոյ գրի առաւ ըստ խնդրոյ  
հաւատացելոց , եւ ազդմամբ Հոգւոյն սրբոյ , եւ եղաւ միանգա-  
մայն եւ Աւետարանիչ :



Քրիստոսի Աւետարանը իեթանոսաց ալ տարաւ քարոզեց ,  
մինչեւ յեթովպիտի եւ մինչեւ մարդակերաց աշխարհը , եւ կա-  
տարեցաւ նահատակութեամբ իփառս Քրիստոսի Աստուծոյ :

որ առ այս մասին պատճենութեան առջև քրոջ բժիշկ միացաց  
այս ամսու մվագուածութեան առջև առ ամսու իրաւամահ  
առու ու մասու առցաւութեան առաջին առ ամսու ամսու ամսու  
**Ս. ՄԱՐԿՈՍ ԱԼԵՏԱՐԱՆԻ Զ.**

**Մ**արկոս Ալետարանիչը՝ Բառնաբաս առաքելոյն եղբօրոր-  
դին էր եւ աշակերտ Պետրոս առաքելոյն, որոյ հրամա-  
նաւն եւ Հոգւոյն սրբոյ ազգեցութեամբ գրեց զԱլետա-  
րանն Քրիստոսի: Վասն որոյ զՄարկոս Կնկարեն Ալետա-  
րան ծեռքը, ոտքին տակն առիւծ:

Յետոյ գնաց եգիպտոսի Աղեքսանդրիա մայրաքաղաքը քա-  
րոզել Քրիստոսի ալետարանը, եւ շատ սրբանչելիքներ ըրաւ.  
իիւանդները առողջացուց, դիւահաբներէն դեւէրը հալածեց եւ  
շատ անհաւատներ դարձուց իկուապաշտութենէ յաստուածա-  
պաշտութիւն, եւ Քրիստոսի հաւատացեալ ըրաւ. շատ կուռքեր  
կործանեց եւ տեղերը եկեղեցի շինեց եւ Աղեքսանդրացւոց ե-  
կեղեցւոյն առաջին եպիսկոպոսն ու հիմնադիրը եղաւ:



Կուապաշտները տեսան՝ մեծ նախանձով լցուեցան, վասն որոյ  
զատկի օքը Ս. պատարագի ժամանակ երբ նոքա իրենց սեռե-  
պիական տօնը կկատարէին՝ գնացին Ս. Մարկոս առաքեալին  
վրայ, ձգեցին գետինը, կատեցին ոտքերէն լուան. այնչափ

քարշեցին՝ մինչ զի ողջ տեղ չմնաց մարմնոյն վրան. Եւ նա գոհանալով աղօթք կընէր առ Աստուած, յետոյ տարին բանտ ձգեցին. գիշերին մեջը Քրիստոս Տէրն մեր երեւեցաւ իրեն եւ ըստ «Խաղաղութիւն ընդ քեզ, ծառայ իմ եւ աւետարանիչդ Մարկոս». Եւ նա պատասխան տուաւ «Փառք քեզ եւ երկրպագութիւն Տէր իմ եւ Աստուած Յիսոս Քրիստոս»:

Երկրորդ օրը հանեցին բանտէն, նորէն սկսան քարշել քաղաքին մէջ: Օրինութիւնը երբոր բերանն էր Ս. Մարկոս աւանդեց իրեն հոգին առ Աստուած. մարմինը կրակ ձգեցին որ այրուի, բայց սաստիկ անձրեւ ելաւ մեծ գոռումներ եղաւ, ահագին կայծակներ ելաւ. մինչ զի ամէնն ալ Թողուցին փախան եւ կրակը մարեցաւ: Հաւատացեալք գնացին կրակին մէջէն ամբողջ հանեցին մարմինը, պատուով Թաղեցին փորուած քարի մէջ, եւ այն օրը Ս. Աւետարանիչն Մարկոսի Նահատակութեան տօնը կատարեցին մեծ հանդէսով: — Յետ ժամանակաց Ս. մարմինը փոխադրուեցաւ իվենետիկ, ուր եւ փառօք մեծաւ կըպատուի իհաւատացելց հյոյակապ եկեղեցւոյն մէջ:

ԳԼՈՒԽ ԽԲ.

## Ա. ՂՈՒԿԱՍ Ա. Ա. Ա. Ի Ե Ց Ա. Բ Ա. Ն Ի Զ.

Այս Ղուկաս Աւետարանիչը ազգաւ Ասորի էր Անտիոքայ մեծ քաղաքէն. արուեստով ալ բժիշկ, Քրիստոսի մարդեղութեան ժամանակները: Անտիոքայ բժշկապետը լսելրվ Յիսուսի սքանչելիքները՝ դրկեց զՊուկաս որ իւր աշակերտն էր Քրիստոսի մօտ որ տեսնէ ճշմարիտը եւ դառնայ ստոյգ տեղեկութիւն բերէ:

Դնաց Ղուկաս յերուսաղէմ տեսաւ զՔրիստոս, եւ նորա հըրաշքներուն ակսմատես եղաւ. հանդիպեցաւ նա եւ տեռատես կնկան տունը եւ լսեց նորա հրաշալի բժշկութիւնը: Հաւատաց եւ ինքն, անցաւ եւ յարեցաւ իՔրիստոս. եւ եղաւ մին յեօթանասնից: Յետոյ Պողոս առաքելրյն ընկերացաւ, եւ շրջեցաւ քա-

բոզութեամբ . Եւ եղաւ կատարեալ բժշիկ հոգւոց եւ մարմնոց մարդկան . շատ նշաններ եւ մեծամեծ արուեստներ կընէր : Գրեց իրեն անունովը Ս. Աւետարանը , Պօղոս առաքելոյն հրամանաւ , եւ օգնականութեամբ Հոգւոյն սրբոյ . նոյնպէս գրեց նաեւ Դուրժ առափեղոցը :



Ս. Ղուկասը կնկարեն ձեռքն Աւետարան քովն ալ եզ մը , բայտ տեսլեան եղեկիէլ մարգարէին (\*):

Երբոր իրեն վաղաժանին օրը իմացաւ Ս. Ղուկաս , կանչեց արշակերտներն եւ ժողովուրդն իրեն քովը . կանոններ եւ օրէնքներ սորվեցուց նոցա . Եւ հաստատեց իհաւատս Քքիստոսի , ամենուն ալ հրաժարական ողջոյնը տուաւ , աղօթք ընելով աւանդեց հոգին առ Աստուած , եւ դըին մարմինը մէկ նշանաւոր տեղ մը որ շատ բժշկութիւններ եղան : Ետքը Կոստանդնուպոլիս տարին , յետոյ իՓա՛տովա քաղաք ետալիոյ , ուր փառաւորի իհաւատացելոց :

(\*) Տես ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ , Գեր. Ամբրոսիոս վարդապետի , Գլ. հ. էջ 357:



Ա. ՅԱՎՀԱՆԵԼՅՈ ԱԿԵՑԱՐԱՆԻՉ.

**Ս**ուրբ Յովիթաննէս Աւետարանիչը եւ նորա եղբայրը Յակո-  
բոս սիրելի աշակերտք Քրիստոսի՝ Զեբեթեայ ձկնորսի  
որդիք էին եւ կոչուեցան Բաներեզու, այսինքն որդիք  
որոտման :

Այս Յովիշաննէս շատ սիրելի էր Քրիստոսի. եւ ազգական եւս ըստ մարմնոյ: Քրիստոսի խաչելութեան ժամանակը քովն էր եւ Յովիշաննէս, Քրիստոս զՅովիշաննէս իրեն մօրը յանձնեց, եւ Մայրը՝ Յովիշաննէսին. այն օրէն սկսեալ տասներկու տարի սպասաւորութիւն ըրաւ Ս. Աստուածածնին, մինչեւ նա երկինքը վերափոխուեցաւ. եւ ապա գնաց Քրիստոսի Աւետարանը քարոզելու իրեն վիճակը՝ Ասիոյ Եփեսոս քաղաքը. շատ մարդիկ Քրիստոսի հաւատացեալ եղան Եփեսոսու քաղաքի մէջ. այնուինեւել բացուեցաւ քարոզութեան դուռը Ս. Աւետարանին, որոյ վրան եւ հեթանոսք աքսոր զրկեցին իՊատմոս կղզին: Հոն Քրիստոսի Ս. Աւետարանը գրեց Յովիշաննէս եւ Աստուածային




տեսիլքը հոն տեսաւ, զոր եւ գրեց եւ կըսուի «Յայտնութիւն Յովիաննու»։ Յովիաննէս Աւետարանչին դիմացը միշտ արծիւ կնկարեն, ինչանակ բարձրաթռիչ քարոզութեան նորա։ Պատմոս կղզիէն դառնալէն ետեւ շատ տարի Եփեսոս ապրեցաւ, աւետարանց զՔրիստոս, շատ հրաշքներ ըրաւ եւ իննուն տարիէն աւելի էր երբ փոխեցաւ առ Աստուած։ Գերեզմանին մէջ մարմինը չգտնուեցաւ, վասն զի Աստուած ուղեց զինքը փոխել իկենաց իկեանս, իփառս Քրիստոսի Տեառն մերոյ։

---

ԳԼՈՒԽ ԽԹ.

ՓԻԼԻՊՊՈՍ ԱՌԱՔԵԱԼ.



Փիլիպոս առաքեալը մի էր յերկոտասանից, Պալիփոյ Բեթսայիդա քաղաքը ծնած, Անդրէասայ եւ Պետրոսի մօտիկ բարեկամ։ Քրիստոս զինքն ընտրեց շատերէն առաջ։

Այն օրն որ Քրիստոս փառօք յերուսաղէմ կմտնէր եւ ժողովուրդն ընդ առաջ ելան ոստովը ծիթենեաց, եւ զիանդերձս իւրեանց տարածանէին առ ճանապարհաւ, մեր Աբգար թագաւորին դեսպանքն եկան ու Քրիստոսի հետ կու-



գէին տեսնուիլ, բայց չիմարձակելով՝ Փիլիպոսի դիմեցին, որ եւ Անդրէաս առաքելոյն իւտ Քրիստոսի իմացուցին նոցա խնդիրքը, Քրիստոս ալ ըստ «Եհաս ժամ զի փառաւորեսցի թրդի մարդոյ»:

Քրիստոսի համբարձմանէն ետքը՝ լցեալ Հոգւով սրբով Փիլիպոս առաքեալը քարոզութեան ելաւ, շատ աշխարհքներ քալեց, իասաւ մինչեւ իՍկիւթս Ասիացւոց, եւ Փոհւգիոյ երապոլիս քաղաքին մէջ շատ մարդ դարձոյց գործակցութեամբ Բարթողիմէոսի (յեօթանասնից) եւ իւր կոյս քեռն՝ որոյ անունն էր Մարիամնէ: Նատ տանջանքներ քաշեց, եւ վերջապէս գլխիվայր խաչուեցաւ յամի Տեառն 100: Խոկ նորա սուրբ նշխարքը շատ տարի երապոլիս մնաց, յետոյ Պոլիս եւ Հոռոմ փոխադրեցան եւ ցրուեցան շատ երկիր:

ԳԼՈՒԽ ԽԵ.

ՍՈՒՐԲ ՅՈՒԼԻԱՆՈՍ ԵՒ ԸՆԿԵՐԲ ՆՈՐԱ.

Քրիստոսի վկայն Ս. Յուլիանոս Եգիպտացի էր անօրէն Մաքսիմիանոսի օրով. բարեգործ էր եւ արդար. շատ ծախքով վանքեր շինեց, որոց մէջը տասը հազար անձինք կընակէին:

Կուապաշտները բռնեցին Թրակիանոս դատաւորին տարին զՅուլիանոս, որ յայտնապէս զՔրիստոս Աստուած խոստովանեցաւ եւ դատաւորի հրամանը արհամարիեց:

Բարկացաւ դատաւորը շատ զօրականներ զրկեց Յուլիանոսի վանքի բնակիչները կոտորեց եւ մէկ վանք մ'ալ կրակի տուաւ մէջի բոլոր բնակիչներովը: Դատաւորը շատ ջանաց համոզել զՅուլիանոս որ իրեն կուռքին երկրպագութիւն ընէ. Ետքը կապել տուաւ, այնքան սաստիկ ծեծեցին մինչեւ ամէն ոսկորները ջարդուեցան եւ մարմինը տրորեցաւ, զարնողին մէկն ալ կուրացաւ: Ս. Յուլիանոս իւր ծեռքը դահիճին աչքին վրան դրաւ եւ ողջացուց աչքերը. նա ալ Քրիստոսի հաւատացեալ

եղաւ, ուստի եւ իսկոյն կտրեցին նորա գլուխը։ Նոյնպէս հաւատաց իՔրիստոս նաեւ դատաւորին կինը եւ Կելսիոս որդին եւ ուրիշ քսան հոգի, Յուլիանոսի հրաշքները տեսնելով։ Դատաւորը հրամայեց, տարին Յուլիանոսն եւ Կելսիոսն խաւարային ժահահոտ բանտ մը փակեցին. իսկոյն լոյս եւ անուշահոտութիւն եղաւ բանտին մէջ։

Անտոնինոս անունով քահանայ մը կար, եկաւ նա մկրտեց զկելսիոս եւ զմայր նորա եւ 20 քրիստոնեաները. ուստի եւ իեթանոսք զինքն ալ բռնեցին տարին զամենքն ալ եռացեալ ծիւթով խալիխի մէջ ծգեցին, բայց բան մը չեղաւ նոցա. այն ատեն կրակով այրեցին բոլոր հաւատացեաները. իսկ Անտոնինա բանտ տարին։

Այս գիշերը քսան մարդիկը երեւցան նոցա զարմանալի փառքով զարդարուած, Բասիլիկիա կոյսը կըսէր Յուլիանոսին թէ «Զեզի համար երկնից արքայութիւնը բացուեցաւ. Քրիստոս հրամայեց որ ամենայն սուրբք ընդ առաջ գան ծեր կատարման օրը»։

Երկրորդ օրը դարձեալ զանոնք ատեան տարին եւ ասացին «Մինչեւ ց՞ը կյամառիք. զոհեցէ՞ք չաստուածոց, կազատիք տանջանքներէն»։ Բայց երբ տեսան նոցա հաստատուն հաւատքը, ծէթով թռչեցին ոտքերն ու ծեռքերը եւ վառեցին. բայց Աստուծոյ զօրութեամբ զլնասուեցան նոքա։ Ետքը Յուլիանոսին գլուխը քերթեցին, Կելսիոսի եւ Անտոնինոսի աչքերը հանեցին. Կելսիոսի մօրն ալ ծեռքերը կտրեցին եւ ծգեցին գազաններուն առջեւը. բայց գազանները անոնց ոտքերը կլցէին։

Վերջապէս սրբոց գլուխները կտրեցին, եւ այնպէս կատարեցան իՔրիստոս։



**Ա Ա Խ Ի Բ Ռ Ե Ս Պ Ե Ս Ո Ւ Ր Ո Ս Ա Բ Ե Ղ Ա Յ Հ**

ԱՆԻՔԻ ԹԵՌՈՒՐՈՍ Ա.ԲԵԼԱՅ.

Այս Ս. Թէոդորոս Սեբաստիա քաղաքն էր եւ կուսակրօն արելայ: Խուրք էր իմանկութենէն եւ անարատ վարքով ազօթքի հետ էր միշտ եւ համբերութեամբ պահք կպահէր: Ալբանայ գաղանաբարոյ Թուրքաց բռնաւորին գընացին ամբաստանեցին Թէ Թէոդորոս կանարգէ մեր օրէնքը եւ օրէնտիքը: Նա ալ հրամայեց որ բռնեն իրեն առջեւը բերեն. սկսաւ շողոքորթել խարէսկան խօսքերով, որպէս զի ուրանայ զՔրիստոս եւ տաճիկ ըլլայ. վասն զի տեսաւ որ Թէոդորոս կամ Թորոս աբէդլայն՝ էր պատանի գեղեցիկ տեսլեամբ եւ վայելու հասակաւ, անոր համար պարզեւներ եւ պատիւներ կիսաստանար աւագութեան հասցընել Թէ որ լսէ իրեն: «Ապա Թէ ոչ՝ ծեծ կուտես, կըսէր, բանտ կմտնես շատ տանջանքներ կըաշես եւ դառն մահով կմեռնիս»: Բայց Ս. Թորոս մերժեց նորա առաջարկութիւնը:

Այն ատեն հրամայեց բռնաւորը զարնել Ս. արեղային քերնին. «Մրովիկետեւ դու իմ խօսքս մտիկ չըրիր, ըսաւ, քեզ սպաննել պիտի տամ, ինչպէս հայրդ եւ ազգականներդ սպաննեցի»։ Պատասխանեց արեղայն, «Երանի՛ էր թէ հանդիպէր ինծի այն-պէս մահ Քրիստոսի համար, վասն զի այն է ինծ համար կեանք եւ մեռնելը շահ»։ Ասաց ամիրայն, «Ես շուտով կիասցընեմ քեզ քու ցանկութեանդ», եւ հրամայեց բանտ դնել։ Ս. արեղայն սաղմոսելով Աստուծոյ աղազանք կընէր որ մարտիրոսութեան հասնի։ Ամիրայն շատ մարդիկ դրկեց բանտն որ համոզեն զուր-բը. բայց նա բնաւ չթուլացաւ։ Ցետոյ հրամայեց դահիճնե-րուն որ սուսերամերկ քարշեն տանին զնա իմզկիթ (ձամի)։ Նա սկսաւ սաղմոս ասել. «Զգեաց իմ ուղիղ արա ինձ ըստ բանի յում, եւ մի ժիրեսցեն ինձ ամենայն մեղի»։ Հասան մզկիթին դու-ռը. սկսաւ դարձեալ զՔրիստոս Աստուած դաւանել. նոքա սու-րերով թուրերով կզարնէին որ ներս մանէ. բայց սուրբը գետինն

ընկած աղօթք կընէք : Վերջապէս շատ չարչարելէն ետքը տարին բանտ ձգեցին : Լսեց Սերաստիոյ Տէր Քրիզոր պաքեպիսկոպոսը, Թուղթ գրեց Թէոդորոս աբեղային քաջալերութիւն տուաւ, միսիթարեց երկնային խօսքերով որ քաջութեամբ մեռնի Քրիստոսի անուանն համար :

Քանի մի օրէն ետեւ ամիրայն կանչել տուաւ, սկսաւ մեծամեծ պարգևներ խոստանալ, եթէ ուրանայ զՔրիստոս : Նա այն ամենայն պարգեւները ոչինչ համարեցաւ իսէրն Քրիստոսի : Նայեցաւ ամիրայն որ չեղաւ, Թոթոս դատաւորին յանձնեց որ առաջ քրիստոնեայ էր նա եւ յետոյ տաճկացած : Սուրբը փոխանակ նորա ողոքանաց լսելու սկսաւ նախատել զնա իբրեւ ուրացող, ընդ որ չիանդուրժեալ Թոթոս՝ հրաման տուաւ որ սպաննեն : Դահիճքն այնչափ զարկին որ սրբոյն մարմնոյն բոլոր յօդուածները խախտուեցան. ապա կտրեցին սրով երեք մաս ըրին, եւ այնպէս արինին մէջը գլորուելով աւանդեց Ա. արեղայն իրեն ամենամաքուր հոգին առ Աստուած :

Սարգիս անունով բարեպաշտ Հայ իշխան մը՝ խնդրեց ամիրայէն Ա. արեղային մարմինը, առաւ տարաւ Ա. նշանի վանքը, Թաղեց պատուով իփառս Քրիստոսի :

◆◆◆◆◆

Գլուխ է.

Ա. Վ. Ա. Բ. Դ. Ա. Ա. Ն. Ո. Ր. Ն. Ա. Հ. Ա. Տ. Ա. Կ.

◆◆◆◆◆

Այս երանելի Վարդանը Հայ էր, Բաղիջոյ երկրէն Դատվանայ գեղէն. ըստ կարգի աշխարհիս ամուսնացաւ եւ որդիք ունեցաւ: Յետոյ Թողուց տունը, Վանքերը կքալէր, Ֆանաւորներուն եւ առաքինասէր անձանց մօտ կերթար միշտ աղօթքի պարապելով, մինչեւ եկաւ Բաղէշ քաղաքը: Այն ժամանակը քաղաքին մեծը Շամշատին անունով քիւրտ մի էր, որ Հայոց վրայ շատ չարացած էր եւ կստիպէր զամենքն որ ուրանան տաճիկ ըլքան եւ չարաչար

կնախատէր զշայ ազգը : Այս լսելով Վարդան շատ կցաւէր , ու Հոգւով օրբով զօրացեալ , կաղաչէր ոմանց իքրիստոնէից որ բերդին ճամբան ցուցընեն . «Երթամ , կըսէր , դէմ յանդիման խօսիմ ամիրային հետը եւ տեսնեմ թէ ինչո՞ւ կնախատէ նա Հայոց ազգը , որ Քրիստոսի արեամբ գնուած է եւ մեր Ս. Գրիգոր Լուսաւորչի պատուական միհակն է» : Ոմանք կծիծաղէին վրան . բայց նա ելաւ օր մը գնաց ամիրային դուռը , եւ խնդրեց որ ներս մտնէ , ամիրային խօսք ունիմ կըսէր : Ռւբախացաւ Ամիրայն երբ տեսաւ զվարդան , կկարծէր թէ հաւատքն ուրանալու է եկեր : Բայց սուրբը սկսաւ քաջութեամբ յանդիմանել զնա որ առանց իրաւանց կնախատէր եւ կըարչարէր զշայերը : Ամիրայն սկսաւ յորդորել որ դառնայ Մահմետական ըլլայ . բայց Վարդան պատասխան տուաւ . «Քրիստոս է իմ Աստուածս , ես ինչո՞ւ կենդանին թողում եւ մեռելին հնազանդիմ» : Այս ատեն բարկացաւ ամիրայն , երկու ձեռքով Վարդանին գլխուն զարկաւ : Բայց նա «Եթէ ես վախնայի քու զարնելէդ , ըսաւ , քեզի չէի գար : Այլ իմ Քրիստոսի Աստուծոյս սիրոյն համար՝ մահը յանձն կառնում որ զինքը տեսնելու արժանի ըլլամ» : Յայնժամ հրամայեց ամիրայն բանտ տանել չարչարել , «Կարելի է ետքը կիաւանի մեր կամքին » ըսելով :

Առին զվարդան տարին իրանտ , մերկ եւ բոպիկ եւ գլխիքաց . սաստիկ ձմեռ եւ ցուրտ կընէր , եւ էին աւուրք պահոց յայտնութեան Քրիստոսի , դըին զսուրբն իկոնեղս (*իհրիւկ*) ու կըարչարէին . իսկ նա Աստուծոյ փառաբանութիւն տալէն չը դադարեր , ըսելով «Գոհանամ զքէն Քրիստոս Աստուած իմ , որ արժանի արարեր զիս չարչարակից լինել քեզ , կաղաչէմ Տէր , տո՛ւր ինձ համբեքութիւն դիմանալ տանջանքներուս , որպէս զի արժանի ըլլամ առ քեզ գալ» : Երեք օր այնպէս անդադար տանջեցին զսուրբն Վարդան . Ետքը հրամայեց բռնաւորն կրկին անգամ իրեն առջեւը բերել : Նատ փորձեց , բայց նա քաջութեամբ դէմ կեցաւ , եւ զօրաւոր խօսքերով կցուցընէր նոցա հաւատքին ծոռութիւնը : Ամիրայն եւ ամենայն մեծամեծները զարմացան Վարդանին համարձակ խօսքերուն . վասն զի ոչ թէ նա էր որ կխօսէր այլ Հոգին սուրբ , ինչպէս խոստացաւ Քրիստոս Ս. Աւետարանին մէջ : Ամիրայն յուսահատելով դրկեց զնա առ դատաւորն (*խատը*) օրինաց իւրեանց : Նա ալ չկարենալով

յաղթել սրբոյն, իրաման տուաւ որ մեռցընեն: Առին քաղաքէն դուրս տարին. Վարդան նոցա առջեւէն ուրախութեամբ կերթար, ինչպէս մէկը թագաւորի հարկինքին կերթայ. Եւ ճշշմարիտ այս հարկինք կամ մեծարանք էր Վարդանին յերկնաւոր թագաւորէն՝ ի Քրիստոսէ: Այն ատեն ժողովեցան այլազգեաց բազմութիւնը Վարդանին վրան: Եւ նա գոչեց, «Քրիստոնեայ եմ եւ հաւատամ ճշմարիտ դաւանութեամբ մեր Ս. Դրիգոր Լուսաւորչին: Այս սուրբ հաւատքիս համար կմեռնիմ»:

Այս որ լսեցին այլազգեաց բազմութիւնը՝ կատղեցան Թափեցան Վարդանին վրան Թուրերով բիրերով եւ քարերով զարկին եւ նահատակեցին զնա: Այս կերպով աւանդեց մաքուր հոգին երանելին Վարդան իփառս Աստուծոյ: Դնացին քրիստոնեայք վերուցին զմարմինն պատուով, եւ տարին Թաղեցին սալմոսիւք եւ օրինութեամբ եւ երգօք հոգեւորօք:

Կատարեցաւ այս Ս. Վարդան նահատակը մեր Հայոց Պէտականին յունուար ամսոյ 4-ին ծննդեան պահոց շաբաթ օրը ժամը տասնըմէկին, բաղէշ քաղաքին մէջ:



ԳԼՈՒԽ ԻՇ.

## ՍՈՒՐԲ ՊՈՂ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ ՃԳՆԱԽՈՐ.

Երանելին Պող շինական (գեղացի) էր, որ զզուելով իմուլութեանց աշխարհիս, ելաւ գնաց անապատ Ս. Անտոն ճգնաւորին մօտ. կեցաւ դռան առջեւ երեք օր: Եւ ապա Ս. Անտոն խցին դուռը բացաւ եւ հարցուց, «Ո՞վ ես եւ ի՞նչ կուզես: Պատասխանեց Պող. «Հողագործ եմ, եկայ որ միայնակեաց (ճգնաւոր) ըլլամ»: Ասաց Անտոն «Իու ծեր ես եւ միայնակեցութեան գործը դժուար է»: Այս ասաց Անտոն եւ մտաւ, փակեց դուռը տեսնայ թէ կնեղանայ: Պող եւ կըդառնայ իւր տունը: Այլ Պող երկու օր ալ մնաց Անտոնին դուռը. ելաւ Անտոն դուրս, տեսաւ զՊող, տարաւ ներս եւ իիւսել տուաւ երկու հարիւր կանգուն բան. յետոյ, «Լաւ չեղաւ».

քակէ» ըսաւ, Պող ինազանդեցաւ անտրտունց : Անտոն Պօղայ համբերութիւնը կփորձէր . Եւ ապա ելան երեկոյեան ժամն ըսին եւ աղօթք ըրին : Եւ Ս. Անտոն սեղան դրաւ ներսը երեք պագմիմադ , սկսան Աստուծոյ օրինութիւն տալ եւ հացը ուտել : Կերաւ Անտոն եւ մէկ պագսիմադը թողուց , Պող ալ թողուց : Ըսաւ Անտոն «Կե՛ր, եղբայր» : Պատասխանեց Պող «Դուն կեր՝ որ ես ալ ուտեմ» : Ըսաւ Անտոն «Ես ճգնաւոր եմ բաւական է ինծի ինչ որ կերայ» : Պատասխանեց Պող «Ես ալ միայնակեաց կկամենամ ըլլալ» : Ս. Անտոն ընդունեցաւ զնա , եւ սովորեցուց զամենայն :

Պող այնքան հաճոյացաւ Աստուծոյ մինչ զի դեւերը կսարսէին նորա անունը լսելով : Եւ երբ հիւանդք եւ այսահարք Անտոնի մօտ կերթային նա Պողին կղրկէր . Պող ալ ձեռքը վրանին կըդնէր , Քրիստոսի անունով կըժշկէր : Ս. հայրն Պող այսպէս վարքով եւ սքանչելի առաքինութեամբ վարեց իրեն կեանքը . Եւ շատ ծերանալով հանգեաւ խաղաղութեամբ իՔրիստոս :

#### ԳԼՈՒԽ ԻԹ.

### ՍՈՒՐԲ ԻԼԱՐԻՈՆ ՃԳՆԱԿԻՈՐ.

**Ս**ա Գաղայ քաղաքէն էր կրապաշտի որդի , Կոստանդիանոս թագաւորին ժամանակը եգիպտոս եւ Աղեքսանդրիա քաղաքները գնաց գիր սովորեցաւ , մկրտուեցաւ , քրիստոնեայ եղաւ : Տասնըինգ տարուան էր , լսեց Ս. Անտոնի վարքը , ելաւ քովը զնաց երեք ամիս կեցաւ , սովորեցաւ զաստուածպաշտութիւն : Գաղայ դարձաւ տեսաւ որ ծնողքը մեռած էին , առաւ նոցա ամենայն ինչքը աղքատաց բաշխեց . Եւ ինքը գնաց անապատ բնակեցաւ . օրը տասնըինգ թզով կշատանար : Դեւերը շատ ջանացին զիլարին փորձանքի մէջ ձգել . բայց նա Ս. Խաչի նշանով դեւերը կհալածէր : Օրէ օր ճգնաւորութիւնը կաւեցունէր . ժամանակ կըլլար որ թրջած ուսպ կուտէր , եւ ժամանակ կըլլար որ աղ եւ հաց , եւ ժամանակ կըլլար որ վայրի բանչար : Անդադար աղօթք կընէր

Աստուծոյ գոհութիւն տալրվ, մինչեւ 80 տարուան եղաւ: Սա վանք շինեց երեք հազար կրօնաւորներ ժողվեց իրեն քով, անոնց խստակրօն ճգնութիւն սովորեցուց: — Ինքն յառաջագոյն իմացաւ Ա. իայը Անտոնին ննջումը, եւ ըստ իրեն եղբայր ճգնաւորներուն, եւ շատ անհաւատներ դարձուց աստուածապաշտ ըրաւ: Ամենեւին չէր սիրեր երկրաւոր փառք, անոր համար ալ փախաւ յիտալիա, որպէս զի ոչ ոք զինքը ճանչնայ: Բայց Աստուած ամէն տեղ ալ իւր ծառայն փառաւորեց հրաշիւք: Այսպէս ճգնութեամբ մինչեւ 80 տարի ապրելով, փոխեցաւ առ Աստուած խաղաղութեամբ:

ԳԼՈՒԽ 1.

ՍՈՒՐԲ ԵՊԻΦԱՆ ԿԻՊՐԱՅԻ.

բառենքան վեցարբան վեռան ու ու: Ըստ Առաջած առ առաջած

**Ա**ռուքը եւ զարմանալին եպիփան Փիւնիկիոյ գաւառէն էր, ելեւթերիոյ սահմաններէն, ազգաւ հրեայ: Հօրը մեռնելին ետքը օր մը եպիփան ճանապարհին հանդիպեցաւ Ղուկիոս անունով արեղայի մը. եւ տեսաւ որ աղքատ մը ողորմութիւն խնդրեց Ղուկիոսէն. նա ալ իրեն վրայի կապան անոր հագուց: Եւ տեսաւ եպիփան որ վերէն երկինքէն սպիտակ հանդերձ ընկաւ ծածկեց զնա: Եպիփան զարմացաւ, ընկաւ աբեղային ոտքը եւ աղաչեց որ զինքը քրիստոնեայ ընէ: Աբեղայն առաւ տարաւ զտղայն եպիսկոպոսին մօտ. եւ մկրտեց անունը եպիփան դրաւ: Եպիսկոպոսը մկրտած ժամանակը կտեսնէր եպիփանու երեսը փառաւոր կիփայլէր եւ գըլոււր զարմանալի պսակ: Քանի մի օրէն ետքը՝ քոյրն ալ մկրտել տուաւ կուսանաց վանք դրկեց. եւ ինքն իւր ամենայն կայքը աղքատաց բաշխեց Ղուկիոսին վանքը գնաց. այս ատենը եպիփան տասնեւվեց տարուան էր. երկու երեք օր կպահէր ծոմով, եւ ապա կուտէր աղ եւ հաց: Եւ շատ հիւանդներ եւ դիւահարներ աղօթքով կառողզացնէր եւ դեւերը կիալածէր:

Ղեւոնդուպօլիս գնաց եպիփան, տգէտ աբեղայ մը տեսաւ որ կսովորեցնէր ժողովրդեան եւ կբարողէր թէ «Մեր այս մար-

մինը միւսանգամ յարութիւն առնելու չէ, այլ այս հողացեալ մարմնոյն տեղը ուրիշ մարմին պիտի յարութիւն առնու իհողոյ»: Ա. Եպիփան սասանց անոր եւ իսկոյն լեզրւն կապուեցաւ: Եւ ինքը սուրբն սկսաւ սովորեցնել ժողովրդեան Քրիստոսի ուղղափառ հաւատը: Եւ շատ սքանչելիքներ ըրաւ Ս. Եպիփան Երկրի վրայ որ գրուած է կատարեալը իրեն պատմութեան մէջ:

Եղաւ որ Կիպրոսի արքեպիսկոպոսը մեռաւ: Խորհուրդ ըրին թէ զո՞վ նստեցնեն Կիպրոսի աթոռը: Մեծ եպիսկոպոսներուն տեսիլքին մէջ հրամայուեցաւ Աստուծմէ որ զեպիփան ծեռնադրեն եպիսկոպոսապետ Կիպրոսի կղզւոյն, եւ այնպէս ալ ըրին! ընդ որ ուրախացան ամենայն քնակիչք Կիպրոսի: Եւ երբ պատարագ ըրաւ Ս. Եպիփան, տեսաւ Հոգւոյն սրբոյ շնորհքը սուրբ Խորհուրդին վրայ. ամէն պատարագի ժամանակ կտեսնէր նոյն տեսիլքը:

Ս. Եպիփան ներբողական ճառեր գրեց Քրիստոսի Ծննդեան Թաղման եւ Յարութեան: Այլ եւ Դաւթի մարգարէի սաղմոսաց մեկնութիւնն ըրաւ քաղցր եւ զօրաւոր բանիւք: Ս. Ցովիաննու ուկերերանի աքսորանաց համար Եպիփան Կոստանդնուպոլիս կանչեցին: Ուկերերան իրեն գուշակեց որ աթոռը չիասած պիտի մեռնի. Եպիփան ալ Ուկերերանին համար գուշակեց թէ աքսորանաց տեղը չիասած պիտի վախճանի: Աստուծոյ կամքով երկուսին մարգարէական խօսքն ալ կատարուեցաւ: Ս. Ցովիան աքսորանաց ճանապարհին մէջ մեռաւ եւ Կոմանայ Թաղուեցաւ: Եպիսկոպոսն ալ նաև մտաւ Կիպրոս երթալու, նաւին մէջը հիւանդացաւ եւ Աստուծոյ գոհութիւն տուաւ օրինեց զթագաւորն Արկադէոս եւ զամենայն որ ինաւին կային. ամենուն ալ հրաժարական ողջոյն տալրվ աւանդեց հոգին առ Աստուծ, հարիւր տամնեւեօթը տարեկան: Եւ երբ Կիպրոս հասան՝ լսուեցաւ չորս կողմ. վազեցին Ս. Եպիփանու մարմինին ընդառաջ ելան խունկերով եւ մոմերով, եւ հանեցին երանելոյն մարմինը ցամաք եւ շատ սպացին վրան: Հոն երեք կոյր ընկան սուրբ մարմինին վրան աղացանք ըրին, եւ իսկոյն աչքերնին բացուեցան: Ուրիշ շատերը շնորհքներ ստացան Ս. Եպիփանէն թէ՛ նորա կենդանութեան ժամանակը եւ թէ յետ մահուանը:

**Գ Ե Ր Ի Ա Յ Ո Ւ Ա Կ Ա Ն Դ Ա Յ Ի .**

ՍԱԿՐԲ ԳՐԻԳՈՐ ԱԿՈ-ԱԿԱՆԴԱՅԻ.

**Ս**ա Սիկիլիոյ Ակուականդիայ քաղաքէն էր, բարեպաշտ ծնողաց զաւակ. Ցուստիանոս աստուածասէր Թագաւորի օրովը: Խտղայութենէն սրբասէր եւ ուսումնասէր էր, սովորեցաւ ամենայն արտաքին հանճար եւ իմաստութիւն. այլ եւ եղաւ խիստ տեղեակ աստուածային Գրոց հին եւ նոր Կտակարանաց: Երբոր տամնեւութ տարեկան եղաւ Ա. Գրիգոր, հայրը կուզէր ամուսնացուցանել զնա. Խմացաւ Գրիգոր փախաւ գալտուկ, եւ գնաց յերուսահէմ Քրիստոսի Տնօրէնական տեղերը քալեց եւ Ա. Ֆզնաւորներուն անսապատը. անկէց ալ եզիպտոս, յետոյ գնաց իկոստանդնուպօլիս, ուր Խաբթինոս անունով հերձուածող մը ընդդէմ ուղղափառ հաւատոյ քարոզութիւն կընէր ժողովրդեան: Ա. Գրիգոր իրեն իմաստասիրական Վարդապետութեամբը պապանծեցուց զնա. Ժողովուրդը գովելով զսուրբն Գրիգոր շնորհակալ եղան, Նոյնպէս եպիսկոպոսներն ու Թագաւորն եւ պատրիարքն ալ պատուելով Ա. Գրիգորն եւ ջատագովելով նորա իմաստասիրութիւնը շատ մեծարեցին: Սուրբը անկից փախաւ Հռոմ գնաց վանք մը մտաւ. եւ մէկին չյայտնեց իրեն ով ըլլալը:

Այն օրերը մեռաւ Ակրականդիոյ քաղաքին եպիսկոպոսը, քաղաքացիքը երկուս բաժնուեցան հակառակութեամբ, մէկ կողմը ընտրեցին Սաբինոս անունով քահանայ Մը, եւ միւս կողմը Կրիսկինդոս սարկաւագը: Երբոր չկրցան միաբանիւ, գիմեցին Հռոմայ հայրապետին, նա ալ տեսիլքին մէջ տեսաւ Պողոս Պետրոս առաքեաներն որ իրեն կըսէին Խէ «Այն երկուքն ալ անարժան են, արժանի մէկը կայ Գրիգոր անունով Ակրականդացի, պահուըտած է. զայն ծեռնադրեցէք»: Հայրապետն ա'թթըն-կալուն պէս փնտուել տուաւ ու գտան զԳրիգոր, կանչեց ու Աստուծոյ կամքը իրեն յայտնեց:

Կիրակի օր մը կանչեց հայրապետը Ակուականդացիներն եւ ըստ։ «Եկայք ինծի հետ խաչով եւ Աւետարանով Ս. Առաքելոց եկեղեցին։ Աստուած զո՞վ որ մեզի ցցունէ, զա՞յն կուտամ ծեզի հովիւ եւ առաջնորդ»։ Գնացին ամէնն ալ եկեղեցին եւ հայրապետը հրամայեց Գրիգորին սեղան ելլել Աւետարանը կարդալ. իսկոյն թուաւ խորանէն սպիտակ աղաւնի մը եկաւ Գրիգորի վրայ նստաւ. զարմացան ամէնն ալ եւ Աստուծոյ փառք տուին. այսպէս ձեռնադրեցաւ Գրիգոր եպիսկոպոս Ակուականդացւոց։

Առին նաւ նստան Սիկիլիայ գնացին եւ հասան իրենց քաղաքը նստուցին զԴրիգոր յաթոռն իւր։ Խոկ Գրիգորին հայրը Քարիտոն չնանցաւ թէ իւր որդին էր այն։ Գնաց ոտքը ընկաւ, «Աղօթք ըրէ ինծի համար, հայր սուրբ, կըսէր, շատ վշտացած եմ եւ տրտմութեան մէջ եմ իմ որդւոյս համար որ յանկարծակի կորաւ, չգիտեմ ճո՞վը խղդուեցաւ, ինչ եղաւ, չնէ գաղանները կերան»։ Խոկ Ս. Գրիգոր Տանչցաւ զիայրն եւ կը հարցընէր թէ «Մայրը կենդանի՞ է»։ Պատասխանեց Քարիտոն «Կենդանի է, բայց շատ լաւէն կուրացած է»։ Ասաց Ս. Գրիգոր «Քանի՞ տարի է որ ծեր որդին կորաւ»։ Պատասխանեց Քարիտոն «Տասնեւըօրս տարի է. երբոր կորաւ՝ տասնեւը տարուան էր»։ Ս. Գրիգոր սկսաւ միխթարել շատ խօսքերով այլ չկարողացաւ հօրը լացը կտրել. այն ատեն ելաւ հօրը ոտքն ընկաւ, «Թողութիւն ըրէ հայր իմ քու մեղացեալ որդւոյդ» գոչելով. ելան կախուեցան մէկ մէկու վիզէն, շատ կեցան լացին այնպէս։ Լսուեցաւ քաղաքին մէջը թէ այս նոր եպիսկոպոսը Քարիտոնի որդին է. ամենն ալ ուրախացան Աստուծոյ փառք տուին։ Բորոտ մը եկաւ ընկաւ որբոյն առջեւը. նա ալ ծեռքը վրան դրաւ աղօթք ըրաւ թժշկեց։ Նոյնպէս ալ խուլումունչ մարդ մը թժշկեց։ Եւ ապա գնաց Գրիգոր իրեն մօրը, եւ ոտքն ընկաւ համբուրեց ասելով «Ի՞նչպէս ես մայր իմ. — Որովհետեւ քեզ տեսայ, լաւ եմ, որդեակ իմ» պատախաննեց մայրը։

Ս. խաչի տօնին օրը քերին Գրիգորի առջեւը շատ հիւանդ ներ եւ այսահարներ. նա ալ ծեռքը վրանին դրաւ, աղօթք ըրաւ առ Աստուած Քարիտոնի անունով ամենն ալ ողջացու Այն օրէն անուանեցին գնա երկրորդ սքանչելագործ Գրիգոր։

Բայց Սարինոս եւ Կրիսկենդիոս իրենց կողմանակիցներովը ուղեցին զսուրբը սարսափելի զբարտութեամբ մը դատապարտել. եւ Թէպէտ առ ժամն յաջողեցան, ու Դրիգոր բանտդրուեցաւ, բայց յետոյ Աստուած յայտնեց հրաշիւք իւր ծառային անմեղութիւնը, եւ խայտառակեց չարախօսներն ու պատուհասեց չարաչար :

Այսպէս զարմանալի վարուք ապրելով Ա. Գրիգոր՝ փոխեցաւ առ Աստուած:

9 L 0 h b - L 8.

U N H P F F U Q U P U S.



Սա Քրիստոսի առաքելոց աշակերտ էր եւ նոցա վարքին  
հետեւող, յորոց եւ ծեռնադրեցաւ Սիկիլիոյ Տոռոմենոյ  
քաղաքին եպիսկոպոս։ Մոտաւ նաւ, նաւավարը անհա-  
ւատ էր գարձուց աստուածապաշտ ըրաւ. եւ հասաւ կըդ-  
զին սկսաւ Քրիստոսի աստուածութիւնը քարոզել եւ  
սքանչելիքներ ընել։

Տոռոմենոյ մէջ որչափ կուռք կային՝ զամէնն ալ աղօթքով կործանեց։ Քաղաքապետն Վոնիփատիոս դարձաւ Քրիստոնեայ եղաւ։ Փողովորդը՝ քրմերէն գրգռուելով ուզեցին մեռցունել զվոնիփատիոս եւ զՍ. Բագարատ, բայց Աստուած չթողուց, որովհետեւ սահմաներ էր զնա լուսաւորիչ լինել Ցոռոմենոյ։ Վերջապէս անհաւատք յաղթահարեցան իլուսոյ ճշմարտութեան, ու բոլոր քաղաքք դարձաւ քրիստոնեայ եղաւ, եւ մկրտեցան առիշասարակ իծեռն Բագարատայ։ Այնուինեւ սուրբը ամէն օր անդադար քարոզութեամբ կիհաստատէր զնոսա խուրք հաւատս, կմխիթարէր եւ կքաջալերէր։ Եւ այսպիս լի արդեամբ փոխեցաւ ի՞րիստոս։



a. 1.0 b. 1.9

U O H C F 3 0 Z U. U. Q F B 3 H.

Այս Ս. Յօհանը ազգաւ Ասորի էր. բարեպաշտ մայր ունէր  
Յուլիա անունով, եւ մէկ փոքրիկ քոյր. իրենց հօրէն  
որը մնացած էին, քրիստոնէից՝ հալածանաց օրեր էին:  
Երանելի Յուլիա առաւ իր երկու զաւակները անօրէննե-  
րէն վախնալով քաղաքէն դուրս փախուց պահուեցաւ  
Նեղ գետնափոր տեղ մը. Յօհանն ալ անատենը տասնեւերկու  
տարուան էր. Յուլիա կուզեցնէր Յօհաննու եւ նորա քրոջը.  
Հաւատոյ դաւանութիւնն եւ աղօթքները:

Օր մը ելաւ Ցովիաննէս այն ծակէն ուր որ պահուըտած էին ,  
առանձին տեղ մը աղօթք կընէր : Մարդուն մէկը հոն պատա-  
հելով՝ հարցուց «Ո՞վ պատանի, ո՞ւր տեղէն ես որ այդպէս հա-  
մարձակ աղօթք կընես» : Պատասխանեց Ցովիաննէս «Հօրէ որբ  
մնացած եմ, քաղաքէն դուրս պահուըտած եմք» : Մարդը յոր-  
դորեց զնա որ հրաժարի մօրմէն, անապատ երթայ, հոն ծա-  
ռայէ Աստուծոյ, որ անօրէններուն ձեռքը չինայ : Ցետոյ քովը  
առաւ զնա եւ սկսաւ սովորեցնել զնգնութիւն, եօթն ըր չուտելով:

Այն ծերոյն կերակուրը հրեշտակ Աստուծոյ շաբաթը մէկ անգամ կբերէր . երբ եօթն օրը լրացաւ՝ հրեշտակը միայն ծերոյն կերակուր բերաւ : Ասաց ծերը Ցովհաննէսին, « Որդեակ, գնայս տեղէն ուրիշ տեղ մինչեւ քեզ Աստուած այցելութիւն ընէ կերակուր տայ ինչպէս ինծի . եթէ կամենար Աստուած որ դուքովս բնակէիր՝ քեզի ալ կերակուր կղրկէր »: Ցովհաննէս ընկաւ ծերոյն ոտքը համբուրեց եւ գնաց ներքսագոյն անապատը . գտաւ խորօւնկ ջրիոր մը , երեսը խաչակնքեց , նետուեցաւ մէջը , հրեշտակ Աստուծոյ իշեցուց զնա անվնաս . եւ սկսաւ աղօթք ընել մանուը այսպէս . « Տէր Յիսուս , Աստուածդ Ամենախնամ որ պահեցիր զմարգարէն Դանիէլ առիւծներու գրին մէջ , երեք մանկունքը կրակին մէջ պահեցիր անկիզանելի . պահէ եւ զիս այս գրիս մէջը եւ շնորհէ քու կերակուրէդ որ ես ալ չենեմ



այս տեղէն մինչեւ մահուան օրս » : Կեցաւ այնպէս քառասուն օր անսուաղ (բաղցած) : Եւ հրեշտակն Աստուծոյ ըստ սովորականին տարաւ կերակուրառ ծերն, իետք ուրիշ հրեշտակ ալ



Յովիթաննու համար ունէր կերակուր, ասաց ծերին «Արի առ  
այս կերակուրը տար Յովիթաննու տուր գուրբին մէջը. Աստուած  
ինծի հրամայեց որ ես չտանիմ կերակուրը, վասն զի դեռ մա-  
նուկ է նա գուցէ կիպարտանայ եւ սատանային կիփորձուի»:

Ելաւ ծերը առաւ հացը գնաց, կեցաւ գուրբին վրան, ողջոյն  
տուաւ Յովիթաննու եւ ըսաւ. «Յովիթաննէ՛ս ծառայ Աստուծոյ,  
այցելութիւն ըրաւ քեզ Աստուած, քու համբերութեանդ հա-  
մար կերակուր դրկեց քեզի»: Առաւ հացը գոհութիւն տուաւ  
Յովիթաննէս եւ ըսաւ ծերոյն «Դնա հայր եւ յիշէ զիս քու ա-  
ղօթքիդ մէջը, կենդանի է Տէր որ այսուհեաեւ ես մարդէ կե-  
րակուր չեմ առնուր եւ մէկին ինու չեմ խօսիր. եթէ իմ հոս  
կենալս հաճոյ է Աստուծոյ՝ Նա՛ ինքն թող տայ ինձ կերակուր.  
եւ այս ըլլայ ինձ բնակարան եւ գերեզման»: «Դարձաւ ծերը  
իւր տեղը, Աստուծոյ փառաբանութիւն տալով, եւ կզարմանար  
տղային իմաստութեանը եւ մտքին կատարելութեանը վրայ:

Սատանան կերպ կերպ փորձեց զՅովիթաննէս, բայց նա ամե-  
նայն փորձանաց յաղթեց Աստուծոյ օգնականութեամբը. կեցաւ  
գուրբին մէջը տասը տարի:

Կիրակոս անունով Ֆանաւոր մարդ մի կար որ խստակրօն  
ճգնութեամբ անապատին մէջ երեսուն տարի կապրէր. սա Աս-  
տուծոյ տեսչութեամբը հանդիպեցաւ Յովիթաննու գրին. Յով-  
իթաննէս խիստ ուրախացաւ, ողջունեց զիրակոս եւ ըսաւ,  
«Դալդ բարի է ինձ, ով հայր, մահուան ժամանակս ահա հա-  
սած է» եւ սկսաւ պատմել իւր ամենայն անցքը մանկութենէն  
իվեր. եւ բարձրացաւ հորին տակէն վեր ելաւ, եւ հրաժարա-  
կան ողջոյնը տուաւ կիրակոսին, համբուրեց, եւ աւանդեց  
իոգին առ Աստուած:

Եւ կիրակոս աբեղայն իրեն լաթերովը պատեց Ս. Յովիթաննու  
մարմինը եւ իոն թաղեց. եւ այնպէս հանգեաւ երանելի Յով-  
իթաննէս գբեցին: Տասնեւչորս տարուան էր երբ գուբը մտաւ.  
տասը տարի գուրբին մէջը կեցաւ, եւ քանըչորս տարեկան  
փոխեցաւ անանց կեանքը. իսկ մայրը եւ քոյրն եւս բարի վար-  
քով ապրեցան ու խաղաղութեամբ իՔրիստոս փոխեցան:

այսու գումարք ավանդ ան գումարքամբ տառածի բնագահ Ա  
ամենաց ամբ զօրք : Խոհեմակ Ա. Վ. Ապրեքը ու զամփ Առաքը  
լիս , վկան Առաքը առաջ մասն ամ ցւագ քեզաւութեան լիս  
: Զամփամաս զամփ : Զամփամաս զամփ :

### Ս. ՍԻՄԷՈՆ ՍԻՒՆ ԱԿԵԱՅ. Ա. Յ.

ու պատրիարք : Պատրիարք : Պատրիարք : Պատրիարք : Պատրիարք : Պատրիարք :



**Ս**ուրբն Սիմէոն Անտիոք քաղաքէն էր , Ցուստիանոս կայ-  
սեր ժամանակը : Ծնողը անզաւակ էին , շատ աղօթքներ  
ընելէն ետքը՝ ընդունեցան զնա իբրեւ իպարգեւ յերկ-  
նից , ուստի եւ Աստուծոյ նուիրեցին զնա իմանկութենէ ,  
ինչպէս որ Ս. Ցովիաննէս Մկրտիչ երեւնալով նորա մօրը  
իրամայեր էր : Երբ վեց տարուան եղաւ մանուկը , կրօնաւորե-  
ցաւ իլեառն Սելեւկիա , եւ Աստուծոյ շնորհացը մէջ մեծնալով՝  
սկսաւ սաստիկ ճգնութեամբ փայլել : Հետեւեցաւ Ս. Սիմէոն  
Սիւնակեցին վարուցը , եւ նորա պէս բարձր սիւնի վրայ կճգնէր ,  
ուստի եւ եղաւ երկրորդ Սիւնակեաց , այսինքն սիւնի վրայ  
ապրող : Աստուած ալ իբրեւ շնորհեց շնորհս բժշկութեան : Մա-  
հուան մօտեցած , էր երբ յայտնութեամբն Աստուծոյ ձեռնա-  
դրեցաւ քահանայ . եւ փոխեցաւ առ Աստուած 85 տարեկան :



ու պատրիարք պատրիարք պատրիարք պատրիարք պատրիարք  
պատրիարք : Պատրիարք պատրիարք պատրիարք պատրիարք  
**ԳԼՈՒԽ 1.6.**

ու ուստի ուստի , մօրմանակ ուստի ու զամփ մասացար լողի  
շնորհ ու մօրմանակ մօրմանակ ու զամփ մասացար լողի , մօրմա-  
նակ մօրմանակ մօրմանակ ու մօրմանակ մօրմանակ ու զամփ մասացար  
**ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԽՈՒԹԻՆ.**



**Ս**ուրբ Եփրեմ Ասորի հեթանոս ծնողաց զաւակ էր , որ  
ըրբստոնէից հետ ծանօթանալով , սովորեցաւ ինոցանէ  
զնշմարիտ հաւատու եւ մկրտեցաւ . զնաց յանապատ եւ  
ճգնաւորաց հետեւելով՝ մեծ սրբութեան հասաւ :

Ս. Ցակոր Մծբնայ հայրապետին համբաւը լսելով՝  
զնաց քովը աշակերտեցաւ նմա , եւ հետը գնաց իժողովն նիկիոյ .  
ուր եւ Արիանոսաց դէմ հզօր փայլեցաւ :

Ս. Բարսեղ Կեսարու հայրապետը մեծ պատիւ կուտար նորա Ֆգնութիւնը եւ հոգելից եռանդը տեսնելով: Ուզեց զնա քահանայ ձեռնադրել. բայց նա յանձն չառաւ խոնարհութեամբ, այլ մնաց սարկաւագ:

Էր նա բնութեամբ իեղ եւ հանդարտ, երկայնամիտ, ան- խարդախ, համբերող, խոնարի, Ֆգնազգեաց, հոգելից եւ եռանդուն: Ալօթքով, գրուածքով եւ պահօք կանցընէր ժամա- նակը: Նատ ճառեր եւ գրքեր գրեց եւ Թովուց իգանձ եկեղեցւոյ, եւ փոխեցաւ լի արդեամբք իՔրիստոս:

ԳԼՈՒԽ 19.

Ս Ր Բ Ո Ւ Հ Ի Ն Մ Ա Ն Ո Ւ Շ Ա Կ.



Ս Ե Բ Ո Ւ Հ Ի Ն Մ Ա Ն Ո Ւ Շ Ա Կ էր բարեպաշտ տիկին քրիստոնեայ, զոր ճապուի Թագաւորը ինն հազար գերիներու հետ տարաւ իՊարսկաստան:

Մ Ա Ն Ո Ւ Հ Ի Ն Կ Փ Ա Յ Լ է ր առաքինի վարքով եւ ջերմ աս- տուածաշտութեամբ կյորդորէր զամենայն կանայս եւ աղջկունս հաստատուն կալ իհաւատս Քրիստոսի: Այս բանիս վրայ զայրացան մոգերը եւ շատ չարչարեցին, յետոյ բանտ նե- տեցին, ուր տասնըինգ տարի սաստիկ նեղութիւններ տուին: Վերջապէս բանտէն հանեցին ու սկսան չարաչար տանջել որ ուրանայ զՔրիստոս. բայց սրբուին Մ Ա Ն Ո Ւ Հ Ի Ն Կ արիաբար համբերեց, մինչեւ բոլոր ոսկըները չարդուբուրդ ըրին հեթա- նոսք, եւ յետոյ գլուխը կտրեցին:

Մ Ա Հ Ո Ւ Ծ Ա Կ Ե Ն Ե տքը շատ հրաշքներ եղան սրբուիւոյն տապա- նէն եւ արիւնախառն հողէն:



Ա. Կ Ո Ռ Ն Ե Լ Ի Ո Ս Հ Ա Ր Ի Ւ Ր Ա Պ Ե Տ.

ప్రశ్నలు-

**Ա**յս կոռնելիոս էր իԿեսարիոյ Պաղեստինու, ազգաւ հեթանոս, հարիւրապետ էր Խտալացւոց գնդին մէջ, պատուական ալեօք ծերացած էր, եւ ամէնուն ալ աչքն էր :

Առաքելոց օքերը հեթանոսաց մէջէն առաջ սա հա-  
ւատաց Քրիստոսի, բնութեամբ բարի էր աղքատասէր,  
ողորմած եւ աղօթարար, անոր համար Աստուծոյ հրեշտակը  
տեսաւ նա, ինչպէս գրուած է գործք առաքելոց մէջը (\*):

Սա Պետրոս Առաքելոյն իրամանովը գնաց Սկիփսիոն քաղաքը քարոզել զԱւետարանն Քրիստոսի. բռնեց զնա Պեմետը իս իշխանը, զանաց շատ խոստմունքներով եւ սպառնալիքներով որ վերստին իհեթանոսութիւն զնա դարձնէ, բայց չլարողացաւ, ուստի եւ շատ տաճանքներով զնա չարչարեց: Յետոյ կռատունը փլեւով՝ տակը մնացին իշխանին կիմն եւ որդիքը: Ա. Կոռնելիոս խաչակնքելով նոյց վերայ ողջ առողջ դարձոյց զնոսա 500 հոգւոց հետ որ աւերակաց տակ մնացեր էին: Իշխանը զայս տեսնելով՝ դարձաւ քրիստոնեայ եղաւ ընտանեօքն իւրով: Կեցաւ այն տեղը Ա. Կոռնելիոս երեք տարի եւ զամէնն դարձոյց քրիստոնեայ ըրաւ, եւ այնպէս իրեն ընթացքը կատարեց եւ սուրբ հաւատը պահպանեց ամենայն զգուշութեամբ:

Ս. Կոռնելիոսի մահուան օրը ծայն եկաւ երկնքէն որ կըսէր, «Արի՛ Կոռնելիէ, հանգստացի՛ր արդարոց իետ արքայութեան մէջ» : Գոհացաւ նա զլստուծոյ, երկար աղօթք ըրաւ նորադարձ քրիստոնէիցն համար, որ սուրբ հաւատոյ մէջ անսասան մնան . Եւ ինքն ալ խաղաղութեամբ հանգեաւ իՔրիստոս : Գեմեարիոս իշխանը թաղէց Ս. Կոռնելիոսին մարմինը, իոն մորենի բուսաւ եւ ծածկեց տապանը. Ժամանակ վրայ անցաւ մորենիին տեղը

<sup>(1)</sup> Տես ԿՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴՈՐ ԽԱՆԱՐԱՆԻ իԳեր. Ամբը. Վ. Պալթայեան. Գլ. իԱ, էջ. 461.

անյայտ եղաւ: Ետքը քրիստոնէութեան օրերը Ս. Կոռնելիոս մէկ գիշեր մը Սեղբիանոս եպիսկոպոսին երեւցաւ ցցուց իրեն տապանին տեղը, նա գնաց հողը փորեց մորենիին արմատէն կտրեց եւ շինեց տապանին վրայ եկեղեցի Ս. Կոռնելիոսի անունով:

ll. 11 b f b k 0 b o n 9 b l l b o c

**Ս**ա արեւելքի կողմէն էր, բարեպաշտ ծնողաց որդի, Դեկոս եւ Վաղերիանոս ամբարիշտ Խագաւորներու ժամանակն էր, եւ ինքը կիպյալը քաջ զինուորութեամբ :

Այս ատենները Հոռոմոց եւ բարբարոսաց մէջ պատել եղած եղած տերազմ եղաւ։ Ա. Մերկեռիոս տեսաւ գիշերը տեսիլքին մէջ հրեշտակ Աստուծոյ սպիտակ զգեստով ձեռքը ունէր թուր,  
եւ ըսաւ Մերկեռիոսին «Մի վախնար բարբարոսաց շատ զօրքերէն, առ այս թուրը ասով զանոնք կկոտորես»։ Զարթեաւ Մերկեռիոս, Աստուծոյ գոհութիւն տուաւ։

Երբեք պատերազմ բացուեցաւ՝ Մերկեռիոս գնաց պատերազմեցաւ յաղթեց Թշնամիներուն եւ փախստական ըրաւ զանոնք։ Եւ այն քաջութեանն համար Թագաւորը գօրավար ըրաւ զինքը, թէ եւ տարիքը քիչ էր։ Անծամբը վայելուց տեսլեամբ գեղեցիկ աչքերովը քաղցրատես։ մազերը դեղին, երեսը կարմիր եւ ամենայն կերպով բարետեսակ, Դաւիթ մարգարէ Թագաւորին նման էր, հաւատովը քրիստոնեայ, գործովը պարկեշտ։ Քաջ եւ արի իպատերազմի։ Անոր համար հեթանոսք նախանձելով մատնեցին Դեկոս Թագաւորին թէ Մերկեռիոս քրիստոնեայ է եւ մեր չաստուածներուն Թշնամի է։

ԳԵՂՈՍ ԿԱՆՅԵց զՄԵՐԿԵՌԻՈՍ իՐԵՆ առջԵԼԸ Եւ հարցմունք ը-  
ՐԱւ. Նա ալ պատասխանեց համարձակութեամբ Թէ «զՔՐԻՍՏՈՍ  
ԱՍՏՈՒՐՃ ԿԻՀԱԼԱՏՈՎ Եւ ՆՈՐԱ Ս. հաւատր կպաշտեմ» : Բարկա-

ցաւ Թագաւորը, բանտ ծգել տուաւ Ս. Մերկեռիոսն : Քանի մի օր անցնելն ետքը բերին Թագաւորին առջեւը, շատ խօսքերով սպառնացան իրեն, եւ դարձեալ համոզական խօսքերով շատ պարզեւներ խոստացան տալ, բայց նա ոչ սպառնալիքներէն վախցաւ եւ ոչ խոստմունքէն խարուեցաւ : Կատղեցաւ Թագաւորը, իրամայեց որ չարաչար տանչեն . չար ապասաւորները չորս ցից (խաղղիս) զարկին գետնի վրայ, եւ երեսի վրայ ծգեցին զսուրբ Մերկեռիոսը ցիցերուն կապեցին, տակն ալ կրակի կայծակներ փրւեցին եւ սրով մարմինը կտրատեցին . Թափուած արիւնէն կրակը մարեցաւ եւ այնպէս կիսամահ տարին բանտ ծգեցին : Հրեշտակ Աստուծոյ իշաւ երկնքէն, նորա ամենայն Վէրքը (եարաները) ողջացուց : Տեսնողներէն շատ մարդիկ՝ Քրիստոսի հաւատացեալ եղան :

Ետքը գլխիվայր կախեցին Ս. Մերկեռիոսը, եւ մէկ մեծ ծանր քար մը վիզէն կապեցին . բայց նա անվնաս մնաց, այն տեղէն ալ առին Կեսարիա տարին եւ շատ չարչարելն ետքը գլուխը կտրեցին : Նոյն ժամուն հրաշքներ եղան, զոր կռապաշտք տեսնելով հաւատացին իՔրիստոս, եւ Թաղեցին նորա սուրբ մարմինը մէկ նշանաւոր տեղ մը, ուր շատ նշաններ եւ սրանչելիքներ եղան իփառս Քրիստոսի Աստուծոյ :

Ս. Պ Օ Ղ Ի Կ Ա Ր Պ Ո Ս Հ Ա Յ Ր Ա Պ Ե Տ.

Պ ողիկարպոս եւ Խգնատիոս աստուածազգեացը առաքելոց օրերը Քրիստոսի հաւատացին եւ Յոհաննու Աւետարանչին աշակերտ եղան : — Պողիկարպոս բարի մարդ էր, Հոգւոյն սրբոյ շնորհքով լցուած, Քրիստոսի անունով մեծամեծ նշաններ կընէր : Վարուց արժանաւորութեանն համար Զմիւնոյ եպիսկոպոս ձեռնադրուեցաւ Ս. եւ ընտրեալն Պողիկարպոս, եւ եղաւ չատագով Ֆշմարտութեան հաւատոյ, եւ յանդիմանող Հրէից եւ հեթանու սաց . եւ իրեն Ֆշմարիտ քարո-

գութեամբը շատ մարդ Աստուածգիտութեան հանապարհը դարձոյց : — Յօր մը քաղաքին մէջ կրակ ընկաւ, չէին կարող մարել, գնաց Պօղիկարպոս, Ա. Խաչի նշան ըրաւ կրակին վրան . մէկէն մարեցաւ : — Նոյն ժամանակները երաշտ եղաւ, ամենայն բոյս եւ տունկ չորացան . սրբոյն Պօղիկարպոսի աղօթքով երեք օր եւ երեք գիշեր անձրեւ եկաւ եւ ուրախութիւն եղաւ Լիկիացոց երկրին եւ մանաւանդ Զմիւրին քաղաքին :

Այն օրերը Դեկոս Թագաւորէն քրիստոնէից հալածում եղաւ, շատ մարդիկ մարտիրոսացան . Ա. Պօղիկարպոս ալ տեսիլք մը տեսաւ քունին մէջը, զարթեաւ, ըսաւ աշակերտներուն թէ «Զիս կրակով պիտի այրեն» :

Հալածիները դահիճներ դրկեցին, եկան հասան եւ բռնեցին զսուրբը . նա յօժար կամքով գնաց չարչարուելու . եւ բերին կապած դատաւորին դիմացը կրոնադատէին որ ուրանայ զՔրիստոս : Հսաւ Ա. Պօղիկարպոս, «Ութսունեւվեց տարի է որ զՔրիստոս կպաշտեմ եւ նորա պատուիրանքէն դուրս չելայ, նա ալ շատ բարութիւններու զիս արժանացոյց, ի՞նչպէս կարող եմ ուրանալ զնա որ իմ Թագաւորս է» : Դատաւորն իրամայեց կրակով այրել . բռնեցին զօրականները զսուրբը, ծեռքերը ետեւը կապեցին, ծգեցին կրակին մէջը . բոցը կամարի պէս վեր վերացաւ եւ կրակէն անուշ հոտ ելաւ, դահիճները կարծելով թէ սուրբը կենդանի է, կուզէին սրով մեռցնել, բայց տեսան որ նորա հոգին աղսւնիի նման երկինքը ելաւ . երբոր մեռած մարմինը խոցեցին՝ շատ արիւն Թափեցաւ եւ կրակը մարեց . յետոյ ուրիշ կրակ վառեցին եւ սուրբին մարմինը այրեցին : Գնացին հաւատացեալք մնացած ոսկորները գաղտուկ ժողվըտեցին, նշանաւոր տեղ մը Թաղեցին իփառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ:



**Ա. Աթանաս Հազրողես.**

У. У. Ф. У. Н. У. У. З. У. З. Г. У. П. Б. С.

Ասուածահանոյ եւ մեծ վարդապետն եկեղեցւոյ , սիւն  
հաստատութեան մեր ուղղափառ հաւատոյ Ս. Աթանաս ,  
Ալեքսանդրացի էր : Պատանեկութեանն ատեն սա ըն-  
կերակից տղայոց հետ կխաղար , իբր եպիսկոպոս կըլ-  
լար եւ իւր ընկերներն որպէս թէ քահանայ եւ սարկա-  
ւագ կծեւնադրէր : Յր մը Ալեքսանդրոս հայրապետը կանցնէր  
տեսաւ տղայոց այն խաղալը , իրամայեց կարդալ եւ գրել սո-  
վորեցնել նոցա , որ իրենց նախագուշակ աստիճաններուն եւ  
կարգերուն համնին . որ եղաւ իսկ :

Աթանաս Երբոր սովորեցաւ կարդալ եւ գրել, Աղեքսանդրոս հայրապետին սարկաւագ եղաւ։ Առաջին ժողովը որ եղաւ Նիկոյ մէջ Արիոսի համար, Ս. Աթանաս Աղեքսանդրոս հայրապետին հետ գնաց. շատ քաջութիւններ ըրաւ Արիոսի դէմ։

Օր մը հրեշտակ Աստուծոյ երեւցաւ Աթանաս սարկաւագին, Աղեքսանդրոսի հայրապետին կերպարանօք եւ հաւատամբը տուն տուաւ, եւ նա գրեց: Եւ երբ սիւնհոդոսին մէջը ժողովեցան ամէնն ալ, Աթանաս առաւ թուղթը տարաւ հայրապետին մօտ եւ առաց. «Ահա ինչ որ հրամայեցիր՝ գրեցի ես». Նա առաւ եւ ճանչցաւ որ Հոգևոյն սրբոյ շնորհքովը գրուած էր. հրամայեց Աթանասին որ ամպիոնը ելլէ եւ կարդայ իլուր ժողովրդոց: Եւ ամենայն հայրապետքն հաւանեցան նզովեցին զերիոս եւ նորա պիղծ աղանդը: Ամէնն ալ գրեցին առին հաւատամքը տարին իրենց տեղերը. Վասն զի իմացան որ Հոգևոյն Աստուծոյ շնորհքովը գրուած էր:

Ս. Արիստակէս ալ առաւ բերաւ առ հայրն իւը Ս. Գրիգոր Լուսաւորիչ, որ եւնա ընդունեց իւալատով եւ ասաց. «Իսկ մեք «փառաւորեսցուք որ յառաջ քան զյաւիտեանս երկիր պագա-

«Նելով սրբոյ երբորդութեանն եւ մի Աստուածութեանն Հօր «եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ»: Այս աղօթքն է որ պատարագիչը կըսէ իծայն բարձր Հաւատամիթէն ետքը:

Աղեքսանդրոս հայրապետին վախճանելէն ետքը Աթանաս ծեռնադրեցաւ եպիսկոպոս եւ իրեն յաջորդեց:

Ետքը Թագաւորեց Կոստանդիանոսի տեղը նորա որդին Կոստանդին որ Արիոս հերձուածողին հետ ըլլալով՝ կհալածէր զուղափառս: Աքսորեց եւ զԱ. Աթանաս այլ եւ այլ տեղեր փոփոխելով. քառասուն եւ երկու տարի փախստական ըլլալով, Ֆգնեցաւ նա ուղղափառ հաւատոյ համար մինչեւ Յուլիանոսի ժամանակը եւ նորա երկու եղբարց Վաղէսի եւ Վաղենտիանոսի:

Եւ գրեց նա ճառական գրեր եւ վարդապետական կանոններ ընդդէմ Արիանոսաց եւ հերձուածողաց, Թողուց մեզի իրեն յաւիտենական յիշատակը: Ապա դարձաւ նա աքսորանքէն իւր սեպիական աթոռը յԱղեքսանդրիա: Ալեւոր ծերութեան հասաւ. աստուածահանոյ եւ ուղիղ դաւանութեամբ փոխեցաւ անանցանելի յաւիտենական կեանքը:

—————  
ԳԼՈՒԽ. ԽԱ.

**ՍՈՒՐԲ ԿԻՒՐԵԴ ՀԱՅՐԱՊԵՏ.**

---

**Ս**ուրբ Կիւրեղ երուսաղէմ քաղաքը ծնած էր, որ մեծնալով՝ աստուածաբան վարդապետութեամբ ուղղափառ դաւանութիւն կքարոզէր ժողովրդեան, շատ հմուտ ըլլալով աստուածային Ա. Գրոց եւ արտաքին փիլիսոփայական իմաստութեան: Խսկ Կոստանդին Թագաւորը արիոսական չար աղանդով խոտորուեցաւ, իբաց Թողուց իւր հօրը ուղղափառ հաւատը: Եւ Ա. Կիւրեղ իրեն աստուածաշնորհ վարդապետութեամբը կդադրեցնէր եւ կպապանծեցնէր ամենայն հերձուածողներուն լեզուն: Երբ տեսան նոքա որ Ընդդիմանալ չէին կարող, ուզեցին զինքն որսալ, երուսաղեմի պատրիարք

ձեռնադրեցին եւ նստեցուցին Ս. Յակոբ Տեառնեղքօր աթոռը, կարծելով թէ անով կիաւանի եւ կըլլայ իրենց նման Արիոսի հերձուածով. բայց խարուեցան, վասն զի սուրբն Կիւրեղ աւելի կյանդիմանէր զանոնք եւ այնպէս կնզովէր, մինչ զի շատերը դարձուց յուղղափառ հաւատս: Կեսարու Պաղիստինացւոյ արիոսեան եպիսկոպոսը շատերուն դառնալը տեսնալով՝ թագաւորին հրամանովք ժողվեց ամենայն հերձուածողները, բըռնութեամբ իշեցուց աթոռէն զուրբ հայրապետն, սահմանէն հալածեց, ինքը նստաւ երուսաղեմի պատրիարքութեան աթոռը: Ս. Կիւրեղ փախաւ եւ գնաց Տարսոն Կիլիկեցւոց քաղաքը. Տարսոնացւոց Միղևիանոս եպիսկոպոսը պատուով ընդունեցաւ զնա: Երբոր լսեց չար Ակալիոսը դիւական նախանձով բորբոքուեցաւ. Երուսաղէմէն շատ մարդ առաւ հետը Տարսոն գնաց, որ մէկ ամսով ճանապարհ էր, սկսաւ մեծամեծ սպառնալիքներով մեղադրել զՄիղևիանոս. յետոյ քաղաքի իշխանին խօսք անցուց եւ բոնութեամբ զուրբն Կիւրեղ եւ զՄիղևիանոս եւ զամենայն ուղղափառս աքսոր ըրաւ. իսկ Ս. Կիւրեղ շատ տարի հալածանք եղաւ եւ աքսորով կեցաւ, մեծ նեղութիւններ կրեց բայց չյուսահատուեցաւ ամենեւին: Այլ միշտ ունէր բերանը Դաւթի մարգարէին խօսքը, «Համբերելով համբերի Տեառն եւ նայեցաւ առ իս». եւ ուղղափառութիւն քարոզելէն չէր դադրեր, մինչեւ այց արար Աստուած ժողովրդեան իւրոյ իբարութիւն:

Աստուած ժողովրդոց փրկութեան համար թէոդոս մեծ թագաւորը պարզեւեց քրիստոնէից որ վերստին ուղղափառաց եկեղեցիները զարդարեց. եւ աքսորեաները ամէն մէկն իրենց տեղը դարձուց, ընդ որս զԿիւրեղ յերուսաղէմ եւ զմեծն ներսէն՝ իշայաստան: Եւ ապա Կոստանդնուպոլսի մէջ հարիւր եւ յիսուն եպիսկոպոսաց սիւնիոդոս ըրաւ, ընդգէմ հոգեմարտ հերձուածոյն Մակեդոնի:

Ս. Կիւրեղ դեռ հալածանք չքաշած՝ օր մը Ս. Խաչը երեւաւ երկինքը պայծառ լուսով Գողգոթայի վրայ եւ բոցը տարածեցաւ եւ մինչեւ խուրբ լեառն Զիթենեաց: Վասն որոյ Ս. Կիւրեղ թուղթ գրեց Կոստանդիին Թագաւորին, եւ այս հրաշալի երեւման խաչին պատճառաւը Ս. Կիւրեղ խիստ մեծ քաղմութիւն մկրտեց եւ կարգեց սա ընթեցուածք քառամորդաց պահոց մէջ, ինչպէս Ս. Յակոբ Տեառնեղքայր կարգադրած էր.

գըեց լնմերցուածոց Մեկնութիւններ որ կըսուի «Կոչումն ընծայութեան» նորա հաւատ երեխայից համար։ Սա կանոն դրաբ աւագ պահոց օրերը ծոմով պահել ամենայն քրիստոնէից մեծամեծաց եւ փոքրունց։ Վասն զի մինչեւ սորա ժամանակը ամէն մարդու իրեն կամացը թողուած էր պահել. առաջաւոր շաբաթէն մինչեւ Զատիկը եօթանասուն օր. իսկ սա Ս. Կիւրեղ հայրապետն՝ առաջաւորաց շաբաթը կարգեց ծոմով պահել եւ երկու շաբաթը բարեկենդան ընել. եւ կանոն ըրաւ որ ամուր պահեն քառամորդաց պահքը որ մեծ պահք կըսուի. եւ ապա Ս. Զատիկին արժանի ըլլան հաղորդութեան մարմնոյ եւ արեան որդւոյն Աստուծոյ։ Եւ այսպէս շատ ուղղութեանց պատճառ եղաւ քրիստոնէից Ս. Կիւրեղ հայրապետը, եւ ինքը խորին ծերութեան հասաւ, եւ հանգեաւ խաղաղութեամբ իՔրիստոս։

ԳԼՈՒԽ ԽԲ.

Ս. ԳՐԻԳՈՐ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ.

Աստուածահանոյ եւ մեծ վարդապետն եկեղեցւոյ Ս. Գրիգոր աստուածաբանը կապադովկացի էր. ազգաւ Ցոյն որդի Գրիգոր եպիսկոպոսի։

Սորա մայրը ամուլ էր, վասն որոյ կինդըէր Աստուծոյ մէ արտասուօք որ որդի մը տայ իրեն։ Եւ երդոր եղաւ տղան, մայրը նուիրեց զնա Աստուծոյ, եւ եօթը տարեկան որ եղաւ, կարդաբու տուին մանուկը որ շատ ուսումնասէր եղաւ, Կեսարիա, Պաղեստին, Աղեքսանդրիա, Աթէնք քալից իմաստութիւն սովորելու։ Շատ առաջ զնաց, ուսումը լմնցընելէն ետքը՝ կրոնագատէին զնա շատ անգամ Աթենայ քաղաքին աթոռակալ ըլլալ եւ վարդապետ Արիսպագին, բայց նա յանձնառու չեղաւ։ Երբոր երեսուն տարեկան եղաւ իրեն տունը դարձաւ, նաւը ծովին մէջը ալեկոծութեան հանդիպեցաւ. Ս.

Գրիգոր խնդրեց Աստուծմէ խաղաղանալ ծովուն , ազատեցան  
այն ատենը նաւին մէջինները ալեկոծութեան վտանգէ . Եւ  
գնաց իրեն տեղը մկրտուեցաւ :

Ս. Գրիգոր իրեն մկրտութեան օքը ուխտ դրաւ իրեն անձին  
առանձին կենաւ դատարկ չկենաւ , այլ գիշեր եւ ցերեկ կար-  
դալ Աստուածաշունչ գիրքը որ Աստուծոյ պատգամն է : Իւր ե-  
պիսկոպոս հօրմէն քահանայ ծեռնադրուեցաւ , Կեսարիայ գնաց  
Քարսեղ Եպիսկոպոսի մօտ , մէկ տեղ շատ ճառեր գրեցին : Երբ  
իմացաւ որ իւր Կեսարոս Եղբայրը մեռեր է՝ գնաց հօրը քով  
եւ եկեղեցւոյն հոգաբարձու եղաւ . Վասն զի հայրը շատ ծերա-  
ցեր էր . Ս. Քարսեղ եւ իրեն հայրը շատ տիփեցին զուրբ Գրի-  
գոր եւ դրին Անզիանզին Եպիսկոպոսութեան աթոռը : Եւ երբ  
Յուլիանոս ուրացողը Թագաւոր եղաւ՝ հրամայեց որ քրիստո-  
նէից որդիքը արտաքին գրոց իմաստասիրութիւնը չսովորե-  
նան . կըսէր թէ « Իրենցը գիտեն , մերն ալ որ սովորենան՝ Եր-  
կու իմաստասիրութեամբ մեզի հետ կկռուին եւ կյաղթեն » :  
Այն ատեն Գրիգոր աստուածաբան Յուլիանոսին յանդիմանու-  
թեան ճառ գրեց . տեսաւ ուրացողն Յուլիանոս որ շատ աւելի  
ամօթի մնաց , դարձեալ Թոյլ տուաւ քրիստոնէից սովորենալ  
արտաքին իմաստութիւնը :

Ս. Գրիգոր իրեն ծնողացը եղբօրը եւ քրոջը Վախճանելէն  
ետքը , Ներբողական ճառերով պատուեց : Ասոնք լմննալէն ետ-  
քը Սելեւկիա գնաց , Ս. Թեկղի վանքը դադրեցաւ կեցաւ լրու-  
թեամբ շատ օրեր : Եւ դարձեալ Անզիանզ գնաց . Եպիսկոպոս  
հօրը վախճանելէն ետքը չկամեցաւ Եպիսկոպոսարանի մէջ  
մնաւ , հոգսը յանձն առնուլ . այլ գործակից եղաւ Ս. Քարսեղին :  
Եինց նա հոգետուներ , հիւրանոցներ , աղքատներուն հանգըս-  
տութեան համար , եւ աղքատսիրութեան վրայ ճառեր գրեց :  
Այն օրերը արիանոսները աւելի շատցան , եւ Ս. Գրիգոր Քարսեղի  
հրամանավը Կոստանդնուպօլիս գնաց , արիաբար կվիճէր հոգե-  
մարտ հերձուածողաց դէմ : Զարափառները հալածանք հանե-  
ցին վրան , իսկ ուղափառ քրիստոնեայք ժողովք ըրին , եւ  
զԳրիգոր Աստուածաբան նատուցին Կոստանդնուպօլիսի Աթոռը ,  
Թէոդոս մեծ Թագաւորին հրամանովք : Եւ Գրիգոր աստուածա-  
բանը իրեն ուղիղ վարդապետութեամբը տասներկու տարի  
հովուեց զժողովուրդը :

Մաքսիմոս անունով մէկը Աղեքսանդրու Պետրոս պատրիարքին եւ ուրիշ շատերուն օգնութեամբ խռովութիւն հանեց, կուզէր Կոստանդնուպօլսոյ պատրիարք ըլլալ, բայց Գրիգոր հաստատուեցաւ հաւանութեամբ Մելիտոսի Անտիոքայ հայրապետին, Բարսηի կեսարացւոյն, եւ հարիւրյիսուն եպիսկոպոսաց Կոստանդնուպօլսոյ ժողովոյն: Ետքը Աղեքսանդրացիք եկան Հաւնելով կմեղադրէին թէ առանց մեր կամքին նստեցուցիք զԴրիգոր պատրիարք, եւ խռովութիւնը մեծցաւ: Տեսնելով զայս Ս. Գրիգոր՝ մեծաւ խոնարիութեամբ հրաժարեցաւ իպատրիարքութենէ Կոստանդնուպօլսոյ. «Եթէ ձեր խռովութիւնը ինձ համար է, ըստ, ես քան զՅնան մարգարէն լաւ չեմ, առէք զիս ծովը ծգեցէք փոթորիկդ թող դադրի»:


Յետոյ առանձնացաւ, գրեց ներբողական ճառ հարիւրյիսուն եպիսկոպոսներուն: Ասաց եւ Մելիտոսի Անտիոքայ հայրապետին համար դամբանական ճառ որ Կոստանդնուպօլսի մէջ վախճանեցաւ, եւ տարին Անտիոք իրեն անոռը թաղեցին: Այլ Կոստանդնուպօլսի անոռի համար ժողովը իրեն անոռը թաղեցին: Այլ Կոստանդնուպօլսի կեցաւ, հանգեցաւ լազարութեամբ ձեռնադրեցին եպիսկոպոս զՅարսոնացին նեքտառիոս: Եւ Ս. Գրիգոր իրեն տեղը դարձաւ. Ս. Բարսηի կեսարացւոյն վախճանին օրը Գրիգոր քովը գնաց, եւ նորա թաղման ժամանակը ներբողական ճառ ըստ:

Այս Աստուածաբան Գրիգորը տասներկու տարի որ Կոստանդնուպօլիս կեցաւ՝ մաքրեց այն մեծ քաղաքը Արիոսի Ապողինարի եւ Մակեդոնի մոլորութիւններէն: Աստուածահանոյ վարքով կեցաւ, հանգեցաւ խաղաղութեամբ իՔրիստոս, եւ փոխեցաւ անանց կեանքը եւ յաւիտենական ուրախութիւնը:



ԳԼՈՒԽ ԽԳ.

Ա. ՍԵՒԵՌԻԱՆՈՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ.



Սա Սեբաստիա քաղաքէն էր. քառասնից մանկանց Սեբաստիայի մէջ կատարուելէն ետքը՝ Սեւեռիանոսին համար ասացին Լիւսիայ իշխանին՝ թէ «նա եղաւ պատճառը քառասուն մանկանց մահուան. վասն զի բանտին մէջը զանոնք կկերակրէր»: Իշխանը հրամայեց զՍեւեռիանոս, ատեան բերել. նա ալ գնաց համարձակ Քրիստոս Աստուած դաւանեց եւ կուռքերն անարգելով յանդիմանեց, եւ կուապաշտներուն անմտութիւնը յայտնեց: Բարկացաւ Լիւսիաս մումուց առիւծի պէս հրամայեց մերկացնել եւ ծեծել. չար սպասաւորներն ալ այնպէս ըրին եւ անխնայ ծեծեցին զսուրբը որ Աստուծոյ գոհութիւն կուտար: Տանջանքէն ետքը ասաց Լիւսիաս «Տես Սեւեռիանէ թէ քու յանդգնութիւնովդ եւ Քրիստոսիդ յուսալով ի՞նչ վնաս շահեցար»: Սեւեռիանոս «Եթէ աչք ունենայիր, ըսաւ, կտեսնէիր իմ շահս ու օգուտս, եւ վնասն ալ կգիտնայիր: Բայց դու կոյր ես այժմ, եւ ինձ համար պատրաստուած պսակը չես տեսներ»: Բարկացաւ դատաւորը, քարով բերնին զարնել տուաւ. բերանը զարդելէն ետքը կախեցին զսուրբն Սեւեռիանոս իփայտէ եւ մարմինը քերեցին. բայց նա կաղօթէր առ Աստուած՝ եւ այնպէս աւանդեց իրեն հոգին առ Աստուած: Հաւաքուեցան բարեպաշտ քրիստոնեայ մարդիկ, վերուցին սրբոյն մարմինը իրեն հայրենի գիւղը տարին ինչպէս առաջ ինքը անոնց յանձնարութիւն ըրեր էր: Այն տեղը հանգստացուցին Ա. Սեւեռիանոսի մարմինը, եւ շատ ցաւագար հիւանդներ առողջացան իփառս Աստուծոյ:



ԳԼՈՒԽ ԽԹ.

ՍՐԲՈՒՀԻ ԹԵԿՂԻ ՎԱՅԱՑՈՒՀԻ.

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա յիկոնին քաղաքէ էր, մեծատան աղջիկ: Մայրը Թեմիրոս անունով իշխանացն երիտասարդի մը խօսք ալւած էր որ աղջիկը ամուսին պիտի տար. պատահեցաւ որ Պողոս առաքեալը նկոնին գնաց եւ իջաւ Ընեսիփոր անունով մարդու մը տուն, եւ կքարոզէր նա զԱւետարանն Քրիստոսի: Ընեսիփորայ տունն ալ Թեկղիի տունին կից էր, կուգար օրիորդը, պատուհանին տակը կեցած Պողոսի Վարդապետութիւնը կըլսէր: Աստուած այս կուսին միտքը բացաւ, հաւատալ Պողոսի աւետարանական խօսքերուն. Թեկղի Մայրը իմացաւ, առաւ այն Թեմիրոս երիտասարդը, սկսան աղաչել Թեկղեայ որ ետ կենայ, չչսէ Պողոսի աւետարանական քարոզութեանը: Բայց որովհետեւ կոյսը մտիկ չըրաւ նոցա, Թեմիրոս տրտում մնալով ժողովեց անօրէն մարդիկներ գնացին բռնեցին զՊողոս, դատաւորին առջեւը տարին ծեծեցին ու բանտ ձգեցին:

Իսկ Թեկղի աստուածային սիրով բորբոքեցաւ ելաւ գիշերով գնաց բանտին դուռը եւ հանեց իր ոոկի ապարանջանը բանտապետին տուաւ, բանտը մտաւ եւ ընկաւ Պողոսի ոտքը շղթաները կիամբուրէր եւ նորա խօսքովը կիաստատուէր Քրիստոսի հաւատոյ մէջ: Եկաւ մայրը եւ Թեմիրոս քաշեցին մազերէն դատաւորին առջեւ տարին, եւ դատապարտեցին զԹեկղի կրակով այրել, եւ զՊողոս ծեծելով քաղաքէն հանեցին: Եւ գնալով Պողոս եւ Ընեսիփորոս մտան քարայրի մը մէջ, իրեք օր կերակուր չիերան աղօթք կընէին որ կրակը Թեկղիի չմօտկընայ: Եւ երբոր Թեկղի ատեանի մէջ կանգնած էր դատաւորին առջեւը տեսաւ նա զծէրն մեր Յիսուս Քրիստոս, սիրտը ամրցաւ, եւ երբ կրակը բորբոքուեցաւ՝ Ս. Կոյսը կնքեց ինք զինք Ս. Խաչի նշանով, մտաւ կրակի մէջ, աղօթք ըրաւ եւ անվնաս ելաւ, գնաց Պողոսին մօտ. տեսան մէկզմէկ, խիստ ուրախացան. իսկ Պողոս

առաւ զթեկղին գնաց յԱնտիոք Պիտիդեայ, եւ Աղեքսանդրոս քաղաքապետը տեսաւ զթեկղին ցանկացաւ նորա գելեցկութեանը ուզեց կին առնուլ. բայց կոյսը յանձն չառաւ. այս բանիս վրայ բարկացաւ բռնաւորը, եւ գազաններ արծակեց սրբություն Թեկղի վրայ, բայց չմօտկցան անոնք:

Մէկ այրի կնիկ մը կար թագաւորական զարմէ, անունը Տրիփոնայ էր. նորա մէկ միամօր աղջիկը մեռած էր այն գիշերը տեսաւ երազին մէջ իր աղջիկը որ ասաց «Առ տունդ զթեկղի աղախինն Քրիստոսի, եւ զիս ինչպէս կսիրէիր՝ այնպէս սիրէ զնա»: Զարթեաւ կինը, ելաւ Թեկղին փնտուեց եւ գտաւ, առաւ առունը ութը օր պահեց. եւ Թեկղի քարոզեց Քրիստոսի աւետարանը. սորվեցուց անոնց որոնք որ կային այն տանը մէջ եւ դարձուց զանոնք յանհաւատութենէ յաստուածգիտութիւն: Յետոյ ելաւ Երիկմարդու հագուստով գնաց գտաւ զՊօղոս Զմիւռին քաղաքի մէջ, եւ պատմեց ինչ որ իրեն եղեր էր. եւ Պօղոս Աստուծոյ փառք տալը զրկեց յիկոնիոն. մտաւ նա Ռնեսիփորայ տունը, եւ ընկաւ կիամբուրէր այն տեղը ուր որ Պօղոս նստած Քրիստոսի աւետարանը կսորվեցնէր. կանչեց իր մայրը ըսաւ «Լսէ՛ ինծի, եւ հաւատա՛ կենդանի Աստուծոյ որ երկինքն է, եւ նա է ամենուն ստեղծողը»: Բայց նա չիաւանեցաւ աղջկանը խրատին, եւ մնաց անհաւատութեան մէջ: Հոնկէ ելաւ Թեկղի Սելեւկիա քաղլաքը գնաց քարոզեց Քրիստոսի աստուածութիւնը. յետոյ գնաց լեռը, գտաւ բարայր մը որուն մէջ աղբիւր կար, իոն ընակեցաւ: Ամէն կիրակի կենէր բանջար կժողվէր եւ բոլոր շաբաթը անով կկշտանար. շատ սրանչելիքներ ըրաւ եւ շատ մարգիկ ալ արք եւ կանայք Ա. Թեկղի քարոզութիւնովը Քրիստոսի հաւատացեալ եղան, եւ մկրտել կուտար քահանայից շատ հիւանդներ ալ կթժկէր, եւ Քրիստոսի անունով գեւերը կիալածէր, Սելեւկիայի քժիշկները ամէնն ալ խափանուեցան իրենց արուեստէն եւ անշահ մնացին: Անոնք թշնամանալով Ա. Թեկղի կուսին, անառակ երիտասարդներ կանչեցին, արքեցուցին եւ սրբություն վրան դրկեցին. բայց Աստուած պահեց զԱ. կոյսը. ապառաժը պատուեցաւ եւ ծածկեց զաղախինն Քրիստոսի: Այսպէս ահա կատարեցաւ սրբութին Թեկղի: Տասնեւութը տարիւ էր երբ հաւատաց իՔրիստոս, եւ իննսուն տարուան փոխեցաւ առ Աստուած:

Եղաւ նա առաքելուի ի եւ մեծ պարծանք Քրիստոնէութեան : Մահուանէն վերջն ալ շատ հրաշքներ գործեց, եւ զօրաւոր է յոյժ նորա բարեխօսութիւնը, որոց դիմեն առ նա զերմեռանդութեամբ յամենայն ցաւս եւ իւթիշտ իւրեանց :

Ա. ԿԻՊՐԻԱՆՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՒ ՅՈՒՏԻԱՆԵ ԿՈՅԱ.

Սուրբ Կիպրիանոս իմաստուն կախարդ մարդ էր եւ  
խիստ մեծատուն, ազգաւ Ասորի Անտիռք քաղաքէն։  
Հոն Յուստիանէ անունով կոյս մը կար հաւատով քրիս-  
տոնեայ։ Մէկ երիտասարդ մը տեսաւ Յուստիանէ կոյսը  
որ ստէպ ստէպ եկեղեցի կերթար, եւ ցանկացաւ նորա  
չարաչար տռփանօք իրեն ամուսին առնուլ. շատ պատգամա-  
ւորներ զրկեց պարզեւներ խոստանալով, չկարողացաւ հաւա-  
նեցնել. վասն զի Յուստիանէ կըսէր թէ «Քրիստոսի հարսնա-  
ցած եմ. երկրաւոր մարդու չեմ ցանկար»։ Օր մըն ալ Յուս-  
տիանէ եկեղեցի կերթար՝ այն երիտասարդը պատահեցաւ ճա-  
նապարհին կուզէր ծեռք ծգել չկարողացաւ, մանաւանդ զի  
անարգանք լսեց Ս. Կուսէն եւ ամօնով ետ դարձաւ; Կիպրիա-  
նոսին մօտ գնաց շատ ստակ խոստացաւ եթէ կախարդութիւ-  
նով կարողանայ հաւանեցնել զՅուստիանէ որ իրեն հետ ա-  
մուսնանայ։ Կիպրիանոս շատ ջանաց, բայց ամէն կախարդու-  
թիւններն ալ փունք ելան, ուստի եւ շատ զարմացաւ Քրիստո-  
սի զօրութեանը վրայ եւ հաւատաց յասոռուածութիւն նորա։

Ամենայն կախարդական գըքերը կը ակը նետեց եւ գնաց Անթիմոս Եպիսկոպոսին խոստովանեցաւ կախարդութիւնը եւ եւ մկրտուեցաւ աւագ շաբաթու նաւակատեաց օրը. ութ օրէն ալ նոր կիրակի օրը փոխասաց եղաւ եկեղեցւոյ Մէջ. տասնեւութ օրէն ետքը կիսասարկաւագ. յիսուն օրէն ետեւ սարկաւագ,

մէկ տարիէն ետեւ ալ քահանայ ծեռնադրուեցաւ . տասնեւվեց տարի քահանայութիւն ըրաւ ամենայն առաքինութեամբ . ետքը քաղաքի եպիսկոպոսն որ վախճանեցաւ՝ ամենուն հաւանութեամբ Կիպրիանոս եպիսկոպոս ծեռնադրուեցաւ եւ նստաւ հայրապետական աթոռը . եւ Յուստիանէ կոյսն սարկաւագուիի ծեռնադրեց : Այս Ս. հայրապետը իրեն սուրբ Վարդապետութեամբը ամենուն առաքինութիւն սորվեցուց . շատ Հրեայ եւ Հեթանոս դարձոյց իքրիստոնէութիւն :

Հեթանոսք քաղաքապետին մատնեցին զկիպրիանոս . նա կանչեց զսուրբն եւ յորդորեց գառնալ նորէն իկուապաշտութիւն , բայց նա յանձն չառաւ . եւ կռապաշտներու անաստուած մոլորութիւնները կյանդիմանէր : Բարկացաւ իշխանը կապել տուաւ զկիպրիանոսն իփայտէ , մարմինը քերել հրամայեց երկաթէ քերիչքով :

Մոյսաէս չարաչար տանջել տուաւ եւ զկոյսն Յուստիանէ :

Ցետոյ ծիւթ եւ նաւթ (յարրան) հալեցուցին , մէջը նետեցին զկիպրիանոս եւ զՅուստիանէ . բայց սուրբերը անվնաս մնացին . ուստի եւ շատ մարդիկ հաւատացին քրիստոնեայ եղան : Եւ ապա տարին զանոնք նիկոմիդիա Դեկոս Թագաւորին մօտ . նա ալ շատ սպառնալիքներ եւ խոստմունքներ ընելով յորդորեց որ ուրանան զՔրիստոս եւ կռոց զոհեն . երբոր չկարողացաւ հաւանեցնել՝ գլխատել տուաւ . եւ այնպէս կատարեցան նոքա իՔրիստոս :



թի տեսաւ . ուրեմն բայց ան բանագ յու շահ միջնորդ է թի  
ամ . պատմութեան ու ԳԼՈՒԽ ԽԶ . Հայութաւուած կայս  
ւահան ամ ալուսաւ առաջնու ան ու առաջնու ըստ զարդար ու  
շահան ամ առաջնու ան . — ուրեմն ուստացրի զահան  
վերաբարութեան մայք Հայութան ամ , զահան մաթութիւնին  
շահան ու ան առաջնու ան ու առաջնու ան ու առաջնու զահան ա  
մ . Ո . Գ Ի Ո Ն Ե Ս Ի Ո Ս Ա Ր Ի Ս Պ Ա Գ Ա Յ Ի Յ Ի .



Այս Գիոնեսիոսը Աթենացւոց իշխաններէն մէկն էր . մե-  
ծատուն եւ իմաստուն մարդ : Արիսպագոս ըսուած ա-  
նուանի ատեանին դատաւորներէն մէկն էր , անոր հա-  
մար Արիսպագացի կըսուի :

Այս երանելի Գիոնեսիոսը աստղագիտութեան ալ շատ  
իմուտ էր : Քրիստոսի խաչելութեան օրը տեսաւ որ արեգակը  
խաւարուեցաւ անկարծելի կերպով , քննեց իմացաւ որ արեւը  
չը կրնար բնական օրինօք այն օրը խաւարիլ , «Աւրեմն ըսաւ ,  
հրաշք է այս , աստուածային բան մը կայ» :

Երբ Պօղոս առաքեալ Աթէնք եկաւ եւ սկսաւ քարոզել ,  
Գիոնեսիոս առաջինն եղաւ որ հաւատաց իՔրիստոս . վասն զի  
հասկցաւ որ արեւուն խաւարիլ նորա աստուածութեան  
նշանն էր :

Գիոնեսիոս՝ ծեռնադրեցաւ եպիսկոպոս իՊօղոսէ , եւ սուրբ  
հաւատքին համար նահատակուեցաւ :

Գրեց շատ ճառեր խորին աստուածաբանութեամբ , եւ ինն  
դասուց հրեշտակաց վրայ վարդապետեց :

Գաղղիացիք կպատուեն զնա իբրեւ իւրեանց առաքեալը եւ  
պաշտպանը :



ԱՆԱԲՇԱԹ ԲԺԻՇԿԲ ԿՈԶՄԱՍ ԵՒ ԴԱՄԻԱՆՈՍ .



Այսի կին մը կար թէոդոտիա անունով, բարեպաշտ եւ երկիւղած յԱստուծոյ, ունէր նա երկու որդիք, Կոզմաս եւ Դամիանոս անունով. սորվեցուց նոցա Աստուածպաշտութեամբ կեալ, եւ վարժեցոյց զնոսա բժշկութեան արուեստին մէջ: Նոքա յիշելով աւետարանական պատուէրը թէ «Խնչպէս դուք ծըի առիք, այնպէս ալ ծրիապէս բժշկեցէք» գաւառներն ու քաղաքները կքալէին եւ յանուն Քրիստոսի կփարատէին ամենայն ցաւերը թէ՝ մարդէ եւ թէ անասունէ. եւ ամենեւին մէկէ մը մէկ բան չէին առնուր, կատարելով Տէրունական հրամանը. շատ եւ անթիւ սքանչելիքներ ըրբն այս սուբբերը երկրի վրայ, եւ Դամիանոս հանգեաւ խաղաղութեամբ իՔրիստոս սուրբ հաւատով եւ բարի գործքով:

Ս. Կոզմաս կկատարէր իրեն բժշկութեան գործը. ամէն տեղերէ կուգային իրեն. եւ շատերը հետը կքալէին փառաւորելով զևսուած. Շատ ժամանակէ ետքը հանգեաւ եւ ինքն, եւ Թաղեցին զնա սաղմոսիւք եւ օրինութեամբք եղբօրը Դամիանոսին հետ երուսաղէմ քաղաքի մտիկ, իփառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ:

Մարդուն մէկը արտ կինձէր, ոդք սաստիկ տաք էր, յոգնեցաւ ծառի մը տակ քուն եղաւ եւ բերանը բաց մնաց, օծ մը սողալով ներս մտաւ փորք գնաց եւ աղիքները կծամէր. մարդն արթնցաւ ելաւ արտասունքով սրբոց տապանը գնաց ընկաւ, կաղաչէր սրբերուն. իսկոյն օծը ելաւ բերնէն:

Մէկ ուրիշ մարդ մ'ալ բարձր տեղէ ընկաւ, ոտքերը կոտրեցան եւ անդամալոյծ եղաւ. լսեց Կոզմայի եւ Դամիանոսի ըսքանչելիքները, իրեն ծառաներուն վերցնել տուաւ ինքինքը գնաց սրբոց տապանը: Սրբոց բարեխօսութեամբը առողջացաւ եւ իւր ոտքերովը տուն դարձաւ. որոնք որ տեսան եւ լսեցին այս սքանչելիքը՝ Աստուծոյ եւ նորա սրբոց փառք տուին:

ՍՈՒՐԲ ՅՈՀԱՆ ԱՍԿԵԲԵՐԱՆ.

Տառապահ

Սուրբ Յօհան Ասկերեանը ազգաւ ասորի էր Անտիոք քաղաքէն, բարեպաշտ ծնողաց զաւակ: Հօրը անունը Սեկունդոս էր, եւ մօրը՝ Անթուսա. տարը տարու որ եղաւ Յօհան կարդալու եւ գրելու ուսման տուին. խիստ ուսումնասէր եղաւ եւ ամենայն աստուածային գիրքերը սորվեցաւ եւ ապա Աթենք գնաց իմաստութեան մայր տեղը, եւ սորվեցաւ ամենայն հանճարեղ իմաստութիւնը. մանկութեան անչափահաս ժամանակին սիրեց միակեցութեան վարքը, խիստ պահեցող եւ լռակաց եղաւ. ելաւ քաղաք էն դուրս, անապատի մէջ բնակեցաւ, եւ կնքնէր Ս. Քարսդի Կեսարացւոյն խցի մէջ պահքով եւ ալօթքով:

Ս. Մելիտոս Անտիոքայ հայրապետը լսեց նորա գովանի վարքը, կանչեց իրեն քովք զբասիլիս սարկաւագ ձեռնադրեց եւ զՅօհաննէսն դպիր. հրամայեց Քարսեղին Սողոմոնի Առակաց գիրքը մեկնել, եւ Յօհաննէսին ուրիշ գիրեր գրել տուաւ ընդդէմ Հրէից. որ ետքը ձեռնադրեցաւ սարկաւագ. երկու տարին ետեւ քահանայ եղաւ: Նորա բարի վարուց եւ շնորհալից վարդապետութեան համբաւը ամէն տեղ եւ ամէն երկիր տարածուելով, Արկադէոս Թագաւորը եւ ամենայն իշխանները եւ մետրապօլիտ եպիսկոպոսները Անտիոք քաղաքէն բերել տուին զՅօհան եւ ձեռնադրեցին պատրիարք Կոստանդնուպօլիմ: Եւ այնպէս նստաւ նա հայրապետութեան Աթոռը եւ իր Աստուածաշնորհ վարդապետութեամբը Աստուածային պատուիրանքները ամենուն կսորվեցնէր. եւ ապա սկսաւ գրել ապաշխարութեան գիրքեր մարդկային փրկութեան եւ յաւիտենական կենաց համար. գրեց ներբողական ճառեր տէրունական տօներու եւ սրբոց համար: Մեկնեց իին եւ նոր կտակարանաց գիրքերը եւ ուրիշ շատ ճառեր ասաց եւ գրեց որ շատ շահաւէտ եւ բարակար են:

Այլ եւ մեղաւորներուն միմիթարիչ կըլլար եւ յորդորող յապաշխարութիւն : « Որչափ ընկնիս, կըսէր, դարձեալ կարող ես կանգնիլ, եւ որչափ մեղանչես՝ դարձեալ զղջա՛, կթողու Աստուած մեղքդ : Եթէ շատ անգամ մեղանչես՝ շատ անգամ զղջա, կմիմիթարուիս » :

Ինքն խիստ պահեցող էր մինչ զի ջուրը չափով կիսմէր եւ հացը՝ քաշով : Իր սենեկին մէջը չուան կապած էր, երբոր շատ կաշխատէր՝ չուանին վրան կուրծքով կըյնէր քիչ մը քուն կըլլար : Ագահներն եւ յափշտակողները կյանդիմանէր . արծաթասէրներն եւ անողորմները կնախատէր . ինչպէս եւդոքսիայ թագուիին՝ Արկադէոսի կինը՝ քաղաքին մէջի մէկ այրի կնկան այգին խլած էր ծեռքէն . եւ Ս. Յօհան շատ անգամ կյանդիմանէր, երբեմն քերնով, երբեմն պատգամաւորներով . բայց նա մտիկ չէր ըներ Ս. Յօհանին խօսքը, եւ այգին չէր դարձներ այրի կնկանը : Անոր համար Ս. Յօհան նորա երեսը վար տալով կյանդիմանէր միշտ . եւ դէմ յանդիման ըսաւ թագուիւյն թէ « Դու հին Յեղաբէն ես եւ նոր Հերովդիադա » : Ատոր վրայ թագուիին բարկացաւ, իրեն ապարանէն (աարայէն) դուրս ըրաւ զսուրբն Յօհան :

Զատկի օրը թագուիին եկեղեցի գնաց, Ս. Հայրապետը նզովեց չթողուց որ եկեղեցի մտնէ . նա ամօթի մնալով ապարանը դարձաւ . եւ այն օրուանէ ոխ պահեց եւ թշնամի եղաւ արդարադատ Ս. քահանայապետին . այնուիետեւ հնար կփնտոէր թէ ի՞նչ պատճառներով աթոռէն հանէ . այսինքն պատրիարքութենէն զրկէ : Գտաւ իրեն չարութեան օգնական Աղեքսանդրութէոփիլոս հայրապետը . նա խոստացաւ որ զՅօհան հանէ աթոռէն . ժողովեց իւր մետրապօլիտները եւ ելաւ Կոստանդնուպօլիս գնաց, թագուիւյն հետ խորհուրդ ըրին, ժողովք ըրաւ Ս. Յօհանն հոն աքսորելոյ համար . եւ իրենց չարութեամբը դատապարտեցին զՅօհան Ոսկեբերան, սուտ ու սնդուի պատճառներ մէջ քերելով : Ցետոյ աքսորեցին զՅ. Յօհան եւ վար առին յԱթոռույն : Այն օրէն մեծ խոռվութիւն ընկաւ թագաւորական ապարանին մէջը, եւ մեծ տրտմութիւն եւ աղմուկ եւ լաւ քաղքին ժողովուրդներուն մէջը իրենց քաղցրուսոյց վարդապետէն զրկուելնուն համար . աղաղակ վերցնելով իրենց

վարդապետը կիսնդրէին։ Արկադէոս Թագաւորն ալ բարկացաւ եւ սաստիկ ծեծեց զթագուհին, մարդ դրկեց սուրբ հայրապետին, եւ քաղաք դարձուց։ Առջևարձի փայզը ու բարձրացի խսկ Թագուհին նենգ պահելով չթողուց հայրապետին Աւագ Եկեղեցին մտնել, ինչպէս նա տարի մը յառաջ Թագուհիւոյն Թողուցած չէր։ Բայց քաղաքացիք եւ ամենայն ժողովուրդք գնացին այն Եկեղեցին՝ ուր էր Ս. Յօհաննէս։ իսկ Աւագ Եկեղեցին որ պատրիարքարանն էր՝ ունայն մնաց, անոր համար ալ աւելի կատղեցաւ Թագուհին։ Սուրբ զատկէն ետեւ շատ եպիսկոպոսներ եւ վարդապետներ կանչեց եւ զ. Եպիփան՝ Կիպրոսի Եպիսկոպոսապետը։ Բայց Եպիփան չհաւանեցաւ Թագուհիւոյն խորհուրդին։ Նա ալ ասաց որ «Եթէ Յօհան չաքորուի՛ կող տաճարը կրանամ եւ կուռքի պատկերներ կկանգնեցնեմ»։

Այսպիսի սպառնալիքներով վախցընելով զամէնքը, հրամայեց Թագուհին որ զՅօհաննէս աքսորեն իկոնիխոն Հայոց։ Այն օրը սաստիկ կարկուտ ընկաւ իկոստանդնուպօլիս, եւ երկինքէն կրակ իջաւ պատրիարքարանը այրեցաւ։ Եատ չանցաւ՝ Թագուհին չարաչար մեռաւ, եւ այն ամէնքն որ կամաւ յօժարացան Յօհաննու աքսորմանը, չարաչար մահուամբ մեռան։ ոմանց լեզուն արորեցաւ բերանոյ մէջը հոտեցաւ, ոմանց աչքերը կուրացան, եւ ոմանք ալ խելքերնին կողուսանելով ափեղցիեղ դուրս կուտային։ Թէոփիլոս Աղէքսանդրով պատրիարքն ալ քառասուն օր հոգեւիլարք կեցաւ եւ կաղաղակէր թէ «Կուտանսեմ զՅօհան Քրիստոսի առջեւը կենալով չթողուր որ իմ հոգիս ենէ»։ Խոստովանեցաւ իրեն անիրաւ յանցանքն ու նախանձը, եւ ապաւանդեց հոգին։

Ս. Յօհան երեք անգամ աքսորուեցաւ, առաջինը Պրենիտոն անուանեալ գիւղը, այն տեղէն շուտով իր Աթոռը դարձաւ։ Երկրորդ անգամ իկոնիխոն Հայոց, ուր տարիով կեցաւ եւ շատ մարդիկ հոգւով լուսաւորեց խօսքով եւ գրով։ Այն տեղէն ալ իրեն Աթոռը դարձուցին։ Բայց Թագուհին ետ չկեցաւ իւր չարութենէն եւ չթողուց իւր գուոզ բարքը։ ուստի եւ սուրբը չէր դադարեր յանդիմանել զնա։ Վասն որոյ երրորդ անգամ ալ աքսորեցին զնա յարեւելք, որ միւս անգամ ետ չդառնայ։ Այն Ֆանապարհաւ հասաւ Կղմոնայ։ Ին գիշերը երեւցաւ Ս. Բասիլոս նահանուակը եւ մեծարեց զնսկերերան Յօհան։ դարձեալ

Երեւցաւ նա իւր տապանի սպասաւորին եւ ըսաւ, «Իմ տապանիս քովը տեղ պատրաստէ Յօհան Ոսկեբերան Ս. հայրապետին համար»: Խոկ Յօհան զարթեաւ, գոհութիւն տուաւ Աստուծոյ. Եւ հանեց իւր վրայի հանդերձները աղքատաց տուաւ, ինքը նորերը հագաւ եւ Ս. պատարագի փրկական խորհուրդը կատարեց, հաղորդեցաւ Քրիստոսի Ս. մարմինէն եւ անարատ արիւնէն, իջաւ սեղանէն նստաւ Աթոռին Վրան եկեղեցւոյ մէջ եւ ասաց իւր սովորական խօսքը Թէ «Փա՛ռք քեզ Աստուած յաղագս ամենայնի»: Եւ փառք տալէն ետքը քաղցրութեամբ աւանդեց հոգին առ Աստուած եւ չհասաւ վերջի աքտորը, ինչպէս Ս. եպիփան գուշակած էր. Եւ Թաղեցին նորա մարմինը Ս. Բասիլիսկոս եպիսկոպոսին քով:

Ս. Յօհաննու Թաղումէն ետքը Կոմոնայ եպիսկոպոսը տեսաւ տեսիլքին մէջը մէկ տաճար մը խիստ գեղեցիկ եւ զարմանալի, ամենայն Ս. հայրապետք անոր մէջն էին հանգստացած, պատուական աթոռներու վրայ նստած. աստին անդին աչքը ձգեց նայեցաւ չտեսաւ զմսկերերան, կհարցընէր Թէ «Ո՞ւր է Յօհաննէս»: Պատասխան տուին Թէ «Ո՞ր Յօհաննէսը կուզես, Մկրտիչը Թէ Աւետարանիչը»: Նա ալ ըսաւ Թէ «Ոսկերերանը, կը կամենամ տեսնել զպատրիարքն Կոստանդնուպոլիսոյ»: Այն ատեն լրտսաւոր մարդ մը ըսաւ իրեն «Յօհաննէս որ կըսես՝ ապաշխարութեան վարդապետն է այն, զինքը չես կարող տեսնել, նա սերովբէից եւ քերովբէից հետ միշտ աստուածային փառաց Աթոռոյ առջեւը կփառաւորէ զմստուած»:

Հանգեաւ Ս. Յօհաննէս հայրապետը սեպտեմբերի 14-ին, Ս. Խաչի տօնին օրը իփառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ: Յետոյ մեծ փառք փոխադրեցաւ մարմին նորա իկոստանդնուպօլիս, եւ ցրուեցաւ ընդ ամենայն երկիր:



արքունիկ, անց ամ մյուս տասնամյա վմարքաւ գլուխ առաջից  
մինչութեացի և մազդեան մանօն հասարաւ բան պիու սիօն քի՞  
բանամ առաւ մէջն աւու, առաջար մանօն ըստ : զանամ  
զգամ, ուրաւ բառացը զանձու բանի մասի և ու բնամ աւ  
այս գրաւ մասն մատանի բառապատճ և առ առան զգացը  
առ առարան և մէջն ասու, մասունի առձագանի, զեզան  
չի բարձր ՍՈՒՐԵ ՅՈՆԱՆ ԱՂՈԲՄԱՆ. մէջից  
մասուն բնի գառակ մի զգուն մախաղան գոյ բան և  
մասն մասուն զգուն մի ամ ամշամ մասուն արքուն


**Տաճար** մասի առան մասուն առ միքան բարձրան  
**Ս**ա եպիփան անունով մէկու մը որդին էր. երբ չափահաս  
եղաւ՝ հայրը իկարգ աշխարհի ամուսնացոյց, եւ տուաւ  
Աստուած երկու զաւակ, մէկը մանչ մէկը աղջիկ :

Այս Յօհաննէս քարքով քարի էր, իեզ եւ խոնարի  
քաղցը եւ մարդասէր, հանդարտ եւ խաղաղարար, քա-  
րեմիտ զգաստ իիւրընկալ եւ աղքատասէր, գթած առ տնանկսն  
եւ առ կարօտեալսն, մինչ զի ողորմած անուանեցաւ :  
Եղաւ որ Աղեքսանդրու հայրապետը վախճանեցաւ եւ մարդ  
չէին, գտներ առաքելական աթոռոյն արժանի : Բարեպաշտ  
Հերակլ Թագաւորը լսած ըլլալով Յօհաննու վարքը, ձեռնա-  
դրել տուաւ զնաւ պատրիարգ Աղեքսանդրու: Երբ հայրապե-  
տական աթոռը նստաւ Յօհաննէս՝ ժողվեց քաղաքին մէջի աղ-  
քատները եօթը հազար հոգի, գրեց անուննին եւ կկերակըէր  
կիագուեցնէր զամէնքը, եւ եթէ մէջերնէն մէկը մեռնէր՝ տեղը  
ուրիշ աղքատ մը կգրէր, եօթը հազարին թիւր չէր պակսեցը-  
ներ : Նինեց քաղաքին մէջը իիւանդանոցներ, բժիշկներ կար-  
գեց եւ անոնց հարկաւոր պէտքերը կպատրաստէր որ ամենայն  
անտէր իիւանդները այն տեղը կիանգստացնէին եւ կրծշկէին :  
Քաղաքէն դուրս օտար եւ աղքատ մեռելներուն համար գերեզ-  
մաններ շինեց, քահանաներ կարգեց՝ որ պաշտմաք եւ պա-  
տարագով Թաղուին, եւ քահանայն մեռելը որ Թաղէր՝ երեք  
օր նորա համար պատարագ կմատուցանէր : Վաճառականաց  
կշիռներն ու չափերը ուղղեց : Հոգեւորականաց նուէրքները  
աւելցուց . Եպիփան աստիճանաւորներն . ինքն ալ որ մետրա-  
պօլիտ կծռնադրէր՝ կանոնական հարկը չէր առնուր :

Եւ այնպէս աստուածահանոյ վարքով կեցաւ երկար ժամանակ եւ խաղաղութեամբ իանգեաւ իՔրիստոս եւ իրամայեց դնել իւր մարմինը Ս. եւտիփոսի եկեղեցին, ուր Թաղուած էին ուրիշ երկու եպիսկոպոսներ. այն տեղը մեծահրաշ սքանչելիք եղաւ. երբ տապանը բացին, երկու մեռեալ եպիսկոպոսները կենդանիի նման զատուեցան մէկ մէկէ, իրենց մէջտեղը Յօհաննու պատուով տեղ տուին: Հոն դրին ողորմած Յօհան հայրապետը, իփառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ:

ԳԼՈՒԽ Ն.

ՍՈՒՐԲ ԿՂԵՄԷՍ ՀԱՅՐԱՊԵՏ.



Այս Ս. հայրապետս ազգաւ Հռովմայեցի էր տեղեակ հըռովմէական արտաքին իմաստասիրութեան: Աշակերտեցաւ Պետրոս առաքեալին եւ եղաւ նորա նօտար. ինքը գրի անցուց առաքելոց դրած կանոնները նոցա հրամանաւ, եւ ծեռնադրեցաւ Պետրոս առաքեալէն եպիսկոպոս, եւ յետոյ եղաւ նորա յաջորդ Հռովմայ աթուոյն. Եւ համարձակ կքարոզէր Քրիստոսի աստուածութիւնը Հրէից եւ Հեթանոսաց: Անոր համար կուապաշտները բռնեցին տարին Դոմետիանոս Թագաւորին առջեւը, որ չարաչար ծեծել տուաւ զինքը: Ետքը կախեցին ու մարմինը քերեցին մինչեւ ոսկերքն հասուցին, եւ ապա ծանր մեծ քար մը վիզը կապեցին եւ ծովը ձգեցին:

Այնպէս կատարեցաւ սուրբ Վկայն Քրիստոսի Կղեմէս, եւ մահուանէն յետոյ եւս հրաշքներ ըրաւ:



ամառ զայտը առաջի բարեց, ուստի առանձնա պիտի ու  
թարմանք ու սպանք ԳԼՈՒԽ ԾԱ.

միշ ժամանակ դու մերու առանձնա պիտի ու զայտը  
պիտի առանձնա պահանձն առանձնա պահանձն առանձնա  
զայտը առանձնա պահանձն առանձնա պահանձն առանձնա  
մասն առանձնա պահանձն առանձնա պահանձն առանձնա

## Ա Ն Դ Ի Է Ա Ս Ա Ռ Ա Ք Ե Ա Լ.



**Ս**ուրբ Անդրէաս, Քրիստոսի առաջին աշակերտն եղաւ:  
Խնքը Սիմոն Պետրոսի մեծ եղբայրն էր, եւ Յովհաննէս  
Մկրտչին աշակերտած: Զջիսուս Ֆանչնալէն յետոյ՝ կո-  
չեց եւ իւր եղբայրը, եւ աշակերտեցան Տեառն մերոյ:

Ս. Անդրէաս էր մին ինախապատիւ Առաքելոց: Իրեն  
վիճակ ընկաւ Յունաստան քարոզել: Եատ աշխարհներ քալեց,  
Մարդակերաց մէջէն անցաւ, Յունաստան սերմանեց զբանն Աս-  
տուծոյ, եւ վերջապէս կուապաշտներէն խաչուեցաւ:


Դեռ խաչին վրայէն ալ չորս օր անդադար կքարոզէր զՔրիս-  
տոս, մինչեւ աւանդեց իւր սուրբ հոգին իփառս երկնաւոր  
Վարդապետին իւրոյ:

---

## ԳԼՈՒԽ ԾԲ.

---

## Ս Ր Բ Ո Ւ Ի Հ Ի Վ Ա Ռ Վ Ա Ռ Ե.



**Ա**շխինն Քրիստոսի սրբուիին Վառվառէ, Թէոսկորոս  
անունով ամբարիշտ մարդու մը աղջիկ էր, որոյ աննման  
գեղեցկութեան համար հայրը բարձր աշտարակ մը շի-  
նել տուեր եւ մէջը նստեցուցեր էր որ մարդ չտեսնէ:  
Երբ չափահաս եղաւ աղջիկը հայրը կամեցաւ մարդու  
տալ. բայց նա քրիստոնեայ էր հաւատով, չկամեցաւ իեթանոս  
մարդու երթաւ, այլ սրբութեամբ հարսնանալ Քրիստոսի, եւ  
կուսութիւնը պահել:

Հրամայեց հայրը իրեն համար բաղնիք մի շինել աշտարակին առջեւը, եւ բանալ անոր երկու պատուհան, եւ ինքը գնաց հեռու ճանապարհ : Օր մը Վառվառէ իջաւ աշտարակէն տեսաւ որ երկու պատուհան էր, ըստ շինողներուն «Բաւական չէ երկու պատուհանը, մէկ մ'ալ բացէք որ երեք ըլլայ՝ ամենասուրբ երրորդութեան թուով» . մտաւ Ս. Կոյսը մարմարոնեայ աւազանը եւ նկարեց տէրունական խաչը . ելաւ յետոյ պալատը մտաւ, հօրը կուռքը կործանեց : Երբոր հայրը ճամբէն եկաւ բաղնիքը մտաւ, տեսաւ երեք պատուհան, պատճառը հարցուց. շինողները ըսին թէ «Աղջրկանդ հրամանովն ըրինք» : Հարցուց հայրը Վառվառին թէ «Խնչո՞ւ այնպէս ընել տուիր» : Պատասխանեց, «Ամենասուրբ երրորդութեան անունով Հայր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ՝ շինել տուի պատուհաններն հաւասար եւ միաչափ» . Բարկացաւ հայրը հանեց սուրն որ սպաննէ . նա փախաւ լեռն ելաւ : Անդէն հայրը ետեւէն ընկաւ գնաց փնտուելու . գտաւ, բռնեց երանելի կուսին մազերէն, եւ սարէն դէպի վար քաշեց տարաւ բանտ ծգեց, եւ ինքը գնաց թագաւորին պատմեց : Բերին Ս. Կոյսը թագաւորին առջեւը, հարցուցին «Խնչ կպաշտես», նա համարձակ զՔրիստոս Աստուած դաւանեց . բարկացան, այնքան ծեծեցին մինչեւ ամենայն ոսկորները խորտակեցան, եւ դարձեալ բանտ ծգեցին : Երեւաւ Քրիստոս բանտին մէջը, զօրացոյց զնա եւ բժշկեց : Երկրորդ օրը նորէն սկսան չարչարել . կողերը կրակով երեցին եւ գլխուն ծանր երկամով կզարնէին եւ մերկ քաշքըշցին քաղաքին հրապարակի մէջէն : Եւ իրեն հայրը քաշեց սուրը՝ իւր ծեռքովը կտրեց աղջկանը գլուխը . եւ այնպէս կատարեցաւ սրբուիին Վառվառէ վկայն Քրիստոսի : Նորա իետ գլխատեցաւ եւ Յութիանէ անունով կին մը Քրիստոսի հաւատոյ համար : Հաւատացեալ մարդ մը առաւ այս երկու վկայութեաց մարմինը, Թաղեց մէկ աեղ մը պատուով : Եւ մինչեւ ցայսօր ով որ Աստուծոյ կաղաչէ սրբուի Վառվառեայ անունով՝ կբժշկուի ծաղիկէ (չիշէկէ) եւ վարդախտէ (խպամուխէ) Քրիստոսի Աստուծոյ շը նորիքովն եւ անչափ ողորմութեամբը :



ազգացած յմինք թի զամբոց գրեած մոլոյ պատահ ըմբռադա  
բամբ զգով է, առաջաւարդ ԳԼՈՒԽ ԵԳ. ու բանաց ու, ու անուն մը  
առաջ միջնաբանական առջ կայ ունչ վարապահն ու ունչ  
է մարտաւու մազմազունց առաջ, ու մասնաւու առաջ ու  
ունչն ունչ առաջ ու առաջ ունչ առաջ ունչ առաջ ունչ առաջ  
Ա. ԵԿՍՏՐԱՑԻՈՆԵԱՆՔ, ՎԿԱՅՔ.



**Ա.** Սոնք Լիկիանոս ամբարիշտ Թագաւորին ժամանակն էին :  
Ա. Եւստրատիոս Հայ էր, Արօրկայ քաղաքէն որ այժմ  
Արզնցիք կկոչուին : Հայրենական անունը Յուսիկ էր. Եւ  
հաւատով քրիստոնեայ, բայց ծածուկ բարեգործ Եւ  
արդարադատ մարդ էր, ողորմած Եւ աղքատասէր :  
Ամէն օր կտեսնէր Քրիստոսի անուան համար տանջուող սուր-  
բերը. կցանկար ինքն ալ մարտիրոսութեան պսակին հասնել,  
բայց տանջանքներէն կվախնար : Օր մը իր գօտին տարաւ Եկե-  
ղեցւոյ մէջ վիճակ ձգեց. «Եթէ Օգսենտիոս քահանայն իրեն  
մէջքը կապէ, ըսաւ մտքէն, անով յայտնի կիմանամ որ քը-  
րիստոնէական հաւատքս պէտք է իմացընեմ ուրիշներուն . իսկ  
Եթէ ուրիշ մարդ մէջքը կապէ այն գօտին՝ ըսել է թէ Աստուած  
չուզեր օր իմացընեմ» : Եւ երբ ծառան եկաւ պատմեց թէ քա-  
հանայն կապեց գօտին մէջքը, հասկըցաւ Եւստրատիոս որ ժա-  
մանակ է իւր հաւատը յայտնել անօրինաց . գնաց բանտը Ա.  
Վկայից մօտ, յանձնեց օր իրեն համար աղաչեն Աստուածոյ օր  
մարտիրոսութեան արժանի ըլլայ :

Երբ Լիւսիաս դատաւորը ատեան նստաւ, Եւ տարին քրիս-  
տոնեայ կապեաները նորա առջեւ, Եւստրատիոս ալ խառ-  
նուեցաւ նոցա իետ, գնաց դատաւորին առջեւը, «Ես ալ քրիս-  
տոնեայ եմ» ըսելով. լսեց Լիւսիաս մումոաց առիւծի պէս, առաջ  
վրայի պատմուանը հանեցին Եւ ապա զինստորութեան գօտին  
առին . Եւ սաստիկ ծեծեցին : Եւ ապա փայտէ կախեցին Եւ  
տակը կրակ վառեցին վէրքերուն վրան աղ Եւ քացախ Թափե-  
ցին ու քերեցին : Ասաց Լիւսիաս «Ինչո՞ւ Աստուածդ չիրկեց  
զքեզ» . Պատասխանեց Եւստրատիոս . «Դու այժմ տես իմ Աս-  
տուածոյն զօրութիւնը», Ելաւ կանգնեցաւ Եղաւ ողջ կատարեալ :

Ասոր վրայ զարմացան անհաւատք կըսէին, « ՄԵՇ Է քրիստոնէից Աստուածը ». Խոկ Լիւսիաս ամօթի մնալով, տարակուաեցաւ չգիտէր թէ ի՞նչ ընէր : Առաջ առ զիւյալ Մէկն ալ ելաւ Եւստրատիոսի ընկերներէն Եւգինէոս անունով՝ գնաց դատաւորին առջեւը եւ ըսաւ թէ « ԿԱ ԱԼ քրիստոնեայ Եմ ինչպէս իմ տէրս Եւստրատիոս » : Առին զինքն ալ բանտ ծգեցին : Քանի մի օրէն Ետեւ հանեցին քանտէն, զեւստրատիոս Երկաթէ կօշիկ հագուցին . Եւ գամեցին զայն հոտքերուն վրան եւ տարին մինչեւ Նիկողոսին : Ճամբան շինական մարդ մը Մարդարիոս անունով տեսաւ Ս. Եւստրատիոսն որ կապանօք կըտանէին, ըսաւ կնկանը « Կոտեսնե՞ս մեր Յուսիկ տէրը, մարտիրոսութեան կերթայ Քրիստոսի անուան համար » ; Պատասխանեց կնիկը, « Ի՞նչ արգելք ունիս դուն այ որ հետք չես երթար որ սրբոց հետ ժառանգակից ըլլաս » . այս խօսքերով քաջալերեց զնա եւ հագուց կօշիկները : Առաւ Մարդարիոս իրեն Երկու որդիքն ու կինը տարաւ իւր ազգականին յանձնեց, եւ ինքը գնաց Եւստրատիոսին ողջոյն տուաւ, « Տէր իմ ես ալ ետեւէդ կուգամ, ըսաւ . կուզեմ Քրիստոսի անուան համար մարտիրոսանալ, բայց կաղազեմ ինծի իմաստութեան խօսք սորվեցուր . եթէ դատաւորն ինծի բան հարցընէ ի՞նչ ըսեմ, չըլլայ թէ խարբուիմ իմ տգիտութեամբս » . Պատասխանեց Ս. Եւստրատիոս . « Ինչ ալ որ հարցընէ քեզի՝ միայն այս պատասխանը տուր թէ Քրիստոնեայ Եմ եւ Քրիստոսի ծառայ » : Երբ գնացին դատաւորին առջեւը՝ Մարդարիոս ըսաւ թէ Քրիստոս Աստուած կիաւատամ եւ նորա ծառայ եմ » : Դափաւորը հրամայեց կապել Եւստրատիոսի հետ տանել . Եւ Երբ կատարման տեղը հասան, առաջ Օգսէնտիոս քահանային գլուխը կտրեցին . Եւ ապա դատաւորը հարցուց Մարդարիոսին « Դու ո՞վ ես » . Նա ուրիշ բան չէր պատասխաներ բայց միայն թէ « Քրիստոնեայ Եմ, եւ Քրիստոսի ծառայ » : Բարկացաւ դատաւորը հրամայեց սաստիկ չարչարել զնա, որ աղօթք ընելով ու գոհանալով աւանդեց իր հոգին առ Աստուած : Բերին յառաջ զեւգինէոս, լեզուն կտրեցին ու չարչարեցին . Աստուծոյ գոհութիւն տալով աւանդեց իւր հոգին խաղաղութեամբ : Աստուած յա մասն քիւ . զգացայց՝ արած Ազնուական Երիտասարդ մի Ավրեստէս անունով՝ այն տեղէն կանցնէր, մօտեցաւ Ս. նահատակներուն եւ վիզը ոսկի խաչ մը

Երեւցաւ. տեսան անօրէնները՝ դատաւորին մատնեցին, որ իւր առջեւը կանչեց, «Ի՞նչ է այդ Դալիլեացւոց նշանը՝ որ վիզդ կախեր ես» ըսաւ։ Ավրեստէս, պատասխանեց քաջութեամբ, «Տեառն Աստուծոյ իմոյ Յիսուսի Քրիստոսի նշանն է այս, որոյ հաւատացեալ եմ»։ Հրամայեց դատաւորը բանտ ձգել զնա Եւստրատիոսի հետ։

Քանի մի օրէն ետեւ Լիւսիաս դատաւորը դրկեց զանոնք կապանքներով իՍերաստիա առ Ագրիկողայոս դատաւոր։ Եւ նամակ գրեց Եւստրատիոսի եւ Ավրեստէսի համար որ եթէ չդառնան՝ չարաչար մահով մեռցնէ զանոնք։ Երբ նոքա կերթային, հարցուց Եւստրատիոս Ս. Ավրեստէսին Օգսէնտիոս քահանային համար թէ «Ե՞նչպէս եղաւ»։ Նա ալ պատմեց թէ Երբ կտանէին զնա կատարման տեղը, ինծի գաղտուկ ըսաւ թէ «Ըսէ՛ իմ տէրոջս՝ Եւստրատիոսին՝ շուտո՛վ ինծի համնի, որ մէկ տեղ մտնեմք Քրիստոսի առջեւ»։ Երբ լսեց Եւստրատիոս՝ արտասուք թափեց Եւ ըսաւ, «Նուտ ընեմք եղայր Ավրեստէս, որ մէկ տեղ երթամք Քրիստոսի առջեւ»։ Երբ Սերաստիա տարին Ագրիկողայոսի առջեւը, խօսեցաւ Եւստրատիոս իւր Աստուածատուր իմաստութեամբը՝ Քրիստոսի մարդեղութեան վրայ, Եւ յանդիմանեց կրապաշտներու մոլորութիւնը։ Բարկացաւ Ագրիկողայոս հրամայեց զեւստրատիոս մերկ պառկեցնել տաքցուցած երկաթէ մահճի վրայ։ Ավրեստէս կվախնար. Ս. Եւստրատիոս քաջալերեց «Մի՛ վախնար եղայր Ավրեստէս, ըսաւ, վասն զի Աստուած կվահէ»։ Այն ատեն Ավրեստէս Ս. Խաչի նշանն ըրաւ, տարածուեցաւ մերկ տաքցուցած երկաթէ մահճին վրան, Եւ իսկոյն հոգին աւանդեց առ Աստուած։ Խսկ զԱ. Եւստրատիոս բանտ ձգեցին, ուր իրեն կտակը գրեց, որ իւր մարմինը Եւ իրեն չորս ընկերներուն՝ Օգսէնտիոս քահանային, Եւգինէոսին, Մարդարիոսին Եւ Ավրեստէսին տանել Արօրկացւոց քաղաքը, որովհետեւ նոքա Եւս իրենց կատարման ժամանակը աղաչած էին Եւստրատիոսին՝ որ իմիասին Թաղուին։ Հրամայեց Ս. Եւստրատիոս ամենայն ստացուածքը երեք մաս քաֆին ընեն. մէկ մասը տան Արօրկացւոց Եկեղեցւոյն, ուր պիտի դնէին նոցա նշխարքը. մէկ մասն ալ աղքատաց տան, Եւ միւս մասը՝ իրեն քրոջը։ Յետոյ կանչեց Սերաստիա քաղաքին Եպիսկոպոսը գիշեր ժամանակ, որ այն կտակին տակը իրեն կղերիկոսներով

ստորագրեց : Ապա հաղորդուեցաւ Եւստրատիոս իպատուական մարմնոյ եւ յանարատ արենէ Որդւոյն Աստուծոյ . Եւ անդէն լոյս մեծ ծագեցաւ իմէջ բանտին :

Ագրիկողայոս առջեւը քերել տուաւ եւ խօսեցան մէկմէկու իետ շատ խօսքերով : Ասաց անօրէնը յականչս սրբոյն իծածուկ . « Թողովրդեան առջեւ դրսանց ըսէ թէ կզոհիեմ աստուածոց , այն բաւական է . ես քեզ կազատեմ , յետոյ ինչ կուզես ըրէ » : Խոկ Եւստրատիոս բարձր ձայնով աղաղակեց եւ ըսաւ « Աստուած թող դատէ քու խորամանկութիւնդ , ո՛վ Ագրիկողայոս որ զիս մարտիրոսական ճանապարհէս կուզես խափանել քու չար խորհրդովդ » : Այն ատենը Ագրիկողայոս վժիու տուաւ Եւստրատիոսի համար որ կրակով մեռնի . նա շատ ուրախացաւ , դարձաւ արեւելք ծեռքելք երկինքը վերուց աղօթք ըրաւ առ Աստուած եւ մտաւ բոցերուն մէջը եւ այնպէս աւանդեց իւր հոգին առ Աստուած :

Առաւ այն եպիսկոպոսը սրբոց մարմինները տարաւ Արօրկայ , Թաղեց պատուով տապանի մէջը յորոց շատ բժշկութիւններ եղան ամենայն ցաւոց իփառս Քրիստոսի Աստուծոյ :



### ԿԱՏԱՐՈՒՄՆ ԵՐԿՈՒՅՑ ԲԻՒՐՈՒՅՑ ՆԻԿՈՄԻԴԱՅԻՈՅ .



**Ա.** մբարիշտ կայսրն Մաքսիմիանոս նիկոմիդեայ քաղաքին մէջ մեծ նախանձով վառուած էր քրիստոնէից վրայ . շատ մտածելէն ետքը այս ճամբով ուզեց քրիստոնէից վնասել . կտեսնէր որ Քրիստոսի ծննդեան օրը քրիստոնեայք մեծ բազմութեամբ եկեղեցի կերթային . զնաց շատ զօրքով եկեղեցին պաշարեց , դռները փակեց , մէկ դուռ միայն բաց թողուց , առջեւն ալ կռոց պատկեր կանգնեցուց , եւ ներսը մարդ դրկեց հասկըցընել տուաւ որ ով որ կկամենա


ապրիլ, Թող դուրս ենէ կոոց երկրապագութիւն ընէ: Խսկ Եկեղեցւոյն Աւագ երէցը Գղերիկոս անունով՝ կքաջալերէր ժողովուրդը: Ամէնն ալ հազորդուեցան Քրիստոսի մարմինէն եւ արիւնէն. Խսկ անօրէն բռնաւորը երբ տեսաւ որ մէկը դուրս չելաւ բազմութեան մէջէն, իրամայեց կրակ վառել Եկեղեցւոյն չորս կողմը որ փայտաշէն էր բոցը վեր բարձրանալով վառեցաւ Եկեղեցին. քրիստոնէից բազմութիւնը ներսը երից մանկանց երգը կերգէին, մինչեւ շունչերնին կտրեցաւ եւ այնպէս աւանդեցին իրենց հոգին առ Աստուած եւ անդրանկաց դասը փոխուեցան: Քսան հազար անձինք էին այր եւ կին, ծերք եւ տղայք:

Այն ատենները բռնաւորին չորս փառաւոր իշխանները, Դորոթէոս, Մարգոնէոս, եւ Գորդէոնէոս եւ Պետրոս Քրիստոնեայ եղան. բռնաւորն առջեւը կանչել տուաւ. Նոքա իրենց յօժար կամքովը հանեցին վիզերնէն ոսկի մանեակը, գոտինին քակեցին եւ շքեղ պատմուածաններնին մերկացան. «Քրիստոնեայ եմք եւ Քրիստոսի ծառայ» ըսելով: Ծեծեցին զնա սաստկապէս եւ բանտ դրին:

Թագաւորը երբ իրապարակախօսելով ընդդէմ ճշմարտութեան Աստուծոյ՝ ափեղփեղ դուրս կուտար, առաջն ելաւ Զենոն անունով զօրական մը, յանդիմանեց զնա իրապարակին մէջ, եւ խոստովանեցաւ զթիսուս Քրիստոս ծէր եւ Աստուած ամենայնի: Թագաւորը իրամայեց քարով զարդել նորա բերանն եւ աղամները, եւ ապա կտրեցին Զենոնին գլուխը:

Բռնեցին եւ զթէոփիլոս սարկաւագը, որ Անթիմոս եպիսկոպոսէն Թուղթ բերած էր Քրիստոսի սուրբ վկաններուն, նորա լեզուն ալ կտրեցին եւ քարկոծեցին եւ նա այնպէս կատարեցաւ իՔրիստոս. Նոյնպէս կատարեցաւ եւ Թէովնաս սարկաւագը:

Խսկ չորս իշխաններն այսպէս սպաննեցին. զԴորոթէոս գըլխատեցին զՄարգոնէոս կրակով այրեցին. բայց Գորդէոնէոսին եւ Պետրոսին վիզերէն երկան քար կապեցին ծովը ծգեցին. եւ այնպէս բարի հաւատով կատարեցան նոքա իՔրիստոս:



ԳԼՈՒԽ ԵՅ.

## Ս. ՍԱՆԴՈՒԽԾ ԿՈՅԾ, ԵՒ ԹԱԴՀՈՍ ԱՌԱՔԵԱԼ.



Ուրբ Թադէոս Հայոց առաքեալը՝ Թովմաս առաքելոյն  
երկուորեակ եղբայրն էր Քրիստոսի եօթանասունեւերկու  
աշակերտաց առաջինն էր, եւ Ս. Ստեփանոսի ընկեր  
եօթը սարկաւագաց մէկն էր, որ այրեաց եւ որբոց վրայ  
տեսուչ դրուած էին:

Ս. Թադէոս իւր եղբօրք Թովմաս առաքելոյն հրամանաւը եկաւ  
եղեսիա կամ Ռւրիայ քաղաքը. եւ երբոր Աբգար Թագաւորին  
առցեւն ելաւ. Աբգար նորա վրան սքանչելի նշան տեսաւ, զար-  
իուրեցաւ, ընկաւ Թադէոսի առջեւ երկրպագութիւն ըրաւ.  
առաքեալը ծեռքը վրան դրաւ, բժշկեց զԹագաւորը: Նոյնպէս  
առողջացոյն նաեւ Աբգար մեծ իշխանին որդին, եւ եպիսկոպոս  
ծեռնադրեց. նաեւ Աբգէ Թագաւորական կերպասագործն իրեն  
աշակերտ առաւ եւ եպիսկոպոս ծեռնադրեց: Ցետոյ Թագաւոր  
իշխաններն եւ ամենայն քաղաքացիները մկրտեց: Եւ ինքը  
Թադէոս Ս. Աստուածածնայ անունով եկեղեցի շինեց, քահանա-  
ներ կարգեց, սպասաւորներ պատրաստեց, զգուշաւոր կանոններ  
գրեց, եւ յանձնեց որ սորվեցնէ ամէնուն Քրիստոսի հաւատը  
աւետարանական վարդապետութեամբ: Եւ գիտնալ հարկաւոր  
է որ Առաքելոց ծեռքով շինուած եկեղեցիներուն մէջ առաջինը  
այն է որ Թադէոս առաքեալը Ռւրիայ շինեց: Ս. Թադէոս երբ տե-  
սաւ ամենայն քաղաքը լուսաւորուած Քրիստոսի սուրբ հաւտ-  
տով, Աստուծոյ գոհութիւն տուաւ, ելաւ Հայաստանի ներսերը  
քարոզելու գնաց Աբգար Թագաւորին Թղթով Սանատրուկ մեծ  
իշխանին մօտ, որ Աբգարու քրոջ որդին էր եւ Թագաւորաբար  
կիշխէր այն կողմերուն վրայ: Ս. Թադէոս առաքեալը հետն  
ունէր աստուածամուխ Գեղարդը. որով մեծամեծ նշաններ կը-  
նէր եւ ամենայն հիւանդութիւն կփարատէր. անոր համար շատ  
մարդիկ Քրիստոսի հաւատացեալ եղան:

Թագաւորին աղջիկը Սանդուխ որ հազիւ տամնըչորս տարեկան էր, գեղեցիկ տեսիլքով եւ վայելուչ հասակաւ, գիշերով եկաւ առաքելոյն քովը, նստաւ նորա ոտքին տակը, ականչ կդնէր Ս. Աւետարանին որ նա կբարողէր . եւ շատ օրեր չբաժնուեցաւ իրմէն Քրիստոսի սիրով: Ս. Առաքեալը մկրտեց զնա, մկրտութեան ժամանակը լոյս ծագեցաւ երկինքէն Ս. Կուսին վրայ. եւ այն լուսին հետ ձայն եկաւ որ կըսէր, «Զուարձացիր եւ ուրախ եղիր հարսն բարի երկնաւոր փեսային». շատ մարդիկ տեսան լոյսն եւ ձայնը լսեցին ու Քրիստոսի հաւատացին ու նահաւակուեցան իթագաւորէն: Նոցա մարմնոյն վրայ ալ մեծ լոյս ծագեցաւ, եւ անհաւատներու վրայ մեծ վախ ընկաւ, դահիճները կուրացան չէին կրնար ծեռք ծգել զ. Թադէոս. Այն ատեն երեւցաւ Քրիստոս Ս. Առաքելոյն եւ ըսաւ, «Քաջացիր ո՞վ Թադէոս, ես քեզի հետ եմ»: Խոկ Սանատորուկ չար Թագաւորը խորհուրդ կընէր իւր աղջկանը համար, չէր գիտեր թէ ի՞նչ ըներ, հայրական գումը չէր Թողուր որ սպաննէ. բայց եւ իրեն կամքին ալ Թողցընել չէր ուզեր. եւ այնպէս խռովեալ էր որ կուլար:

Զօրականներ դրկեց Թագաւորը, որ կապեցին զԱռաքեալն եւ տարին Թագաւորին առջեւը, նորա հետ մէկտեղ Սանդուխտըն եւ ամէն հաւատացեալները: Ասաց Թագաւորը Սանդուխտին «Եկ իմ աղջիկս, Եկ իմ սիրականս Սանդուխտս»: Բայց նա չգնաց հօրը քովը. Ասաց Թագաւորը, «Ուրացա՞ր զիս որդեակ. զիս ատեցիր, այդ մոլորեցուցիչը սիրեցիր: Երդում ըրած եմ իմ ամենայն չաստուածներովս, եթէ չդառնաս՝ չարաչար մահուամբ կմեռցնեմ զքեզ եւ զԹադէոսն»: Պատասխանեց Սանդուխտը. «Թադէոսին համար դու մոլորեցուցիչ կըսես, բայց նա է որ զիս մոլորութենէն նշմարտութեան կողմը դարձուց»: Բարկացաւ Թագաւորը ծեծել տուաւ սաստիկ. Ս. Թադէոս արտասունքով աղօթք կընէր առ Աստուած եւ Ս. Կուսին համար համբերութիւն կիսնդրէր որ զօրանայ նա պատերազմական հանդիսի մէջ: Ս. Թադէոսի աղօթքն ետքը մեծ շարժ եւ մեծ գոռում եղաւ, մինչ զի որոնք որ զ. Կոյսն կծեծէին՝ գետինն ընկան սատկեցան: Սամուէլ անունով իշխան մը ամենայն ընտանեօք Քրիստոսի հաւատացեալ եղաւ: Բարկացաւ Թագաւորը անոր ոտքերուն տակը գամեր խոթել տուաւ եւ նա

այնպէս կատարեցաւ իՔրիստոս : Այն օրը ութը հոգիք կատարեցան իՔրիստոս բարի խոստովանութեամբ : Անոնց ամէնուն վրան ալ պայծառ լոյս ծագեցաւ եւ բոլոր զօրականները վախցան : Ս. Սանդուխտ եկաւ գիշերը իւր նաժիշտներով պատուական իանդերձներով պատեց անոնց մարմինները մէկ փոքր ծորի (*skrkh*) մէջ դրաւ :

Մեծազգի տիկին մը Զարմանդուխտ անունով իաւատաց Քրիստոսի Աստուածութիւնը Ս. Սանդխտոյ քարոզրւթեամբ . եւ մկրտեցաւ ինքը եւ իրեն հետ երկու հարիւր հոգի : Լսեց Թագաւորը կատղեցաւ Սանդխտոյ վրայ, «զամմէն մարդ նա կը մոլորցընէ, ըսաւ, սպաննել պէտք է». Տարին կատարման տեղը, երբոր դահիճը կամեցաւ զՍանդուխտ սպաննել . դահճապետին զարկաւ եւ մեռուց : Անհաւատքն աւելի կատղեցան, Ս. կուսին վրան վազեցին, բայց չկարողացան վնաս մը հասցընել . այլ իրենք մէկ մէկու զարնելով սատկեցան . իսկ Սանդուխտ նոցա մէջը կեցած, աղօթք կընէր եւ կըսէր, «Ճէր Յիսուս, ընդունէ զիս եւ դասէ քու սիրելիներուդ հետ»: Զօրականներուն մէկը առաւ սուրը զարկաւ Սանդուխտի սրտին, եւ այնպէս աւանդեց նա իւր հոգին առ Աստուած . անուշ հոտ ելաւ եւ երկինքէն մեծ լոյս ծագեցաւ Ս. Սանդուխտին վրայ կրակէ սիւնի պէս, երեք օր եւ երեք գիշեր կեցաւ լոյսը վրան . այն օրը երկու հազար հոգի այր եւ կին Քրիստոսի հաւատացեալ եղան, եւ չգնացին այն տեղէն մինչեւ եկաւ Ս. Թադէոս առաքեալ մկրտեց զանոնք այն գիշերը . եւ առաւ Ս. կուսին մարմինը Թաղեց այն տեղը ուր որ սպաննեցին զնա . եւ դարձեալ գնաց իւր աշակերտներուն քով միսիթարեց : Այն ատենը եկան երկու իշխանք բազմութեամբ բռնեցին զԹադէոս Թագաւորին առջեւը տարին : Նայեցաւ Թագաւորը Թադէոսին վրան եւ տեսաւ զնա պայծառատիպ, չկրցաւ հետը խստութեամբ խօսել, այլ կակլաբար ըսաւ, «Ինչո՞ւ հանեցիր ինձմէն իմ սիրուն աղջիկս»: Պատասխանեց Թադէոս, «Քեզմէն հանեցի՝ Աստուծոյ լնձայ տուի». Բարկացաւ Թագաւորը, գազաններու առջեւ ծգեց զԹադէոս . եկան երկու առիւծ սրբոյն ոտքերը կլիզէին : Ցետոյ կրակ վառեցին եւ կապած մէջը ծգեցին զԹադէոս . նա աղօթք կընէր եւ կըսէր «Ճէր Յիսուս հասիր ինծի օգնութիւն»: Մէկէն անձրեւախառն քամի ելաւ, եւ բոցը անօրէններուն

մէջը ծգեց, շատ անհաւատներ սատկեցուց. Խագաւորն ալ իրեն պալատը փախաւ եւ մեծ տարակուսութեան մէջ մնաց: Խոկ Ս. առաքեալը ամբողջ ելաւ կրակին մէջէն: Այն օրը Երեք հարիւր քառասունեւչորս հոգիք հաւատացին իՔրիստոս աղաղակելով «Մե՛ծ է քրիստոնէից Աստուածը եւ անյալթելի է նորա զօրութիւնը». Ս. առաքեալը մկրտեց զանոնք եւ նոցա վրայ ձեռնադրեց զջաքարիա իւր աշակերտը, օրինեց զանոնք եւ աղօթեց վրանին:


Հասան դահիճները շատ բազմութեամբ Խագաւորին հրամանովը հանեցին բարձր ապառաժի մը վրայ: Դահիճը Ս. Խադէոսին կուզէր զարնել՝ իրեն եղբօրը Զէմենդոսին զարկաւ սպաննեց. այն մարդը իշխան էր ամենայն Ցանապարհի վրայ եւ Խագաւորի դրան հաւատարիմն էր: Առաքեալը խիստ տրտմեցաւ Զէմենդոսի մահուան համար, զամոզի բարի մարդ էր եւ հաւատացելոց վրայ խնամք ունէր. անոր համար աղօթք ըրաւ Ս. Խադէոս առ Աստուած կենդանութիւն տուաւ մեռելին, որ ելաւ ընկաւ առաքելոյն ոտքը եւ ըսաւ, «Կհաւատամ յնստուածն զոր դու կքարոզես. զամն զի նա է միայն Աստուած»: Եւ այն հրաշը տեսնող հինգ հարիւր եւ քսան հոգի Քրիստոսի հաւատացեալ եղան:

Ետքը Ս. Խադէոս առաքեալը օրինեց զամէնն ալ, համբուրեց եւ յանձնեց Հոգւոյն Աստուածոյ, «Երթայք խաղաղութեամբ եւ Տէր եղիցի ընդ ձեզ» ըսաւ: Ցեաոյ դահիճներուն դարձաւ եւ ըսաւ «Կատարեցէ՛ք այժմ ձեր Խագաւորին հրամանը»: Այն ատեն դահիճը կտրեց սրով Ս. առաքելոյն գլուխը. իսկոյն անուշ հոտ ելաւ եւ պայծառ լոյս ծագեցաւ Երկինքէն սրբոյն վրան: Մեծ շարժ եղաւ եւ ապառաժ քարը պատռուելով Ս. առաքելոյն մարմինը ընդունեց եւ դարձեալ փակուեցաւ: Անհաւատները այն լուսէն փախստական եղան. եկան հաւատացեալք տեսան որ քարը ամփոփած էր Ս. առաքելոյն մարմինը: Եւ այն օրը Երեք հազար եւ չորս հարիւր քառասուն հոգի հաւատացին իՔրիստոս. Նոցա վերակացուներն էին Զաքարիայն եւ Զէմենդոսը:



Գ և ս ի ն ա զ .

Ս. Ս Տ Ե Փ Ա Ն Ո Ս Ն Ա Խ Ա Վ Կ Ա Յ Յ Յ .



Սա Քրիստոսի եօթանասունեւերկու աշակերտներուն մէկն էր։ Հոգւոյն սրբոյ իջմանէն ետքը առաքեալք կարգեցին զսա ընդ այլ վեց սարկաւագաց՝ վերակացու որբոց եւ այրեաց։ Ս. Ստեփանոս լի էր հոգւով սրբով, համարձակ Քրիստոսի Աստուածութիւնը կքարոզէր, եւ կյանդիմանէր իրէից եւ հեթանոսաց մոլորութիւնը. մեծամեծ նշաններ եւ արուեստներ կընէր։

Խոկ տիր սսպան Հրեայք նախանձով լցուեցան, բռնեցին զՄտեփանոս, ատեան տարին քահանայավետին առջեւը. սուտ վկաներ գտան բերին որ կըսէին թէ «Սա Մովսէսի եւ Աստուծոյ դէմ հայիոյութեան խօսքեր կիսօսի»։ Ս. Ստեփանոսի երեսը իրեշտակի պէս փայլերու սկսաւ աստուածիմաստ խօսքերով պատմել կարգաւ Աքրահամէն եւ մարգարեից ամենայն խօսքերը Քրիստոսի համար։ Երբոր լսեցին զայրացան. սուրբը վեր նայեցաւ, երկինքը բացուած սեսաւ եւ զթիսուս զի կայր ընդ աջմէ Զօր Աստուծոյ։ Աղուլակեց եւ ըսաւ Հրէից «Ահա ձեր խաչ Ցիսուսը ընդ աջմէ Աստուծոյ նստած է»։ Այս որ լսեցին՝ ականջնին փակեցին վազեցին նորա վրան, քաղաքէն հանեցին, քարկոծ կընէին զԱ. Ստեփանոս, բայց նա կաղաղակէր «Տէր Ցիսուս ընդունէ իմ հոգիս»։ Ճունը դրաւ եւ գոչեց. «Տէր, այս բանս նոցա մեղքի տեղ մի դներ»։ այս ըսաւ եւ աւանդեց հոգին առ Աստուած։ Եւ Սոլոս՝ որ եւ Պողոս անուանեցաւ եւ առաքեալ կոչեցաւ՝ կամակից էր սպանման Ս. Ստեփանոսի։ Խոկ Ս. Ստեփանոսի մարմինը հաւատացեալք վերուցին, եւ մեծ սուզ ընելով վրան՝ թաղեցին։

Նատ ժամանակ անցնելէն ետքը Արկադէոս եւ Ոնորիոս Թագաւորներուն ատենը, որ որդիք էին մեծին թէոդոսի, յայտնեցան նշխարք Ս. Ստեփանոսի, եւ ցըուեցան ընդ ամենայն երկիր իփառս Աստուծոյ։



ԳԼՈՒԽ Եկ.

Ա. Բ Ա Ր Ս Ե Ղ Հ Ա Յ Ր Ա Պ Ե Տ .



Մեծ վարդապետն եկեղեցւոյ Ս. Քարսեղ՝ ծնաւ իկապպագովկիա, յամի Տեառն 329: Հայրը բարեպաշտ մարդ էր, տասը որդի ունեցաւ, որոց ամէնն ալ սրբակրօն անձինք եղան, բայց աւելի երեւելիներն եղան Ս. Քարսեղ եւ Ս. Գրիգոր Նիւսացին: Մանկութեան ժամանակէն սկսաւ ուսում առնուլ. գնաց Աթէնք եւ Ս. Գրիգոր Աստուածաբանին իետ դասընկեր եղաւ եւ սիրով կապուեցաւ: Ուսումն աւարտելն ետե՛ հայրենիքը դարձաւ, եւ սկսաւ դատաստանական գործերու մտնել. բայց յետոյ աշխարհային աղմուկներէն ծանձրանալով՝ անապատ քաշուեցաւ եւ շատ աշակերտներ ունեցաւ:

Քարսդի սրբութեան անունն ելլալով՝ զնտրուեցաւ Կեսարու եպիսկոպոս: Վաղէս արիոսեան կայսրն ուզեց զինքն աքսորել, բայց երբ գրիչն ձեռք առաւ որ հրաման գրէ՛ երեք անգամ գրիչը ձեռքին մէջ կոտրեէաւ. ուստի եւ սարսափելով՝ ազատ թողուց զուրբ հայրապետը:

Սուրբն Քարսեղ շատ երեւելի եղաւ նաեւ իրեն իմաստալից գրուածներովը, որով քրիստոնեայք պարծանօք սկսան սուրբ հայրապետին ճառերը հեթանոսաց դիմացն իանել եւ յամօթանել զնոսա:

Ցիսուն տարուան էր երբ փոխեցաւ առ Աստուած, յամին 379, եւ եղաւ եկեղեցւոյ մեծ Հայրերէն մէկը:



Գ Լ. ՈՒԽ ՇԲ.

## Ս. Ս Ե Պ. Բ Ե Ս Տ Ր Ո Վ.

Տառօ-

Սուրբն Սեղբեստրոս՝ մանկութենէն եկեղեցական կոչման մէջ մտաւ: Անտիոքայ հայրապետն Տիմոթէոս սորա տունը իշխանած էր՝ երբ եկան հեթանոսք բռնեցին ու նահատակեցին: Բայց որովհետեւ Ս. Տիմոթէոսի մարմինը առաւ Սեղբեստրոս ու պատուով ամփոփեց, ուստի Տարկուինոս դատաւորը զինքը բռնել ու բանտ դնել տուաւ, բայց սուրբը գուշակեց դատաւորին, ըսաւ «Յանկարծակի պիտի մեռնիս վաղը»: Այնպէս ալեղաւ. Տարկուինոս մեռաւ, ուստի եւ սուրբը ազատեցաւ իբանտէն. քահանայ ծեռնադրեցաւ, եւ յետոյ Մեղքիադէս եպիսկոպոսին տեղ Հռոմայ եպիսկոպոս ընտրուեցաւ:

Ս. Սեղբեստրոսի օրովք դարձաւ Կոստանդիանոս կայսրը եւ եղաւ քրիստոնեայ բոլոր իշխաններովը, եւ եղաւ ազատութիւն քրիստոնէութեան բոլոր աշխարիի մէջ:

Սուրբն Սեղբեստրոս մեծ ուրախութեամբ եւ մխիթարութեամբ անցուց ծերութեան օրերը, եւ փոխեցաւ առ Աստուած յամի Տեառն 335:



Գ. Ա. Ռ. Խ. Ն. Թ.

## Ս. ՊԵՏՐՈՍ ՀԱՅՐԱՎԵՑ ԵՒ ԱԲԻՍՈՂԱՄ ՍՈՐԿԱԼԱԳԻ.



Ուրբ Պետրոս հայրապետը Աղեքսանդրացի էր, ուղղափառ հաւատով ծաղկեալ եւ բարի գործով պտղաբերեալ:

Ամբարիշան Գիոկղետիանոս եւ անոր փեսայն Մաքսիմիանոսը հանեցըն հալածանք Քրիստոնէից վրայ. զոմանը կոպաննէին, զայլս կչարչարէին կտանջէին եւ գազաններու առջեւ կծգէին. զոմանս ջրի մէջ կխղդէին եւ ուրիշներն ալ կրակով կայթէին:

Այն ժամանակները Ս. Պետրոս հայրապետը իւր պայծառ քարոզութեամբ արեգակի պէս կփայլէր Աղեքսանդրիայի մէջ, կքարոզէր Քրիստոսի հաւատացեաններուն որ հաստատ մնան Ձշմարիտ հաւատոյ մէջ, եւ մեռանել Քրիստոսի անուան համար: Լսեցին չար եւ անօրէն Խագաւորները, հալածեցին զնաիրեն առաքելական աթոռէն եւ աքսորեցին Ասորւոց Միջագետը: Ինը տարիէն դարձեալ եկաւ Աղեքսանդրիա եւ սկսաւ համարձակապէս քարոզել զՔրիստոս: Բարկացաւ Գիոկղետիանոս եւ դրկեց Եօթը զօրական սպաննել զհայրապետն: Երբ նոքա Աղեքսանդրիա եկան, ժողովրդոց մէջ մեծ աղմուկ եւ խռովութիւն եղաւ. կըսէին թէ «Լաւ է որ մեք ամենքս մեռնիմք, եւ ապա մեր սուրբ հայրապետը»: Վախցան զօրականներն զսուրբն սպաննելն, ուստի եւ բռնեցին բանտ դրին:

Բայց սուրբ հայրապետը վախնալով՝ «Մի գուցէ, ասաց, մարտիրոսութիւնս խափանուի», զօրագլուխներուն դրկեց գաղտուկ իրեն Աքիսողոմ սարկաւագն՝ որ ծերունի ոմն էր եւ զգաստ, եւ իրեն հետ տասնեւինք տարի անօրէններու հալածանքն էր քաշեր: Զօրագլուխներն՝ գիշերով հարաւային կողմէն բանտին պատը ծակեցին, հանեցին սուրբը բանտէն գաղտուկ ժողովուրդներէն որ կեցեր էին բանտին դուռը հայրապետին համար, բայց քուն կըլլային, եւ քամիին սաստկութենէն պատին ծակուիլ չիմացան: Երբ սուրբը ելաւ բանտէն՝ տարին կատար-

ման տեղը : Այն ատենը խնդրեց նա զօրականներէն եւ գնաց Ս. Մարկոս աւետարանչին տապահնը, երկար աղօթք ըրաւ, ողջունեց ուրիշ տասնեւինգ սուրբ հայրապետաց տապահները . յետոյ եկաւ եւ ըստ զօրականներուն , «Այս լուսացաւ, կատարեցէք ծեր Թագաւորին հրամանը », ինքն ալ աղօթք կընէր առ Աստուած տարածեալ ծեռօք . իսկ զօրականները չէին համարձակեր սպահնել զսուրբը , այլ գրին իրենց մէջէն ամէն մէկը իինգ իինգ տասնոց որ ո՞վ որ Ս. Պետրոսին գլուխը կտրէ՝ այն գումարը առնու : Զօրականներէն մէկը առաւ քան տասնոցը եւ կարեց սրւը հայրապետին գլուխը : Ժողովուրդներն իմանալով եղածը՝ եկան մեծ կոծ վերուցին նորա վրան . մարմինը շուտով նաւին մէշ գրին առին իրեն եկեղեցին տարին եւ աթոռը նըստեցուցին . վասն զի ինը տարի որ հայրապետութիւն ըրաւ՝ երբէք նա իրեն աթոռը չնստաւ, որովհետև աթոռին վրան լրյա փայլած կտեսնէր եւ չը կընար նստել այն տեղը . երբ կկամենար վարդապետութիւն ընել ժողովրդոց՝ կենէր աստիճաններուն մէջը աթոռին պատուանդանին վրան կնստէր : «Վասն զի, կըսէր, իմ Տէրս կտեսնեմ աթոռին վրան, անոր համար չեմ կըսնար վրան նստիլ, այլ կսարսիմ եւ կզարիուրիմ» : Անոր համար ժողովուրդք սրբոյն մարմինը տարին գրին կարօտով իրեն արժանաւոր աթոռին մէջը . եւ ապա առին տարին եւ գրին մեծ պատուով իրեն համար պատրաստած տապահին մէջ :

Ս. Պետրոս հայրապետը ինը տարի աթոռը կեցաւ, Թողովնք  
հալածանքները, եւ ինը օր բանտը մնաց. եւ ապա գիւատուե-  
ցաւ իփառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ: Անոնք ուզուա-  
մք միւր բայց լուսնայր ոչ շաբաթաբան ոչ չոյ անուն առջևի  
մու ուս ուս զ Ա ուժուածու աշխատայր անոնք զայտ անժամարդ  
անուն ոնչ ու մերօն զայտոյ ոնչ զայտ զայ ին, և մար  
զայտաց վետառ մանառան: անձնագրանուս զան որի  
ու մ անհարու ուս քայու և անց այսօտե զանինքիւ ըլուա:  
Ա ուժուած բայց անուն զա զայտառք ույրա-  
գումարեց առա զայու ու զա զայտառք մասուցիւ ու քայու  
ուսաւ մասուն զայու և զայու զայտ զայտու զայտու: զայ-  
տու մասի մասի ույր ու առաջ նաւուց (պատոյ) զայտ  
ուսաւ ու զայտու ու զայտու մասուն ու առաջուուի առա-  
յու իւսազան զայտառուս մաս մէմ: մէմ զայտ եւ զայտու:



**Ա Խ Ի Ր Բ Ա Ն Տ Ա Ն Ա Ն Ա Պ Ա Տ Ա Կ Ա Ն.**

## ԱՆԻՔԻ ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ.

కృష్ణ

Ուրբն Անտոն անապատական՝ ազգաւ ՆԳԻՊՄԱԳԻ էր,  
խիստ մեծատուն եւ քրիստոնեայ ծնողաց զաւակ. Երբ-  
որ ծնողքը մեռան, մնաց Անտոն եւ մէկ քոյքը. ինքն  
այն ատեն տասնեւութ տարեկան էր եւ ստէպ ստէպ ե-  
կեղեցին կերթար: Յը մը լսեց Աւետարաբանին խօսքը  
որ կըսէր «Եթէ կամիս կատարեալ լինել» Երթ վաճառեա զոր  
ինչ ունիս եւ տուր աղքատաց»: Ելաւ Եկեղեցիէն գնաց իրեն  
տունը. այն օրը իրեն ամենայն կայքը ծախսեց եւ աղքատաց  
տուաւ: Եկեղեցիին մօտ մէկ ծերունի կրօնաւոր մը կար, Ան-  
տոն իւրմէն սովորեցաւ զվարս բարեաց, եւ առանձին կթգնէր.  
չար դեւերը շատ կնեղէին զնա. կեանքի փափկութիւնը լաւ  
կցցնէին եւ ցանկութեան եռք կծգէին մտքին մէջը: Բայց չկա-  
րողացան խախտել զերանելին: Կերակուրն էր աղ եւ հաց. այն  
ալ արեւը Երբոր մայր մտնէր: Երբեմն երեք եւ չորս օրը մէյմը  
կհաշէր. եւ գետնին վրայ կպառկէր:

Գնաց օր մը մտաւ դատարկ (պօշ) գերեզմանի մէջ, շատ ա-  
ղօթք ըրաւ. ժողովեցան դեւերը, այնքան զարկին մինչեւ կի-  
սամահ ըրին. ծանօթ մարդիկ եկան վերուցին գեղ տարին, ուր  
կեցաւ մինչեւ քիչ մը առողջացաւ. եւ դարձեալ գնաց այն գե-  
րեզմանին մէջը մտաւ կաղաղակէր մեծապէս թէ «Ես այս տե-  
ղըն եմ, ով չար դեւեր, չեմ վախնար ծեզմէն եւ չեմ զարիու-  
թիր ծեր սպառնալիքներէն»: Սատանան սաստիկ շարժեցուց  
գերեզմանը Անտոնին վրան. եւ ցցուց շատ սոլունքներ եւ ա-  
հագին գաղաններ որ վրան կուգային. իսկ երանելին՝ Ս. Խաչի  
նշանով եւ Քրիստոսի անունով անյայտ կընէր չար երեւմունք-  
ները: Գիշերը երբոր աղօթք կընէր Ս. Անտոնը՝ տունին առաս-  
տաղը (բաւանը) բացուած տեսաւ, եւ լոյս իրեն վրան ծագե-  
ցաւ, փարատեցաւ իւր ամենայն վէրքն ու ցաւերը որ դեւերը  
զարնելով ըրեր էին: Այն ատեն արտասուալից բարբառով գո-

չեց Անտոն «Ռուր տեղ էիր մինչեւ ցայժմ՝ Տէր, ինչո՞ւ առաջ չերեցար ինծի» : «Եյս տեղն էի, պատասխանեց Տէրը, ո՞վ Անտոն, կկամենայի քու քաջութիւնդ տեսնել: Այժմ որովհետեւ յաղթեցիր եւ չյաղթուեցար, այսուհետեւ քեզի օգնական կըլլամ միշտ եւ քեզ անուանի կընեմ ամենայն երկրի մէջ»: Անտոն այն ատեն երեսունեւինգ տարու էր . եւ ապա ելաւ գնաց անապատ :

Օր մը երբ անապատին մէջը կրալէր Մ. Անտոն, սատանայն ոսկի գաւաթ մը ցցուց գետնին վրան ընկած: Մ. Անտոն թողուց զայն եւ զանց ըրաւ. քիչ մ'ալ առաջ գնաց գանձ (իսազնայ) թափած տեսաւ գետինը. այն ալ իբրեւ ոչինչ համարելով զանց ըրաւ. եւ գնաց գտաւ քարայր մը՝ մտաւ մէջը, շատ ժամանակ մնաց արգիլուած: եւ որոնք որ կերթային տեսնելու՝ սուրբը նոցա Աստուծոյ պատուիրանները կսովորեցնէր եւ կխրատէր զլախնալ դիւական հնարքներէն: Նատ մարդիկ նորա վարդապետութեամբը ելան աշխարհէս անապատ գնացին Աստուծոյ ծառայեցին, եւ շինեցին շատ վանորայք անապատին մէջ, ամենայն մարդ ճանչնալով զՍ. Անտոն որպէս հայր եւ առաջնորդ:

Եյն օրերը հալածումն եղաւ քրիստոնէից անօրէն անհիաւատներէն, եւ կապած քրիստոնեաներ Աղեքսանդրիա կտանէին: Գնաց Մ. Անտոն տեսնելու զանոնք. մտաւ բանտը, նոցա սպասաւորութիւն կընէր եւ սիրտ կուտար հաստատուն մնալ Քրիստոսի հաւատոյ մէջ եւ ուրախութեամբ մարտիրոսանալ որ յաւիտենական փառքն առնուն արքայութեան մէջ: Ինքն եւս կըցանկար մարտիրոսանալ. բայց Աստուծոյ կամքը ուրիշ էր. առջեւը կբերէին շատ հիւանդներ եւ ախտածէտներ եւ դիւարներ. նա ալ ծեռքը ամենուն վրան կդնէր, եւ Քրիստոսի անունով կրժշկէր: Նատ մարդիկ կուգային ծանծըռութիւն կուտային, մտածեց Թեքայիդ լեռն երթալ. այն ատենը ծայն եկաւ նորա երկինքէն եւ ըստ «Եթէ Թեքայիդ երթառ աւելի կծանծըռընեն զքեզ». անոր համար մտաւ ներքսագոյն անապատը: Քիչ մը ժամանակէն ետքը այն տեղին ալ ելաւ երեք օր եւ երեք գիշեր քալեց, մէկ լեռ մը հասաւ եւ ջուր ու արմաւենի գտաւ. այն տեղը բնակեցաւ Անտոն եւ ցորեն ցանեց հաց շինեց իրեն երթողներուն համար: Աստուծ իրեն կցուցընէր ըլլալու բաները. նա տեսաւ Մ. Ամոն ճգնաւորին հոգին որ երկինք կելնէր:

Օք մը երբ իններորդ ժամուն աղօթք կընէք Անտոն յափշտակեցաւ միտքը, որպէս թէ մէկ մը զինքը վեր պիտի տանէր, եւ կտեսնէր խաւարային սեւադէմ մարդիկ որ թոյլ չէին տար Անտոնին վեր ելնել. եւ լրւաւոր մարդը որ զենտոն վեր կըհանէր՝ կընդդիմանար նոցա եւ կկռուէր խաւարային սեւադէմ ներու հետ. նոքա ալ կըսէին. «Ցցուր մեզի դորա տղայութեան գործերը». եւ այն լրւաւոր մարդը կըսէր, «Աստուած Թողուց նորա տղայութեան մեղքերը, իրեն ճգնութեան մէջ մեղք ըրած չէ»: Այն ատենը սեւադէմները ամէնն ալ ամօթի մնալով գետին լնկան, եւ Անտոն համարձակ ելաւ երկինքը: Եւ ապա դարձաւ իրեն միտքը վրան, տեսաւ որ նոյն Անտոնն էր, իրեն տեղը կեցած էր: Անոր համար Անտոն շատ օր քաղցած կեցաւ եւ կըսէր, «Աղօթք ընեմք եղբարք որ արգելք չունենամք ոդայնոց իշխանութիւններէն, կարողանամք համարձակ երկինք ելնելու»:

Քանի մի օրէն ետքը դարձեալ տեսաւ Անտոն մէկ սեւադէմ մարդ մը երկայն եւ չարատեսակ ահաւոր եւ զարհութելի, մինչ զի գլուխը վերի օդը կիասնէր. եւ կտեսնէր շատ մարդիկ թըռչելով երկինքը կվերնային. նա ալ ծեռքը կերկնցնէր վար կծգէր եւ կուրախանար նոցա ընկնելուն վրան. եւ ուրիշներն ալ կըթոչէին անարգել կենէին վեր. նա ալ կնեղանար նոցա վրան ստամները կրնաւելով. մէկ լրւաւոր մարդ մ'ալ եկաւ կեցաւ Անտոնին մօտ, եւ ըսաւ, «Կիմանա՞ս ինչ որ կտեսնես, ով Անտոն»: Բացուեցաւ Անտոնի միտքը եւ գիտցաւ որ անոնք մարդկանց հոգիներն էին, եւ երկայն սեւադէմ մարդը սատանայ որ մեղաւորներուն հոգիները անդունդը կգահավիժէր. իսկ արդարոցը վեր կթուցէին եւ անխափան երկինք կմտնէին:

Այն օրերը Արիանոսները ոտքի ելան մեծ համարձակութիւնով կուզէին թշնամութիւններ բանեցնել ուղղափառաց դէմ: Եկան ուղղադաւան եպիսկոպոսները աղաջեցին Ս. Անտոնին որ օգնութիւն ընէ իրենց: Եջաւ լիոնէն Ս. Անտոն Աղեքսանդրիա գնաց եւ նզովեց հերձուածող Արիոսն. կսովեցնէր ամենուն ուղղափառ հաւատոյ սահմանը եւ կիրատէր հեռանալ իշար վարդապետութենէն Արիոսի:

Իմաստունք ոմանք գնացին Անտոնին մօտ եւ ըսին, «Ի՞նչ պէս կարող ես անապատին մէջը առանց գրքի կենալու»: Պա-

տասխանեց, «Ասացէք ինձ թէ ո՞րը լաւ է յօգուտ մարդկան, գի՞ք քը Դէ միտք : — Պատասխանեցին, «Միտքը»: Եւ Անտօն լսաւ «Այս ողջամտաց պէտք չեն գի՞ք, վասնի միտս ունիմք»:

Օր մը տեսաւ Անտոն որ ջորիները եկեղեցի կմտնէին եւ սուրբ օնդանը կկործանէին, ելաւ լացաւ գառնապէս Ս. Անտոն հայրը ըսելըվ, « Գարծեալ Արքանոսք պիտի զօքանան, ուղղափառաց վրայ հալածեն եւ եկեղեցիները բռնեն : Այսպէս ալ եղաւ, յետ մահուան Անտոնի եւ Կոստանդիանոսի՝ զօքացան Արքանոսք եւ բռնացան եկեղեցեաց վրան : Ես ու առանձ գոյն մայուս ուրբ

Նւ Ս. հայրն Անտոն իսաւ ալեւոր ծերութեան եւ եղաւ հարիւրեւիինգ տարեկան. ժողովեց ամենայն միաբաններն եւ իսաւ «Իմ մահուս ժամանակը իսաւ». հանեց մազեղէնը եւ հրամայեց տանել յԱղեքսանդրիա Աթանաս հայրապետին որ տուածէր իրեն, եւ միւս մազեղէնն եւ արմաւենի զգեստը որ Թեքայեցի Պօղոս անապատականէն առած էր իւր աշակերտներուն տուաւ, եւ ինքը համբուրեց զամէնքն եւ աւանդեց հոգին առ Աստուած, եւ ստացաւ անմահական կեանք՝ արքայութեան մէջ. եւ ինչպէս որ հրամայեց՝ այնպէս Թաղեցին զնա անյայտ իմարդկանէ:

**Ա**յս Յօհաննէս Եւլպրոպիոս անունով մեծատուն իշխանի մը  
որդի էր, ծնաւ իԿոստանդնուպօլիս. տղայութեան ժա-  
մանակին սովորեցաւ գիր եւ խնդրեց ծնողքէն իրեն հա-  
մար մէկ Աւետարան. Նոքա կատարեցին որբւոյն խնդիրը  
եւ գրել առւին փոքրիկ Աւետարան մը. եւ կողը զար-  
դարեցին ուկւով եւ մարգարտով: Յօհաննէս միշտ ձեռքը կը-  
պահէր եւ կկարգար զայն:

Օր մը տեսաւ աբեղայ մը , հարցուց Յօհաննէս տեղեկացաւ վանքի կարգերն ու կանոնները . Եւ խնդրեց իւր ծնողքէն ստակ

իբրեւ թէ ընկերներուն ծաշ ընէ . եւ առաւ գնաց աբեղային մօտ , նաւին վարձ տուին եւ ծովին այն կողմը անցան վանք գնացին . վանահայրը տեսաւ Յօհաննէս պատանիին բարի միտքը հագուց մազեղէն եւ կրօնաւորի լաթ : Այնքան յառաջացաւ նա՝ մինչ զի Ֆանաւորները կզարմանային եւ կըսէին , «Միթէ անմարմին հրեշտակ է սա . վանք մտած ժամանակը նա տասն եւ իինգ տարուան էր . եւ կեցաւ այն տեղը վեց տարի :

իսկ բարիատեաց սատանայն նախանձեցաւ Յօհաննեսին եւ ծգեց սրտին մէջը ծնողաց կարօտն եւ ընտանեաց սէրը , որով խիստ մաշուեցաւ պատանին : Վախցաւ վանահայրը , եւ կրօնաւորները կըսէին Յօհաննեսին , «Եյնչափ մի՛ նեղացներ քու անձդ , վասն զի Աստուած չափէ դուրս նեղութիւն ըընդունիր»: Նա յայտնեց սատանային ինարքը եւ ըսաւ թէ «Ծնողացս կարօտը զիս կնեղէ . առաւ հրաման վանահօրէն եւ արտասունքով վանքէն ելաւ . եւ ըսաւ , «Ով սատանայ , հանեցիր զիս հրեշտակական դասէն , բայց ես յուսամ իՔրիստոս որ հօրս տան մէջ քու գլուխդ կկրիսեմ : Ճանապարհին աղքատի մը հանդիպեցաւ որ իին եւ պատառոտուն մաշկեղեն մը հագած էր . իւր հագուստն հանեց անոր տուաւ , եւ ինքը աղքատինը առաւ հագաւ , գնաց Կոստանդնուպօլիս եւ աղաչեց Աստուծոյ որ իբրեւ համբերութիւն տայ , կեցաւ նա հօրը տան դքան առջեւը փողոցին մէկ անկիւնը վեց տարի : Գոնապանը մեղքնցաւ եղեգէ (խամիշէ) խուց մը շինեց վրան . ծնողքը երբ կտեսնէին զնա աղքատին մէկը կարծելով՝ ողորմութիւն կընէին , եւ կերակուր կղրկէին . եւ այնչափ վիրաւորուեցաւ քաշած նեղութենէն , մինչեւ մարմինը որդնալից եղաւ . շուները կուգային նորա վէրքերը (եարաները) կլիզէին : Յը մը ելաւ մայրը խիստ գէշ հոտ առաւ , հրամայեց որ հանեն այն տեղէն . նա ալ աղաչեց դըռնապանին եւ ըսաւ «Արա ինձ ողորմութիւն մի՛ հաներ այս տեղէն , ես մօտիկ օրերս պիտի մեռնիմ , դուն Աստուծմէ վարձք կառնուս : Խնդրեմ , երբ տիկինը ենէ նայի՛ դու կանուլս ել իեռու տար զիս մինչեւ նա անցնի , եւ դարձեալ բեր զիս իմ խցիս մէջը» : Հաւանեցաւ դռնապանը , ըրաւ այնպէս . դեռ եւս Աւետարանը իւր հետը ունէր երանելին Յօհաննէս :

երբ իւր վախճանը իմացաւ , կանչեց զդոնապանն եւ ըսաւ , «Դնա ըսէ քու տիկնոջդ թէ այն աղքատը որ ձեր ողորմու-

Թեամբը դրան առջեւը ընկած է՝ կպատրաստուի մեռնելու եւ կկամենայ զձեզ տեսնելու բան մը ունի ըսելու» : Երիկը ըսաւ կնկանը. «Գնա տես եւ խօսէ հետը, այնպէսներուն է Աստուծոյ արքայութիւնը, գուցէ մեք ալնորամով ողորմութիւն կգտնեմք» : Ելաւ կինը փաթութեց երեսը որ հոտ չառնու, գնաց խուցը : տեսաւ Յօհաննէս ուրախացաւ եւ արտասունքով օրինեց իրեն հայրն եւ մայրը, հանեց Աւետարանը իրեն մօրը տուաւ եւ ըսաւ . «Այդ քու հոգւոյ փրկութիւն Թող ըլլայ եւ երախտեացդ վարձը, որ ես քու դրան մէջ հանգստացայ այսքան տարի» :

Առաւ տիկինը Աւետարանը, Ֆանչցաւ, լցուած սրտով աղաչեց արտասունքով եւ ըսաւ . «Եթէ Կսիրես զկենդանին Աստուծած, ըսէ՛ ո՞ւր տեղէն ընկաւ այս Աւետարանը քու ծեռքդ» : Եւ զըրկեց կանչեց շուտով իրեն Երիկը: Այն ատեն ըսաւ Յօհաննէս «Երդում ըրէ դու ինչ որ քեզի կպատուիրեմ այնպէս ընես» . նա ալ երդմամբ յանձն առաւ: Քսաւ Յօհաննէս . «Մազեղէնովս Թաղէ զիս. ես քու Յօհաննէս որդին եմ» : Այս ըսաւ աւանդեց իւր հոգին առ Աստուծած: Այն ատենը անուշ հոտ ելաւ մայրը ընկաւ որդուն վրան սիրտը անցաւ, նոյնպէս եւ հայրը :

Ժողովեցան քաղաքին բազմութիւնը. լսուեցաւ ամենայն քաղաքը մինչեւ Թագաւորը եւ պատրիարքը տեսնելու գնացին . բայց ծնողաց ողբը ո՞վ կարող է խօսքով կամ գրով պատմել: Նատ լալէն եւ կոծելէն ետքը՝ մոռացաւ մայրը իւր երդումը, բերաւ մեծագին հանդերձներ հագուց որդւոյն, բայց պատանողին ծեռքերը գոսացան. այն ատեն յիշեց մայրը իւր երդումը եւ որդւոյն պատուէրը, եւ ըրաւ այնպէս. եւ ապա ողջացաւ պատանողին ծեռքը: Այնուիհետեւ Թաղեցին զՍ. Յօհաննէս նշանաւոր տեղ մը մեծ պատուվ, վրան ալ շինեցին վայելուչ մատուռ: Եւ ծնողքն ալ այն տեղը կրօնաւոր եղան, մեծ ճգնութիւնով կծառայէին նորա գերեզմանին. եւ բարի վարքով վախճանեցան իփառս Քրիստոսի Աստուծոյ:



**ԳԼՈՒԽ ԿԲ.**

ԳԼՈՒԽ ԿԲ.

ՀԱՅԵՑ ԹԵՇՈՐ ԱՅ ԶՈՐԱԿԱՐ.

**Օրինաւոնի մկան Ս. Թեղողորս՝ Դիօկետիանոս եւ Մար-**

Գրաստանը զլայս է. աւուրիլու բրովելարանն ու օք-  
սիմիանոս տեքարիչու թագաւորներու ժամանակն էր, Ա-  
մասիա քաղաքէն, հաւատով քրիստոնեայ, քարեպաշտ  
ծնողաց զաւակ. մայրը մեռաւ, մնաց տղայն որը:

ხელი კათაրხს განახა თბილი, ამავი ცეკვა  
ლერწოვანი გადასახავს, ამავი ცეკვა მარტინი  
ამავი ცეკვა გადასახავს, ამავი ცეკვა მარტინი

Թէօդորոս՝ սուբք էք եւ պարկեշտ, կոյս եւ ամբիծ-անարատ  
ամենայն ախտերէն եւ զարերէն հեռու. Եւ միշտ իրեն զինուու-  
րակիցներուն աստուածային պատուիրանքները կսովորեցնէր. Եւ  
այնպէս աստուածահանոյ վարքով կկենար եւ զՔրիստոս կպաշ-

տէր։ Տեսան կրապաշտք նորա հաստատուն միտքը իհաւատա  
Քրիստոսի, եւ կկատղէին չարանալվ ընդգէմ սրբոյն։ Բռնեցին  
օր մը դատարկին քովը տարին եւ կը ընդադատէին ու բանալ  
պիտիանու և առին կոռա, իսկ նա Հոգւով սրբով լուսած։ «Կա

զի՞րստոս եւ զոհել կող . իսկ նա Հոգեով սրբով լցուած «Ես քրիստոնեայ եմ, ըստ, չեմ կրնար կողո պատկերներու զոհել»: Այս օրը Թոյլ տուին որ մտածէ . «Կարելի է վերջը կզղայ» ըստելով: Ելաւ Ս. Թէոդորոս կրալէր ամենայն տեղ եւ կտորեցը:

Նէր ամէնուն փրկութեան հանապարից : յա նորու և առ պատճեան վէկ գիշեր մ' ալ կող տաճարին կրակ տուաւ . իմացան կրապաշտները , բռնեցին դատաւորին առջեւը տարին . դատաւորը նախ ծեծել հրամայեց յետոյ բանտը դնել . բանտին դուռն

ալ կնքեցին որ սովամահ ըլլայ. բայց իրեշտակ Աստուծոյ կկերակրէր զնա բանտին մէջը. նա ալ զօրացեալ ի՞քիստոսէ, ըսկաւ նորա բարերարութիւնը քարոզել: Դարձեալ տարիին ատեան եւ կըոնադատէին ուրանալ զՔրիստոս եւ կռոց զոհել: Ասաց Ս. Թէոդորոս, «Թէպէտ իմ մարմինս կտանգէք կրակով եւ կամ

ուրիշ քանով, քանի որ շունչս գրաս է, իմ Քրիստոս Աստուածս  
ես չեմ ուրանար»: Այն ատեն կախեցին զնա եւ այնչափ քերեցին զմարմինն՝ մինչեւ ոսկղըները բացրւեցան, բայց նա սաղմուսելէ չէր դադրեր, պաելով «Օրհնեցից զԺեր յանենայն ժամ, յանենայն ժամ օրհնութիւն նորա իրեւան իմ»: Այն ատեն դատաւորն իրամայեց կրակով այրել զսրւըն: Երբոր կրակը բորբոքեցին՝  
սուրբը երկար աղօթք ըրաւ, եւ ինքինք խաջակնքեց նետուեցաւ կրակին մէջը եւ աւանդեց հոգին առ Աստուած: Իսկոյն կրակը մարեցաւ եւ անուշ հոտ տարածուեցաւ. մէկ մազ մը գըլխէն այրած չէր: Բարեպաշտ կին մը առաւ ամփոփեց Ս. վկային մարմինը:

ԳԼՈՒԽ ԿՊ.


U. q f b q u f u u f b h u z h.

Առաջին մեր եւ երանաշնորհ վարդապետն Դրիգոր  
Հայաստանի Անձեւացեաց գաւառէն էր, որդի երանելի  
Խոսրով Եպիսկոպոսի նոյն գաւառին։ Ս. Գրիգոր Նարե-  
կայ վանքին մէջն էր, այն տեղը մեծցաւ եւ վարժեցաւ  
ինքը եւ իւր եղբայրը Յօհաննէս, Անանիա Երջանիկ վար-  
դապետին քովը որ նոցա մօրը եղբայրն էր. պահեց զանոնք իւր  
քովը, իբրեւ հարազատ որդիք, սովորեցուց նոցա հրեշտակական  
վարուց առաքինութեան գործերը. եւ Յօհաննէս վախճանեցաւ  
Գրիգոր միայն մնաց, առաքինութեանց եւ ապաշխարութեան  
տալով ինքինք, կվարդար աստուածային ոուրը Գիրքն անյագ  
բաղծանօք, որով Հոգւոյն սրբոյ շնորհաց ընդունարան եղաւ։  
Գրեց նա աղօթական խօսքեր իննսուննեւինգ գլուխ որ Նարեկ  
Աղօրագիրք կանուանի, ամենայն մարդկանց կարդալու համար։  
Ասկից զատ գրեց եւ ներբողական Ֆառեր Ս. Աստուածածնայ,  
Ս. Առաքելոց, եւ Յակոբայ Մծբնայ. հայրապետին վրայ։ Գրեց  
եւ պատմութիւն Ս. Խաչին Ապարանից եւ անոր ներբողեանը  
այբուբենի տառերով. այլ եւ գրեց երգոց երգոյն Խողոմոնի

մեկնութիւնը համառօտ եւ համեղ ոճով։ Տէրունական եւ  
մարտիրոսաց տօներու գանձերը մեղեդիներով եւ տաղերով, ա-  
նուշ եղանակով յարմարեց։ Աւելի ջանք կընէր Ս. Գրիգոր  
եկեղեցեաց միաբանութեան համար, ծոյլ եւ մարմնասէր ա-  
ռաջնորդաց անփոյթ արարեալ աւրած կարգերը սուրբ եկեղե-  
ցւոյ կջանար վերստին հաստատել եւ նորոգել. անոր համար  
անգէտ եւ յիմար մարդիկ ծաղը կընէին զՍ. Գրիգոր, իբրեւ  
ոչինչ մէկ փոքր անգէտ մարդ։

Օր մը ժողովեցան քանի մի եպիսկոպոսներ իշխաններ եւ  
տանուտէր, խորիուրդ ըրին եւ մարդ դրկեցին Ս. Գրիգորին  
կանչելու որ հրապարակաւ յանդիմաննեն եւ պատուհասով աք-  
սորեն, իբրեւ զիերծուածող։ Եկան հրաւիրակները Ս. Գրիգորի  
մօտ որ տանին. նա իմացաւ նոցա կողման խորիուրդը եւ կա-  
մեցաւ անոնց անմտութիւնը յանդիմանել, «Համբերեցէք ըսաւ,  
իաց ուտեմք եւ ապա երթամք»։ Եւ աղաւնիներ տապակել  
տուաւ բերաւ նոցա առջեւը սեղան դրաւ որ ուտեն, եւ այն  
օրը ուրբաթ էր. անոր վրայ աւելի գայթակղեցան հրաւիրակ-  
ները, եւ ըսին գոռողաբար, «Պա՛րդապետ, այս օրս ուրբաթ  
չէ»։ Նա իբր չգիտցող եղաւ պատասխանեց, «Թողութիւն ըրէք  
եղբարք, իրաւունք ունիք»։ Յետոյ դարձաւ տապակած աղաւ-  
նիներու ըսաւ սուրբը, «Ելէք գնացէք ծեր տեղը, այս օր պահիք  
է»։ աղաւնիները իսկոյն ողջնան թեւ առին թռան ամենուն  
առջեւը։ Տեսան նոքա այն զարմանալի սքանչելիքը, սարսափե-  
ցան, ելան Ս. Գրիգորի ոտքը ընկան եւ թողութիւն յննդրեցին։  
Դնացին պատմեցին այն հրաշքը սրբոյն հակառակորդացը. նոքա  
լուցին իրենց չար խորիուրդներէն։

Խսկ Սուրբն Գրիգոր այնպէս սքանչելիքներով եւ ճշմարտա-  
սէր կամքով խստակրօն վարքով եւ աստուածաբան վարդապե-  
տութեամբ փայլեցաւ աշխարհի մէջ արեգակի նման, եւ ե-  
րիտասարդական հասակի մէջ վախճանեցաւ, մեր Հայոց թռաւ-  
կանին նծի տարեւյն. Նորա մաքուր մարմինը դրուեցաւ նարե-  
կայ վանքին մէջ եկեղեցւոյն մօտ, որ է յանուն սրբուհւոյ Սան-  
դիստոյ կուսին։ Ս. Գրիգորի գերեզմանէն շատ նշաններ կըլլան  
իփառս Քրիստոսի Աստուծոյ։



ԳԼՈՒԽ ԿԴ.

Ս. ՄԱԿԱՐ ՃԳՆԱԼԻՈՒԹ.

Սա եգիպտացի էր, տղայութենէն աշակերտեցաւ Ս. Անտոնին. սիրեց միակեցութեան վարքը, խստակրօն առաքինութեամբ. իւր անձին սահման դրաւ չծիծաղել ամենեւին: Եօթը տարի կրակով եփուած բան չկերաւ. այլ հումբանջարով եւ թրջած ոսպով կկշտանար. ետքը չոր իաց կմանըէր բերանով ամանի մէջ կլեցնէր օրը մէկ անգամ կիանէր, այն էր կերակուրը, եւ չորս փարչ ջուր կխմէր տարին. քնոյն իամար պատերազմելով գիշեր եւ ցերեկ քուն չեղաւ:

Մէկ վանք մը կար մէջը իինգ իարիւր խստակրօն Ֆգնաւորներով. առաջնորդին անունն ալ Պախումիոս էր: Ս. Մակար կամեցաւ զանոնք տեսնել. իագաւ աշխարհական հողագործի լաթ եւ գնաց իոն վանքին դրան քովը տասնեւիինգ օր կեցաւ, վասն զի ներս չառին ըսելով թէ «Ծանր է վանքիս կարգը, դու չես կարող տանել». շատ աղաջելէն ետքը առին զնա վանքը: Աղուիացից օրերը սկսան ամէնն ալ ոտնակացութեամբ եւ պինդ պահել. իսկ Մակար յիսուն օր չնստաւ, այլ անկիւն մը կանգնած չուան կմանէր եւ աղօթք կընէր, միայն կիրակիները պատառ մը իաց կուտէր: Միաբանութիւնը զարմանալով կըսէին, «Ո՞վ է այս մարդք»: Պախումիոսի յայտնուեցաւ Աստուծմէ թէ Մակար է: Պախումիոս տարաւ զնա յեկեղեցին եւ ըսաւ: «Խնչո՞ւ չիմացուցիր ով ըլլալդ, այժմ մենք շնորհակալ եմք քեզի որ մեր երիտասարդաց ոտնակացութիւն սորվեցուցիր, վասն զի նոքա իպարտութիւնով փքացած էին»:

Մակարայ սրբութեան իամբաւը լսուելով՝ զինքը եպիսկոպոս ձեռնադրեցին, եւ նստաւ նա երուսաղեմի աթոռը: Նատ զօրութեամբ ընդդէմ կեցաւ չարափառ Արիանոսներուն. եւ նիկիոյ ժողովոյն 318 իայրապետաց մէկն եղաւ: Մերութիւնը վրայ իասաւ եւ իանգեաւ խաղաղութեամբ իՔրիստոս:

ԳԼՈՒԽ ԿԵ.

ՊԱՌԱՍՈՒԻՆ ՄԱՆԿՈՒԻՆՔ.

Սուբբ եւ փառաւորեալ քառասուն վկայքն Քրիստոսի՝ Կապադովկացւոց երկրէն էին Լիկիանոս անօրէն Թագաւորին զօրականք, մէկ գնդի մէջ կարգուած եւ հաւատով քրիստոնեայք. անոր համար անօրէն դատաւորն Ագրիկողայս բռնեց Սեբաստիայի մէջ եւ կրոնադատէր ուրանալ զՔրիստոս եւ կրոց զոհել. շատ սպառնալիքներէն ետքը բանտ ծգեցին զանոնք. երեւցաւ նոցա Քրիստոս եւ քաջալերեց մխիթարելով:

Աւել օրէն եւուեւ Կեսարիայէն բդեշխն եկաւ եւ ատեան նըստաւ դատաւորին հետ. սուբբերն ալ ատեան տարին. կիարդընէին Քրիստոսի հաւատոյ համար: Նոքա ամէնն ալ մէկ բերանով զՔրիստոս Աստիշած դաւանեցին: Հրամայեց բդեշխը քարերով նոցա բերնին զարնել, բայց քարերը ետ կդարնային նետողներուն վրան կիյնային. բդեշխը առաւ մէկ մեծ քար մը եւ կուզէք սուբբերուն վրայ ծգել, զարկաւ դատաւորին երեսը չարգեց. եւ դարձեալ բանտ տարին զուրբան. այն գիշերը երբ աղօթք կընէին նոքա, երեւցաւ Փրկիչը, քաջալերելով մխիթարեց:

Երկրորդ օրը դարձեալ բռնաւորին առցեւ տարին, կապեցին ծեռքերը վիզերնուն վրայ, գիշերով լին (Ղիօլին) մէջը ծգեցին՝ որ քաղաքին քովն էր: Նոքա քաջալերելով մէկզմէկ Աստուծոյ փառաքանութիւն կուտային: Յդի խստութենէն զուրերը պաղեցան եւ նոցա մարմինները պատռեցին, եւ վէրքերնէն արին կթափէր, առաջին սլահու գիշերէն մինչեւ առաւօտ: Խնկ սուբբերը աղօթքներէն եւ Աստուծոյ փառաքանութիւն տալըն չին դադարեր: Բայց մէջերնէն մէկը սաստիկ ցուրտէն չկրցաւ համբերել, լիժէն ելաւ բաղնիք մտաւ որ ուրանալով զՔրիստոս ազատի տանշանքէն. բայց բաղնիքի տաքութենէն հալեցաւ ողորմելին եւ մեռաւ:

Երկրորդ գիշերը նոցա վրան արեւ ծագեցաւ, եւ տաքութենէն պաղած ջուրերը հալեցան։ զօրականներուն մէկը ոյ սուրբերուն վրայ պահապան էին, արթուն էր եւ տեսաւ զայն, տեսաւ եւ 39 պսակ իջաւ սուրբ մարտիրոսաց վրայ։ ճայն տուաւ ընկերներուն զարթեցուց զանոնք, ինքն այլ մերկացաւ վազեց սուրբերուն մէջը նետուեցաւ աղաղակելով թէ «Ես ալ քրիտոնեայ եմ»։ Երբոր լուսացաւ առաւօտ եղաւ հանեցին լինէն եւ հաստ փայտով նոցա ոսկորները ջարդեցին, ծունկերը եւ ոլրքները խորտակեցին եւ անով առ հասարակ իրենց հոգին աւանդեցին առ Աստուած բարի հաւատով։

Բայց սուրբերէն մէկ պատանի մը Մելիտոն անունով դեռ եւս կենդանի էր, իեթանոսք մելքննարիվ պատանւոյն վրայ կըսէին «Կարելի է դեղերով նորա վէրքերը առողջացնել»։ Խոկ Մելիտոնի մայրը կաղաչքը իւր որդւոյն ասելով, «Քաղցրիկ որդեակ իմ, քիչ մը համբերէ, սրբոց հետ կկատարուիս» գօրացիր որդեակ իմ, եւ մի՛ վախնար, ահա Քրիստոս կիասնի քեզի օգնութիւն»։ Բերին սայլ, սրբոց մարմինները վրան դրին այրելու կտանէին, եւ զմելիտոս թողուցին։ Բայց Վելիտոսի մայրը թողուց կանացի տկարութիւնը առաւ շալակն որդին, սայլին ետեւէն կվազէր, եւ դեռ եւս մօրը շալակն էր նա ուրախութեամբ իւր հոգին աւանդեց առ Աստուած, եւ մայրը տարաւ սայլին մէջ ծգեց սուրբերուն վրան։ Եւ տարին գետին մօտիկ կրակ վառեցին այրեցին նոցա ոսկորները, գեաը լցին, որ ամենեւին չցրուեցան այլ մէկտեղ ժողովեցան։

Երեք օրէն ետեւ երեւցան սուրբերը մէկ գիշեր մը Մերաստիոյ եպիսկոպոսին երազին մէջը եւ ըսին, «Ահա մեր ոսկորները գետոյն մէջն են, ել իանէ զմեզ այն տեղէն»։ Առաւ եպիսկոպոսը իւր եկեղեցականները եւ գնաց գաղտուկ գիշերով գետին ափը (ինձար) տեսաւ որ սրբոց ոսկորները կփայէին ջրերին մէջը, աստղերու նման, ժողովեց մեծ փափաքանօք, տարաւ եկեղեցին տապանի մէջ դրաւ պատուով։



մենուու առ առթար մաս մայ օրու պատճք պազմեց  
առ դու դու զի՞ն մազման մաս մաս մաս մաս մաս մաս  
մաս մաս մաս մաս մաս մաս մաս մաս մաս մաս մաս  
**ԱԼԵՔՍԻԱՆՈՍ ԿԱՄԱՒՈՐ ԱՂԲԱՏ.**

**Ա**լեքսիանոս այրն Աստուծոյ՝ Եփիմիանոս անունով Հռո-  
մայեցի մեծ իշխանի միամօր որդին էր, Արկադէոս եւ  
Ռուրիոս բարեպաշտ Թագաւորներուն օրերը: Երբոր եօ-  
թը տարու եղաւ տղայն կարդալու ուսման տուին. սոր-  
վեցաւ նա ամենայն Փիլիսոփայական իմաստութիւնը:  
այլ եւ առաքելական եւ մարգարէական գիրքերը:

Զափահաս որ եղաւ Ալեքսիանոս մանուկը՝ Թագաւորական  
տոհմէ աղջիկ առին եւ հարսանիք ըրին. բայց այս բանը Ալեք-  
սիանոսի կամացը դէմ էր: Երբ գիշեր եղաւ՝ առանձնացաւ հար-  
սին հետ Ալեքսիանոս, բայց առաջ աստուածային մարդասիրու-  
թեան լոյսը ծագեցաւ նորա սրտին մէջը, հանեց մատանին մա-  
տէն փատեց ծիրանի Թաշկինակի մէջ, տուաւ հարսին եւ ը-  
սաւ, «Առ պահէ զայս, եւ Աստուած քեզի եւ ինչի հետ ըլլայ»:  
Այս ըսելով՝ դուրս ելաւ գնաց ծովին եղերքը մէկ պատրաստա-  
կան նաւ մը գտաւ, մէջը մտաւ անցաւ շիտակ Ռւրիայ քաղա-  
քը գնաց. եւ երկրպագութիւն ըսաւ անձեռագործ պատկերին  
Քրիստոսի, գնաց յեկեղեցին ամենասուրբ Աստուածածնին, փո-  
խեց իրեն հանդերձները, մէկ աղքատի հետ, ինքը հագաւ նո-  
րա պատառուտուն հանդերձները, եւ աղքատի նման կմուրար  
քաղաքին մէջը:

Իսկ նորա իշխան հայրը խրկեց իրեն ծառաներն ամէն կող-  
մերը որդին փնտռելու. գնացին Ռւրիայ տեսան զԱլեքսիանոս,  
չնանչցան, ողորմութիւն տուին, եւ դարձան իրենց տէրոչը  
ըսելով, «Քալեցինք ամենայն քաղաքները եւ արեւելից գաւառ-  
ները զգտանք զԱլեքսիանոս»: Իսկ սուրբը կեցաւ Ռւրիայ քա-  
ղաքի մէջ մեծ նգնութիւնով պահքով եւ աղօթքով տասնրութը  
տարի:

Մէկ գիշեր մը երեւցաւ երազին մէջ ամենասուրբ Աստուա-  
ծածինը, եւ խօսեցաւ իետը շատ միսիթարական խօսքեր: Յե-

տոյ Երեւաւ նաեւ Եկեղեցպանին եւ ըսաւ, «Այս այն մարդն Աստուծոյ, վասն զի Արքայութեան արժանաւոր է»: Այս խօսքը երբ ամենուն յայտնի եղաւ, շատ մարդիկ տեսութեան կուգային սրբոյն, որ այնուհետեւ անուանեցաւ Այր Աստուծոյ: Երբոր տեսաւ Ալեքսիանոս որ խիստ փառաւորուեցաւ իմարդկանէ, փախաւ գաղտուկ Ռւրիայէն գնաց նաւ մտաւ կկամենար Երթալ Տարսոն, Պողոս առաքելոյն Եկեղեցին: Ընդդէմ քամի ելաւ տարաւ նաւը Կոստանդնուպօլիս, ուր Երթալ չէր կամենար Ալեքսիանոս. եւ սկսաւ լալ: Բայց զօրացեալ յԱստուծոյ, ելաւ գնաց իրեն հօրը տան դուռը. աչքերը վեր Երկինքը վերուց Աստուծոյ աղաչեց որ իրեն ծնողաց դուռը իրեն համբերութիւն տայ:

Ելաւ հայրը տեսաւ զնա՝ չճանչցաւ, նոյնպէս եւ մայրը. նա տեսաւ իրեն ծնողքը, Աստուծոյ գոհութիւն տուաւ. կեցաւ փողոցին մէկ կողմը ծնողաց դրան մօտ: եւ հայրը յանձնեց իրեն մէկ ծառային որ ողորմութիւն ընէ այն աղքատին եւ խնամքով կերակրէ: Բայց հօրը ծառաները շատ նեղութիւն կուտային, ծաղը ընելով վրան կիմնդային, կզարնէին, աւելի պակաս խօսքեր կըսէին. մինչզի կերակուր Եփողները պնակները կլուանային, լուացման ջուրը գլխուն վրան կթափէին:

Ժամանակ անցնելէն ետքը իմացաւ սուրբն իրեն մահը. եւ առաւ Թուղթ գրեց իրեն ամենայն գործերը եւ առաքինութեանց վարքը, ծնողացն եւ հարսին անունը, պահեց ձեռքին մէջը եւ աւանդեց իրեն հոգին առ Աստուած: Այն ատենը ծայն Եկաւ Երկինքէն ամենայն Եկեղեցիները որ կըսէր, «Փնտոեցէք Եփիմիանոսի ապարանը զլելը Աստուծոյ զկամաւոր աղքատն»:

Ելաւ Թագաւորը ամենայն իշխաններով գնաց շուտով Եփիմիանոսի պալատը եւ պատրիարքը ամենայն Եկեղեցականներով գտան զլեքսիանոս մեռած եւ տեսան ձեռքին մէջը Թուղթ, չկրցան ձեռքէն հանել: Թագաւորը ընկաւ սուրբին ոտքը եւ արտասունքով կիմնդրէր տալ զթուղթն, բայց չէր կարող առնուլ: Եկաւ Եփիմիանոս ընկաւ Ս. մեռելին առջեւը Թուղթը խնդրելով. նա այն ժամուն բացաւ ձեռքը տուաւ Թուղթն իրեն հօրը. դեռ եւս չգիտէին թէ Ալեքսիանոսն է: Հրամայեց Թագաւորն ատենադպրին առնուլ զթուղթն եւ կարդալ: Երբոր լսեցին, զարմացան ամէնն ալ, եւ Աստուծոյ փառք կուտային: Հայրը ընկաւ որդւոյն մարմնոյն վրայ ուշաթափ եղաւ, նոյնպէս

եւ մայրը : Եւ ո՞վ կարող է ասել կամ գրել ծնողաց աղիողորմ կոծը եւ լացը : Ինչպէս ծնողը այնպէս ալ Ալեքսիանոսի ազգականները անմխիթար կուլային . շատ կսկծանքներէն ետքը՝ վերուցին տարին զնա յեկեղեցին եւ դրին ոսկէզօծ արծաթեայ տապանի մէջ սաղմոսիւք եւ օրինութեամբ եւ երգօք հոգեւորք իփառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ :

ՀԱՅՈՒԹ ԿԵ.

### Ա. Թ Է Ո Դ Ո Ս Մ Ե Ծ Ն.



Հովվայեցւոց մեծ ինքնակալն Թէոդոս՝ Սպանիացի էր ազգաւ , որ շատ քաջութիւններովք փառաւորուած էր , ուսաի եւ Վաղէս կայսեր մահուընէն յետոյ յամի Տեառն 379 , ընտրուեցաւ կայսր արեւելեան ինքնակալութեան : Գոթաց , Ալանաց եւ Գերմանացւոց վրայ մեծ յաղթութիւններ կատարելով ապահովեաց զտէրութիւնն յարշաւանացն բարբարոսաց :

Շատ զերմեռանդն էր յաստուածպաշտութիւն : Արիոսեան աղանդը վերուց հրովարտակաւ : Զանազան ուղղութեանց կարգեր հաստատեց : Զատկի սուրբ օրերուն հրամայեց արծակել ամէն թեթեւ յանցանք ունեցողներն իբանտէ կապանաց . « Երանի՝ Թէ , կըսէր , Աստուած ինձ կարողութիւն տուած ըլլար յարուցանել եւ զմեռեալ » :

Մեր Ա. ներսէս Պարթեւ Կամուղիկոսին միջնորդութեամբը աղանդեց զՀայաստան իձեռաց Պարսից , եւ Թագաւորեցոյց զՊապ , յետոյ զՎարազբատ Արշակունի : Անկէ ալ վերջը Պապայ երկու որդիքն Արշակ ու Վաղարշակ , յամի Տեառն 386 : Բայց երբ Վաղարշակ մեռաւ՝ Թէոդոս կայսը Պարսից նապուի Թագաւորին իետ բաժանեցին զՀայաստան յերկուս , ու իւր բաժին ընկած մասին մէջ Հոռոմ կուսակալներ դրաւ :

Այն ատենները Մակեդոն հոգեմարտ աղանդապետը, որ Կոստանդնուպոլսոյ Հռոռոմ պատրիարքն էր, մեծ շփոթութիւն իանեց Եկեղեցւոյ մէջ : Թէոդոս կայսրը այս բանիս առաջն առնելու համար գումարեց Կոստանդնուպոլսոյ երկրորդ ընդհանուր ժողովը ; ուր նզովեցին սուրբ հայրապետք զՄակեդոն եւ զաղանդն իւր պիդժ :

Երբ իւր անձին դէմ դաւաճաններ ելան՝ բռնուեցան ու դատապարտեցան իմահի : Բայց բարեպաշտն թէոդոս ներեց նոցա ու ազատեց իմահուանէ : Մակայն ուրիշ անգամ մը թեսաղոնիկէ քաղաքին մէջ ապստամբութիւն մը Ելլալով, կայսրը բարկացաւ ու հրաման տուաւ զօրաց որ յաւարի առնուն զքաղաքն, որ եւ Եօթը հազար հոգի զարկին ու սպաննեցին անխնայ : Այս բանիս վրայ սկսան ամէն տեղ քրթմնչել . մանաւանդ որ Անտիոք քաղաքին մէջն ալ նոյնպիսի խիստ հրամանաւ շատ մը մարդ ջարդել տուած էր Թէոդոս : Ուստի երբ կայսրը Միլան քաղաքը գնաց եւ Եկեղեցին կուզէր մտնել, դիմացն Ելաւ Սուրբն Ամբրոսիոս, որ եպիսկոպոս էր քաղաքին, եւ արգիլեց, չթողուց որ կայսրը ներս մտնէ, «Արժանի չես, կըսէր, սուրբ Եկեղեցին մտնել, դու որ այնչափ անմեղ արիւն Թափեցիր» : Հնազանդեցաւ բարեպաշտ կայսրը, ետ դարձաւ, Եօթը ամիս ապաշխարեց ու յետոյ Ս. Ամբրոսիոսէն ընդունեցաւ զարձակումն, ու քաւեց իւր մեղքը զարմանալի խոնարիութեամբ :

Եատ ուրիշ բարեպաշտական ու քաջութեան գործեր ալ ըրաւ Թէոդոս, ու կայսերութիւնը բաժանելով իւր երկու որդուոցը մէջ, որ կըսուէին Ռոռիոս Երկադէոս, յամին 395, փոխեցաւ առ Աստուած, իհասակի յիսուն ամաց, եւ դասեցաւ իկարգս սրբոց : Թէոդոս վերջինն եղաւ եւ իմիահեծան կայսերս Հռովմայ :



Գ լ ո ւ ի ն կ ը .

## Կ Ո Ս Տ Ա Ն Դ Ի Ա Ն Ո Ս Մ Ե Ծ Ն .

Տ է շ ա շ օ -

Բարեպաշտ ինքնակալն Կոստանդիանոս՝ որ անուանեցաւ  
Մեծ, էր որդի Կոստասայ կամ Կոստանդի՝ Նլորսո կոչե-  
ցելոյ, եւ Հեղինեայ դշխոյին, ծնեալ յամի Տեառն 274:  
Տղայութեան ժամանակին սիրելի եղաւ Գիոկղետիանոս  
կայսեր, եւ քովը կծառայէր. բայց յետոյ գնաց հօրը  
քով յաշխարին Բրիտանիա, ուր եւ անուանեցաւ ինքնակալ,  
հօրը տեղ, նորա մեռնելն Վերջը, յամին 306, եւ Թագաւորեց  
Գաղլիոյ, Սպանիոյ եւ Բրիտանիոյ վրայ. եւ շատ յաղթու-  
թիւններ ըրաւ ընդդէմ ամենայն բարբարոսացն :

Մաքսենտիոս բռնաւորը, որ Կոստանդիանոսի կնոջը եղթայրն  
էր, իրեն թշնամացաւ, ուստի եւ պատերազմ հրատարակեցին:  
Կոստանդիանոս դեռ հեթանոս էր ու կուապաշտ. վազեց Մաք-  
սենտիոսի վրայ. բայց մեծ տարակուսի մէջ էր, որովհետեւ  
թշնամին շատ զօրք ունէր: Բայց Աստուած որ ընտրած էր ըզ-  
Կոստանդիանոս իպաշտպան յախոյեան եկեղեցւոյ իւրոյ սրբոյ,  
նորա աչքը բացաւ, ճշմարտութիւնը ճանչցուց: Ճանապարին  
ցորեկ ատեն Կոստանդիանոս երկնից երեսը մեծ լոյս մը տեսաւ  
եւ մէջը խաչ մը, վրան ալ այսպէս գրած. «Այսու յաղրեա»:  
Կոստանդիանոս քաջալերուեցաւ, այս նշանի նման դրօշակ մը  
շինել տուաւ ու բանակին առցելէն տանել հրամայեց, վազեց  
Հռոմայ վրայ ու զարկաւ ջարդեց թշնամւոյն զօրքն, ու յաղ-  
թութեամբ մտաւ իշուոմ: Տետոյ յաղթեց եւ Լիկիանոս կայսեր,  
եւ յամի Տեառն 323 եղաւ միահեծան կայսր Հռովմայեցւոց :

Այնուիետեւ ընկալաւ զնշմարիտ կրօնս, Քրիստոնեայ եղաւ,  
եւ բոլոր աշխարիի խաղաղութիւն տուաւ: Եկեղեցիներ կանգ-  
նեց, պայծառացոյց զքրիստոնէութիւն, եւ իւր բարեպաշտու-  
թեամբն եղաւ օրինակ ամենեցուն:

Արիանոսաց դէմ գումարել տուաւ զառաջին ժողովն իա-  
մաշխարիական ինիկիա քաղաք, եւ ինքն եւս ժողովին մէջ

գտնուեցաւ. ոտքի վրայ կանգնած կեցաւ, Ս. Հարցմէ պատկառելով, ու Քրիստոսի խոստովանողաց վէրբերը կիամբուրեք արտասուօք :

Ցետոյ ինքնակալութեան աթոռը փոխադրեց իքաղաքն Բիւզանդիոն, եւ անուանեց զայն Կուսանցնուայշիս, որ եւ մինչեւ ցայժմ այսպէս կկոչուի այն մեծ մայրաքաղաքը :

Նատ բարեպաշտութեան գործեր ալ ըրաւ աստուածասէրն Կոստանդիանոս, եղաւ միշտ պաշտպան քրիստոնէութեան եւ ուղղափառութեան, եւ փոխեցաւ առ Աստուած Վաթսուն եւ երեք տարեկան, յամի Ցեառն 337, յետ Թագաւորելոյ փառօք երեսուն եւ երեք տարի :



#### ԳԼՈՒԽ ԿԹ.

### ՍՈՒԻՐԻ ՈՆՈՓՐԻՈՍ ՃԳՆԱԽՈՐ.

**Ս**ա կրօնաւորեցաւ իմանկութենէ իթեբայիդ, եւ ամենայն կրօնաւորական բարեկարգութիւն սովորելէն յետոյ, լը-սելով որ ուրիշ կրօնաւորներ կան որ անապատի մէջ կֆանին միս մինակ, վառեցաւ սիրտը նոցա նմանող ըւլալու : Ուստի գիշեր ժամանակ թողուց վանքը, ճանապարհ ելաւ ու անապատ գնաց, չորս օրուան հաց եւ ջուր հետն առնելով: Քարայր մը հասնելով ներս մտաւ, ծերունի Ֆանաւոր մը դիմացն ելաւ, ողջոյն տուաւ, «Դո՞ւ ես եղբայր Անոփրիոս, Աստուած քեզի իետ ըլլայ» ըսաւ, ներս առաւ, ճգնաւորութիւն սովորեցուց: Ցետոյ մէկտեղ ելան աւելի խոր անապատը, պղտիկ սենեակ մը հանդիպեցան, քովն ալ արմաւենի մը տընկուած: Իոն Թողուց զՄնոփրիոս եւ ինքն դարձաւ. եւ տարին մէյմը կուգար կմխիթարէր, մինչեւ վախճանեցաւ Ս. ծերունին: Ս. Անոփրիա ամենայն նեղութեանց քաջութեամբ տարաւ. քաղց, ծարաւ, ցուրտ քաշեց, շատ անգամ մահուան դուռն հասաւ, բայց չլքաւ, Աստուծոյ կապաւինէր, կքաջալերուէր. եւ շատ անգամ ալ հըեշտակ յերկնից կուգայր եւ կզօրացընէր զնա:

Նատ տարի անցնելէն ետեւ Պափնոտիոս անունով Եգիպտացի կրօնաւորի մը սիրտը Աստուած փափաք ձգեց ներսի անապատները քալել, որ տեսնէ զծառայս Աստուծոյ: Այս մտքով ճանապարհ ելաւ. տասնըեօթն օր քալեց անինարին նեղութեամբք. իասաւ լերան մը քովերը, իեռուանց տեսաւ ահաւոր այլակերպ բան մը մարդու նման, վախցաւ, սկսաւ դէպի լեռն փախչիլ, որ ազատի գազանին ծեռքէն:

Բայց այն գազան կարծածք' Անոփրիոս Ֆգնաւորն էր, որ այնչափ տարի մազերն երկնցած ցուրտի եւ արեւուն մէջ մարդկութենէ դուրս ելածի պէս բան մըն էր: «Ի՞նչ կվախես, գոչեց սուրբք. ես ալ քեզի պէս մարդ եմ, Աստուծոյ անուանն իամար այս անապատն եմ եկած»:

Այն ատեն Պափնոտիոսի վախը փարատեցաւ, վար իշաւ, սըրբոյն ոտքն ինկաւ. Ֆգնաւորն օրինեց զնա վեր վերոյց, «Դու ալ Աստուծոյ ծառայն ես, ըսաւ, սիրելի սրբոց նորա»: Ցետոյ իարցուց Եգիպտոսի կրօնաւորաց վրայ: Պափնոտիոս ալ պատմելն վերջը, աղաչեց որ սուրբն ալ իւր վարքն իրեն պատմէ:

Ս. Ֆգնաւորը ամենայն ինչ պատմեց, յետոյ արեւը մարը մտնելու ժամանակ իաց կերան, եւ աղօթք ընելով բոլոր գիշերն անցուցին առանց քնոյ:

Առաւօտ որ եղաւ տեսաւ Պափնոտիոս որ Անոփրիոսի երեսը իրեշտակի պէս կցոլար. սկսաւ վախնալ: Բայց Սուրբը հասկըցուց Պափնոտիոսի որ իրեն մահուան ժամանակն եկած էր. «Աստուած քեզ զըկեց որ զիս թաղես, ըսաւ. զնա պատմէ Եգիպտոս՝ ինչ որ իոս տեսար: Ավ որ իմ յիշատակս ընէ աղօթիւք՝ իրեն նեղութեան ժամանակ կխոստանամ որ ես ալ բարեխօս ըլլամ իրեն իամար առաջի Աստուծոյ»:

Այս ըսելով ննջեց խաղաղութեամբ, եւ իրեշտակաց երգակցութեամբ վերափոխեցաւ իոդին առ Աստուած: Պափնոտիոս թաղեց զնա արտասուօք, յետոյ ելաւ դարձաւ յԵգիպտոս եւ բոլոր տեսածը տեղն իտեղը պատմեց կրօնաւորաց: Նորա ալ փառք տուին Աստուծոյ որ այնպէս ծածուկ ծառաներ ունի, եւ այնպէս երկնակրօն սուրբեր կյարուցանէ նաեւ երկրիս վրայ:

ԳԼՈՒԽ Հ.

ՅԱԿԴԱՅ ԱՌԱՔԵԱԼ.



Սա մի էր յերկոտասան առաքելոց, որդի Կղչովպայ, եղբօր Ս. Յովսեփայ, անոր համար եւ սա եղրայր Տեառն կկոչուի, ինչպէս նաեւ իւր մեծ եղբայրն Յակոբ արդարը, որոյ անունովն եւս ինքզինքը կկոչէ նա իւր Կաթոլիկեայ Թղթոյն մէջ « Եղրայր Յակոբայ », ուստի, եւ կըսուի Յուղա Յակոբեան: Կկոչուի նաեւ Ղերէոս, որ եւ անուանեցաւ Թադէոս, եւ Երբեմն Յուղա Թադէոս, մեր Թադէոս առաքեալն որոշուելու համար:

Սա Հոգևով սրբով լցուելն ետքը գնաց Աւետարանը քարոզելու եղովմայեցւոց, Արաբացւոց, Ասորւոց, Հայոց, Մարաց եւ Պարսից Երկիրները, եւ շատ հրաշքներ կընէր. շատ մարդիկ դարձոյց քրիստոնեայ ըրաւ, եկեղեցիս կանգնեց եւ քահանայս ծեւնադրեց:

Գրեց եւ Կաթողիկեայց Թուղթը, իւր քարոզութեամբ դարձուցած հեթանոսները խրատելով եւ զգուշացուցանելով իխառնակեցիկ գնացից :

Երբ Հայաստան կքարոզէր' Բարթողիմէոս առաքելոյն հետ տեսնուեցան, յետոյ Յուղա առաքեալ գնաց իՊարսկահայս, եւ Սիմոն Կանանացի առաքելոյն հետ քարոզեաց զՔրիստոս, եւ կատարեցաւ նահատակութեամբ իքաղաքն Որմի, իփառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ :



Ե Ր Ե Մ Ի Ա Մ Ա Բ Գ Ա Բ Է .

Տառապ-

Երեմիա մարգարէն էր յերկրէն բենիամինի, յԱնաթովթքաղաքէ քահանայից, իքահանայական ազգէն Ղեւեայ: Սա իմանկութենէ սրբուեցաւ յԱստուծոյ, եւ ընտրեցաւ լինել մարգարէ եւ խոստովանող անուան Տեառն:

Էր նա բարուք եւ վարուք անարատ, եւ անաչառ կքարոզէր զբանն Աստուծոյ, ուստի եւ շատ նեղութիւն եւ հալածանք քաշեց, չորս հինգ անգամ բանտ դրուեցաւ, եւ մինչեւ մահապարտից գուբը ծգուեցաւ, ինչպէս որ ինքն իսկ կպատմէ կարգաւ:

Երբ նաբուգունոսոր առաւ զերուսաղէմ, հրաման տուաւ որ արձակեն զկապեալն երեմիա: Նա կեցաւ՝ երուսաղեմայ կործանման վրայ ողբ ըսաւ եւ գրեց:

Ժողովրդեան մնացորդը խորհուրդ ըրաւ փախչել յեգիպտոս, որպէս զի Բաբելացւոց ծեռքէն ազատին: Ընդդէմ կեցաւ երեմիա, բայց նոքա բռնութեամբ առին եւ զնա: Եգիպտոսի մէջ ալ չորս տարի մարգարէացաւ նա: Բայց Հրեայք չդիմացան նորա ճըշմարտախօս քարոզութեանցն. ուստի եւ օր մը վրան թափեցան ու քարկոծեցին:

Ս. Երեմիայի գերեզմանը շատ նշանաւոր եղաւ հրաշիւք. ուստի եւ հեթանոս եգիպտացիք անգամ կպատուէին զայն: Հեղինէ թագուհին փառաւոր ուխտատեղի շինել տուաւ այն գրին վրան, որոյ մէջ ծգուած էր մարգարէն:

Երեմիա մարգարէն գրեց մարգարէութեան գիրքը կէս մը անձամբ, կէս մ'ալ իծեռն Բարուքայ աշակերտին իւրոյ:



Գ. Ա. Խ. Ա. Հ.

## Հ Ա Ի Փ Ս Ի Մ է Ե Կ Գ Ա Յ Ի Ա Ն է .



Դիոկղետիանոս կայսեր հալածանաց ժամանակը շատ մը կուսանք Հռոմ ծածուկ ժողվուած Դայիանէ սրբութոյն առաջնորդութեամբը սրբութեան վարուք կճգնէին : Ասոնց մէկն էր Հռիփսիմէ կոյսը որ Դայիանէի ազգական էր , եւ կայսերական ցեղէ :

Դիոկղետիանոս ուզելով գիղեցիկ հարս մը գտնել , հրամայեց որ ամէն տեղ մանեն նային եւ ամենէն տեսօք աղջկան պատկերը բերեն իրեն , որպէս զի որոն որ հաւնի՛ ընտրէ զնա իւր իհարնութիւն : Հռիփսիմէի գեղեցկութեան համբաւը լսելով՝ եկան նոքա եւ պատկերը քաշեցին , տարին կայսեր , որ եւ շատ հաւնելով՝ հրամայեց որ շուտով առնուն , իրեն բերեն զկոյսն Հռիփսիմէ :

Բայց Դայիանէ հասկընալով որ կայսեր միտք գէշ է , չուզեց որ իւր սան Հռիփսիմէին կուսութեան ծաղիկը չորցընէ այն ամբարիշտը . ուստի եւ աղօթիւք Աստուծոյ գիմելով , իւր ընկերներովը եօթանասուն կուսանք ծածուկ գիշերանցնաւ մտան ու փախան :

Երուսաղէմ եկան ուխտերնին կատարեցին : Հոն Ա. Աստուծամօր գերեզմանին վրայ ուխտիւք նուիրեց Հռիփսիմէ իւր կուսութիւնն առ Աստուծած իծեռն Տիրամայր Կուսին , որ գիշերն երեւնալով Դայիանեայ , հրամայեց որ երթան իշայաստան :

Եղեսիայէն անցնելու ժամանակ՝ բաժնուեցան , ոմանք հոն մնացին . ոմանք այլ եւ այլ տեղուանք գնացին ցրուեցան : Խոկ երեսունեինք կուսանք Հռիփսիմեայ եւ Դայիանեայ իետ գնացին իշայաստան : Ճանապարհին այլ եւ այլ հրաշագործութիւններ ընելով՝ եկան հասան իւղաղարշապատ , որ Հայոց Թագաւորութեան մայրաքաղաքն էր : Եւ որպէս զի չիմացուին չնանչցուին՝ քաղըէն դուրս խաղող կախելու տեղուանք կային՝ հոն ընակեցան :

Դիոկետիանոս երբոր լսեց որ Հռիփսիմէ եւ իւր ընկերքը փախեր են՝ բարկացաւ, վնտուել տուաւ, իմացաւ որ Հայաստան փախեր են. գիր գրեց առ Թագաւորն Հայոց Տրդատ, ու կինդրէր որ գտնէ զՀռիփսիմէ, ու կա՛մ իրեն ղրկէ իշռոմ, կամ առնու հարսն, ու ընէ Հայոց Թագուիի:

Երբոր զայն լսեց Տրդատ Թագաւորը, շուտ մը մեծ իշխաններ ղրկեց բազմութեամբ եւ մեծամեծ ընծաներով որ հրաիրեն զՀռիփսիմէ: Ամէնքն ալ վազեցին, աւետիս կուտային որ Թագուիի եղաւ Հայոց: Բայց Հռիփսիմէ՝ Խրատուք սրբութեոյն Գայիանեայ եւ շնորհօքն Աստուծոյ զօրացեալ՝ արհամարհեց այն ընծաները, եւ յանձն չառաւ հրետալ կրապաշտ Թագաւորին կամքը կատարել:

Տրդատ շատ բարկացաւ. «Որովհետեւ չուզեց անուշութեամբ գալ, ըսաւ, գնացէք բռնութեամբ բերէք»: Այնպէս ալ ըրին, գնացին բաշկուտելով բերին զՀռիփսիմէ յապարանս Թագաւորին: Հոն սուը կոյսը Աստուծոյ դիմեց, կգոչէր արտասուօք որ իրեն օգնութեան հասնի, ազատէ զինքը, ինչպէս ազատեց զնուշան: Աստուած լսեց նորա աղօթքին, զօրացոյց զինքը, այնպէս՝ որ Տրդատ հսկայ Թագաւորը չկրցաւ յաղթել Հռիփսիմէի, ու շատ ժամերով հետք պատերազմելէն ետքը՝ յոգնեցաւ յուսահատեցաւ չար ցանկութիւնը կատարելէն, ու սենեկէն դուրս ելաւ:

Հրաման տուաւ Թագաւորը որ Գայիանէն կանչեն որ յորդորէ զՀռիփսիմէ լսել Թագաւորին ու նորա չար բաղծանքը կատարել: Բայց Գայիանէ եկաւ սկսաւ աւելի եւս յորդորել զօրացուցանել զսուրբ սանն իւր որ արիաբար դէմ կենայ սատանային այս մեծ փորձութեանը, եւ կյիշեցընէր իրեն որ ինքն հարսն է Քրիստոսի:

Թագաւորը նորէն սկսաւ կուրիլ Հռիփսիմեայ հետ. բայց նորէն յաղթուեցաւ, Թագաւորական պատմութանը պատառ պատառ եղաւ, ինքն ալ յոգնած դադբած ընկաւ: Խոկ սուրք կոյսը դուրս ելաւ պալատէն ու բաղքին մէջէն անցնելով գնաց իւր ընկերներուն քով, ու Աստուծոյ շնորհակալութիւն մատոյց նոցա հետ:

Գիշերանց հասան դահիճներն, Թագաւորին հրամանաւ, չարաչար տանչեցին զսուրբն Հռիփսիմէ. ծեռուըները եսեւը

կապեցին, լեզուն կտրեցին. ետքը չորս ցիցերու (*սրբիներու*) կապեցին ծեռքերն ու ոտքերը եւ տակէն կրակ վառեցին, եւ փորուն վրայ սուր քարեր լցողներով, աղիքները դուրս թափեցին, աչուզները փորեցին հանեցին, ու այնպէս կտրտելով նահատակեցին զսուրբ կոյսն: Նոյնպէս մեռուցին նաեւ նորա ընկերները 33 հոգի:

Խսկ Գայիանէ իւր մէկ ընկերաւը՝ պալատին մէջ բանտ դըրուած էր: Տրդատ երբ լսեց Ս. Հռիփսիմեայ մահը, կատաղութենէն մեռցնել տուաւ նաեւ այն երկու կուսանքը, որով իշտեւ զԴայիանէ կիամարէր պատճառ Ս. Հռիփսիմեայ իւր իրամանն ու կամքը չկատարելուն:

Այսպէս կատարեցան Հռիփսիմեան կուսանքն յամի Տեառն 301. եւ նոցա արիւնը եղաւ բարեխօս մեր աշխարհին համար, որ կուապաշտութենէն Հայաստան դարձաւ յաստուածպաշտութիւն իծեռն Ս. Գրիգորի Լուսաւորչին:

Գլ. Ռ 11 Հ 4.

## ՊԵՏՐՈՍ ԵՒ ՊՈՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻՔ.

Գլխաւոր առաքեալքն Պետրոս եւ Պողոս՝ Հոգւով սրբով լցուած, շրջեցան քարոզութեամբ ընդ Հրեայս եւ ընդ հեթանոսս, եւ դարձուցին շատ ժողովուրդներ իհաւատս Քրիստոսի. եկեղեցիներ հիմնեցին, ձեռնադրեցին եպիսկոպոս, քահանայ եւ այլ պաշտօնեայս իծէր, եւ ապա երկուսն ալ գնացին իշուովմ. Պետրոս՝ քարոզութեամբ, իսկ Պողոս՝ կապանօք, որ դատուի:

Այն ժամանակները Սիմոն մոգ անունով կախարդ մը կար, որ իրեն սատանայական հնարքներովը ժողովուրդը կմոլորեցընէր, եւ ինքովինք Աստուած կանուանէր: Յօ մը որ ներոն կայսեր եւ բոլոր ժողովուրդին առջեւ սա հրաշքներ կձեւացընէր,

Պետրոս եւ Պօղոս առաքեալք աղօթքի կեցան առ Աստուած որ չթողը յաջողել ամպարշտին. Աստուած ալ չարաչար մահուամբ սատկեցուց այն անօրէն Սիմոնը :

Ներոն կայսրը այս բանիս վրայ շատ բարկացաւ, մանաւանդ որ առաքելոց քարոզութեամբը կայսերական տնէն ալ շատ մեծամեծք քրիստոնեայ եղած էին. ուստի հրամայեց որ խաչեն զՍ. Պետրոս, իսկ զՍ. Պօղոս՝ գլխատեն, որովհետեւ նա Հռովմայեցի գրուած էր, ուստի եւ չէր կարելի խաչի անարգական մահուամբ զնա մեռցընել:

Հաւատացեալք առին թաղեցին այն երկու մեծ Առաքելոց մարմինները, եւ յետոյ քրիստոնէութեան պայծառացած ժամանակը՝ փառաւոր եկեղեցիներ կանգնեցին իշումնոցա անունով, որ եւ կան մինչեւ ցայսօր :

Ս. Պետրոս գրեց Կաթողիկեայ թղթեր. նոյնպէս եւ Ս. Պօղոս գրեց առաքելական թղթեր, լի Հոգւով սրբով: Իսկ իրենց գործերը գրուած են մասամբ իւիք իգործս Առաքելոց, իծեռն Պուկասու Աւետարանչին, որ աշակերտեցաւ Ս. Պօղոսի:

Գ Ե Ռ Ւ Խ Հ Դ.

## Ս Ր Բ Ո Ւ Հ Ի Կ Ա Տ Ա Ր Ի Ն Է.

Կ ատարինէ կոյսն Աղեքսանդրիա քաղաքն էր ծնած Մաքսենտի ու Մաքսիմինոս կռապաշտ կայսերաց ժամանակը: Խոքը խիստ մեծ ցեղէ աղջիկ էր, ու հաւատով քրիստոնեայ, գեղեցիկ ու խելացի. լաւ ալ ուսում առած էր պզտիկուց, շատ առաջ գնացած, ու փիլիսոփայական ուսմանց մէջ ալ անուանի եղած էր:

Այնպէս անունը ելաւ՝ որ շատ տեղաց կուգային զինքը տեսնելու, լսելու, եւ ամէնքը զարմացած կմնային իրեն իմաստութեանը վրայ:

եղաւ որ Թագաւորը Աղեքսանդրիա եկաւ, ու գնաց կռոց տաճարը զի մատուցանելու համար: Կատարինէ կոյսը դէմն եկաւ, եւ որովհետեւ ինքն ալ Թագաւորական անէ էլ՝ համարձակեցաւ Թագաւորին երեսը զարնել կուապաշտութեան մոլորութիւնն ու քրիստոնէութեան Ֆշմարտութիւնը:

Թագաւորն ու քովի իշխանք զարմացած մնացին տեսնելով կուսին Ֆարտասանութիւնը. ուստի եւ կանչել տուին զօրաւոր փիլիսոփաներ որ Կատարինէի իետ վիճեն, քրիստոնէութիւնը փուժ կրօն ցուցընել տան: Ժողովեցան շատ մը Փիլիսոփայք, սկսան վիճաբանել, բայց ոչ կրցաւ կուսին յաղթել, որովհետեւ նա զօրացեալ իշոգւռյն սրբոյ՝ կցուցընէը կուապաշտութեան ո'քչափ անխելք կրօն ըլլալը:

Թագաւորը տեսնելով այնքան փիլիսոփայից յաղթահարուիլը, որ քրիստոնէութեան Ֆշմարտութիւնը կսոստովանէին, կատուլեցաւ, հրամայեց որ այն փիլիսոփաները բանեն կրակը ծգեն: Ս. Կոյսը քաջալերեց զիրենք, « Զուրի տեղ կրակով պիտի մկըրտուիք, ըստ, շնորհակալ եղիք Աստուծոյ որ ծեզ մոլորութենէ իհանեց »: Այնպիսով նահատակուեցան այն փիլիսոփաները: Բայց որովհետեւ իրենց մէկ մազն ալ չէր այրած, ժողովրդեան մէջէն շատ մարդ զարմացած քրիստոնեայ եղան. ասնց իետ էր նաեւ Պորֆիր զօրապետն իւր երկու հարիւր զինուորներովը :

Թագաւորը բոլոր կատաղութիւնը Ս. կուսին վրայ Թափեց: Հրամայեց բոլոր նորա ոսկի զարդերը քաշել իհանել, ծեծել ու բանտ նետել, յուսալով որ վախնայ ու Թողու քրիստոնէական սուրբ կրօնը:

Երկրորդ անգամ ատեան կանչեց. բայց առջինին պէս իաստատուն էր Ս. կոյսը իւր հաւատքին մէջ: Ուստի Թագաւորը սաստիկ բարկացած, կապել տուաւ զԿատարինէ այնպիսի անիւր (ρεκτηγέկի) մը՝ որոյ վրայ սուրեր գամուած էին, ուստի եւ կտոր կտոր պիտի ընէին Ս. կուսին մարմինը: Բայց Աստուծոյ իրեշտակը իջաւ ազատեց զԿատարինէ:


Այս հրաշքին վրայ բարեպաշտ մեծատոիմ տիկին մը համարձակեցաւ մեղադրել զԹագաւորն, որ բարկացաւ, հրամայեց նահատակել զնա եւ զՊորփիր եւ զ200 զօրականս նորա:

Ցետոյ առջեւը կանչել տուաւ զԿատարինէ, դարձեաւ յորդորեց որ Թողու զքրիստոնէութիւն, բայց յուսահատելով՝ հրա-

մայեց որ գլուխը կտրեն։ Ա. կոյսն աղաչեց Աստուծոյ որ իւր յիշատակն ընողներուն հասնի, նոցա ցաւերը բժշկէ։ Այն կերպ պով կատարեցաւ սուրբ կոյսն Կատարինէ իփառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

Գլուխ Հե.

## Ս Բ Բ Ո Ւ Հ Ի Ք Բ Ի Ս Տ Ի Ն Է.



Քրիստինէ կոյսը Տիւրոս քաղաքէն էր, Հռովմայեցւոյ Տրիայիանոս կայսեր օրովը. հայրը Ռւբանոս կըսուէր, հարուստ մարդ էր եւ դատաւոր էր։

Սա տեսնելով իւր աղջկան գելեցկութիւնն ու խելացիութիւնը, ուզեց զինքը քրմուիի ընէ, չաստուածոց ծառայութեանը նուիրէ։ Ասկիէ, արծըթէ կուռքեր շինել տուաւ, աշտարակի մը մէջ դրաւ, ու աղջիկն ալ նոցա պաշտամանը նուիրեց եւ դրաւ հօն հետը նաեւ ուրիշ աղջիկներ որ չաստուածներուն ծառայեն։

Երբ աղջիկը մեծցաւ, խելքը շատ տուր ըլլալով՝ հասկըցաւ կող ստութիւնը, եւ լսած ըլլալով Քրիստոնէից Աստուծոյն վրայ, կիառացէր կփափաքէր որ լսէ նորա վրայ եւ Ֆշմարտութիւնն իրեն ճանչցընէ։

Քրիստոս Տէրն մեր երեւեցաւ իրեն իտեսլեան եւ ըստ, «Քրիստինէ, ես եմ Ֆշմարտութիւն եւ կեանք. մի՛ վախնար ես քեզի իետ եմ», եւ զօրացոյց զնա։

Այն օրունէ դադրեցաւ Քրիստինէ չաստուածոց խունկ մատուցանելէն։ Հայրը լսելով զայս՝ բարկացաւ, քովը կանչեց խրատեց, բայց երբ նա յանձն չառաւ, հրամայեց որ ծեծեն չարաչար։ Ելաւ տրտմութեամբ գնաց իւր կնոքը պատմեց։ Նա ալ եկաւ կյորդորէր կաղաչէր աղջկանը որ դառնայ, կուռքերը պաշտէ։ Բայց Քրիստինէ մօրը արտասուացը չնայեց, եւ հաստատ մնաց իսէրն Քրիստոսի։

Աւըբանոս կատղելով՝ ատեան կանչեց աղջիկը . ժողովրդեան առջեւ քոնադատեց որ դառնայ . բայց երբ նա յանձն չառաւ, այնչափ ծեծել տուաւ զՔրիստինէ՝ որ դահիճքն յոգնեցան : Հրամայեց որ կախեն, երկաթներով մարմինը քերեն . միսը կտոր կտոր վար կիյնար . կոյսը արիւնաթաթախ մսին մէկ կտորը գետնէն վերցուց առաւ հօրն երեսը նետեց, «ԱՌ, կե՛ր աղջկանդ միսը» գոչելով :

Բայց բարբարոս հայրը աւելի կատղեցաւ : Հրաման տուաւ անիւի մը վրայ կապել, վրան սուրեր ցցուած, տակն ալ կրակ վառել տուաւ . բայց Ս. կուսին աղօթքովը կրակը մարեցաւ, ու հրեշտակը նորա խոցերը առողջացոյց :

Աւըբանոս ծով նետել հրամայեց զՔրիստինէ, վիզը քար կապած . բայց հրեշտակը պահեց զնա ողջանդամ : Հայրը կատաղութենէն մեռաւ :

Աւըբանոսի տեղ եկան ուրիշ երկու դատաւոր մէկմէկու ետեւէն . նոքա ալ չարչարել տուին զՔրիստինէ . եւ տեսնելով որ չմեռնիր՝ կկարծէին թէ կախարդական զօրութիւն ունի : Նատ հրաշքներ եղան, շատ բազմութիւն դարձան քրիստոնեայ եղան : Վերջապէս զարկին կողը չարացար, ու այնպէս աւանդեց զոգին առ Աստուած սուրբ կոյսն Քրիստինէ յամին 110, իփառս Քրիստոսի Աստուծոյ :



#### ԳԼՈՒԽ ՀԶ.

### Ս Ր Բ Ո Ւ Կ Հ Ի Շ Ո Ւ Կ Շ Ա Ն.



Այս միառաւոր սրբութիւն առջի անունը Վարդանուիի էր, բայց իւր գեղեցկութեանը համար ըսուեցաւ ծուշան որ զամպախ ծաղիկն է :

Հայրն էր Ս. Վարդան Մամիկոնեան Հայոց մեծ զօրավարը, որ Քրիստոսի սուրբ հաւատոց համար նահատակուեցաւ : Սա իւր սիրուն աղջիկը կարգեց Վ.ըաց մեծ իշխանին իւտ, որ կըսուէր Վազգէն :

Նուշան՝ Ա. վարդանայ ծեռքով լաւ ուսում առած էր, միանգամայն եւ բարի խրաներով զարդարուած էր իմանկութենէ. բայց էրիկը՝ շատ չարասիրտ մարդ ելաւ, մանաւանդ որ յուսով լիառաց գնաց Պարսից Թագաւորին առջեւ ուրացաւ զքրիստոնէւթիւնը ու դարձաւ որ իւր երկիրն ալ հաստատէ զկրակապաշտութիւն։

Սկսաւ ամենէն առաջ իւր կինը չարչարել որ Թողու զկրօնաքրիստոսի։ Բայց Նուշան ամենեւին յանձն չառաւ։ Վազգէն վեց տարի ամենայն տեսակ տանջանք տուաւ, բայց սրբութին պինդ կեցաւ իւր սուրբ հաւատքին մէջ, ու վեց տարի սաստիկ բանտի մէջ անցուց, ու միշտ գոհութիւն կուտար Աստուծոյ որ զինքն արժանի ըրաւ չարչարուելու իւր անուանն համար։

Վերջապէս օր մը երբ Վազգէն նորէն յորդորեց որ դառնայ, եւ Նուշան յանձն չառաւ, կատղեցաւ բռնաւորը, ու ծեռքի լախտը (ροφητεց) զարկաւ սրբութեոյն գլխուն, վրայ հասաւ Վազգենի եղբայրը Գուրգէն իշխանը, ու հարսն առաւ ապահով տեղ տարաւ։

Բայց սրբութեոյն Նուշանայ չարչարանաց վերջն հասած էր. սուրբ Խորիսուրդն ընդունեցաւ, ու իւր մաքուր հոգին յանձնելով իծեռու Քրիստոսի, մեռաւ իբրեւ քաջ նահատակ, յամի Տեառն 458, եւ եղաւ պարծանք մեր ազգին։

### ԳԼՈՒԽ ՀԵ.

### ԳԻՒՑ Ա. ԽԱՉԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ.



Հեթայք սաստիկ ատելութիւն ունենալով Քրիստոսի հետ՝ սուրբ Խաչը ուզեր էին անյայտացընել, ուստի ալբիսի (յեօփլիսկ) մը մէջ նետեր էին։

Կոստանդիանոս Թագաւորին մայրը Հեղինէ Թագուհին՝ քրիստոնեայ ըլլալէն ետքը մեծ փափաքանօք վառուեցաւ որ սուրբ Խաչը գտնայ. ուստի ելաւ բազմութեամբ եւ գանձերով գնաց յերուսաղէմ, եւ հարցուց Հրէրց Թէ ուր

դրիք զսուրբ Խաչն Քրիստոսի: Այն անիրաւ անզգամները ուրացան, «Մեք չգիտեմք» ըսին: Այն ատեն Թագուհին սկսաւ նեղը ձգել, սպառնալ: Անոնք ալ վախցան ու վերջապէս մէջերնէն Յուդա անունով խելացի մարդ մը ցուցուցին. նա ալ առաջնորդեց Թագուհին ու տարաւ այն աղբիւր որոյ մէջ նետած էին սուրբ Խաչը:


Նատ փորելէն ետեւ գուրս ելաւ երեք խաչ. չկրցան իմանալ թէ ո՞րն էր Քրիստոսի խաչը, եւ ո՞րն աւազակացը: Այն ատեն դիմեցին աղօթիւք առ Աստուած. մեռել մը բերին ու երբ Քրիստոսի Խաչին վրայ դրին՝ իսկոյն յարութիւն առաւ: Ուրախացան քրիստոնեայք ու փառք տուին Աստուծոյ:

Յուդա դարձաւ քրիստոնեայ Եղաւ ու անուանեցաւ Կիւրեղ: Յետոյ եպիսկոպոս ճեռնադրեցաւ Երուսաղեմայ, ու իւր բարեպաշտ մօրը Աննայի հետ նահատակուեցաւ Յուլիանոս ուրացող կայսերէն. եւ երկուսին տօնն ալ կկատարեմք:



Գ Լ Ո Ւ Խ Հ Ը.

Վ Ա Ր Դ Ե Ն Ի Կ Ո Յ Ս.



Այս կոյսը՝ Զայ էր ազգաւ, պարկեշտ, աղօթասէր, Խոնարի եւ առաքինի որ պահօք եւ աղօթիւք կանցընէր ժամանակը. կաշխատէր, կգործէր, եւ ինչ որ ստակ ճեռքը կանցնէր՝ աղքատաց ողորմութիւն կուտար:

Օր մը երբ եկեղեցի կերթար՝ Երիտասարդին մէկը ետեւէն ընկաւ, շատ ջանաց, բայց օգուտ չունեցաւ: Յետոյ շատ անգամ մարդ դրկեց, սակայն Վարդենի ամենեւին չիաւանեցաւ նորա կամքին. «Ես Քրիստոսի եմ հարսնացած, կըսէր, չեմ կընար մարդու երթալ»:

Բայց որովհետեւ Երիտասարդը չէր դադրէր զինքը նեղելէն, սուրբ կոյսը օր մը քովը կանչեց զնա, եւ հարցուց թէ «Ինչո՞ւ այսչափ ետեւէն է ընկեր»: Երբ իմացաւ որ իւր աչքերուն ա-

զուբրութեանն իամար է, լաւ իամարեցաւ իւր մարմնոյն վնասը՝ քան թէ այն երիտասարդին հոգւոյն վնասը. զարկաւ փայտով աշքերուն եւ կուրացոյց ինքինքը: Այս որ տեսաւ երիտասարդը՝ սարսափեցաւ, գնաց կրօնաւոր եղաւ:

Իսկ սրբութին Վարդենի այն չարչարանքին մէջ ապրեցաւ դեռ երկու տարի բազում նեղութեամբք, եւ փոխեցաւ առ անձկալին իւր Քրիստոս: Հրեշտակները իմաց տուին քանի մը ճգնաւորներու, որ եկան ու թաղեցին սուրբ կոյսն սաղմոսիւք եւ օրինութեամբք:

ԳԼՈՒԽ ՀԹ.

Խ Ա Զ Ա Տ Ո Ւ Բ Ն Ա Հ Ա Տ Ա Կ.


 Խաչատուր նոր վկայն՝ էր հայազգի, Տիգրանակերտ քաղաքը ծնած, քսանամեայ պատանի, աղօթասէր եւ ընթերցասէր, զերմ եւ եռանդուն յաստուածպաշտութեան: Սա լսելով սուրբ մարտիրոսաց վարքը, կվառուէր, կիափաքէք որ ինքն ալ մարտիրոսանայ իփառս Քրիստոսի: Աստուած ալ լսեց նորա աղօթքը:

Օք մը տնէն դուրս ելած ժամանակը ըսաւ թէ «Այսօր մէյ մ’ ալ չեմ դառնար տուն, որովինետեւ Աստուած զիս կկանչէ»: Ճանապարհին այլազգի մը հայիոյեց կորիւ բացաւ հետք: Խաչատուր համբերեց, բայց ցցուց նորա հաւատքին ծուռթիւնը: Այն ատեն վրան թափեցան այլազգիք, իբրեւ հայիոյիչ իրենց օրինաց՝ տարին դատաւորին առջեւը: Նա սկսաւ յորդորել զպատանին որ դառնայ մահմետական ըլլայ, ու պարգեւներ կիսուտանար: Բայց սուրբ Վկայն զօրացեալ իսուրբ Հոգւոյն արիամարիեց զամենայն:

Այն ատեն սաստիկ տանջեցին զնա ու ձեռքերն ու ոտքերը կտրեցին, բոլոր կաշին ալ քերթեցին հանեցին: Այն սաստիկ չարչարանաց մէջ զևստուած կկանչէր յօգնութիւն: Հաղորդեցաւ սուրբ Խորիզոյն, եւ աւանդեց զոգին իծեռս Աստուծոյ, յամին 1652: Քրիստոնեայք թաղեցին զնա մեծ պատուվ իբրեւ վկայ Քրիստոսի Աստուծոյ:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

Յ Ի Մ Ա Ր Վ Կ Ա Յ Ո Ւ Հ Ի Ը.



Յիմար նոր վկայութին Քրիստոսի էր ծնած իՎան քաղաք Հայոց, որոյ էրիկը մեռած ըլլալով Լանկթամուր բռնաւորէն, այլազգի մը շատ հաւնելով Յիմարի գեղեցկութեանը՝ ամուսնացաւ հետը, Թողլով զնա ազատ իկրօնս քրիստոնէութեան :

Ուրիշ այլազգիք սկսան բռնադատել զթիմար որ դառնայ տաճիկ ըլլայ. բայց երբ նա յանձն չառաւ, բիրին զինքը եկեղեցւոյն դուռը ու ներսը երեք քար նետել տուին, ու Թողլուցին զինքն ազատ :

Բայց բարեպաշտ Յիմարին խիղճը սկսաւ տանջել զնա այս գործոյն համար. ուստի գնաց ուրիշ տեղ համարձակ սկսաւ պաշտել զՔրիստոս: Ցետոյ դարձաւ իՎան, ու ամենուն դիմաց կերթար եկեղեցի :

Այլազգի մը հարցուց Թէ «Ի՞նչ կերթաս եկեղեցի»: Յիմար պատասխանեց, «Կերթամ որ սուրբ եկեղեցւոյ մէջ նետած քարերս՝ գլխուս ընդունիմ»:

Այս որ լսեցին այլազգիք՝ վրան Թափեցան, կըոնադատէին որ ուրանայ զՔրիստոս. բայց քաջասիրտն Յիմար արհամարիեց նոցա սպառնալիքն ու խոստմունքները: Նոքա ալ կատղեցան ու քարկոծեցին զինքը յամի Տեառն 1418:

Եւ Աստուած փառաւորեց զնա՝ գերեզմանէն շատ հրաշքներ ընելով:

Վ Ե Ր Զ .



ՀՀ Ազգային գրադարան



NL0340608

